

Հ

ՀԱ, 1. մ. Ահա, ահաւասիկ: 2. ձ. Հապա՛, աղէ՛, օ՛ն:

ՀԱԳԱԳ, գ. Շուհնչ:

ՀԱԳԱԳԱՅԲ, գ. Արտաբերրութիւն:

ՀԱԳԱԳԱՍՓԻԻԻ կամ ՀԱԳԱԳԱՍՓԻՈՒ, ա. 1. Արտաբերական, յօդաւոր: 2. Կոկորդախօս:

ՀԱԳԱԳԱՍՓՈՒԹԻԻԻՆ, գ. Արտաբերրութիւն, բարբառումն:

ՀԱԳԱՄԱԲԱՆԵԼ, նբ. Աւելաբանել:

ՀԱԳԱՄԵԼ (իմ), չբ. 1. Զգածել, համակել, շաղիլ: 2. Հափել, շուսայտել:

ՀԱԳԱՆԵԼ (իմ), տե՛ս ԱԳԱՆԵԼ<sup>1</sup> (իմ):

ՀԱԳՆԵԼ, նբ. Կարկասել, կցկցել:

ՀԱԳՆԵՐԳԱԿԱՆ, ա. Քերթնողական, գուսանական:

ՀԱԳՆԵՐԳՈՂ, ա. գ. Քերթնող, գուսան:

ՀԱԳՆԵՐԳՈՒԹԻԻՆ, գ. Գաւազաներգու-թիւն:

ՀԱԳՆԻ, տե՛ս ԿԱՆԵՓՈՒԿ:

ՀԱԶԱՐ, գ. (բսբ.) Մառուլ:

ՀԱԶԱՐԱՄԵԱՅ, ա. Հազարամեան:

ՀԱԶԱՐԱՄԵԱՆ, տե՛ս ՀԱԶԱՐԱՄԵԱՅ:

ՀԱԶԱՐԱՊԵՏ, գ. 1. Հրամանատար: 2. Վերակացու, տնտես:

ՀԱԶԱՐԱՊԵՏՈՒԹԻՆ, գ. 1. Հրամանատարութիւն: 2. Կուսակալութիւն: 3. Տնտեսութիւն:

ՀԱԶԻԻ, մ. Դժուարաւ, դուռ ուրեք:

- ՀԱԶԻԻ ԹԷ, ՀԱԶԻԻ ԻՄՆ, ՀԱԶԻԻ ՀԱԶ, ՀԱԶԻԻ ՈՒՐԵՄՆ, ՀԱԶԻԻ ՈՒՐԵՔ, տե՛ս ՀԱԶԻԻ:

ՀԱԶԻԻԱԽՕՍ, տե՛ս ԾԱՆՐԱԽՕՍ:

ՀԱԶՄԱՐԱՐ, տե՛ս ԽԱԶՄԱՐԱՐ:

ՀԱԼ, հալք, գ. Հալումն, հալուած:

ՀԱԼԱՄԱԿԱՆ, ա. Հալածեալ, վտա-րանդի:

- ՀԱԼԱՄԱԿԱՆ ԱՌՆԵԼ՝ ԱՐԿԱՆԵԼ՝

ՏԱՆԵԼ. Հալածել, վարել, քշել:

ՀԱԼԱՄԱՆՔ, գ. Հալածումն:

ՀԱԼԱՄԵԼ, նբ. Վանել, փախուցանել, փարատել, հեռացուցանել, մերժել, նեղել: չարչարել:

ՀԱԼԱՄՈՅ, ա. Զուլածոյ:

ՀԱԼԱՄՈՒԹԻՆ, ՀԱԼԱՄՈՒՄՆ, գ. Հա-լածանք, մերժումն:

ՀԱԼԱՄՁՈՒԹԻՆ, գ. Հալածումն, հա-լածանք:

ՀԱԼԱԿԱՆ, ա. Հալողական, հալիչ, հա-լումն:

ՀԱԼԱՆՔ, գ. Հոգ, ծուփք:

ՀԱԼԱԻ, տե՛ս ԶԳԵՍ (1):

ՀԱԼԵԼ, նբ. 1. Լուծանել, հաշիլ, մաշել, ձուլել: 2. փխբ. Ծախել, սպառել: 3. Ամոքել (Կերակուրը մարսել):

ՀԱԼԻԶ, տե՛ս ՀԱԼԱԿԱՆ:

ՀԱԼՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀԱԼԱԿԱՆ:

ՀԱԼՈՅ, գ. 1. Բովք, հնոց, քուրայ, քրայ: 2. Կամայ. Ստամոքս:

ՀԱԼՈՒՄ, տե՛ս ՀԱԼ:

ՀԱԼՈՒՄՆ, գ. 1. տե՛ս ՀԱԼ: 2. Ամոքումն (մարսելը):

ՀԱԼՈՒՆ, տե՛ս ՀԱԼԱԿԱՆ:

ՀԱԿԱԲԱԺԱՆԵԼ, տե՛ս ԸՆԴԴԻՄԱԲԱ-ԺԱՆԵԼ:

ՀԱԿԱԲԱՆ, տե՛ս ԸՆԴԴԻՄԱԲԱՆ:

ՀԱԿԱԲԱՆԵԼ, տե՛ս ԸՆԴԴԻՄԱԲԱՆԵԼ:

ՀԱԿԱԴԱՌՆԱԼ, տե՛ս ՀԱԿԱԴԱՐՁԵԼ<sup>2</sup> (իմ):

ՀԱԿԱԴԱՐՁԱԲԱՐ, ՀԱԿԱԴԱՐՁԱԿԻ, ՀԱԿԱԴԱՐՁԱՊԵՍ, մ. Ներհակաբար:

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ<sup>1</sup>, նբ. Յեղաշըջիլ:

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Հակադառնալ, անդրադարձիլ:

ՀԱԿԱԴԱՐՁՈՒԹԻՆ, ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄՆ, գ. Անդրադարձութիւն, անդրադարձումն:

ՀԱԿԱԴՐԵԼ, տե՛ս ԸՆԴԴԻՄԱԴՐԵԼ:

ՀԱԿԱԴՐՈՒԹԻՆ, տե՛ս ԸՆԴԴԻՄՈՒ-ԹԻՆ:

ՀԱԿԱԿ, ա. Զուգակշիռ, համահասար:

ՀԱԿԱԿԱՅ, ա. Ներհակ, հակառակ:  
ՀԱԿԱԿԱՅԵԼ (իմ), չբ. Ընդդիմանալ,  
ընդդէմ դառնալ:  
ՀԱԿԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Հակադրութիւն,  
ընդդիմութիւն, հակառակութիւն:  
ՀԱԿԱԿԻՐ, ա. Ներհակակիր, հակառակ,  
անմիաբան:  
ՀԱԿԱՃԱՌ, ա. գ. 1. Ընդդիմաբան: 2.  
Ընդդիմախօսութիւն, ընդդիմաբանու-  
թիւն, հակաճառութիւն:  
ՀԱԿԱՃԱՌՈՒԲԱՐ, մ. Վիճաբար, ընդդի-  
մաբար:  
ՀԱԿԱՃԱՌԱԿԱՆ, ա. Ընդդիմական:  
ՀԱԿԱՃԱՌԵԼ, չբ. Վիճել, դիմախօսել,  
դիմաբանել, ընդդիմախօսել, ընդդիմա-  
բանել:  
ՀԱԿԱՃԱՌՈՒԹԻՒՆ, գ. Վէճ, բանա-  
կրուուութիւն:  
ՀԱԿԱՄԱՐՏ, տե՛ս ԸՆԴԴԻՄԱՄԱՐՏ:  
ՀԱԿԱՄՏԷՏ, ա. Հակամիտեալ, յօժար:  
ՀԱԿԱՄՏԵԼ, չբ. Յօժարել:  
ՀԱԿԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Յօժարութիւն:  
ՀԱԿԱՌԱԿ, ա. 1. Հակակայ, ներհակ,  
ընդդիմակ, ընդդէմ, դիմակաց, ընդդի-  
մակաց, անմիաբան: 2. ա. գ. Հակառա-  
կորդ, սատան, սատանայ:  
- ՀԱԿԱՌԱԿ ԿԱԼ. Ընդդէմ կալ, հա-  
կառակել:  
- ԸՆԴ ՀԱԿԱՌԱԿՍ կամ Ի ՀԱԿԱՌԱԿՍ  
ԵԼԱՆԵԼ՝ ՄՏԱՆԵԼ՝ ԳՈՐԾԵԼ՝ ԸՆԹԱ-  
ՆԱԼ՝ ԼԻՆԵԼ. 1. Հակառակ կալ, հակա-  
ռակել: 2. ձգնել, մրցել:  
ՀԱԿԱՌԱԿԱԲԱՆ, ա. Ընդդիմաբան, հա-  
կառակախօս:  
ՀԱԿԱՌԱԿԱԲԱՆԵԼ, չբ. Դիմախօսել,  
ընդդիմախօսել, ընդդիմաբանել:  
ՀԱԿԱՌԱԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընդդի-  
մախօսութիւն, ընդդիմաբանութիւն,  
հակառակախօսութիւն, բանակառու-  
թիւն: 2. Հակասութիւն:  
ՀԱԿԱՌԱԿԱԲԱՐ, մ. Դէմ ընդդէմ, ներ-  
հակաբար:

ՀԱԿԱՌԱԿԱԲԱՐԲԱՌ, ա. Հակառակա-  
ձայն:  
ՀԱԿԱՌԱԿԱԳՈՅՆ, ա. մ. Այլազգազոյն:  
ՀԱԿԱՌԱԿԱԴԱՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱԿԱ-  
ՌԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ:  
ՀԱԿԱՌԱԿԱԴԵՂ, տե՛ս ԱՆԴԵՂ(Ե)ԱՅ:  
ՀԱԿԱՌԱԿԱԴԷՄ, ա. մ. Ընդ հակառակս,  
խառնակ, խոտորնակի:  
ՀԱԿԱՌԱԿԱԴԻՐ, ա. 1. Հակակայ: 2.  
Հակառակորդ, ընդդիմաբան:  
ՀԱԿԱՌԱԿԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Հակադրու-  
թիւն, դիմադրութիւն, հակակայութիւն,  
ընդդիմութիւն, առարկութիւն:  
ՀԱԿԱՌԱԿԱԽՕՍ, տե՛ս ՀԱԿԱՌԱԿԱ-  
ԲԱՆ:  
ՀԱԿԱՌԱԿԱԽՕՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱԿԱ-  
ՌԱԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ:  
ՀԱԿԱՌԱԿԱԿԱՅ, ա. Հակակայ, հակա-  
ռակորդ, դիմակաց:  
ՀԱԿԱՌԱԿԱԿԱՆ, ա. Հակառակող, հա-  
կառակասէր:  
ՀԱԿԱՌԱԿԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Հակա-  
ռակազատութիւն:  
ՀԱԿԱՌԱԿԱԿԻՐ, ա. Հակակիր, դէմ ընդ-  
դէմ, դիմակաց:  
ՀԱԿԱՌԱԿԱԶԱՅՆ, տե՛ս ՀԱԿԱՌԱԿԱ-  
ԲԱՐԲԱՌ:  
ՀԱԿԱՌԱԿԱԶԱՅՆԵԼ, չբ. Տարածայնել:  
ՀԱԿԱՌԱԿԱԶԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Հակա-  
ռակաբանութիւն, տարածայնութիւն:  
ՀԱԿԱՌԱԿԱՄԱՐՏ, ա. գ. 1. Ընդդիմա-  
մարտ, հակառակորդ, թշնամի, ոսոխ,  
ախոյեան: 2. տե՛ս ՀԱԿԱՌԱԿԱՄԱՐ-  
ՏՈՒԹԻՒՆ:  
ՀԱԿԱՌԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Ընդդի-  
մամարտութիւն, հակառակութիւն,  
կռիւ:  
ՀԱԿԱՌԱԿԱՄՏԷՏ, ա. Հակակայ:  
ՀԱԿԱՌԱԿԱՅՈՐԴՈՐ, ա. Սաղրիչ:  
ՀԱԿԱՌԱԿԱՆԱԼ, տե՛ս ՀԱԿԱՌԱԿԵԼ:  
ՀԱԿԱՌԱԿԱՍԷՐ, ա. Հակառակող, խոտ-  
վասէր, կռուարար, ոսոխասէր:

ՀԱԿԱՌԱԿԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Ոսխասի-  
բուժիչն:

ՀԱԿԱՌԱԿԱՏԻՊ, ա. Աննաման, ներհա-  
կան:

ՀԱԿԱՌԱԿԵԼ, չբ. Հակառակ կալ, ընդ-  
դիմանալ, կռուել, կազել, վիճել, պնդել:

ՀԱԿԱՌԱԿՈՂ, տե՛ս ՀԱԿԱՌԱԿԱՍԵՐ:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴ, ա. գ. 1. Հակառակող,  
թշնամի, ոսխ: 2. Սատան, սատանայ:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱԿԱ-  
ՌԱԿՈՒԹԻՒՆ:

ՀԱԿԱՌԱԿՈՒԹԻՒՆ, գ. Ընդդիմամար-  
տուժիչն, թշնամուժիչն, կազ, կռիւ,  
մաքառումն, վէճ:

ՀԱԿԱՏԱՐԱԲԱՌՆԱԼ, տե՛ս ՀԱԿԱՏՐԱ-  
ՄԱՏԵԼ:

ՀԱԿԱՏՌՓՈՂ, ա. Հոմանի:

ՀԱԿԱՏՐԱՄԱՏԵԼ, նբ. Հակատարաբառ-  
նալ, ընդդիմաբաժանել, հակադրել:

ՀԱԿԱՏՐԵԼ, չբ. Հակամիտել:

ՀԱԿԱՐԱՇ, ա. Ընդդէմ, հակառակ:

ՀԱԿԵԼ, նբ. չբ. Միտել:

ՀԱԿԸՆԴԻՅՄ, մ. Դէմ ընդդէմ, դէմ ի  
դէմ:

ՀԱԿԻՐՃ, ա. մ. Կարճառօտ, համառօտ,  
կարճ, ամփոփ:

ՀԱԿՈՏՆԱՅՔ, ՀԱԿՈՏՆԵԱՅՔ, տե՛ս  
ԸՆԴԴԻՄՈՒՆՆԵՐ:

ՀԱԿՈՐՈՇԵԼ, նբ. Տարրորշել, բացորոշել,  
զանազանել:

ՀԱԿՈՐՈՇՈՒՄՆ, գ. Որոշումն, բացորո-  
շումն, բացորոշութիւն:

ՀԱՂ, տե՛ս ԱՆԳԱՄ<sup>1</sup>:

- ՀԱՂ ՔԱՆ ԶՀԱՂ. Գամ քան զգամ,  
հետզհետէ:

ՀԱՂԲԻ, գ. Լար, թակարդ, որոգայթ:

ՀԱՂՈՐԴ, ա. 1. Հաղորդակից, մասնա-  
կից, կցորդ, բաժանորդ, հաւասարորդ,  
զովոր, ընկեր: 2. գ. Մասնակցութիւն:  
3. (եկեղց.) Հաղորդութիւն:

- ՀԱՂՈՐԴ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀԱՂՈՐԴԵ-  
ՑՈՒՑԱՆԵԼ:

ՀԱՂՈՐԴԱԲԱՐ, մ. 1. Կցորդաբար: 2.  
Միաբան, առ հասարակ:

ՀԱՂՈՐԴԱԿԱՆ, տե՛ս ՀԱՍԱՐԱԿՈՐԴԱ-  
ԿԱՆ:

ՀԱՂՈՐԴԱԿԻՑ, տե՛ս ՀԱՂՈՐԴ (1):

- ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀԱՂՈՐ-  
ԴԱԿՑԵԼ:

ՀԱՂՈՐԴԱԿՑԵԼ, չբ. Հաղորդակից կամ  
ձայնակից լինել, մասնակցել:

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Մասնակ-  
ցութիւն, կցորդութիւն: 2. Սեղանակ-  
ցութիւն:

ՀԱՂՈՐԴԵԼ (իմ), չբ. 1. Կցորդել, հա-  
ղորդակցել: 2. Զուգաւորել:

ՀԱՂՈՐԴԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Հաղորդ առ-  
նել:

ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Մասնակցու-  
թիւն, կցորդութիւն, հաղորդակցութիւն:  
2. (եկեղց.) Հաղորդ: 3. (եկեղց.) Կենաց  
դեղ:

ՀԱՃ, ա. 1. Հաշտ, քաղցրահայեաց, բա-  
րեհամբոյր: 2. գ. Հաճութիւն:

ՀԱՃԱՐԱԾԱՌ, ՀԱՃԱՐՈՒԿ, տե՛ս Ա-  
ՃԱՐԻ:

ՀԱՃԵԼ<sup>1</sup>, նբ. Հաճեցուցանել, համոզել,  
ամոքել, հաւանեցուցանել, հաշտել:

ՀԱՃԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Ախորժել, սիրել, կա-  
մել, ընտրել, հաւանել, շատանալ:

ՀԱՃԵԼԻ, ա. Հաճոյական, հաւանելի,  
ընդունելի:

ՀԱՃԵԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՃՈՒԹԻՒՆ:

ՀԱՃԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀԱՃԵԼ<sup>1</sup>:

ՀԱՃԵՑՈՒՑԻՉ, ա. Հաւանեցուցիչ, հաշ-  
տեցուցիչ, կամակատար:

ՀԱՃՈՅ, ա. Հաճելի, հաճոյական, կամակ,  
գոզելի, ընդունելի, սիրելի, ցանկալի:

- ՀԱՃՈՅՔ, գ. Հաճութիւն, կամք:

ՀԱՃՈՅԱԿԱՆ, ա. Հաճոյ, հաճելի, ըն-  
դունելի:

ՀԱՃՈՅԱԿԱՏԱՐ, ա. 1. Հաճոյացուցիչ,  
կամակատար: 2. Հաճոյական:

ՀԱՃՈՅԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Հաւանել, հաճել:

ՀԱՃՈՅԱՆԱԼ, չբ. Հաճել, հաւանել:  
ՀԱՃՈՅԱՏԵՍԻԼ, ա. Բարետեսիլ, գեղեցիկ, սիրուն:  
ՀԱՃՈՅԱՅՈՒՅԻՁ, տե՛ս ՀԱՃՈՅԱԿԱՏԱՐ (1):  
ՀԱՃՈՅՈՒԹԻՒՆ, ՀԱՃՈՒԹԻՒՆ, գ. Հաճոյք, հաւանութիւն, բարեհաճութիւն:  
ՀԱՄ, գ. 1. Ճաշակ: 2. Չափ, չափաւորութիւն, բարեկարգութիւն:  
ՀԱՄԱԲԱՆ, ա. Միաբան, ձայնակից, համեմատ:  
ՀԱՄԱԲԱՆԱԲԱՐ, մ. Միաբան, միաբանաբար:  
ՀԱՄԱԲԱՆԵՆԼ, չբ. Չայնակից լինել, միաբանել, համեմատել:  
ՀԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Չայնակցութիւն, համաձայնութիւն, միաբանութիւն, համեմատութիւն:  
ՀԱՄԱԲԱՐԲԱՌ, ա. Միաբարբառ, համաձայն, միաբան:  
ՀԱՄԱԲԱՐՈՅ, ա. Միաբարոյ, համախոհ, համամիտ:  
ՀԱՄԱԲՆԱԿ, ա. Բնակակից, բնտանի:  
ՀԱՄԱԲՆԱԿԱՆ, ա. (կրօն.) Բնութենակից, էակից, համագոյական, համագոյ:  
ՀԱՄԱԲՆԱԿԻՅ, ա. 1. (կրօն.) Համագոյակից, բնութենակից: 2. Համաբուն, տնկակից: 3. Համաբնակ, բնակակից, յարակից:  
ՀԱՄԱԲՆԵԱՅ, ա. Համաբուն:  
ՀԱՄԱԲՆՈՒԹԻՒՆ, գ. Բնութիւնակցութիւն, համագոյակցութիւն, համագոյութիւն, համախոհութիւն:  
ՀԱՄԱԲՈՂՈՐ, ա. Համօրէն, համայն, բոլոր, բովանդակ, ամբողջ:  
ՀԱՄԱԲՈՂԲՈՋ, ա. Տնկակից, համաբուն:  
ՀԱՄԱԲՈՒՆ, ա. 1. (կրօն.) Բնութենակից, համագոյ: 2. Տնկակից, համանման, միանման, բնաւորական:  
ՀԱՄԱԳԱՆ, ա. Գահակից, հաւասարապատիւ:  
ՀԱՄԱԳԱՂԱՓԱՐ, ա. Համանման, հան-

գունատիպ, նմանակերպ, նմանատիպ, նոյնօրինակ:  
ՀԱՄԱԳԱՒԱՌ, տե՛ս ԳԱՒԱՌԱԿԻՅ:  
ՀԱՄԱԳՆԱՅ, տե՛ս ԸՆԹԱՅԱԿԻՅ:  
ՀԱՄԱԳՈՅ, ա. Էակից, իսկակից, համաբուն, համագոյակ, բնութենակից, համագոյակից, միասնական, համագոյական:  
ՀԱՄԱԳՈՅԱԿ, ՀԱՄԱԳՈՅԱԿԱՆ, ՀԱՄԱԳՈՅԱԿԻՅ, տե՛ս ՀԱՄԱԳՈՅ:  
ՀԱՄԱԳՈՅԱԿՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՄԱԳՈՅՈՒԹԻՒՆ:  
ՀԱՄԱԳՈՅՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Համագոյակցութիւն, միաբնութիւն, բնութիւնակցութիւն, միասնականութիւն: 2. Հաղորդակցութիւն, մասնակցութիւն, կենակցութիւն:  
ՀԱՄԱԳՈՐԾ, ա. 1. Գործակից: 2. Արարչակից:  
ՀԱՄԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Գործակցութիւն:  
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, ա. Համախումբ, միահամուռ:  
ՀԱՄԱԳՈՒՆԱԿ, ա. Նման, համանման, հաւասար, զուգական:  
ՀԱՄԱԳՈՒՆԴ, ա. մ. Միաժողով, միագունդ, համախումբ, համագումար, բովանդակ, միաբան:  
ՀԱՄԱԳՐԵԼ, տե՛ս ՇԱՐԱԳՐԵԼ:  
ՀԱՄԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՇԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ:  
ՀԱՄԱԴԱՄ, ա. Համահամ, համեղահամ, համեղաճաշակ, քաղցրահամ, անոյշ:  
ՀԱՄԱԴԱՒԱՆ, ա. Դաւանակից:  
ՀԱՄԱԴՈՒՌՆ, ա. Դրակից, դրացի:  
ՀԱՄԱԶԱՐՄ, ա. Տոհմակից, ազգակից:  
ՀԱՄԱԶԳԻ, ա. 1. Ազգակից, ազգական, համացեղ, միազգի: 2. Համասեռ, համատեսակ, համանման:  
ՀԱՄԱԶԳՈՒԹԻՒՆ, գ. Ազգակցութիւն, ազգականութիւն, համանմանութիւն:

ՀԱՄԱԶՆ, ա. դ. Համազուն, համազգի,  
համացեղ:  
ՀԱՄԱԶՈՅԳ, ա. 1. Անբաժան, միասնա-  
կան: 2. Միանման, միօրինակ, միաբան:  
3. Զուգակից, լծակից, ամուսին:  
ՀԱՄԱԶՈՒԳԱԿՅԵԼ (իմ), ՀԱՄԱԶՈՒԳԵԼ  
(իմ), չբ. 1. Հաւասարել: 2. Միաբանել:  
ՀԱՄԱԶՈՒԳՈՒԹԻՒՆ, գ. Հաւասարու-  
թիւն:  
ՀԱՄԱԶՈՒՆ, տե՛ս ՀԱՄԱԶՆ:  
ՀԱՄԱԶՕՐ, ա. 1. Հաւասարագոր, հա-  
մակար, հանգիտագոր, հանգիտակարող:  
2. գ. Համազօրութիւն:  
ՀԱՄԱԶՕՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՄԱԶՕՐ  
(2):  
ՀԱՄԱԷՆՈՒԹԻՒՆ, գ. Համաբնութիւն:  
ՀԱՄԱԹԻԻ, տե՛ս ԶՈՒԳԱԹԻԻ (1):  
ՀԱՄԱԹՈՒ, ա. Աթոռակից, գահակից,  
բարձրակից:  
ՀԱՄԱԹՈՒԵԼ, տե՛ս ԶՈՒԳԱԹՈՒԵԼ:  
ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿ, ա. Ժամանակակից:  
ՀԱՄԱԼԾԱԿԻՑ, ՀԱՄԱԼԾՈՐԴ, ՀԱՄԱ-  
ԼՈՒՄ, ա. Լծակից, ամոլք, գործակից:  
ՀԱՄԱԽՄԲԵԼ, նբ. 1. Միախմբել: 2. չբ.  
Միանալ, միաւորել, ժողովակից լինել:  
ՀԱՄԱԽՈՂ, ա. Համախոհակ, համախոր-  
հուրդ, համամիտ, համակամ, միախոհ,  
հաւասարախոհ:  
ՀԱՄԱԽՈՂԱԿ, տե՛ս ՀԱՄԱԽՈՂ:  
ՀԱՄԱԽՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Համամտու-  
թիւն, միաբանութիւն: 2. Տրամախոհու-  
թիւն:  
ՀԱՄԱԽՈՐՀ, ՀԱՄԱԽՈՐՀՈՒՐԴ, տե՛ս  
ՀԱՄԱԽՈՂ:  
ՀԱՄԱԽՈՒՄԲ, ա. Համագումար, համա-  
գունդ, միագունդ:  
ՀԱՄԱԽՕՍ, ա. 1. Միաբան, ձայնակից:  
2. Միօրինակ:  
ՀԱՄԱԾԱՌԱՅ, տե՛ս ԾԱՌԱՅԱԿԻՑ:  
ՀԱՄԱԾԻՆ, ա. 1. Ծննդակից, երկու-  
րեակ, միաբոյս: 2. Ազգակից, համասեռ:  
3. Բնածին, ընդաբոյս:

ՀԱՄԱԿ<sup>1</sup>, ա. Գորշախայտ:  
ՀԱՄԱԿ<sup>2</sup>, ա. մ. Համայն, համօրէն, բո-  
ւոր, բոլորովին, ողջոյն, յամենայնի,  
միշտ, յար, հանապազ:  
ՀԱՄԱԿԱՄ, ա. Միակամ, միախոհ, հա-  
մամիտ, միաբան, կամակից:  
ՀԱՄԱԿԱՄԵԼ (իմ), չբ. Միաբանել, կա-  
մակցել:  
ՀԱՄԱԿԱՄՈՒԹԻՒՆ, գ. Կամակցութիւն:  
ՀԱՄԱԿԱՅ, ա. Անբաժանելի, անբաժան:  
ՀԱՄԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Միաւորութիւն:  
ՀԱՄԱԿԱՐ, տե՛ս ՀԱՄԱԶՕՐ (1):  
ՀԱՄԱԿԱՐԳ, ա. Կարգակից, դասակից:  
ՀԱՄԱԿԱՐԳԵԼ, նբ. Շարակարգել, շա-  
րագրել (խօսքը):  
ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Դասակար-  
գութիւն, կարգաւորութիւն: 2. Շարա-  
կարգութիւն, շարագրութիւն:  
ՀԱՄԱԿԱՐԻ, ա. Կարեկից, կրակից:  
ՀԱՄԱԿԴԵՆ, ա. Հաւատակից, դաւա-  
նակից:  
ՀԱՄԱԿԵԱՅ, ա. Ժամանակակից:  
ՀԱՄԱԿԵԼ<sup>1</sup>, նբ. Պատել, պարուրել:  
ՀԱՄԱԿԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Շաղել, զգածել,  
զգածնուլ, զգննուլ:  
ՀԱՄԱԿԵՐԱԿՈՒՐ, տե՛ս ՀԱՅԱԿԻՑ:  
ՀԱՄԱԿԵՐՊ, ա. Համանման:  
ՀԱՄԱԿԵՐՏ, ա. Բարեյարմար:  
ՀԱՄԱԿԵՐՏՈՒԹԻՒՆ, գ. Համեմատու-  
թիւն, բարեձևութիւն, համաձևութիւն:  
ՀԱՄԱԿՈՐՈՅՍ, ա. Համայնաջինջ:  
ՀԱՄԱԿՐՕՆ, ա. Միակրօն, համահաւատ,  
հաւատակից:  
ՀԱՄԱԿՅՈՐԴ, ա. Միաբան, միաբանական:  
ՀԱՄԱՀԱՂՈՅՆ, մ. Նոյն հետայն, միան-  
գամայն, համայն, առ հասարակ:  
ՀԱՄԱՀԱՄ, տե՛ս ՀԱՄԱԴԱՄ:  
ՀԱՄԱՀԱՅՐ, ա. Միահայր, համհօրեայ,  
հարազատ:  
ՀԱՄԱՀԱՍԱԿԱԿԻՑ, ա. Հասակակից:  
ՀԱՄԱՀԱՐՁ կամ ՀԱՄՀԱՐՁ, գ. Նիզա-  
կակից, թիկնապահ:

ՀԱՄԱՀԱՒԱՍԱՐ, աս. Միահաւասար, զուգահաւասար:  
ՀԱՄԱՀԱՒԱՏ, տե՛ս ՀԱՄԱԿԲՕՆ:  
ՀԱՄԱՀԱՒԱՔԵԼ, նբ. Համախմբել, ժողովել, գումարել:  
ՀԱՄԱՀԵՏ, աս. Զուգընթաց:  
ՀԱՄԱԶԱՅՆ, աս. 1. Համաձայնակից, միաձայն, ձայնակից, միաբան: 2. մ. Համաձայնաբար, համաձայնապէս, համաձայնակի:  
ՀԱՄԱԶԱՅՆԱԲԱՐ, ՀԱՄԱԶԱՅՆԱԿԻ, տե՛ս ՀԱՄԱԶԱՅՆ (2):  
ՀԱՄԱԶԱՅՆԱԿԻՑ, տե՛ս ՀԱՄԱԶԱՅՆ (1):  
ՀԱՄԱԶԱՅՆԱՊԷՍ, տե՛ս ՀԱՄԱԶԱՅՆ (2):  
ՀԱՄԱԶԱՅՆԵԼ, չբ. Միաձայնել, միաբանել, ձայնակցել, ձայնակից լինել, կարծակից լինել:  
ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Միաձայնութիւն, ձայնակցութիւն, միաբանութիւն:  
ՀԱՄԱԶԵԻ, աս. Համանման:  
ՀԱՄԱԶԵԻՈՒԹԻՒՆ, գ. Համանմանութիւն, համաչափութիւն:  
ՀԱՄԱՃԱՆԱՊԱՐՀ, աս. Ուղեկից, ընթացակից:  
ՀԱՄԱՄԱՅՐ, աս. Հարազատ:  
ՀԱՄԱՄԻՏ, աս. Համախորհուրդ, համակամ:  
ՀԱՄԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Միաբանութիւն, համաձայնութիւն:  
ՀԱՄԱՅԱՐԿ, աս. Յարկակից, բնակակից:  
ՀԱՄԱՅՆ, աս. 1. Ամբողջ, հանուր, բովանդակ, բոլոր: 2. մ. Համանգամայն, միանգամայն: 3. Առ հասարակ, բոլորովին, ամենայնիւ: 4. չ. Բայց, սակայն, տակաւին ևս:  
- ՀԱՄԱՅՆԻԻ, տե՛ս ՀԱՄԱՅՆ (3):  
- ԲԱՅՑ ՀԱՄԱՅՆ, եի ՀԱՄԱՅՆ, ՀԱՄԱՅՆ ԵՒ ԱՅՆՊԷՍ, տե՛ս ՀԱՄԱՅՆ (4):  
ՀԱՄԱՅՆԱԶԻՆՁ, աս. մ. Համակորոյս, համաջինջ, համաջնջական, համաջունջ:

ՀԱՄԱՆԳԱՄԱՅՆ, աս. 1. տե՛ս ՀԱՄԱՅՆ (1): 2. մ. Միանգամայն, ի միասին, զոյգ ընդ, նոյնպէս, ընդ ամենայն, բոլորովին, իսպառ, իսկոյն:  
ՀԱՄԱՆԻԻԹ, տե՛ս ՆԻԻԹԱԿԻՑ:  
ՀԱՄԱՆՄԱՆ, աս. նխդ. մ. Նմանակից, նոյնպիսի, հանգոյն, նմանապէս:  
ՀԱՄԱՆՄԱՆԱԿԻ, ՀԱՄԱՆՄԱՆԻ, տե՛ս ՀԱՄԱՆՄԱՆ:  
ՀԱՄԱՆՄԱՆՈՒԹԻՒՆ, գ. Նմանութիւն:  
ՀԱՄԱՆՇԱՆ, աս. Համանման:  
ՀԱՄԱՆՈՅՆՈՒԹԻՒՆ, գ. Միաբանութիւն (նոյնանման՝ միաբան լինելը):  
ՀԱՄԱՆՈՒՆ, աս. Հոմանուն, համանունակ, նոյնանուն, միանուն, անուանակից:  
ՀԱՄԱՆՈՒՆԱԲԱՐ, մ. Հոմանունաբար, միանունաբար, հոմանունակի, համանունակի:  
ՀԱՄԱՆՈՒՆԱԿ, տե՛ս ՀԱՄԱՆՈՒՆ:  
ՀԱՄԱՆՈՒՆԱԿԻ, տե՛ս ՀԱՄԱՆՈՒՆԱԲԱՐ:  
ՀԱՄԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Անուանակցութիւն, միանունութիւն, հոմանունութիւն:  
ՀԱՄԱՇԱԻԻՂ, աս. Զուգաշաւիղ, նոյնօրինակ:  
ՀԱՄԱՇԽԱՐՀ կամ ՀԱՄԱՇԽԱՐՀԻ, աս. Համաշխարհական:  
ՀԱՄԱՇԽԱՐՀԱԼՈՒՐ, տե՛ս ԱՇԽԱՐՀԱՔԱՐՈՁ:  
ՀԱՄԱՇԽԱՐՀԱԿԱՆ, աս. 1. Հասարակաց, ընդհանրական, տիեզերական: 2. Գաւառական, ազգային, քաղաքական, հանդիսական: 3. Բամական, հասարակ:  
ՀԱՄԱՇԽԱՐՀԻԿ, աս. Գաւառակից (միևնոյն աշխարհից՝ երկրից):  
ՀԱՄԱՇԵՆՁԱՊԷՍ, տե՛ս ՄԻԱՆՁՆԱՊԷՍ:  
ՀԱՄԱՇԵՆՁՈՒԹԻՒՆ, գ. Միաբանութիւն, ձայնակցութիւն:  
ՀԱՄԱՇՈՒՆՁ, աս. Համամիտ, համակամ, միաբան:

ՀԱՄԱԶԱՐԶԱՐ, ՀԱՄԱԶԱՐԶԱՐԱՆՔ,  
ա. Չարչարակից, վշտակից, կրակից:  
ՀԱՄԱԶԱՓ, ա. Հաւասարաչափ, համե-  
մատ:  
ՀԱՄԱԶՓՈՒԹԻՒՆ, գ. Չափակցութիւն,  
համեմատութիւն, հասարակաչափու-  
թիւն:  
ՀԱՄԱՊԱՇՏՕՆ, ա. Պաշտօնակից:  
ՀԱՄԱՊԱՏԻՒ, ա. Հաւասարապատիւ,  
հասարակապատիւ, պատուակից, զու-  
գապատիւ, համապատուեալ, փառակից:  
ՀԱՄԱՊԱՏՈՒԱՐԱՐ, մ. Համապատու-  
պէս, հաւասարապէս:  
ՀԱՄԱՊԱՏՈՒՊԷՍ, տե՛ս ՀԱՄԱՊԱ-  
ՏՈՒԱՐԱՐ:  
ՀԱՄԱՊԱՏՈՒԵԱԼ, տե՛ս ՀԱՄԱՊԱՏԻՒ:  
ՀԱՄԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. Հաւասարու-  
թիւն, փառակցութիւն, թուակցութիւն:  
ՀԱՄԱՊԱՐԻՍՊ, ա. Յարկակից:  
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, տե՛ս ԱՍՏՈՒԱԾՊԵ-  
ՏԱԿԱՆ:  
ՀԱՄԱՋԻՆՋ, ՀԱՄԱՋՆՋԱԿԱՆ, ՀԱՄԱ-  
ՋՈՒՆՋ, տե՛ս ՀԱՄԱՅՆԱՋԻՆՋ:  
ՀԱՄԱՌՕՏ, ա. 1. Կարճառօտ, կարճ, սուղ,  
ամփոփ: 2. մ. Համառօտաբար, համառօ-  
տապէս, համառօտիւ, կարճառօտիւ,  
անվրէպ, փութով: 3. գ. (յունական ոճով)  
Համառօտութիւն, բովանդակութիւն:  
ՀԱՄԱՌՕՏԱՐԱՐ, տե՛ս ՀԱՄԱՌՕՏ (2):  
ՀԱՄԱՌՕՏԱԳԻԾ, տե՛ս ՀԱՄԱՌՕՏԱ-  
ԳԻՐ:  
ՀԱՄԱՌՕՏԱԳԻՐ, ա. Համառօտագիծ:  
ՀԱՄԱՌՕՏԱԳՈՅՆ, ա. մ. Դուզնաբա-  
նադոյն:  
ՀԱՄԱՌՕՏԱՊԷՍ, տե՛ս ՀԱՄԱՌՕՏ (2):  
ՀԱՄԱՌՕՏԵԼ, նբ. Բովանդակել, ամփո-  
փել, կարճել, կարճատել:  
ՀԱՄԱՌՕՏԻՉ, ա. Հոմառական:  
ՀԱՄԱՌՕՏԻԻ, ՀԱՄԱՌՕՏԻԻՔ, տե՛ս  
ՀԱՄԱՌՕՏ (2):  
ՀԱՄԱՌՕՏՈՒԹԻՒՆ, գ. Կարճութիւն,  
կարճառօտութիւն:

ՀԱՄԱՌՕՏՈՒՄՆ, գ. Կարճումն, բար-  
ձումն:  
ՀԱՄԱՍԵՂԱՆ, ա. Սեղանակից, հացակից:  
ՀԱՄԱՍԵՌ, ա. Համազգի, համասեր,  
համատեսակ, համանման:  
ՀԱՄԱՍԵՐ, տե՛ս ՀԱՄԱՍԵՌ:  
ՀԱՄԱՍԵՐՄ, ա. Հարազատ, երկուորեակ  
(եղբայր):  
ՀԱՄԱՍՆԵԱԼ, ՀԱՄԱՍՆՈՒՆԴ, ՀԱՄԱ-  
ՍՈՒՆ, ա. 1. Սննդակից: 2. փխբ. Համա-  
նման, համաբարոյ:  
ՀԱՄԱՍՊՐԱՄ, ա. Անուշաբոյր, անու-  
շաբուրիչ, անուշահոտ:  
ՀԱՄԱՍՏԵՂԾ, ա. Ընդաբոյս, բնածին:  
ՀԱՄԱՍՓԻՒ, ՀԱՄԱՍՓԻՒԻ, ա. 1. Հա-  
մատարած, ամենասփիւ(ւ)ն: 2. մ. Տարա-  
ծաբար, ցրիւ:  
ՀԱՄԱՎԱՐ, ա. մ. Հաւասարաչափ:  
ՀԱՄԱՎԿԱՅ, ա. Վկայակից:  
ՀԱՄԱՍԱՐԱԾ, ա. Համասփիւռ, լայնա-  
տարած, լայնածաւալ:  
ՀԱՄԱՏԵՍԱԿ, ա. Համաձև, նոյնակերպ,  
համանման, համաբուն:  
ՀԱՄԱՏԻՊ, ա. Համաձև, համանման,  
նման:  
ՀԱՄԱՏԻՔ, ա. Հասակակիցք:  
ՀԱՄԱՏՈՂՄ, ա. Համատոհմիկ, տոհմա-  
կից, ազգակից, համազգի, համասեր,  
համասեռ:  
ՀԱՄԱՏՈՂՄԻԿ, տե՛ս ՀԱՄԱՏՈՂՄ:  
ՀԱՄԱՐ, գ. 1. Թիւ: 2. Հաշիւ: 3. Քննու-  
թիւն, վճիռ: 4. Վարկ:  
- Ի ՀԱՄԱՐ, նխբ. Ի պէտս, ի սակս,  
պատճառաւ, վասն:  
- Ի ՀԱՄԱՐ ԱԾԵԼ՝ ԱՐԿԱՆԵԼ՝ ԲԵՐԵԼ.  
Հաշուել, թուել, համարել, համեմատել,  
բաղդատել:  
ՀԱՄԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Համարահատ:  
ՀԱՄԱՐԱՂԱՏ, տե՛ս ՀԱՄԱՐԱԴՐՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀԱՄԱՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. Պատասխա-  
նատուութիւն:

ՀԱՄԱՐԵԱՒ ԹԷ, տե՛ս ԳՐԵԹԷ:  
ՀԱՄԱՐԵԼ, հբ. 1. Ի համար արկանել,  
թուել, հաշուել: 2. Վարկանել, կահել,  
գրել, դնել ի մտի:  
ՀԱՄԱՐԻԻՆ, ա. Արիւնակից, արեանա-  
ռու, ազգական, ազգակից:  
ՀԱՄԱՐՁԱԿ, ա. 1. Բացարձակ, ընդար-  
ձակ: 2. Անարգել, ազատ: 3. Աներկիւղ,  
անվեհեր, անահ, յանդուգն, վստահ: 4.  
մ. Համարձակաբար, համարձակա-  
պէս, աներկիւղաբար, վստահաբար, ան-  
վախ:  
ՀԱՄԱՐՁԱԿԱԲԱՐ, տե՛ս ՀԱՄԱՐՁԱԿ (4):  
ՀԱՄԱՐՁԱԿԱԲԵՐԱՆ, տե՛ս ՀԱՄԱՐ-  
ՁԱԿԱԽՕՍ:  
ՀԱՄԱՐՁԱԿԱ ԴԵՄ, ա. մ. Ազատադէմ,  
պարզերես, անվեհեր:  
ՀԱՄԱՐՁԱԿԱԽՕՍ, ա. Համարձակաբե-  
րան:  
ՀԱՄԱՐՁԱԿԱԿԱՆ, ա. Համարձակ:  
ՀԱՄԱՐՁԱԿԱՀԱՅԵԱՅ, ա. Համարձա-  
կատես:  
ՀԱՄԱՐՁԱԿԱՁԱՅՆ, ա. մ. Լայնաձայն,  
ձայնարձակ:  
ՀԱՄԱՐՁԱԿԱՄԱՐՏ, ա. Արի, անվեհեր:  
ՀԱՄԱՐՁԱԿԱՊԷՍ, տե՛ս ՀԱՄԱՐՁԱԿ  
(4):  
ՀԱՄԱՐՁԱԿԱՏԵՍ, տե՛ս ՀԱՄԱՐՁԱԿԱ-  
ՀԱՅԵԱՅ:  
ՀԱՄԱՐՁԱԿԱՓԱՅԼ, ա. Մեծապայծառ:  
ՀԱՄԱՐՁԱԿԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Համարձակեցու-  
ցանել, հրաման տալ, թոյլ տալ, թողա-  
ցուցանել: 2. Վստահ առնել, վստահա-  
ցուցանել, քաջալերել:  
ՀԱՄԱՐՁԱԿԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Համարձակ լի-  
նել, վստահանալ, վստահել, քաջալերել,  
գօրանալ, յանդգնել:  
ՀԱՄԱՐՁԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀԱ-  
ՄԱՐՁԱԿԵԼ<sup>1</sup>:  
ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Վստահու-  
թիւն, աներկեանութիւն, քաջալերու-  
թիւն, արիութիւն: 2. Թոյլտուութիւն,

իրաւունք, ազատութիւն: 3. Յանդգ-  
նութիւն, լրբութիւն:  
ՀԱՄԱՐՄԱՏ, ա. Տնկակից:  
ՀԱՄԱՐՈՂ, ա. գ. Մաթէմատիկոս:  
ՀԱՄԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏ, տե՛ս ՀԱ-  
ՄԱՐՈՂԱԿԱՆԵՆ:  
ՀԱՄԱՐՈՂԱԿԱՆՆ, ՀԱՄԱՐՈՂՈՒ-  
ԹԻՒՆ, գ. Թուականն, թուականութիւն:  
ՀԱՄԱՐՈՒԵՍՏ, տե՛ս ԱՐՈՒԵՍՏԱԿԻՑ:  
ՀԱՄԱՅԵՂ, ա. Հոմացեղ, համատոհմ,  
համազգի, ազգակից:  
ՀԱՄԱՅԵՂՈՒԹԻՒՆ, գ. Ազգակցութիւն:  
ՀԱՄԱՓԱՌ, ա. 1. Համափառական, փա-  
ռակից: 2. (յունական ոճով) Համամիտ,  
միաբան, ուղղափառ:  
ՀԱՄԱՓԱՌԱԿԱՆ, տե՛ս ՀԱՄԱՓԱՌ (1):  
ՀԱՄԱՓԱՌԵԼ, չբ. (յունական ոճով)  
Միաբանել (դաւանաբանական հարցե-  
րում):  
ՀԱՄԱՔԱՄՈՒԱԾ, գ. Մրուր:  
ՀԱՄԱՔԱՏԱԿԵԼ, նբ. Նմանեցուցանել,  
քատակել:  
ՀԱՄԲԱԿ, ա. գ. 1. Նորածին, երախայ,  
տղայ, մանուկ, պատանի, երիտասարդ:  
2. Զաւակ: 3. Աշակերտ:  
ՀԱՄԲԱԿԱԲԱՐ, մ. Տղայաբար, համբա-  
կօրէն, տխմարաբար:  
ՀԱՄԲԱԿԱԳՈՅՆ, ա. Մանկազոյն:  
ՀԱՄԲԱԿԱԿԱՆ, ա. Մանկական, երի-  
տասարդական:  
ՀԱՄԲԱԿՕՐԷՆ, տե՛ս ՀԱՄԲԱԿԱԲԱՐ:  
ՀԱՄԲԱՌԵԱԼ<sup>1</sup>, նբ. Ամբառնալ, վերա-  
ցուցանել, բարձրացուցանել:  
ՀԱՄԲԱՌԵԱԼ<sup>2</sup>, չբ. Վերանալ, բարձրա-  
նալ:  
ՀԱՄԲԱՐ, գ. 1. Մթերանոց, շտեմարան,  
համբարանոց, համբարոց, ամբարանոց,  
ամբար: 2. Մթերք, մթերումն, պարէն:  
ՀԱՄԲԱՐԱԾՈՒՄ, տե՛ս ՀԱՄԲԱՐԱԿ (2):  
ՀԱՄԲԱՐԱԿ, գ. 1. Համբարանոց: 2.  
Համբարածու, մատակարար:  
ՀԱՄԲԱՐԱԿԱՊԵՏ, տե՛ս ԱՄԲԱՐԱՊԵՏ:



ՀԱՄԲԱՐԱՆՈՅ, տե՛ս ՀԱՄԲԱՐ (1):  
ՀԱՄԲԱՐԱՊԵՏ, տե՛ս ԱՄԲԱՐԱՊԵՏ:  
ՀԱՄԲԱՐԵԼ, նբ. Ամբարել, շտեմարանել,  
մթերել, գանձել, պահել:  
ՀԱՄԲԱՐԻ, տե՛ս ՀԱՄԲԱՐՈՒ:  
ՀԱՄԲԱՐԶԱԲԵՐԶ, ա. Բարձրաբերձ, վե-  
րամբարձ:  
ՀԱՄԲԱՐԶԱԽՕՍԱԿԱՆ, ա. Վերամբար-  
ձայածու (օդերևութաբանական):  
ՀԱՄԲԱՐՈՅ, տե՛ս ՀԱՄԲԱՐ (1):  
ՀԱՄԲԱՐՈՒ, գ. Յուշկապարիկ, պարիկ:  
ՀԱՄԲԱՐՏԱԿ, տե՛ս ԱՄԲԱՐՏԱԿ:  
ՀԱՄԲԱԻ, գ. Լուր, տեղեկութիւն, հըռ-  
չակ:  
ՀԱՄԲԱԻԱԲԵՐ, ա. գ. Բանբեր:  
ՀԱՄԲԱԻԱԿՈԾ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀԱՄԲԱ-  
ԻՆԵԼ:  
ՀԱՄԲԱԻԱՏԵՆԶ, ա. Հոչակաւոր:  
ՀԱՄԲԱԻԱԻՈՐ, ա. Հոչակեալ, հոչա-  
կաւոր:  
ՀԱՄԲԱԻԵԼ, նբ. Համբաւակոծ առնել,  
հոչակ հարկանել, հոչակել:  
ՀԱՄԲԵՐԱԿԱՆ, ա. Ժուժկալական, տո-  
կուն, համբերող:  
ՀԱՄԲԵՐԱՏԱՐ, ա. Համբերող, յերկա-  
րահամբեր:  
ՀԱՄԲԵՐԱՏԱՐՐ, ա. Հաստատ (համբե-  
րութեան մէջ կայուն):  
ՀԱՄԲԵՐԵԼ, չբ. Հանդուրժել, ժուժկալել,  
ժոյժ ունել, հանդարտ լինել, հանդար-  
տել, դիմանալ, տանել, տոկալ, սպասել:  
ՀԱՄԲԵՐՈՂ, ա. Ժուժկալ, համբերատար:  
ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Ըմբերութիւն,  
ժուժկայութիւն:  
ՀԱՄԲՈՅՐ, գ. 1. Համբուրումն: 2. Սէր,  
միութիւն, հաշտութիւն, միաբանութիւն:  
3. Ընտելութիւն, ընտանութիւն (կեն-  
դանիներէ մասին): 4. Հանդարտութիւն,  
ցածութիւն: 5. ա. Ընտել, հանդարտ,  
հեղ, հաշտ, միաբան, միակամ, համամիտ:  
ՀԱՄԲՈՒՆ, մ. Բնաւ, բնաւիւն, ամենայ-  
նիւ, ամենեւին, երբէք:

ՀԱՄԲՈՒՐԱԿԱՆ, ա. Սիրելի, ըղձալի:  
ՀԱՄԲՈՒՐԵԼ, նբ. 1. Պագանել, ողջունել,  
ողջագուրել: 2. փխբ. Սիրել, յարել (սի-  
րով), կապել (հոգով): 3. փխբ. Ընդունել,  
համակել:  
ՀԱՄԲՈՒՐԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Ընտելա-  
ցուցանել, սովորեցուցանել:  
ՀԱՄԲՈՒՐՈՒՄՆ, գ. Համբոյր (համբու-  
րելը):  
ՀԱՄԳՈՒՆԴ, տե՛ս ՀԱՄԱԳՈՒՆԴ:  
ՀԱՄԵԼ, տե՛ս ՀԱՄԵՄԵԼ:  
ՀԱՄԵՂ, ա. Ախորժահամ, ախորժահա-  
շակ, անոյշ, քաղցր:  
ՀԱՄԵՂԱՀԱՄ, ՀԱՄԵՂԱՃԱՇԱԿ, տե՛ս  
ՀԱՄԱԴԱՄ:  
ՀԱՄԵՂԱՃԱՇԱԿԱԻՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս  
ՀԱՄԵՂՈՒԹԻՒՆ:  
ՀԱՄԵՂԱՆԱԼ, չբ. Անուշանալ, քաղց-  
րանալ:  
ՀԱՄԵՂՈՒԹԻՒՆ, գ. Համ, քաղցրութիւն,  
համեղածաշակաւորութիւն:  
ՀԱՄԵՄԱՆՔ, տե՛ս ՀԱՄԵՄՔ:  
ՀԱՄԵՄԱՏ, ա. Զուգակշիռ, յարմար,  
նման, համանման, հաւասար, հանգէտ,  
հանգոյն, նոյնպիսի:  
ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ, մ. Նմանօրէն, նոյն-  
պէս:  
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ, ա. Բաղդատական:  
ՀԱՄԵՄԱՏԵԼ, նբ. Բաղդատել, զուգա-  
կշռել, նմանեցուցանել, հաւասարել:  
ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Բաղդատու-  
թիւն, զուգաչափութիւն: 2. Յարմարու-  
թիւն, պատշաճութիւն:  
ՀԱՄԵՄԱԻՈՐ, ա. Ախորժելի:  
ՀԱՄԵՄԵԼ, նբ. Համել, անուշել, անու-  
շացուցանել:  
ՀԱՄԵՄՔ, գ. Համեմանք:  
ՀԱՄԵՍՏ, ա. 1. Զգաստ, պարկեշտ, ա-  
մօթիւած, հեղ, հանդարտ, ցածուն: 2.  
Չափաւոր, խոհական, զգօն:  
ՀԱՄԵՍՏԱՆԱԼ, չբ. Զգաստանալ, պար-  
կեշտանալ, քաղաքավարել:

ՀԱՄԵՍԱՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Զգաստացուցանել, զգօնացուցանել, հանդարտեցուցանել:

ՀԱՄԵՍՏՈՒԹԻՒՆ, գ. Պարկեշտութիւն, զգաստութիւն, քաղաքավարութիւն:

ՀԱՄԵՏ, գ. Պաղան:

ՀԱՄԵՏԵԼ, նբ. Պաղանել:

ՀԱՄԵՐԱՄ, տե՛ս ԵՐԱՄՈՎԻՆ:

ՀԱՄԸՆԹԱՅ, ա. մ. Զուգընթաց:

ՀԱՄԻՄԱՅ, ա. Համամիտ, համախոհ, համախորհուրդ:

ՀԱՄԻՄԱՅԱԿԱՆ, ա. Միաբանական:

ՀԱՄԻՄԱՅՈՒԹԻՒՆ, գ. Համակամուրթիւն:

ՀԱՄԶՕՐԵԱՅ, տե՛ս ՀԱՄԱՀԱՅՐ:

ՀԱՄՈՁԱԿԵՐ, ա. Համոզիչ, խրատատու:

ՀԱՄՈՁԵԼ, նբ. Ամոքել, ողոքել, յորդորել, հաւանեցուցանել, խաղաղել:

ՀԱՄՈՁԻՉ, ա. Խաղաղարար:

ՀԱՄՐ, ա. Մուռնջ, անխօս, անբարբառ:

ՀԱՄՐԱՆԱԼ, չբ. Համրել, պապանձել:

ՀԱՄՐԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Պապանձեցուցանել, լռեցուցանել, կարկեցուցանել, կարկել:

ՀԱՄՐԵԼ (իմ), տե՛ս ՀԱՄՐԱՆԱԼ:

ՀԱՄՐՈՒԹԻՒՆ, գ. Անխօսութիւն:

ՀԱՄՐԻՆ, ա. 1. Համայն, ամենայն, բոլոր, ընդհանուր, բովանդակ: 2. մ. Առհասարակ, միանգամայն, միահաղոյն, բոլորովիմբ, բովանդակապէս, իսպառ: ՀԱՅԱՐԱՐԱՌ, տե՛ս ՀԱՅԵՐԷՆԱԽՕՍ:

ՀԱՅԱԶՈՒՆ, տե՛ս ՀԱՅԿԱԶՆ:

ՀԱՅԱՐԱՆ, գ. Տեսանելիք, աչք:

ՀԱՅԵԱՑԹ, տե՛ս ՀԱՅԵՑՈՒԱՄ:

ՀԱՅԵԼ (իմ), չբ. 1. Նայել, յականել: 2. Վերանկել, վերահայել: 3. Դիտել, ակնակառոյց լինել, այց առնել, գննել, ուշ ունել, միտ գննել: 4. Ակնարկել: 5. Միտել, յօժարել, ձգտել: 6. Ակնուռնել, խիթալ, սպասել:

ՀԱՅԵԼԻ, ա. Թափանցիկ, երևելի:

ՀԱՅԵՐԷՆԱԽՕՍ, ա. Հայաբարբառ:

ՀԱՅԵՑԱՄ, տե՛ս ՀԱՅԵՑՈՒԱՄ:

ՀԱՅԵՑԱԿԱՆ, ա. Մտաւոր, հոգևոր:

ՀԱՅԵՑԻԿ, ա. Լուսանոցոյց (որտեղից կարելի է նայել):

ՀԱՅԵՑՈՂՈՒԹԻՒՆ, գ. Հայեցութիւն, Հայեցումն, նկատումն, դիտաւորութիւն: ՀԱՅԵՑՈՒԱՄ, գ. Հայեացք, Հայեցած, Հայեցութիւն, Հայեցումն, նայեցած, նայեցողութիւն, նայեցուած, տեսութիւն, տեսիլ:

ՀԱՅԵՑՈՒԹԻՒՆ, ՀԱՅԵՑՈՒՄՆ, տե՛ս

ՀԱՅԵՑՈՂՈՒԹԻՒՆ, ՀԱՅԵՑՈՒԱՄ:

ՀԱՅԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. 1. Նայեցուցանել:

2. Յօժարեցուցանել:

ՀԱՅԹԱՅԹԱՄՏԵԼ, տե՛ս ՀԱՅԹԱՅԹԵԼ:

ՀԱՅԹԱՅԹԱՆՔ, գ. 1. Հնարք, ջան, ելք, ճարտարանք, գիւտ, ճար, դարման, դեղ: 2. Պարէն, պիտոյք: 3. Պատճառանք:

ՀԱՅԹԱՅԹԵԼ, նբ. չբ. Հնարել, ճարտարել, պաճարել, ջանալ, նիւթել, կրկտել: ՀԱՅԹԱՅԹՈՒՄՆ, գ. Հայթայթանք (Հայթայթիլ):

ՀԱՅԿԱԶՆ, ՀԱՅԿԱԶՆԵԱՅ, ա. Հայագուն, հայկազնի, հայկազուն:

ՀԱՅԿԱԶՆԻ, ՀԱՅԿԱԶՈՒՆ, տե՛ս ՀԱՅԿԱԶՆ:

ՀԱՅՀՈՅԱԿԱՆ, տե՛ս ՀԱՅՀՈՅԻՉ (2):

ՀԱՅՀՈՅԱՆՔ, տե՛ս ՀԱՅՀՈՅՈՒԹԻՒՆ:

ՀԱՅՀՈՅԵԼ, նբ. Անարգել, նախատել, թշնամանել, անիծանել, չարախօսել, բամբասել, լուտալ, պարսաւել, ի վայր հարկանել:

ՀԱՅՀՈՅԻՉ, ա. 1. Թշնամանիչ, թշնամանող, նախատիչ: 2. Հայհոյական:

ՀԱՅՀՈՅՈՒԹԻՒՆ, գ. Հայհոյանք, թըշնամանք, լուտանք, յիշոց, պղծաբանութիւն, չարախօսութիւն, անէծք, բամբասանք:

ՀԱՅՍ, տե՛ս ԶԱՆԳՈՒԱՄ:

ՀԱՅՐ, գ. 1. Հայրիկ: 2. Աստուած: 3. Նախահայր, նահապետ, նախնի: 4. Վերակացու, տնօրէն, գլուխ, տէր, առաջ-

ներք: 5. Գտակ, հեղինակ, հաւակ: 6. Աբ-  
բայ, վանական, միայնակեաց: 7. յոգն.  
(ասորական ոճով) Ծնօղբ:  
ՀԱՅՐԱԲԱՐ, մ. 1. Հայրապէս, հայրօրէ-  
նաբար: 2. ա. Հայրական:  
ՀԱՅՐԱԲԱՐՈՅ, ՀԱՅՐԱԲԱՐՈՒ, ա. 1. Հօ-  
րաբարոյ, հօրամոյն: 2. Հայրանման:  
ՀԱՅՐԱՐՈՒՆ, տե՛ս ՀԱՅՐԵՆԻ:  
ՀԱՅՐԱԳԻՐ, ա. Պատուաստիւ հայր:  
ՀԱՅՐԱԶԵՂԾ, ա. Հայրանարգու, հայ-  
րատանջ, հայրատեսց:  
ՀԱՅՐԱԽԵՂԴ, ա. Հայրասպան:  
ՀԱՅՐԱԾԻՆ, ա. Հօրածին:  
ՀԱՅՐԱԿԱՆ, ա. Հայրունակ, հայրօրէն:  
ՀԱՅՐԱՆԱՐԳՈՒ, ա. Հայրազեղծ, հայ-  
րատեսց, հայրասպան:  
ՀԱՅՐԱՆՄԱՆ, տե՛ս ՀԱՅՐԱԲԱՐՈՅ (2):  
ՀԱՅՐԱՊԵՏ, գ. 1. Նախահայր, նահա-  
պետ: 2. Պատրիարք, եպիսկոպոսապետ,  
արքեպիսկոպոս:  
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ, ա. եպիսկոպոսական,  
կաթողիկոսական:  
ՀԱՅՐԱՊԵՏԱՆՈՅ, գ. Հայրապետարան,  
պատրիարքարան, կաթողիկոսարան:  
ՀԱՅՐԱՊԵՏԱՐԱՆ, տե՛ս ՀԱՅՐԱՊԵՏԱ-  
ՆՈՅ:  
ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Նահապե-  
տութիւն: 2. Պատրիարքութիւն, կաթո-  
ղիկոսութիւն, եպիսկոպոսապետութիւն,  
եպիսկոպոսութիւն:  
ՀԱՅՐԱՊԷՍ, տե՛ս ՀԱՅՐԱԲԱՐ:  
ՀԱՅՐԱՍՊԱՆ, ա. Հայրախեղդ:  
ՀԱՅՐԱՏԱՆՋ, տե՛ս ՀԱՅՐԱԶԵՂԾ:  
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ, տե՛ս ՀԱՅՐԵՆԻ:  
ՀԱՅՐԵՆԱՏՈՒՐ, ա. Հայրենաւանդ, հայ-  
րենական:  
ՀԱՅՐԵՆԱՒԱՆԴ, տե՛ս ՀԱՅՐԵՆԱՏՈՒՐ:  
ՀԱՅՐԵՆԵԱՆ, տե՛ս ՀԱՅՐԵՆԻ:  
ՀԱՅՐԵՆԻ, ա. Հայրական, հայրենական,  
հայրենեան, սեպհական, հայրաբուն,  
բնիկ, բուն:  
ՀԱՅՐԵՆԻՔ, գ. 1. Ժառանգութիւն,

ինչք, ստացուած: 2. Նախնիք: 3. Գա-  
ւառ, երկիր, բնաշխարհ:  
ՀԱՅՐԻԿ, գ. փղբ: ՀԱՅՐ-ի:  
ՀԱՅՐՈՒՆԱԿ, տե՛ս ՀԱՅՐԱԿԱՆ:  
ՀԱՅՐՕՐԷՆ, տե՛ս ՀԱՅՐԱԿԱՆ:  
ՀԱՅՐՕՐԷՆԱԲԱՐ, տե՛ս ՀԱՅՐԱԲԱՐ (1):  
ՀԱՅՅ, գ. Խնդիր, հարցափորձ, քննու-  
թիւն:  
ՀԱՅՅԱԿԱՆ, ա. (քեր.) Փաստական (հո-  
լով):  
ՀԱՅՅԵԼ, նբ. 1. Խնդրել, աղաչել, աղեր-  
սել, ժողել, մաղթել, թախանձել, պաղա-  
տել: 2. Որոնել, խուզել:  
ՀԱՅՅԵԼԻՆ, տե՛ս ԽՆԴՐԱՆՔ:  
ՀԱՅՅՈՒԱԾ, մանաւանդ՝ ՀԱՅՅՈՒԱԾՔ,  
գ. Խնդրուածք, խնդրանք, աղաչանք,  
աղերս:  
ՀԱՅՅՈՒՄՆ, գ. 1. Հայցուածք: 2. Քըն-  
նութիւն, հարցափորձ: 3. Պահանջումն,  
կարիք:  
ՀԱՆ, տե՛ս ՀԱՆԻ:  
ՀԱՆԱՊԱՋ, մ. Միշտ, հանապազօրդ,  
շարունակաբար, օր ըստ օրէ, անդադար:  
ՀԱՆԱՊԱՋԱԲԱՐ, տե՛ս ՀԱՆԱՊԱՋ:  
ՀԱՆԱՊԱՋԱՐՈՒՂԽ, ա. Մշտաբուղիս,  
հանապազահոս:  
ՀԱՆԱՊԱՋԱԳՆԱՅ, ա. Մշտագնաց,  
մշտահոս:  
ՀԱՆԱՊԱՋԱԿԱՆ, ա. Հանապազօրդեան,  
անընդհատ, մշտական, յաւէժական:  
ՀԱՆԱՊԱՋԱՀՈՍ, ա. Մշտահոս:  
ՀԱՆԱՊԱՋԱՄԵՆ, ա. Հանապազամեռիկ:  
ՀԱՆԱՊԱՋԱՄԵՆՈՒԿ, տե՛ս ՀԱՆԱՊԱ-  
ՋԱՄԵՆ:  
ՀԱՆԱՊԱՋԱՍՈՒՏ, ա. Խաբեբայ, ստա-  
խօս:  
ՀԱՆԱՊԱՋԱՏԱՐԱԾ, տե՛ս ԲԱԶԿԱՏԱ-  
ՐԱԾ:  
ՀԱՆԱՊԱՋԱՓՈՒՍ, ա. Փոփոխական, յոդ-  
դողդ:  
ՀԱՆԱՊԱՋՈՐԴ, տե՛ս 1. մ. ՀԱՆԱՊԱՋ:  
2. ա. ՀԱՆԱՊԱՋՈՐԴԵԱՅ:

ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵԱՅ, ՀԱՆԱՊԱԶՈՐ-  
ԴԵԱՆ, ա. 1. Հանապազորդ, հանապա-  
զորեայ, յաւէժական: 2. Օրըստօրեայ,  
օր քստ օրէ:

ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵԼ, չբ. 1. Դեգերել, պա-  
րապել, ջրդել, ցանկորդել: 2. նբ. Յեր-  
կարել:

ՀԱՆԱՊԱԶՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Դեգե-  
րումն, պարապումն: 2. Շարունակու-  
թիւն, յարատևութիւն, անպակասու-  
թիւն:

ՀԱՆԱՊԱԶՈՐ, մ. Զօրհանապազ, յօր  
ամենայն, օր քստ օրէ:

ՀԱՆԱՊԱԶՈՐԵԱՅ, ա. Հանապազոր-  
դեայ, հանապազորդեան, հանապազորդ,  
մշտօրեայ:

ՀԱՆԳԱՄԱՆՔ, գ. 1. Պարագայ: 2. Եղա-  
նակ, օրինակ, կերպ, ձև: 3. Պատճառք,  
ցոյցք, ապացոյց: 4. Պէտք, ընտրութիւն,  
քննութիւն: 5. Տեղեկութիւն:

ՀԱՆԳԱՆԱԿԵԼ, չբ. 1. Դաշնաւորել,  
միաբանել, մասնակցել: 2. Զուգակշռել,  
համեմատել:

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Գործակցու-  
թիւն, դաշնաւորութիւն, դաշն:

ՀԱՆԳԷՏ, ա. Զոյգ, համեմատ, հաւա-  
սար, նման, նոյնանման, հանգիտակ,  
հանդոյն:

ՀԱՆԳԷՏԱԿԱՐ, տե՛ս ՀԱՆԳԻՏԱԶՕՐ:

ՀԱՆԳԷՏԱՀԱՍԱԿ, տե՛ս ՀԱՍԱԿԱԿԻՑ:

ՀԱՆԳԷՏԸԹԱՅ, ա. մ. Համաժամանակ,  
միանգամայն:

ՀԱՆԳԻՍՏ, գ. 1. Դադար, դուլ, հանդար-  
տութիւն, անդորրութիւն, խաղաղու-  
թիւն: 2. Դադարք, կայան, բնակութիւն:  
3. Մահ: 4. Գերեզման, չիբիմ, հան-  
գըտտարան, քնարան: 5. Կատարումն,  
դադարումն, վերջ: 6. Արևմուտք (արևի  
մայր մտնելը):

ՀԱՆԳԻՍՏԱՒՈՐ, տե՛ս ՀԱՆԳՍՏԱԿԷՏ:

ՀԱՆԳԻՏԱԲԱՐ, մ. Հաւասարապէս, զու-  
գակցապէս:

ՀԱՆԳԻՏԱԳՈՅՆ, ա. Յարանման:

ՀԱՆԳԻՏԱԶՕՐ, տե՛ս ՀԱՄԱԶՕՐ (1):

ՀԱՆԳԻՏԱԹԻՒՆ, տե՛ս ԶՈՒԳԱԹԻՒՆ (1):

ՀԱՆԳԻՏԱԿ, տե՛ս ՀԱՆԳԷՏ:

ՀԱՆԳԻՏԱԿԱՐՈՂ, տե՛ս ՀԱՄԱԶՕՐ (1):

ՀԱՆԳԻՏԱՀԱԻԱՍԱՐ, տե՛ս ԶՈՒԳԱՀԱ-  
ԻԱՍԱՐ:

ՀԱՆԳԻՏԱՀՐԵՇՏԱԿ, ա. Զուգահարեչ-  
տակ, հրեչտակահանգէտ, հրեչտակա-  
նման:

ՀԱՆԳԻՏԱՄԱՆԱԿ, տե՛ս ԺԱՄԱՆԱԿԱ-  
ԿԻՑ:

ՀԱՆԳԻՏԱՄԷՏ, ա. Զուգակշիռ, յարա-  
նման:

ՀԱՆԳԻՏԱՆԱԼ, չբ. Հաւասարել:

ՀԱՆԳԻՏԱՊԱՏԻՒՆ, ա. Հաւասարապա-  
տիւ, համապատիւ, զուգապատիւ, հան-  
գունապատիւ:

ՀԱՆԳԻՏԱՍՏՈՒԱԾ, ա. 1. Կիսաստուած:

2. Աստուածավայելուչ:

ՀԱՆԳԻՏԱՍՏՈՒԱԾԱԿԱՆ, ա. Աստուա-  
ծավայելուչ:

ՀԱՆԳԻՏԱՏԻՊ, ա. Հանգունատիպ, նմա-  
նատիպ:

ՀԱՆԳԻՏԱՓԱՌ, ա. Զուգափառ, համա-  
փառ:

ՀԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. Հաւասարութիւն,  
նմանութիւն:

ՀԱՆԳՈՅՆ, 1. նխբ. Նման, հաւասար,  
իբրև, պէս: 2. մ. Նմանապէս, նոյնպէս:

3. Գրեթէ, համարեա՛ թէ: 4. ա. Համա-  
նման, հանգիտակ, նոյնպիսի:

ՀԱՆԳՈՅՑ, գ. 1. Կապ, զօր, կնճիռն:  
2. ա. Դժուարալոյց:

ՀԱՆԳՈՒՆԱԿ, ՀԱՆԳՈՒՆԱԿԱՅԵԱԼ, ա.  
Հանգոյն, նման, համանման, նմանա-  
տիպ:

ՀԱՆԳՈՒՆԱԿԻՑ, ՀԱՆԳՈՒՆԱԿՅԵԱԼ,  
ա. Նմանակից, համանման, հաւասար,  
հաղորդ:

ՀԱՆԳՈՒՆԱՆՄԱՆ, ա. Համանման, յա-  
րանման:

ՀԱՆ ԳՈՒՆԱՊԱՏԻԻ, ա. Համապատիւ,  
Հանգիտապատիւ:  
ՀԱՆ ԳՈՒՆԱՊԷՍ, մ. Նմանապէս, նոյն-  
պէս:  
ՀԱՆ ԳՈՒՆԱՏԻՊ, ա. Հանգիտատիպ, նը-  
մանատիպ, Հանգոյն, Հանգէտ:  
ՀԱՆ ԳՈՒՆԱԻՈՐ, ա. Նման, Հաւասար:  
ՀԱՆ ԳՈՒՇՆ, ա. մ. Հանգրիճաճե, ամ-  
փոփ, սեղմ:  
ՀԱՆ ԳՈՒՅԱՆԵԼ, պր. 1. Հանդարտե-  
ցուցանել, դիւրել, ընկողմանեցուցանել,  
յանձանձել: 2. Յանգ Հանել, դադարե-  
ցուցանել, յանգեցուցանել, կացուցանել,  
աւարտել, գլխաւորել: 3. Թաղել:  
- ՀԱՆ ԳՈՒՅԵԱԼ, ա. գ. Ննջեցեալ, վախ-  
ճանեալ, մեռեալ:  
ՀԱՆ ԳՈՒՅԻՉ, ա. Հանգստարար:  
ՀԱՆ ԳՉԱՐԱՆ, տե՛ս ՀԱՆ ԳՍԱՐԱՆ (1):  
ՀԱՆ ԳՉԵԼ (իմ), չք. 1. Դադարել, գտեղի  
առնուլ, բնակել, ազանել, իջևանել, իջա-  
նել: 2. Յանգ ելանել, աւարտել: 3. Վախ-  
ճանել, մահանալ, մեռանել:  
ՀԱՆ ԳՍԱԿԱՆ, ա. Խաղաղական:  
ՀԱՆ ԳՍԱՆՈՅ, տե՛ս ՀԱՆ ԳՍԱՐԱՆ  
(2):  
ՀԱՆ ԳՍԱՐԱՆ, գ. 1. Հանգչարան: 2.  
Գերեզման, չիրիմ:  
ՀԱՆ ԳՍԱՐԱՐ, ա. Հանգուցիչ, դիւրիչ:  
ՀԱՆ ԳՍԱԻԷՏ, ա. Անդորր, անքոյթ:  
ՀԱՆ ԳՍՈՅ, տե՛ս ՀԱՆ ԳՍԱՐԱՆ (2):  
ՀԱՆ ԳՐԻՃԱՉԵԻ, տե՛ս ՀԱՆ ԳՈՒՇՆ:  
ՀԱՆ ԳՐԻՃԵԼ, նք. Հանգրիճեցուցանել,  
ամփոփել, զսպել, ժողովել, Հաւաքել:  
ՀԱՆ ԳՐԻՃԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀԱՆ ԳՐԻ-  
ՃԵԼ:  
ՀԱՆ ԳՐՈՒԱՆ, գ. 1. Կայան, իջալան:  
2. Փարախ, մակաղատեղ: 3. Վկայարան:  
- ՀԱՆ ԳՐՈՒԱՆ ՆԱԻՈՅ. Նաւահան-  
գիստ:  
ՀԱՆ ԴԱՐՏ, ա. 1. Անդորր, խաղաղ,  
մեղմ, հլու, հեղ, լոբի, ցածու: 2. մ.  
Հանդարտաբար, Հանդարտապէս, Հան-

դարտորէն, Հանդարտիկ:  
- ՀԱՆ ԴԱՐՏ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀԱՄԲԵՐԵԼ:  
ՀԱՆ ԴԱՐՏԱԲԱՐ, տե՛ս ՀԱՆ ԴԱՐՏ (2):  
ՀԱՆ ԴԱՐՏԱԲԱՐՔ, ա. Հեղ, հլու:  
ՀԱՆ ԴԱՐՏԱԳՆԱՅ, ա. մ. Հանդարտ-  
ընթաց, Հանդարտահետ:  
ՀԱՆ ԴԱՐՏԱԳՈՅՆ, ա. 1. Մեղմադոյն:  
2. մ. Հանդարտաբար, հեղաբար:  
ՀԱՆ ԴԱՐՏԱԿԱՆ, ա. Հանդարտ, խաղաղ,  
մեղմ, հլու:  
ՀԱՆ ԴԱՐՏԱՃԵՏ, տե՛ս ՀԱՆ ԴԱՐՏԱ-  
ԳՆԱՅ:  
ՀԱՆ ԴԱՐՏԱՉԵԻ, ա. Բարեճե:  
ՀԱՆ ԴԱՐՏԱՆԱԼ, տե՛ս ՀԱՆ ԴԱՐՏԵԼ:  
ՀԱՆ ԴԱՐՏԱՊԷՍ, տե՛ս ՀԱՆ ԴԱՐՏ (2):  
ՀԱՆ ԴԱՐՏԱՍԻՐՏ, ա. Անդորրամիտ,  
անխոռով, հլու, հեղ:  
ՀԱՆ ԴԱՐՏԱՏԵՍԱԿ, ա. Հանդարտ, մեղմ:  
ՀԱՆ ԴԱՐՏԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀԱՆ-  
ԴԱՐՏԵՅՈՒՅԱՆԵԼ:  
ՀԱՆ ԴԱՐՏԱՔԱՅԼ, ա. Հանդարտընթաց,  
հեղազնայ, մեղմազնայ:  
ՀԱՆ ԴԱՐՏԵԼ, չք. 1. Շարքախնայ, Հանգ-  
չել, խաղաղանալ, խաղաղել, դադարել,  
ցածնուլ, լոբել, առանձնանալ: 2. Հան-  
դուրժել, ժուժել, տանել, Համբերել,  
տոկալ: 3. նք. տե՛ս ՀԱՆ ԴԱՐՏԵՅՈՒ-  
ՅԱՆԵԼ:  
ՀԱՆ ԴԱՐՏԵՅՈՒՅԱՆԵԼ, պր. Խաղաղել,  
խաղաղացուցանել, ցածուցանել, դա-  
դարեցուցանել:  
ՀԱՆ ԴԱՐՏԵՅՈՒՅԻՉ, ա. Խաղաղացու-  
ցիչ:  
ՀԱՆ ԴԱՐՏԸՆԹԱՅ, տե՛ս ՀԱՆ ԴԱՐՏԱ-  
ԳՆԱՅ:  
ՀԱՆ ԴԱՐՏԻԿ, մ. ա. Հանդարտաբար,  
Հանդարտորէն, մեղմով, Հանդարտական,  
Հանդարտ:  
ՀԱՆ ԴԱՐՏՈՂԱԿԱՆ, ա. Բարոյական:  
ՀԱՆ ԴԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Անդորրութիւն,  
խաղաղութիւն, լուրթիւն, հեղութիւն:  
ՀԱՆ ԴԱՐՏՕՐԷՆ, տե՛ս ՀԱՆ ԴԱՐՏ (2):

ՀԱՆԴԵՐՁ<sup>1</sup>, գ. 1. Զգեստ, պատմուճան, ազանկիւք, արկանկիւ, ծածկոյթ, ձորձ: 2. Հանդերձանք, սպաս, կազմած, պատրաստութիւն:

ՀԱՆԴԵՐՁ<sup>2</sup>, նխդ. Ի միասին, հետ, ընդ: ՀԱՆԴԵՐՁԱՆ, անք, տե՛ս ՀԱՆԴԵՐՁ<sup>1</sup> (2):

ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ, գ. Հազարապետ, շտեմարանապահ, շտեմարանապետ, տաճարապետ:

ՀԱՆԴԵՐՁԱՐԱՐ, տե՛ս ԴԵՐՁԱԿ (1):

ՀԱՆԴԵՐՁԱՌՈՐԵԼ, տե՛ս ՀԱՆԴԵՐՁԵԼ:

ՀԱՆԴԵՐՁԱՌՈՐԹԻՒՆ, գ. Գործաւորութիւն, իրազորութիւն, ծառայութիւն:

ՀԱՆԴԵՐՁԵԼ, նբ. Պատրաստել, կազմել, յարգարել, զարգարել, յօրինել, յարմարել, հոգալ:

- ՀԱՆԴԵՐՁԵԱԼ, ա. գ. 1. Առաջիկայ, ապագայ, ապառնի: 2. Յարգարուն, զարգարուն, պատուական:

ՀԱՆԴԵՐՁԻԿ, տե՛ս ԶԻԵՍՏԻԿ:

ՀԱՆԴԵՐՁԻՁ, ա. Կազմիչ, արարող:

ՀԱՆԴԵՐՁՈՒԹԻՒՆ, ՀԱՆԴԵՐՁՈՒՄՆ, գ. Կազմութիւն, պատրաստութիւն:

ՀԱՆԴԷՊ, 1. ա. Դէպ, դիպող, պատշաճ, պատեհ: 2. նխդ. մ. Յանդիման, զտաւղեաւ, առաջի, ընդդէմ, ընդ առաջ:

ՀԱՆԴԷՍ, գ. 1. Ատեան, դատ, հաւաստիք, ապացոյց, ցոյց: 2. Տեսարան, հրապարակ, ասպարէզ, մրցարան: 3. Մըրցանք, ազոն, նահատակութիւն, արիւթիւն, մեծագործութիւն: 4. Տօնախմբութիւն: 5. Առաջադրութիւն, նպատակ:

- ՀԱՆԴԷՍ ԱՌԵԼ, տե՛ս ՀԱՆԴԻՍԱՅՈՒՑԱՆԵԼ:  
- Ի ՀԱՆԴԻՍԻ ԱՆՅՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀԱՆԴԻՍԵԼ:

ՀԱՆԴԻՊԱՆԱԼ, տե՛ս ՀԱՆԴԻՊԵԼ:

ՀԱՆԴԻՊԱՌՈՐԹԻՒՆ, տե՛ս ՀԱՆԴԻՊՈՒՄՆ:

ՀԱՆԴԻՊԵԼ, չբ. 1. Պատահել, ընդ առաջ

ելանել, դիպել: 2. Մերձեանալ, հպել: 3. Վիճակել: 4. (յունական ոճով) Գոյ, լինել, գտանել:

ՀԱՆԴԻՊԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Մերձեցուցանել, վիճակել, յարմարել:

ՀԱՆԴԻՊՈՂ, տե՛ս ԴԻՊՈՂ:

ՀԱՆԴԻՊՈՂԱՐԱՐ, մ. Ի դէպ, ճահողակի: ՀԱՆԴԻՊՈՂՈՒԹԻՒՆ, գ. Դիպողութիւն, պատեհութիւն, յարմարութիւն, հասողութիւն:

ՀԱՆԴԻՊՈՒԹԻՒՆ, գ. 1. տե՛ս ՀԱՆԴԻՊՈՂՈՒԹԻՒՆ: 2. Դիպուած, դէպք:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ, գ. 1. Հանդիպաւորութիւն, պատահում: 2. Դիպուած, դէպք:

ՀԱՆԴԻՍԱՐԱՆԵԼ, տե՛ս ԱՏԵՆԱՐԱՆԵԼ:

ՀԱՆԴԻՍԱՐԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ:

ՀԱՆԴԻՍԱԴԻՐ, տե՛ս ԳՈՒՊԱՐԱԴԻՐ:

ՀԱՆԴԻՍԱԿՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ԳՈՒՊԱՐ:

ՀԱՆԴԻՍԱԿԱՆ, ա. գ. 1. Հանդիսատես: 2. Հանդիսաւոր, բազմաժողով, հասարակական, ջըջածցուցիկ:

ՀԱՆԴԻՍԱԿԱՏԱՐ, ա. Հասարակական:

ՀԱՆԴԻՍԱԿԻՐ, ա. Մրցական, փիք. վըրտակիր, ճգնողական:

ՀԱՆԴԻՍԱԿԻՅ, ա. 1. Մարտակից, նահատակակից, ճգնակից: 2. Գործակից:

3. Պարակից, տօնակից: 4. Դատախազ, ոսոխ:

- ՀԱՆԴԻՍԱԿԻՅ ԼԻՆԵԼ. Պաշտպանել (դատարանում):

ՀԱՆԴԻՍԱԿՅԵԱԼ, ա. Հանդիսահաւասար:

ՀԱՆԴԻՍԱՀԱԻԱՍԱՐ, տե՛ս ՀԱՆԴԻՍԱԿՅԵԱԼ:

ՀԱՆԴԻՍԱՅԱՐԴԱՐ, ա. Հանդիսադիր:

ՀԱՆԴԻՍԱՆԱԼ, չբ. 1. Մրցել, ճգնել, նահատակել: 2. Առաքինանալ, աշխատել, ջանալ, գուն գործել, յառաջամիտ լինել: 3. Դիմել, հասանել:

ՀԱՆԴԻՍԱՊԵՏ, գ. Հանդիսադիր:

ՀԱՆԴԻՍԱՊԵՍ, մ. Հրապարակաւ, Հանդիսօրէն:

ՀԱՆԴԻՍԱՍԷՐ, ա. Առաքինասէր, ճրգոյնասէր:

ՀԱՆԴԻՍԱՏԵԱՆ, գ. Հանդիսարան, մըրցարան, ասպարէզ:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ, ա. Հանդիսական:

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ, գ. 1. Հանդիսատեան, մըցարան, ասպարէզ: 2. Ատեան, դատարան: 3. Հանդիսացուցիչ, հանդիսադիր:

ՀԱՆԴԻՍԱՐԱՐ, ա. Յորդորեցուցիչ, յորդորիչ, իրախոյս:

ՀԱՆԴԻՍԱՑՈՒՑԱՆԵԼ, պը. Հանդէս առնել, երևելի առնել, երևեցուցանել, նահատակեցուցանել:

ՀԱՆԴԻՍԱԻՈՐ, ա. 1. Հասարակական, հանրական, ատենական, դիմոսական: 2. Մըցող, մըցակից, նահատակ, ճգնաւոր:

ՀԱՆԴԻՍԵԼ, նը. չը. Ի հանդիսի անցուցանել, մըցել, փորձ առնել:

ՀԱՆԴԻՍՕՐԷՆ, մ. Հանդիսապէս, համախումբ:

ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, տե՛ս ՀԱՄԲԵՐԵԼ:

ՀԱՆԵԼ, նը. 1. Արտաքսել: 2. Կորզել, առնուլ, բառնալ, քաղել, զրկել: 3. Մատուցանել, նուիրել: 4. Վերածել, շրջել: 5. Տարածել, հռչակել: 6. Յեղուլ, թարգմանել, փոխադրել:

- ՀԱՆԵԼ ԸՆԴ ԳԼՈՒԽ. Պատժել:
- ՀԱՆԵԼ ԸՆԴ ՄՈՒՐ. Ընդ սուր հանել, բնդաթուր հարկանել:
- Ի ԲԱՆՍ ՀԱՆԵԼ. Խաբել:
- Ի ՎԵՐ ՀԱՆԵԼ. Յայտնել, պատմել:
- ՅԻՆՔՆ ՀԱՆԵԼ. Իւրացուցանել, գրաւել:

ՀԱՆԻ, գ. Հան, հանիկ:

ՀԱՆԻԿ, տե՛ս ՀԱՆԻ:

ՀԱՆՃԱՐ, գ. Հնարագիտութիւն, խելամտութիւն, զգօնութիւն, ճարտարութիւն, իմաստութիւն, գիտութիւն, մակացուցութիւն, հասողութիւն, խոհեմութիւն, գիւտ, հնար:

ՀԱՆՃԱՐԱԲԱՐ, մ. Հանճարեղաբար, հանճարեղականապէս, հանճարեղապէս:

ՀԱՆՃԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. Հանճար, խելամտութիւն, իմաստութիւն, գիտութիւն:

ՀԱՆՃԱՐԱԿԱՆ, ա. Հանճարեղական, հանճարողական, հանճարաւոր, ճարտար:

ՀԱՆՃԱՐԱՄԻՏ, տե՛ս ՀԱՆՃԱՐԵՂ:

ՀԱՆՃԱՐԱՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ:

ՀԱՆՃԱՐԱՅԵՂՑ, տե՛ս ՀԱՆՃԱՐԵՂ:

ՀԱՆՃԱՐԱՍԷՐ, ա. Իմաստասէր (իմաստութիւն սիրող):

ՀԱՆՃԱՐԱՍԻՐԱԲԱՐ, մ. Իմաստասիրաբար:

ՀԱՆՃԱՐԱԻՈՐ, տե՛ս ՀԱՆՃԱՐԱԿԱՆ:

ՀԱՆՃԱՐԳԻՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՆՃԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ:

ՀԱՆՃԱՐԵԼ, նը. Խորհել, ճարտարել, գտանել:

ՀԱՆՃԱՐԵՂ, ա. 1. Քաջահանճար, իմաստուն, գիտնաւոր, զգօն, խելացի, ուշիմ, հնարագէտ, խոհական, ճարտար: 2. Հանճարաւոր, հանճարական:

ՀԱՆՃԱՐԵՂԱԲԱՐ, տե՛ս ՀԱՆՃԱՐԱԲԱՐ:

ՀԱՆՃԱՐԵՂԱԳՈՅՆ, ա. Իմաստնագոյն:

ՀԱՆՃԱՐԵՂԱԼԻՅ, ա. Իմաստալից, հանճարայեղց, հանճարիչ:

ՀԱՆՃԱՐԵՂԱԿԱՆ, ա. Հանճարական, գիտնաւոր, հմտական:

ՀԱՆՃԱՐԵՂԱԿԱՆԱՊԵՍ, ՀԱՆՃԱՐԵՂԱՊԵՍ, տե՛ս ՀԱՆՃԱՐԱԲԱՐ:

ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹԻՒՆ, գ. Հանճար, զգօնութիւն, իմաստութիւն:

ՀԱՆՃԱՐԻՄԱՍՏ, ա. Հանճարաւոր, հանճարեղ, խելացի:

ՀԱՆՃԱՐԻՄՁ, ա. Ճարտար, հմուտ, խելամուտ, գիտակ, մակացուց, մակացող:

ՀԱՆՃԱՐՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀԱՆՃԱՐԱԿԱՆ:

ՀԱՆՈՒՐ, ա. Ընդհանուր, բոլոր, միա-  
համուռ, ամենայն, բովանդակ, բնաւ,  
համայն, ողջոյն:

ՀԱՆՐԱԿԱՆ, տե՛ս ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ:

ՀԱՆՐԱԿԱՆԱԳՈՅՆ, տե՛ս ԸՆԴՀԱՆՐԱ-  
ԿԱՆԱԳՈՅՆ:

ՀԱՆՐԱԿԱՆԱՊԷՍ, տե՛ս ԸՆԴՀԱՆՐԱ-  
ԿԱՆԱՊԷՍ:

ՀԱՇԱՆՔ, գ. Հաշումն, հիւժուժն, տկա-  
րութիւն:

ՀԱՇԵԼ<sup>1</sup>, նբ. Մաշել, ծիրել, ծիրեցու-  
ցանել, հալել, վատնել, տկարացուցա-  
նել, կորուսանել:

ՀԱՇԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Հիւծանել, ծիրել,  
տկարանալ:

ՀԱՇԻԻ, գ. 1. Համար, թիւ, սակ: 2. Հա-  
ւաստիք: 3. Վարկ:

- Ի ՀԱՇԻԻ ԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ՀԱՇՈՒԵԼ  
(իմ):

ՀԱՇՄ, ա. Հաշմոտ, խաշմանդամ, խեղ,  
խեղամեղամ, անդամախեղ, անդամաբեկ,  
կաղ, փեցի, դօս:

ՀԱՇՄԵԼ (իմ), չբ. Գոնջանալ:

ՀԱՇՄՈՏ, տե՛ս ՀԱՇՄ:

ՀԱՇՄՈՒԹԻԻՆ, գ. Խաշմութիւն, խեղու-  
թիւն, գոնջութիւն:

ՀԱՇՈՒԵԼ (իմ), չբ. 1. Ի հաշիւ արկանել,  
համարել, թուել, ի համար ածել՝ բերել:  
2. Վարկանել, կարծել:

ՀԱՇՈՒՄՆ, տե՛ս ՀԱՇԱՆՔ:

ՀԱՇՏ, ա. 1. Խաղաղ, համբոյր, հեղ, ցա-  
ծուն, բարեսէր, մարդասէր: 2. Քաւիչ:

3. Հաշտական:

ՀԱՇՏԱԲԱՐ, մ. Մեղմոյ:

ՀԱՇՏԱԿԱՆ, ա. Խաղաղական, ներողա-  
կան, հաշտ:

ՀԱՇՏԱՐԱՆ, գ. 1. Քաւարան: 2. Հաշ-  
տարար:

ՀԱՇՏԱՐԱՐ, ա. Հաշտեցուցիչ, միջնորդ,  
բարեխօս:

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹԻԻՆ, գ. Հաշտութիւն,  
քաւութիւն:

ՀԱՇՏԵԼ, նբ. Հաշտ առնել, հաշտեցու-  
ցանել, խաղաղել, խաղաղացուցանել,  
հաճել, հաճեցուցանել:

ՀԱՇՏԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀԱՇՏԵԼ:

ՀԱՇՏԵՑՈՒՑԻՉ, ա. Հաշտեցուցողական,  
հաշտարար:

ՀԱՇՏԵՑՈՒՑՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀԱՇՏԵ-  
ՑՈՒՑԻՉ:

ՀԱՇՏՈՒԹԻԻՆ, գ. Խաղաղութիւն, հա-  
ճութիւն, սէր, միաբանութիւն:

ՀԱՇՏՈՒՄՆ, տե՛ս ՀԱՇՏՈՒԹԻԻՆ:

ՀԱՉԵԼ, չբ. (սովորաբար ՀԱՌԱՉԵԼ բայի  
հետ), տե՛ս ՀԱՌԱՉԵԼ:

ՀԱՉՈՒՄՆ, տե՛ս ՀԱՌԱՉՈՒՄՆ:

ՀԱՊ, մ. 1. Հապա, յետոյ, այնուհետեւ,  
անդէն առ նմին: 2. Երբեմն երբեմն:

ՀԱՊԱՂ, մ. չ. Ապա, արդ, և արդ, այ-  
նուհետեւ, յետ այնորիկ:

ՀԱՊԱՉ, ձ. Աղէ՛, օ՛ն:

ՀԱՊՃԵՊ, մ. 1. Շտապ, արագադոյն, ան-  
դանդաղ, շփոթալիկ: 2. մ. Փութանակի,  
ճեպով, ստիպաւ, շտապանակի:

- ՀԱՊՃԵՊԻԻ, ՀԱՊՃԵՊՈՎ, տե՛ս ՀԱՊ-  
ՃԵՊ (2):

- ՀԱՊՃԵՊ ՏԱԼ. Փութացուցանել, հապ-  
ճեպել:

ՀԱՊՃԵՊԵԼ, նբ. և չբ. 1. Ճեպել, ճեպե-  
ցուցանել, փութացուցանել: 2. Փութալ:

ՀԱՋԵԼ, չբ. Ղօղանջել (հաչոց արձակել):  
ՀԱՋԻԻՆ, տե՛ս ՀԱՋՈՒՄՆ:

ՀԱՋՈՒՄՆ, գ. Հաջիւն, ղօղանջիւն:

ՀԱՌԱՉ, տե՛ս ՀԱՌԱՉԱՆՔ:

ՀԱՌԱՉԱԿԱՆ, ա. Հեծական, հառաչա-  
հան:

ՀԱՌԱՉԱՀԱՆ, տե՛ս ՀԱՌԱՉԱԿԱՆ:

ՀԱՌԱՉԱՆՔ, գ. Հառաչ, հառաչումն,  
հեծեծանք, հեծութիւն, յոգևոցհանու-  
թիւն:

ՀԱՌԱՉԵԼ, չբ. Հեծել, հեծեծել, յոգևոց  
հանել՝ ելանել:

ՀԱՌԱՉՈՒԹԻԻՆ, ՀԱՌԱՉՈՒՄՆ, տե՛ս  
ՀԱՌԱՉԱՆՔ:



ՀԱՍ, գ. 1. Ժամանուլթիւն, Հասումն:  
2. Տուրք, բաժին, բաժ, տասանորդ:  
ՀԱՍԱԿ, գ. 1. Տի, տիք: 2. Ժամանակ: 3. Բարձրութիւն, երկայնութիւն: 4. Մարդ (այսքան տարիք ունեցող):  
ՀԱՍԱԿԱԳԵՂ, ա. Վայելչադիտակ:  
ՀԱՍԱԿԱԼԻՅ, ա. Չափահասակ:  
ՀԱՍԱԿԱԿԻՅ, ա. Համահասակակից, համատիք, միահասակ, հանդէտահասակ, ժամանակակից:  
ՀԱՍԱԿԱՆ, ա. Հասու, իմանալի:  
ՀԱՍԱԿԱԶԱՓ, ա. Չափահասակ, հասակաւոր:  
ՀԱՍԱԿԱՒՈՐ, ա. Չափահասակ, հասակալից, հասակաչափ, հասակեայ:  
ՀԱՍԱԿԵԱՅ, տե՛ս ՀԱՍԱԿԱՒՈՐ:  
ՀԱՍԱՆԵԼ, չբ. 1. Գալ, ժամանել: 2. Ստանալ, զբուսմբ ածել, հանդիպել: 3. Վերահասու լինել, հասկանալ: 4. Խայծել, ատրքանալ:  
ՀԱՍԱՆՈՂՈՒԹԻՒՒՆ, տե՛ս ՀԱՍՈՂՈՒԹԻՒՒՆ:  
ՀԱՍԱՐԱԿ, ա. 1. Կէս, մէջ, միջին: 2. Հաղորդ, կցորդ, միաբան, միախորհ: 3. Հաւասար: 4. Դիւրագիւտ, սովորական, պարզ: 5. (քեր.) Ընդհանուր (սեռ, գոյական, բայ): 6. մ. Ի միասին, միանգամայն, առ հասարակ: 7. Հաւասարապէս, միօրինակ:  
- ԱՆ ՀԱՍԱՐԱԿ, տե՛ս ՀԱՍԱՐԱԿ (6, 7):  
- ՀԱՍԱՐԱԿ ՕՐ կամ ՕՐ ՀԱՍԱՐԱԿ.  
Միջօր, միջօրէ, միջօրեայ:  
ՀԱՍԱՐԱԿԱԲԱՐ, մ. Ընդհանրականապէս, հասարակապէս, առ հասարակ:  
ՀԱՍԱՐԱԿԱԳՈՅՆ, տե՛ս ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆԱԿԱՆԳՈՅՆ:  
ՀԱՍԱՐԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՒՆ, գ. Գործակցութիւն:  
ՀԱՍԱՐԱԿԱԶՈՅԳ, ա. Զուգակշիռ, զուգահասարար:  
ՀԱՍԱՐԱԿԱԶՕՐ, ա. Հաւասարազօր, համազօր:

ՀԱՍԱՐԱԿԱԽԱՌՆ, ա. մ. 1. Հասարակ, սովորական: 2. Հաւասար, հասարակաբար:  
ՀԱՍԱՐԱԿԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Ներածութիւն:  
ՀԱՍԱՐԱԿԱԾ, գ. 1. Կէս, հասարակ (կէսը): 2. տե՛ս ԶՈՒԳՕՐՈՒԹԻՒՆ:  
ՀԱՍԱՐԱԿԱԾԻՆ, ա. Մարդկային:  
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ա. 1. Հանրական, ընդհանուր: 2. Սովորական:  
ՀԱՍԱՐԱԿԱԿԻՅ, ա. Հաւասարակից:  
ՀԱՍԱՐԱԿԱԿՇՈՒ, ա. Հաւասարակշիռ, զուգակշիռ:  
ՀԱՍԱՐԱԿԱՅԻՆ, տե՛ս ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:  
ՀԱՍԱՐԱԿԱՇԷՆ, ա. Հասարակածին, հասարակաստեղծ:  
ՀԱՍԱՐԱԿԱԶԱՓՈՒԹԻՒՒՆ, տե՛ս ՀԱՄԱԶԱՓՈՒԹԻՒՒՆ:  
ՀԱՍԱՐԱԿԱՊԱՏԻՒ, տե՛ս ՀԱՄԱՊԱՏԻՒ:  
ՀԱՍԱՐԱԿԱՊԷՍ, տե՛ս ՀԱՍԱՐԱԿԱԲԱՐ:  
ՀԱՍԱՐԱԿԱՍՏԵՂՄ, ա. Հասարակաչէն, հաւասար:  
ՀԱՍԱՐԱԿԱՅ, ա. 1. Ընդհանուր, ընդհանրական, հանրական, հասարակական: 2. Հաւասար: 3. մ. Հասարակաբար, ընդհանրականապէս, առհասարակ: 4. Հաւասարապէս, միօրինակ, անխտիր:  
ՀԱՍԱՐԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՒՆ, գ. Հաւասարութիւն, միաբանութիւն, կցորդութիւն:  
ՀԱՍԱՐԱԿԵԼ, չբ. 1. Ընդմիջել: 2. Հաւասարել, բաշխել, հաղորդել, կցորդել:  
ՀԱՍԱՐԱԿՈՐԴ, ա. Հաղորդ, հաղորդակից, հաւասարորդ, վիճակակից, հաւասարակից:  
ՀԱՍԱՐԱԿՈՐԴԱԿԱՆ, ա. Հաղորդական:  
ՀԱՍԱՐԱԿՈՐԴԵԼ, չբ. Հաղորդել, կցորդել:  
ՀԱՍԱՐԱԿՈՐԴՈՒԹԻՒՒՆ, գ. Հաղորդակցութիւն, կցորդութիւն:  
ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՒՆ, գ. 1. Հասարակորդութիւն, հաղորդակցութիւն, կցորդու-

թիւն, հաղորդութիւն: 2. Հաւասարութիւն: ՀԱՍԱՐԱԿՕՐՈՒԹԻԻՆ, տե՛ս ԶՈՒԳՕՐՈՒԹԻԻՆ:

ՀԱՍԿԱՀԱՍՈՒԹԻԻՆ, գ. Ատոքութիւն:

ՀԱՍՈՂՈՒԹԻԻՆ, գ. Իմացողութիւն, բմբռնումն, հասանդողութիւն, հասութիւն:

ՀԱՍՈՒ, ա. 1. Խելամուտ, հմուտ, տեղեակ: 2. Հասական, իմանալի:

ՀԱՍՈՒԹԻԻՆ, տե՛ս ՀԱՍՈՂՈՒԹԻԻՆ:

ՀԱՍՈՒՀԱՍ, ա. Դիւրահաս, առձեռն պատրաստ:

ՀԱՍՈՒՄՆ, գ. 1. Հաս (հասանելի): 2. Խելամտութիւն:

ՀԱՍՈՒՆ, ա. 1. Ձախահասակ, առոյգ, զօրաւոր, ձեռնհաս, կարող: 2. Ատոք:

ՀԱՍՈՒՅԱՆԵԼ, պբ. 1. Ժաման կացուցանել՝ առնել, ժամանեցուցանել, տանել, ածել, բերել: 2. Ատոքացուցանել:

ՀԱՍ, ա. 1. Ամուր, պինդ, սերտ, կարծր, հաստատուն, անշարժ, յաղթ: 2. գ. Հաստատութիւն, ամբութիւն, պնդութիւն, սերտութիւն:

ՀԱՍԱԲԵՍ, ա. Հաստակապ, պնդակապ, ամուր:

ՀԱՍԱԽԱՐԻՍԽ, ա. Կարծրախարիսխ, հաստահիմն, անշարժ:

ՀԱՍԱԿԱՅ, ա. Անյողդողդ:

ՀԱՍԱԿԱՇԻ, ա. Թանձրամորթ:

ՀԱՍԱԿԱՊ, տե՛ս ՀԱՍԱԲԵՍ:

ՀԱՍԱԿԱՌՈՅՅ, ա. Հաստահիմն, ամբաշէն, ամրակառոյց:

ՀԱՍԱՀԱՐՈՒՍ, ա. Պինդ, տոկուն, ուժեղակ, զօրաւոր, յաղթ:

ՀԱՍԱՀԵՂՈՅՍ, ա. Հաստահիմն, հաստակառոյց:

ՀԱՍԱՀԻՄՆ, ա. մ. 1. Հաստախարիսխ, հաստակառոյց: 2. Անդրդուելի, անսասան, անշարժ:

ՀԱՍԱԶԵՂՈՒՆ, ա. Հաստայարկ, ամրակառոյց, անկործան:

ՀԱՍԱԶԻԳ, ա. Կորովածիգ, պնդածիգ (ազեղնաւոր):

ՀԱՍԱՄԵՍ, ա. Պնդակազմ, յաղթանդամ:

ՀԱՍԱՅԱՐԿ, ա. Հաստածեղուն, ամրակառոյց, ամուր:

ՀԱՍԱՆԱԼ, չբ. Ուռնանալ, թանձրանալ:

ՀԱՍԱՆԴԱՄ, ա. Պնդակազմ, հաստապինդ, յաղթանդամ:

ՀԱՍԱՆԶՆ, ա. Յաղթամարմին, յաղթանդամ, անձնեղ:

ՀԱՍԱՇԻՆԱՄ, ա. Ամրակառոյց:

ՀԱՍԱՋՈՎ, տե՛ս ՀԱՍԱՍՏԵՂՆ:

ՀԱՍԱՍՏԵՂՆ, ա. Հաստաջով:

ՀԱՍԱՏ, ա. 1. Հաստատուն, պինդ, ամուր: 2. Ստոյգ, իրական, հաւաստի: 3. մ. Հաւաստեալ, հաւաստապէս, անշուշտ, ստուգել:

ՀԱՍԱՏԱԲԱՐ, տե՛ս ՀԱՍԱՍԱՊԷՍ:

ՀԱՍԱՏԱԳՈՅՆ, ա. մ. Հաստատնագոյն, պնդագոյն, հաւաստագոյն, ստուգագոյն:

ՀԱՍԱՏԱԿԱՆ, ա. 1. Հաստատ, հաստատուն: 2. Կացուցիչ:

ՀԱՍԱՏԱՆԱԼ, չբ. Հաստատել, պնդել (հաստատուն լինել՝ դառնալ):

ՀԱՍԱՏԱՊԷՍ, մ. Հաստատաբար, հաստատութեամբ, հաստատ, հաւաստեալ, ստուգապէս, տիրապէս:

ՀԱՍԱՏԵԼ, նբ. 1. Դնել, զետեղել, կանգնել, պնդել, ամրացուցանել, կացուցանել: 2. Որոշել, կարգել, սահմանել, հաւաստել: 3. Կազդուրել, զօրացուցանել: 4. Հաստել, ստեղծանել, առնել: 5. կ. չբ. Յենուլ:

ՀԱՍԱՏԵՂԳՈՅՆ, տե՛ս ՀԱՍԱՏԱԳՈՅՆ:

ՀԱՍԱՏՈՒԹԻԻՆ, գ. 1. Ամբութիւն, պնդութիւն, սերտութիւն: 2. Հաստարան, նեցուկ: 3. Զօրութիւն, ոյժ: 4. Ստուգութիւն, ապացոյց: 5. Ստեղծումն:

- ՀԱՍԱՏՈՒԹԵԱՄԲ, տե՛ս ՀԱՍԱՏԱՊԷՍ:

ՀԱՍՍԱՏՈՒՄՆ, տե՛ս ՀԱՍՍԱՏՈՒԹԻՒՆ:  
ՀԱՍՍԱՏՈՒՆ, ա. 1. Հաստատ, սերտ, պինդ, անշարժ, անզրդուելի, անխախտելի, անբոյթ, տոկուն, զօրաւոր: 2. Հաւաստի, ստոյգ, ճշմարիտ, անտարակուսելի, արժանահաւատ: 3. Բարի, հաւատարիմ: 4. մ. Հաստատապէս, հաստատաբար, հաստատութեամբ:  
ՀԱՍՍԱՏՐԱՄ, ա. Պինդ, ամուր, տրամ, հաստատուն:  
ՀԱՍՍԱՐԱՆ, գ. Հաստատութիւն, նեցուկ:  
ՀԱՍՏԵԱՅՔ, գ. յոգն. Հայս, խմոր, զանգուած:  
ՀԱՍՏԵԼ, նբ. 1. Հաստատել, պնդել, յեցուցանել, արմատացուցանել: 2. Ստեղծանել, առնել, արձանապրել:  
ՀԱՍՏԻՉ, ա. գ. 1. Ստեղծիչ, արարիչ: 2. Աստուած: 3. Զօրացուցիչ:  
ՀԱՍՏՈՅԺ, ա. 1. Ուժեղակ, զօրաւոր, տոկուն: 2. Զգուշաւոր:  
ՀԱՍՏՈՅԲ, ա. Ազդոյ, ուժգին, սաստիկ:  
ՀԱՍՏՈՒԱԾ, գ. Ստեղծուած, շինուած, բաղկացութիւն:  
ՀԱՍՏՈՒԹԻՒՆ, գ. Հաստուծն, ստեղծուծն, արարչութիւն:  
ՀԱՍՏՈՒՄՆ, գ. 1. Ստեղծումն, լինելութիւն, եղելութիւն, գոյաւորութիւն: 2. Հաստատումն, հաստատութիւն: 3. Զօրութիւն, կազդուրումն:  
ՀԱՍՏՈՒՆ, ա. Հաստատուն, աստեոր, պինդ, ամուր:  
ՀԱՍՏՉՈՒԹԻՒՆ, գ. Արարչագործութիւն (հաստիչ լինելը):  
ՀԱՏ, գ. 1. Հատումն, կտրումն: 2. Հատուած (կտրուած՝ անջատուած մասնիկ): 3. Նունդ, ունդ, սերմն:  
ՀԱՍԱԾ, գ. 1. Հատումն: 2. Հատուած, հատոր, բաժին, մասն: 3. Կտրած (կտրած՝ կտրուած տեղը): 4. ա. Հատեալ, կտրեալ: ՀԱՍԱԿՈՏՈՐ, ա. մ. Հատակտոր, հատ-

կտոր, հատուկճիր, հատուկտիր, կցկըտուր:  
ՀԱՍԱԿՈՏՈՐԵԼ, նբ. Կտրատել:  
ՀԱՍԱԿՈՏՈՐ, տե՛ս ՀԱՍԱԿՈՏՈՐ:  
ՀԱՍԱՀԱՐՅ, տե՛ս ՀԱՏԸՆԿԷՑ:  
ՀԱՍԱՀԱՐՅՈՒԹԻՒՆ, գ. Հատահամարութիւն:  
ՀԱՍԱՀՄԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՍԱՀԱՐՅՈՒԹԻՒՆ:  
ՀԱՍԱՆԵԼ, նբ. 1. Կտրել, կտրատել, կրճատել, կարճել, համառօտել: 2. Պահանջուցանել: 3. Սպառել: 4. Պատառել, բաժանել, փորել: 5. Հերձուլ, ճեղքել, անցանել, ճանապարհ առնել (բանալ), հորդել: 6. Որոշել, սակ արկանել, սահմանել, ընտրել: 7. Պեղել: 8. Դրոշմել (դրամ կտրել):  
ՀԱՍԱՆՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀԱՏՈՂԱԿԱՆ:  
ՀԱՍԱՆՈՒՄՆ, տե՛ս ՀԱՏՈՒՄՆ:  
ՀԱՍԱՎԱՃԱՌ, գ. Լուծայափոխ, սեղանաւոր:  
ՀԱՏԵԱԼ, ա. Մալեալ (ամորձատած):  
ՀԱՏԸՆԿԷՑ, ա. Հատահարց, դարձնկէց:  
ՀԱՏԸՆՏՐ ԼԻՆԵԼ, տե՛ս ԾԱՂԿԱՔԱՂԱՌՆԵԼ (2):  
ՀԱՏԻՃ, տե՛ս ԹԻՆ:  
ՀԱՏԻՉ, տե՛ս ՀԱՏՈՂԱԿԱՆ:  
ՀԱՏԿԵԼ (իմ), չբ. Յոգիս ապաստան լինել, հեկեկալ:  
ՀԱՏԿՈՏՈՐ, տե՛ս ՀԱՍԱԿՈՏՈՐ:  
ՀԱՏԿՏԱԻ, տե՛ս ԿՏԱԻԱՏ:  
ՀԱՏՈՂԱԿԱՆ, ա. Հատանողական, հատիչ, հատու:  
ՀԱՏՈՐ, գ. Հատուած, կտոր, մասն, փերթ:  
ՀԱՏՈՒ, ա. 1. Կտրիչ, սուր: 2. Սաստիկ: 3. տե՛ս ԳԱՆՉԱՀԱՏ:  
ՀԱՏՈՒԱԾ, գ. 1. Հատած, հատոր, հատումն, բաժանումն, որոշումն, զանազանութիւն, կտրած, բաժին, մասն, կտոր, չերտ: 2. Փախուստ, գաղթ: 3. Գաղթական, տարաբնակ: 4. Տարաբնակութիւն:

ՀԱՏՈՒԱԾԵԼ (իմ), տե՛ս ԳԱՂԹԵԼ<sup>2</sup>:

ՀԱՏՈՒԿՑԻՐ, ՀԱՏՈՒԿՏԻՐ, տե՛ս ՀԱՏԱ-  
ԿՈՏՈՐ:

ՀԱՏՈՒՄՆ, գ. Կտրումն, բաժանումն, ի  
բայ բարձումն:

ՀԱՏՈՒՅԱՆԵԼ, նբ. 1. Փոխարինել, վճա-  
րել, մատուցանել, տալ, աւանդել, ընծա-  
յել: 2. Վրէժ առնուլ, վրէժխնդիր լինել,  
վրէժս լուծանել: 3. Հատանել, կտրել,  
կորզել, գատուցանել:

ՀԱՏՈՒՅԱՆՈՂ, տե՛ս ՀԱՏՈՒՅԻՉ:

ՀԱՏՈՒՅԻՉ, ա. Հատուցանող:

ՀԱՏՈՒՅՈՒՄՆ, գ. 1. Փոխարէն, տրի-  
տուր, վճարումն: 2. Վճար, վարձ, տոյժ,  
պատիժ: 3. Տուրք, ընծայ: 4. Հատումն,  
կորզումն:

ՀԱՐԱԶԱՏ, ա. 1. Համահայր, համա-  
մայր: 2. Ազգակից, մերձաւոր, մտե-  
րիմ: 3. Սեպհական, յատուկ, բուն, իս-  
կական, ճշմարիտ, անխարդախ:

ՀԱՐԱԶԱՏԱԲԱՐ, մ. 1. Հարգադատապէս,  
եղբայրաբար, մտերմաբար: 2. Յատկա-  
պէս, տիրապէս, իսկապէս, ճշմարտիւ,  
անխարդախ:

ՀԱՐԱԶԱՏԱԳՈՅՆ, ա. Մերձաւորագոյն,  
սեպհականագոյն:

ՀԱՐԱԶԱՏԱՆԱԼ, չբ. Հարազատել, ըն-  
տանեհալ:

ՀԱՐԱԶԱՏԱՊԷՍ, տե՛ս ՀԱՐԱԶԱՏԱԲԱՐ:

ՀԱՐԱԶԱՏԵԼ (իմ), տե՛ս ՀԱՐԱԶԱՏԱ-  
ՆԱԼ:

ՀԱՐԱԶԱՏՈՒԹԻԻՆ, գ. 1. Եղբայրու-  
թիւն: 2. Ազգականութիւն, ազգակցու-  
թիւն, մերձաւորութիւն, մտերմութիւն:  
3. Բնութիւնակցութիւն: 4. Ըշղութիւն,  
ստուգութիւն, իսկութիւն, անկեղծու-  
թիւն:

ՀԱՐԱԾ, գ. Վէր, խոց:

ՀԱՐԱՄԱՆԻ, տե՛ս ԽԱՐԱՄԱՆԻ:

ՀԱՐԱՆՔ, գ. Չարչարանք, հարուած:

ՀԱՐԱԻ, գ. Հարաւակողմն, միջօրէ:

ՀԱՐԱԻԱԿՈՂՄՆ, գ. 1. Հարաւակոյս,

հարաւ, միջօրէ: 2. ա. Հարաւային:

ՀԱՐԱԻԱԿՈՅՍ, տե՛ս ՀԱՐԱԻԱԿՈՂՄՆ  
(1):

ՀԱՐԱԻԱՀՈՂՄ, գ. Խորշակ:

ՀԱՐԱԻԱՅԻՆ, ա. Հարաւակողմն:

ՀԱՐԱԻՈՒՆԻՔ, գ. 1. Յան, արտ: 2. Սերմն:

ՀԱՐԲԵՅՈՒԹԻԻՆ, տե՛ս ԱՐԲԵՅՈՒԹԻԻՆ:

ՀԱՐԵԻԱՆՅԵԼ, իլ, տե՛ս ՀԱՐԵԻԱՆՅԻԿ  
ԱՌՆԵԼ:

ՀԱՐԵԻԱՆՅԻ, ՀԱՐԵԻԱՆՅԻԿ, ա. մ. Թե-  
թև, չնչին, դուզնաքեայ, դուզնաբար,  
վեր ի վերոյ, վարկպարազի, ճեպով,  
անխորհրդաբար:

– ՀԱՐԵԻԱՆՅԻԿ ԱՌՆԵԼ. Հարեանցել:

ՀԱՐԷՃ, տե՛ս ԽԵՐԵԻԷՇ:

ՀԱՐԹ, ա. 1. Արդակ, ողորկ, տափարակ,  
կոկ, ուղիղ, անըստգիւտ, պարզ: 2. Նխդ.  
Հաւասար, նման: 3. մ. Հարթաբար,  
հարթապէս, հաւասարապէս, միօրինակ,  
ուղղապէս:

ՀԱՐԹԱԲԱՐ, տե՛ս ՀԱՐԹ (3):

ՀԱՐԹԱԾՄԱԿԱԼ, ա. մ. Համասփիւռ:

ՀԱՐԹԱԿՇԻՌ, ա. Հաւասարակշիւ, գու-  
գակշիւ, վայելուչ:

ՀԱՐԹԱՅԱՏԱԿ, ա. մ. Հարթյատակ,  
հարթարդակ:

ՀԱՐԹԱՅԱՐՄԱՐ, ա. մ. Հարթակշիւռ,  
գուգահաւասար, փխբ. միաբան, ան-  
վըրդով:

ՀԱՐԹԱՊԷՍ, տե՛ս ՀԱՐԹ (3):

ՀԱՐԹԱՐԴԱԿ, տե՛ս ՀԱՐԹԱՅԱՏԱԿ:

ՀԱՐԹԵԼ, նբ. 1. Տափարակել, ուղղել,  
կոկել, ողորկել: 2. Կտրել, յապաւել:

ՀԱՐԹՅԱՏԱԿ, տե՛ս ՀԱՐԹԱՅԱՏԱԿ:

ՀԱՐԹՆՈՒԼ կամ ՀԱՐԹՉԵԼ (իմ), չբ.  
Ընդոստնուլ, ընդոստչել, խրտչել, շըրտ-  
նուլ, սարտնուլ:

ՀԱՐԹՈՒԹԻԻՆ, գ. 1. Տափարակութիւն:

2. Հաւասարութիւն, համաչափութիւն,  
միաբանութիւն, ուղղութիւն: 3. Մեղ-  
մութիւն, ցածութիւն:

ՀԱՐԹՈՒՅԱՆԵԼ, պբ. Ընդոստուցանել,

ուստուցանել, փախուցանել, ի բաց փա-  
րատել:  
ՀԱՐԻՁ, ա. 1. Հարուածիչ, զիրաւորիչ:  
2. գ. տե՛ս ԿՆՏՆՏՈՅ:  
ՀԱՐԻԻՐԱՄԵԱՅ, տե՛ս ՀԱՐԻԻՐԱՄԵԱՆ:  
ՀԱՐԻԻՐԱՄԵԱՆ, ա. Հարիւրամեայ, հա-  
րիւրեմեան:  
ՀԱՐԻԻՐԵՄԵԱՆ, տե՛ս ՀԱՐԻԻՐԱՄԵԱՆ:  
ՀԱՐԻԻՐԵՐՈՐԳ, տե՛ս ՀԱՐԻԻՐՈՐԳ:  
ՀԱՐԻԻՐՈՐԳ, թ. Հարիւրերորդ:  
ՀԱՐԿ, գ. 1. Տուրք, սակ, հաս, բաժ,  
տուգանք: 2. Սպասահարկութիւն, սպաս,  
պաշտօն, ծառայութիւն, գործ: 3. Պէտ,  
կարիք, կարօտութիւն: 4. Բռնադատու-  
թիւն:  
- ՀԱՐԿ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀԱՐԿԵԼ:  
- ՀԱՐԿՍ ՀԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ՀԱՐԿԱՏՐԵԼ  
(1):  
- Ի ՀԱՐԿԷ, ՀԱՐԿԱԻ, ՀԱՐԿԻԻ, ԸՍՏ  
ՀԱՐԿԻ, ԱՌ ՀԱՐԿԻ, մ. Հարկաւորապէս,  
ակամայ, բռնի, բռնիւ, բռնաբար:  
ՀԱՐԿ Է, մք. Պէտ է:  
ՀԱՐԿԱԲԱՐՁՈՒԹԻԻՆ, գ. Հարկատուու-  
թիւն:  
ՀԱՐԿԱԲԵՐ, ա. Հարկատու:  
ՀԱՐԿԱԴԻՐ, ա. Բռնադատիչ, բռնա-  
դատու:  
ՀԱՐԿԱԴՐԵԼ, նք. Հարկել, հարկեցու-  
ցանել, ծառայեցուցանել:  
ՀԱՐԿԱԺՈՂՈՎ, տե՛ս ՀԱՐԿԱՀԱՆ:  
ՀԱՐԿԱՀԱՆ, ՀԱՐԿԱՀԱՆՈՒ, ա. գ. Հար-  
կաժողով, հարկապահանջ, հարկապետ:  
ՀԱՐԿԱՀԱՆՈՒԹԻԻՆ, գ. Հարկապահան-  
ջութիւն:  
ՀԱՐԿԱՀԱՏՈՅՅ, ա. Հարկատու:  
ՀԱՐԿԱՀԱՐ, ա. գ. Ծառայ, աղախին:  
ՀԱՐԿԱՆԵԼ<sup>1</sup>, նք. 1. Հարուել, բախել,  
ծեծել, հարուածել, գանել, ձաղկել: 2.  
Նուազել, փող հարկանել: 3. Վիրաւորել,  
խոցել, խածանել, խայթել: 4. Կտորել,  
հատանել, ջարդել, սպանանել, սատա-  
կել: 5. Վնասել, ապականել: 6. Պատծել,

տանջել: 7. Մխել, խրել, հարստել: 8.  
Բաղդատել: 9. Դրոշմել, արձանագրել,  
ընդ գրող արկանել: 10. Ի բաց առնել,  
փարատել, ցածուցանել, խափանել, մեր-  
ժել, անցուցանել: 11. չք. Ընդհարկանել,  
հպել:  
- ԶԼԱԼ ՀԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ԱՐՏԱՍՈՒԵԼ:  
ՀԱՐԿԱՆԵԼ<sup>2</sup> (իմ), չք. Զառածանել, անձ-  
նատուր լինել, մոլել, տուփալ, հակամի-  
տել:  
ՀԱՐԿԱՆԵԼԻ, ա. Հարկանող:  
ՀԱՐԿԱՆՈՂ կամ ՀԱՐՈՂ, ա. գ. Հարկա-  
նելի, հարուածիչ, հարիչ:  
ՀԱՐԿԱՊԱՀԱՆՁ, տե՛ս ՀԱՐԿԱՀԱՆ:  
ՀԱՐԿԱՊԱՀԱՆՁՈՒԹԻԻՆ, տե՛ս ՀԱՐ-  
ԿԱՀԱՆՈՒԹԻԻՆ:  
ՀԱՐԿԱՊԵՏ, տե՛ս ՀԱՐԿԱՀԱՆ:  
ՀԱՐԿԱՊԷՍ, տե՛ս ՀԱՐԿԱԻՈՐԱՊԷՍ:  
ՀԱՐԿԱՏՈՒ, ա. Հարկատուր:  
ՀԱՐԿԱՏՈՒՈՒԹԻԻՆ, գ. Հարկատուու-  
թիւն:  
ՀԱՐԿԱՏՈՒՐ, տե՛ս ՀԱՐԿԱՏՈՒ:  
ՀԱՐԿԱՏՐԵԼ, նք. չք. 1. Հարկա հարկա-  
նել: 2. Հարկաւորել:  
ՀԱՐԿԱՏՐՈՒԹԻԻՆ, գ. 1. տե՛ս ՀԱՐ-  
ԿԱՏՈՒՈՒԹԻԻՆ: 2. Հարկաւորութիւն,  
ստիպումն:  
ՀԱՐԿԱԻ, տե՛ս ՀԱՐԿ-ի տակ:  
ՀԱՐԿԱԻՈՐ, ա. 1. Հարկաւորացուցիչ,  
հարկեցուցանող, կարևոր, պիտանացու,  
աղցաւոր: 2. Սպասաւոր, պաշտօնեայ:  
3. Մտերիմ, մերձաւոր: 4. գ. Պէտ:  
ՀԱՐԿԱԻՈՐԱԲԱՐ, տե՛ս ՀԱՐԿԱԻՈՐԱ-  
ՊԷՍ:  
ՀԱՐԿԱԻՈՐԱԿԱՆ, տե՛ս ՀԱՐԿԱԻՈՐ:  
ՀԱՐԿԱԻՈՐԱՊԷՍ, մ. Հարկաւորաբար,  
հարկապէս, ստիպաբար, ստիպապէս:  
ՀԱՐԿԱԻՈՐԱՅՈՒՑԻՁ, ա. Հարկեցուցա-  
նող, բռնադատիչ:  
ՀԱՐԿԱԻՈՐԵԼ, նք. Հարկեցուցանել,  
հարկել, բռնադատել, ստիպել:  
ՀԱՐԿԱԻՈՐՈՒԹԻԻՆ, գ. 1. Հարկ, բռնա-

դատութիւն: 2. Պէտ: 3. Ծառայութիւն,  
սպասահարկութիւն, արբանեկութիւն:  
ՀԱՐԿԵԼ, նբ. 1. Հարկեցուցանել, հարկ  
առնել, հարկաւորել, բռնադատել, ստի-  
պել, թախանձել: 2. Հարկս հարկանել,  
հարկատրել, հարկատու առնել: 3. չբ.  
Սպասահարկել, ծառայել, աշխատել:  
ՀԱՐԿԵՒՈՐ, ա. Արգոյ, պատուաւոր,  
պատուական, պատկառելի:  
ՀԱՐԿԻՔ, գ. Լուծ (միասին լծուող եզ-  
ների գոյգ):  
ՀԱՐՃՈՐԴԻ, տե՛ս ԱՂՋԿՈՐԴԻ:  
ՀԱՐՈՒԱԾ, գ. 1. Հարումն, բախումն,  
զարկումն, զարկուած: 2. Գան, կոտո-  
րած, սպանութիւն: 3. Պատիժ, տանջանք:  
4. Խայթուած, վէր:  
ՀԱՐՈՒԱԾԱԿԱՆ, ա. Պատժական:  
ՀԱՐՈՒԱԾԵԼ, նբ. Հարկանել, պատժել:  
ՀԱՐՈՒԱԾԻՉ, ա. Հարիչ:  
ՀԱՐՈՒԼ, տե՛ս ՀԱՐԿԱՆԵԼ<sup>1</sup>:  
ՀԱՐՈՒՄՆ, գ. 1. Բարիւն, հարուած,  
գան: 2. Ընդհարումն, կռիւ, բախումն:  
ՀԱՐՈՒՍ, ա. 1. Կարող, ուժեղ, հզօր,  
զօրեղ, բուռն, թիկնաւէտ: 2. Ճոխ, ա-  
ւազ, իշխան, մեծամեծք: 3. Մեծատուն,  
ընչեղ: 4. Առատ, բազում: 5. Երկար,  
շատ, յորով (ժամ, ժամանակ):  
- ՀԱՐՈՒՍ ՄԻ, մ. Հեռագոյնս:  
ՀԱՐՍԱՆԵԱԿ, գ. Հարսնեղբայր:  
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ, տե՛ս ՀԱՐՄՆԱԿԱՆ:  
ՀԱՐՍԱՆԻՔ, գ. 1. Փեսայանուէքք,  
հարսնութիւն: 2. (յունարէնի նմանա-  
կութեամբ) Ամուսնութիւն:  
ՀԱՐՄՆ, գ. Հարսնուհի, նորահարս:  
- ՀԱՐՄՈՒՆՔ, տե՛ս ՅԱԼԷՐԺԱՀԱՐ-  
ՍՈՒՆՔ:  
ՀԱՐՄՆԱԶԳԵԱՅ, ա. մ. Հարսնազգեստ:  
ՀԱՐՄՆԱԶԳԵՍ, տե՛ս ՀԱՐՄՆԱԶԳԵԱՅ:  
ՀԱՐՄՆԱՍՍ, ա. Առիթ, միջնորդ:  
ՀԱՐՄՆԱԾԵԼ, տե՛ս ՀԱՐՄՆԱՅՈՒՅԱ-  
ՆԵԼ:  
ՀԱՐՄՆԱԿԱՆ, ա. Հարսանեկան:

ՀԱՐՄՆԱՆԱԼ, չբ. Ամուսնանալ:  
ՀԱՐՄՆԱՐԱՆ, գ. Առագաստ, փեսայա-  
րան:  
ՀԱՐՄՆԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Հարսնածել:  
ՀԱՐՄՆԵՂԲԱՅՐ, տե՛ս ՀԱՐՍԱՆԵԱԿ:  
ՀԱՐՄՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Կնութիւն: 2.  
Հարսանիք:  
ՀԱՐՄՆՈՒՀԻ, տե՛ս ՀԱՐՄՆ:  
ՀԱՐՍԱԲԱՐ, մ. Ճոխաբար, առատապէս:  
ՀԱՐՍԱԲՈՒՌՆ, ա. Բազմածեռն, հզօր,  
ուժեղ:  
ՀԱՐՍԱԳՈՅՆ, ա. 1. Զօրագոյն, բռնա-  
գոյն: 2. Ճոխագոյն: 3. մ. Ճոխաբար,  
տիրաբար: 4. Պնդագոյն:  
ՀԱՐՍԱԼԻՐ, ա. Առատ, լիուլի:  
ՀԱՐՍԱԿԱՆ, տե՛ս ՀԱՐՈՒՍ:  
ՀԱՐՍԱԿՈՂ, ա. Ուժեղակ, թիկնաւէտ,  
թիկնեղ, բուռն, զօրաւոր, կարչնեղ:  
ՀԱՐՍԱՀԱՐԱԿԱՆ, ա. Բռնաւորական:  
ՀԱՐՍԱՀԱՐԵԼ, նբ. 1. Նուածել, յաղ-  
թահարել, ընկճել, անիրաւել, բռնանալ,  
նեղել, ճնշել, ճգնել, նկուն, առնել: 2.  
Հարստել, վարսել, մխել:  
ՀԱՐՍԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Գոռոզութիւն,  
բռնութիւն, բռնաւորութիւն, ուժգնու-  
թիւն:  
ՀԱՐՍԱՅԵՂՅ, ա. Զօրեղ, զօրաւոր:  
ՀԱՐՍԱՆԱԼ, չբ. Մեծանալ, ճոխանալ,  
զօրանալ, իշխել, տիրել, բռնակալել:  
ՀԱՐՍԱՊԵՍ, մ. 1. Հարստաբար, ճոխա-  
բար, առատապէս, լիով: 2. Խորագոյնս:  
3. Բռնաբար:  
ՀԱՐՍԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Մեծացուցա-  
նել, ճոխացուցանել:  
ՀԱՐՍԱՅՈՒՅԻՉ, ա. Ճոխացուցիչ:  
ՀԱՐՍԵԼ, նբ. 1. Խրել, մխել, վարսել:  
2. Պնդել, զօղել:  
ՀԱՐՍԻ, ա. Մեծամարմին, վիթխարի:  
ՀԱՐՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Մեծութիւն, ճո-  
խութիւն, առատութիւն: 2. Իշխանու-  
թիւն, տէրութիւն, գոռոզութիւն, բռնա-

կալուցիներն, տիրապետութիւն, ինքնակալուցիներն, թագաւորութիւն: 3. Յերկալուցիներն, երկայնութիւն, շատութիւն: ՀԱՐՑ, գ. Հարցումն, խնդիր, հարցուած, հարցուփորձ, քննութիւն: ՀԱՐՑԱԲԱՆԵՆԵԼ, տե՛ս ՀԱՐՑԱՆԵՆԵԼ: ՀԱՐՑԱՆԵՆԵԼ, նբ. Հարցաբանել, հարցափորձել, որոնել, քննել, հետազոտել: ՀԱՐՑԱՓՈՐՁ, գ. Հարց և փորձ, հարց և խնդիր, հարցափորձութիւն, հարցափորձանք, խուզափորձ, հարցաքննութիւն, հարց և քնին: - ՀԱՐՑԱՓՈՐՁ ԱՌՆԵԼ (զոք), տե՛ս ՀԱՐՑԱՔՆՆԵԼ: ՀԱՐՑԱՓՈՐՁԱՆՔ, տե՛ս ՀԱՐՑԱՓՈՐՁ: ՀԱՐՑԱՓՈՐՁԵԼ, նբ. 1. Հարցափորձ առնել, հարցաքննել, հարցաբանել: 2. Ջրննել, հետազոտել: ՀԱՐՑԱՔՆՆԻՒՆԵԼ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀԱՐՑԱՔՆՆԵԼ: ՀԱՐՑԱՔՆՆԱԿԱՆ, ա. Խնդրական: ՀԱՐՑԱՔՆՆԵԼ, նբ. Հարցափորձել, հարցանել, հարցաքննիլ լինել, հարց և քնին առնել, հարցափորձ առնել: ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՐՑԱՓՈՐՁ: ՀԱՐՑ ԵՒ ԽՆԴԻՐ, տե՛ս ՀԱՐՑԱՓՈՐՁ: ՀԱՐՑ ԵՒ ՓՈՐՁ, տե՛ս ՀԱՐՑԱՓՈՐՁ: ՀԱՐՑ ԵՒ ՔՆԻՆ, տե՛ս ՀԱՐՑԱՓՈՐՁ: - ՀԱՐՑ ԵՒ ՔՆԻՆ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀԱՐՑԱՔՆՆԵԼ: ՀԱՐՑԿՈՒԹԻՒՆ, գ. Դիւթութիւն, կախարդութիւն: ՀԱՐՑՈՒԱԾ, տե՛ս ՀԱՐՑ: ՀԱՐՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Հարցուած: 2. Հարցկուցիներ: ՀԱՐՑՈՒԿ, գ. Գուշակ, ըղձապատուժ, իղձ, կախարդ, դիւթ, վհուկ: ՀԱՐՑՈՒՄՆ, տե՛ս ՀԱՐՑ: ՀԱՐՑՈՒՓՈՐՁ, ՀԱՐՑՓՈՐՁ, տե՛ս ՀԱՐՑԱՓՈՐՁ: ՀԱՐՕՐԱՆԱԼ, չբ. Արօրանալ (երամոլ

թուչիլ գետնի վրայով): ՀԱՑ, գ. 1. Գարեհաց, պան, նկան, նկանակ, գրտակ: 2. լայնաբար՝ Կերակուր, ճաշ, ընթրիք, սեղան: ՀԱՑԱԳՈՐԾ, տե՛ս ՀԱՑԱՐԱՐ: ՀԱՑԱԼԻՑ, ա. 1. Յագ: 2. Հացաւէտ: ՀԱՑԱԿԻՑ, ա. Հացկից, համակերակուր, սեղանակից, ճաշակից: ՀԱՑԱՄՈԼ, տե՛ս ՀԱՑԱԻՏ: ՀԱՑԱՆՈՅ, տե՛ս ՀԱՑԱՐԱՐՈՅ: ՀԱՑԱՐԱՐ, ա. գ. Հացագործ, հացեփեաց: ՀԱՑԱՐԱՐՈՅ, գ. Հացանոց: ՀԱՑԱԻՏ, ա. Հացամոլ: ՀԱՑԵՆԷՅ, գ. Փեսաւէր, փեսայածու: ՀԱՑԵՓԵԱՏ, տե՛ս ՀԱՑԱՐԱՐ: ՀԱՑԿԱՏԱԿ, ա. գ. Պորտաբոյծ: ՀԱՑԿԵՐՈՅԹ, գ. 1. Հացկերութիւն, կոչուք, ճաշ, ընթրիք, խրախուսք: 2. ա. Կոչնական: ՀԱՑԿԵՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՑԿԵՐՈՅԹ (1): ՀԱՑԿԻՑ, տե՛ս ՀԱՑԱԿԻՑ: ՀԱՑՏՈՒ, տե՛ս ԿՈՉՆԱՏԷՐ: ՀԱՑՔՈՒԼԵՓ, ա. Անյագ: ՀԱԻՒ, գ. 1. Թուչուչ: 2. Մարի: 3. տե՛ս ԱՔԱՂԱՂ: ՀԱԻՑ, գ. Պապ: - ՀԱԻՔ, գ. յոգն. Նախնիք: ՀԱԻՑ, գ. Հաւակ, սկիզբն: - ՀԱԻ ԱՌՆԵԼ. Սկսանել: ՀԱԻԱԴԷՏ, ա. գ. Հաւածմայ, հաւահարց, հաւակոխիչ: ՀԱԻԱԴԵՏՈՒԹԻՒՆ, գ. Հաւածմայք, հաւազիւթականն: ՀԱԻԱԴԵԻԹԱԿԱՆԵՆ, տե՛ս ՀԱԻԱԴԵՏՈՒԹԻՒՆ: ՀԱԻԱՆՈՅ, գ. Թաքստոց: ՀԱԻԱՆՈՒՄՆ, գ. (կենդբ.) Թոնձ, թանձր: ՀԱԻԱԿ, գ. Հաւ, սկիզբն, սկզբնապատճառ, առաջնորդ, հեղինակ: ՀԱԻԱԿԻԹՁ, տե՛ս ՀԱԻԱԴԷՏ: ՀԱԻԱՀԱՐՑ, տե՛ս ՀԱԻԱԴԷՏ: ՀԱԻԱՀՄԱՅՔ, տե՛ս ՀԱԻԱԴԵՏՈՒԹԻՒՆ:

ՀԱԻԱՅ, գ. Յանկութիւն, նկրտումն:  
ՀԱԻԱՆ, գ. 1. Հաւանութիւն, հաճութիւն, համաձայնութիւն, յօժարութիւն: 2. Համաձայն, միաբան, կամակից:  
- Ի ՀԱԻԱՆ ԱԾԵԼ, տե՛ս ՀԱԻԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ:  
- Ի ՀԱԻԱՆ ԳԱԼ. Հաւանել, հաճել:  
- ՀԱԻԱՆ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀԱԻԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ:  
- ՀԱԻԱՆ ԼԻՆԵԼ. Հաւանել, համաձայնել, միաբանել:  
ՀԱԻԱՆԱՐԱՆՈՒԹԻԻՆ, գ. Ճարտարախօսութիւն, ճարտարաբանութիւն, քաղցրաբանութիւն:  
ՀԱԻԱՆԱՐԱՐ, մ. Հաւանապէս, յօժարաբար, մտադիւր:  
ՀԱԻԱՆԱԳՈՅՆ, ա. 1. Դիւրահաւան, միաբան, ձայնակից: 2. մ. Հաւանաբար:  
ՀԱԻԱՆԱԿ, տե՛ս ՀԱԻԵԼ (իմ):  
ՀԱԻԱՆԱԿԱՆ, ա. 1. Հաւան, հաւանողական, ընդունող, բարեհաւան, դիւրահաւան, ինքնակամ, հլու: 2. Ստորասական: 3. Ընդունելի: 4. Պատիւր:  
ՀԱԻԱՆԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Արժանահաւատ:  
ՀԱԻԱՆԱԿԱՆՈՒԹԻԻՆ, գ. Հաւատարմութիւն, վստահութիւն:  
ՀԱԻԱՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Հաւանել, ձայնակից լինել, ընդունել, անսալ:  
ՀԱԻԱՆԱՊԷՍ, տե՛ս ՀԱԻԱՆԱՐԱՐ:  
ՀԱԻԱՆԵԼ՝, տե՛ս ՀԱԻԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ:  
ՀԱԻԱՆԵԼ՝ (իմ), չբ. Հաւան լինել, ի հաւան դալ, անսալ, յօժարել, հաճել, յանձն առնուլ, զիջանել:  
ՀԱԻԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Հաւան առնել, ի հաւան ածել, հաճել, յօժարեցուցանել, խելամուռ առնել, ամոքել, համոզել, հաւատացուցանել:  
ՀԱԻԱՆԵՑՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀԱԻԱՆԵՑՈՒՑԻՉ:  
ՀԱԻԱՆԵՑՈՒՑԻՉ, ա. Հաւանեցուցողական, հաւանողական, համոզիչ, հաճեցուցիչ:

ՀԱԻԱՆԸՆԿԵՐՔ, գ. յոգն. Ամոլք, ընկերակիցք:  
ՀԱԻԱՆԻ, ա. գ. Արու, որձ:  
ՀԱԻԱՆՈՂԱԿԱՆ, տե՛ս 1. ՀԱԻԱՆԱԿԱՆ: 2. ՀԱԻԱՆԵՑՈՒՑԻՉ:  
ՀԱԻԱՆՈՒԹԻԻՆ, գ. 1. Հաւան, հաճութիւն, ձայնակցութիւն, համակամութիւն, հպատակութիւն: 2. Թելադրութիւն, ապացոյց:  
ՀԱԻԱՆՈՒՄՆ, գ. Հաւանութիւն (հաւանելը, համաձայնելը):  
ՀԱԻԱՍԱՐ, ա. 1. Զուգակշիռ, զոյգ: 2. Հասարակորդ, հաղորդ, ընկեր: 3. Յարմար, համանման, միօրինակ, հասարակաց: 4. Նխդ. Հանդէտ, հանդոյն, նման, բատ: 5. գ. Պատճէն: 6. մ. Հաւասարապէս, անխտիր, առ հասարակ, միանգամայն, ի միասին, զուգապէս:  
- ԱՌ ՀԱԻԱՍԱՐ, տե՛ս ՀԱԻԱՍԱՐ (6):  
ՀԱԻԱՍԱՐԱՐԱՐ, տե՛ս ՀԱԻԱՍԱՐԱՊԷՍ:  
ՀԱԻԱՍԱՐԱԳՈՅՆ, ա. Նմանազոյն:  
ՀԱԻԱՍԱՐԱԳՈՐԾ, ա. Համազործ:  
ՀԱԻԱՍԱՐԱԴԱՏՈՒԹԻԻՆ, գ. 1. Արդարադատութիւն: 2. Համեմատութիւն, բաղդատութիւն:  
ՀԱԻԱՍԱՐԱԶՕՐ, ա. Համազօր:  
ՀԱԻԱՍԱՐԱԹԻԻ, ա. Զուգաթիւ, նոյնքանի:  
ՀԱԻԱՍԱՐԱԽՈՂ, տե՛ս ՀԱՄԱԽՈՂ:  
ՀԱԻԱՍԱՐԱԿԱՆ, ա. 1. Հաւասար, միաբան: 2. Հետեակ, արձակ (խօսք):  
ՀԱԻԱՍԱՐԱԿԱՐԳ, ա. Համեմատ:  
ՀԱԻԱՍԱՐԱԿԵԱՅ, տե՛ս ՄԻԱՐԱՆԱԿԵԱՅ:  
ՀԱԻԱՍԱՐԱԿԻՑ, ա. Հաւասար, զուգահաւասար, համահաւասար, հաւասարորդ, հասարակորդ, հաղորդակից, մասնակից, կցորդ, բաժանորդ, միաբան, ձայնակից:  
ՀԱԻԱՍԱՐԱԿՇԻՌ, ա. Զուգակշիռ, հաւասար, համեմատ:



ՀԱԻԱՍՍԱՐԱԿՈՂ, ՀԱԻԱՍՍԱՐԱԿՈՂՄ,  
տե՛ս ԶՈՒԳԱԿՈՂՄՆ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱԿՑԵԼ (Իմ), չբ. Հաւասարել:  
ՀԱԻԱՍՍԱՐԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Հաւասարու  
թիւն:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՀԱՆԴԵՊ, ա. Տրամագիծ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՄԱՍՆ, տե՛ս ՀԱԻԱՍՍԱՐԱ-  
ՉԱՓ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՆՄԱՆ, ա. Համանման:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՉԱՓ, ա. Հաւասարամասն,  
Համաչափ, գուգալիւ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՊԱՏԻ, տե՛ս ԶՈՒԳԱՊԱ-  
ՏԻ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ, տե՛ս ԶՈՒ-  
ԳԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՊԷՍ, մ. Զուգակցապէս,  
անխորթ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՍԷՐ, ա. Արդարասէր, անա-  
չառ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՓԱՌ, ա. Փառակիր, Համա-  
փառ:  
ՀԱԻԱՍՍԱՐԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Հաւասարեցուցա-  
նել, նմանեցուցանել, Համեմատել, բաղ-  
դատել: 2. Զուգակցել:  
ՀԱԻԱՍՍԱՐԵԼ<sup>2</sup>, չբ. 1. Հանդիտանալ,  
նմանել: 2. Հաղորդել, կցորդ լինել, ձայ-  
նակցել, ձայնակիր լինել:  
ՀԱԻԱՍՍԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀԱԻԱՍԱ-  
ՐԵԼ<sup>1</sup>:  
ՀԱԻԱՍՍԱՐՈՐԴ, ա. Կցորդ, Հաւասարա-  
կիր, Հասարակորդ, մասնակիր:  
ՀԱԻԱՍՍԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Համաչափու-  
թիւն, Հաւասարակցութիւն 2. Միաբա-  
նութիւն, մտերմութիւն: 3. Հաղորդու-  
թիւն, մասնակցութիւն:  
ՀԱԻԱՍՍԿԻԶԲՆ, գ. Սկզբնահաւ, սկզբնա-  
հայր:  
ՀԱԻԱՍՍ, տե՛ս ՀԱԻԱՍՏԻ, ՀԱԻԱՍՏԵԱԻ:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՆԵԼ, նբ. չբ. Իսկաբանել,  
ստուգաբանել:  
ՀԱԻԱՍՍԱՐԱՐ, տե՛ս ՀԱԻԱՍՍԱՊԷՍ:  
ՀԱԻԱՍՍԱԳՈՅՆ, ա. մ. Ստուգա-

գոյն, յայտնագոյն:  
ՀԱԻԱՍՍԱՆԱԼ, չբ. Ստուգել (Հաւաստի՛  
ստոյգ դառնալ):  
ՀԱԻԱՍՍԱՊԷՍ, մ. 1. Հաւաստեալ, Հա-  
ւաստի, Հաւաստաբար, Հաստատապէս,  
աներկբայաբար, ստուգապէս, անշուշտ:  
2. Յստակապէս, յայտնապէս:  
ՀԱԻԱՍՏԵԱԻ, տե՛ս ՀԱԻԱՍՍԱՊԷՍ:  
ՀԱԻԱՍՏԵԼ, նբ. Հաւաստեցուցանել,  
Հաստատել, ստուգել, ճշգրտել:  
ՀԱԻԱՍՏԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀԱԻԱՍՏԵԼ:  
ՀԱԻԱՍՏԻ, ա. 1. Ճշգրիտ, ստոյգ, Հա-  
տատ, Հաստատուն, քաջայայտ, աներկ-  
բայ, արժանահաւատ, անվրէպ, ճիշդ:  
2. մ. Հաւաստապէս, Հաւաստեալ:  
- ՀԱԻԱՍՏԻՔ, գ. 1. Հաւաստութիւն,  
ստուգութիւն, ճշտութիւն, իսկութիւն,  
ճշգրտութիւն, ապացոյց, փաստ: 2. Փոյթ,  
ջան:  
ՀԱԻԱՍՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱԻԱՍՏԻՔ:  
ՀԱԻԱՍՏՈՒՄՆ, գ. Ստուգութիւն, ապա-  
ցոյց, Հաստատութիւն:  
ՀԱԻԱՍ, մանաւանդ՝ ՀԱԻԱՍՔ, գ. 1. Դա-  
ւանք, խոստովանութիւն, դեմ: 2. Հա-  
ւաստիք, ապացոյց: 3. Ուխտ, դաշն:  
- ՀԱԻԱՍՈՅ. Արժանահաւատ:  
ՀԱԻԱՍԱԼ, նբ. չբ. Դաւանել, խոստովա-  
նել, վստահել, վստահանալ:  
ՀԱԻԱՍԱԿԻՑ, ա. 1. Դաւանակիր, ու-  
սումնակիր: 2. Միակրօն, միախոհ:  
ՀԱԻԱՍԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ուսումնակցու-  
թիւն:  
ՀԱԻԱՍԱՐԻՄ, ա. 1. Մտերիմ, Հաւա-  
տացեալ: 2. Արժանահաւատ, Հաւաստի,  
աներկեան, անքոյթ, Հաստատուն: 3. մ.  
Հաւատարմաբար, Հաւատարմապէս:  
- ՀԱԻԱՍԱՐԻՄ ԱՌՆԵԼ. Ստուգել, Հաս-  
տատել, Հաւատարմացուցանել:  
- ՀԱԻԱՍԱՐԻՄ ԼԻՆԵԼ. Հաւատարմա-  
նալ:  
ՀԱԻԱՍԱՐՄԱՐԱՐ, տե՛ս ՀԱԻԱՍԱՐՄԱ-  
ՊԷՍ:

ՀԱԻԱՏԱՐՄԱՆԱԼ, չբ. Հաւատարիմ լինել:

ՀԱԻԱՏԱՐՄԱՊԷՍ, մ. Հաւատարմաբար:

ՀԱԻԱՏԱՐՄԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Հաւատարիմ առնել, հաւատացուցանել, հաւաստել:

ՀԱԻԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Մտերմութիւն, անկեղծութիւն: 2. Հաւաստիք, հաւաստութիւն:

ՀԱԻԱՏԱՅԵԱԼ, տե՛ս ՀԱԻԱՏԱՐԻՄ (1):

ՀԱԻԱՏԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. 1. Հաւանեցուցանել, համոզել: 2. Հաւատարիմ առնել:

ՀԱԻԱՏԱԻՈՐ, ա. գ. Միայնուհի:

ՀԱԻԱՔԱՐԱՆԵԼ, տե՛ս ՀԱԻԱՔԵԼ (2):

ՀԱԻԱՔԱՐԱՆՈՒԹԻՒՆ, գ. (տրամ.) Հաւաքակցութիւն, հետեւաբանութիւն, բաղբանութիւն, հաւաքումն:

ՀԱԻԱՔԱԿՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱԻԱՔԱՐԱՆՈՒԹԻՒՆ:

ՀԱԻԱՔԱՐԱՆ, գ. Ժողովարան, ընդունարան:

ՀԱԻԱՔԵԼ, նբ. 1. Ժողովել, գումարել, ամփոփել, ամբարել, կուտել, դիզել: 2. Հաւաքաբանել:

ՀԱԻԱՔՈՒՄՆ, գ. 1. Ժողովումն, ամփոփումն: 2. Հաւաքաբանութիւն:

ՀԱԻԵԼ (իմ), չբ. Հաւանալ, սկզբնաւորել, սկսանել:

ՀԱԻՈՒՄՆ, գ. Սկսումն, սկիզբն:

ՀԱԻՓԱԼ, գ. (կենդբ.) Հորալ, հովփալ:

ՀԱՓԱՓԵԼ, տե՛ս ԱՌԵՒԱՆԳԵԼ:

ՀԴՆԻ կամ ՀԼԴՆԻ, ա. Սապատողն:

ՀԵԳ, գ. Վանկ, սիւղորայ:

ՀԵԳԵԼ, նբ. Ոգել:

ՀԵԳԵՄՈՆ, գ. Առաջնորդ, վերակացու:

ՀԵԳԵՆԱՅ, գ. Տառ, գիր:

ՀԵԳՆԱՐԱՆԵԼ, տե՛ս ՀԵՆԳՆԵԼ:

ՀԵԳՆԱՐԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵՆԳՆ:

ՀԵԳՆԱԿԱՆ, ա. Հենդնաւոր, ծաղրական:

ՀԵԳՆԵԼ, տե՛ս ՀԵՆԳՆԵԼ:

ՀԵԶ, ա. 1. Մեղմ, անբարկացող, քաղցրաբարոյ, խոնարհ, լռիկ, հլու, հանդարտ, խաղաղ, ցածուն, համեստ, նազելի: 2. Հեզական, մեղմիկ, դաշն:

ՀԵԶԱՐԱՐ, մ. Մեղմով, խաղաղիկ, հեզիկ:

ՀԵԶԱԳՆԱՅ, ա. Հանդարտաքայլ, մեղմազնաց:

ՀԵԶԱԿԱՆ, տե՛ս ՀԵԶ (2):

ՀԵԶԱՀԱՄԲՈՅՐ, ա. Քաղցր, մարդասէր:

ՀԵԶԱՀԱՅԵԱՅ, ա. Քաղցրահայեաց:

ՀԵԶԱՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵԶՈՒԹԻՒՆ:

ՀԵԶԱՆՔ, գ. Հեզութիւն, հանդարտութիւն:

ՀԵԶԱՍԱՀ, ա. Հանդարտընթաց:

ՀԵԶԱՏԵՍԱԿ, ա. Ցածուն, պարկեշտ:

ՀԵԶԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Հանդարտել, հանդարտեցուցանել, ամբքել, ընդելացուցանել, մեղմացուցանել:

ՀԵԶԱՅՈՒՑԱՆԵԼ, ա. Հանդարտեցուցիչ:

ՀԵԶԻԿ, ա. 1. տե՛ս ՀԵԶ: 2. մ. Հեզաբար, հանդարտիկ, մեղմով:

ՀԵՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Անբարկացողութիւն, հանդարտութիւն, մեղմութիւն, քաղցրութիւն, համբերութիւն, գիջումն: 2. Պարկեշտութիւն:

ՀԵԹԱՆՈՍ, գ. 1. Օտարազգի, ալլազգի:

2. Ալլակղեն, անհաւատ, բարբարոս: 3. Հելլեն, հելլենացի:

ՀԵԹԱՆՈՍԱՐԱՐ, մ. ա. Հեթանոսօրէն, հեթանոսական:

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ, ա. 1. Հեթանոսակիր: 2. գ. Հեթանոս:

ՀԵԹԱՆՈՍԱԿԻՐ, ա. Հեթանոսական:

ՀԵԹԱՆՈՍՈՒԹԻՒՆ, գ. Դիցապաշտութիւն, կռապաշտութիւն:

ՀԵԹԱՆՈՍՕՐԷՆ, տե՛ս ՀԵԹԱՆՈՍԱՐԱՐ:

ՀԵԹԵԹԱՆՔ, տե՛ս ՀԱՅԹԱՅԹԱՆՔ:

ՀԵԼԼԵՆ, գ. 1. Հելլենացի, յոյն: 2. ա. Հելլենական, յունական:

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ, ա. Յունական:

ՀԵԼԼԵՆԱՅԻ, տե՛ս ՀԵԼԼԵՆ:

ՀեՄ, գ. Հառաջանք, հեծուլթիւն:  
ՀեՄԱԿԱՆ, ա. Հառաջական, ողբալի:  
ՀեՄԱՆ, գ. 1. Գերան, մարդակ: 2. Կոճղ:  
3. Բիր, գաւազան:  
ՀեՄԱՆԱԿ, տե՛ս ԳԵՐԱՆ (2):  
ՀեՄԱՆԵԼ, չբ. Աշտանակիլ, նստիլ:  
ՀեՄԱՆԵԼԻՔ, գ. 1. Գրաստ: 2. Կառք:  
ՀեՄԱՆՈՅ, գ. Հոսիչ (էրանելու գործիք):  
ՀեՄԵԱԼ, գ. Զրական, հեծելակ, սպայ:  
ՀեՄԵԼ, տե՛ս ՀեՄԵՄԵԼ:  
ՀեՄԵԼԱԳԼՈՒԽ, տե՛ս ՀեՄԵԼԱՊԵՏ:  
ՀեՄԵԼԱԳՈՒՆԴ, տե՛ս ՀեՄԵԼԱԶՕՐ:  
ՀեՄԵԼԱԶՆ, ա. գ. Սպայ, ասպետ:  
ՀեՄԵԼԱԶՕՐ, գ. Հեծելազուռ, հեծելա-  
խումբ, այրուձի:  
ՀեՄԵԼԱԽՈՒՄԲ, տե՛ս ՀեՄԵԼԱԶՕՐ:  
ՀեՄԵԼԱԿ, տե՛ս ՀեՄԵԱԼ:  
ՀեՄԵԼԱԿԱՆ, ա. Երիվարական, ձիա-  
կան:  
ՀեՄԵԼԱՊԵՏ, գ. Հեծելազուռ:  
ՀեՄԵԼՈՒԹԻՒՆ, գ. Երիվարութիւն, շա-  
հատակութիւն:  
ՀեՄԵՄԱԼ, տե՛ս ՀեՄԵՄԵԼ:  
ՀեՄԵՄԱՆՔ, տե՛ս ՀեՄԵՄՈՒԹԻՒՆ:  
ՀեՄԵՄԵԼ, չբ. Հեծել, հաչել, հառաչել,  
յոզոց հանել՝ ելանիլ:  
ՀեՄԵՄԵԼԻ, ա. Աւաղիկ, ողբալի:  
ՀեՄԵՄՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀեՄՈՒԹԻՒՆ:  
ՀեՄԵՄՈՒՄՆ, տե՛ս ՀեՄՈՒԹԻՒՆ:  
ՀեՄԿԱԼ, չբ. Հեկեկալ:  
ՀեՄՈՒԹԻՒՆ, գ. Հեծեծութիւն, հեծե-  
ծումն, հեծումն, հեծեծանք, հեկեկանք,  
հառաջանք, յոզոցհանութիւն:  
ՀեՄՈՒՄՆ, տե՛ս ՀեՄՈՒԹԻՒՆ:  
ՀեՄՈՒՅԱՆԵԼ, պբ. Նստուցանիլ (հեծնել  
տալ):  
ՀեԿԵԿԱԼ, չբ. Հեծկալ, հեծեծել, կականել:  
ՀեԿԵԿԱՆՔ, գ. Հեծեծանք, կականք:  
ՀեՂԱՆԵԼ (իմ), տե՛ս ՀեՂՈՒԼ:  
ՀեՂԳ, ա. Ծոյլ, պղերգ, վատ, գործա-  
տեսաց, յոյլ, անհոգ, անփոյթ, դանդաղ,  
յամբ:

ՀեՂԳԱԳՆԱՅ, ա. Յամբազնաց, յամբա-  
շարժ, յոյլ:  
ՀեՂԳԱԳՈՅՆ, ա. Պղերգագոյն, յամբա-  
գոյն, դանդաղագոյն:  
ՀեՂԳԱԼ, չբ. Պղերգանալ, պղերգել,  
ծուլանալ, դանդաղել, յուլանալ, կասել,  
անտես առնել:  
ՀեՂԳԱԿԱՆ, տե՛ս ՀեՂԳ:  
ՀեՂԳԱՄԻՏ, ա. Թուլամիտ, անհոգ:  
ՀեՂԳԱՅՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. Անյուսու-  
թիւն, վհատութիւն:  
ՀեՂԳԱՆՔ, տե՛ս ՀեՂԳՈՒԹԻՒՆ:  
ՀեՂԳԱՍԻՐՏ, ա. Թոյլ, անհոգ:  
ՀեՂԳԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Հեղգել, թու-  
լացուցանիլ, կասեցուցանիլ:  
ՀեՂԳԵԼ, տե՛ս ՀեՂԳԱՅՈՒՅԱՆԵԼ:  
ՀեՂԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Հեղգանք, հեղ-  
գումն, պղերգութիւն, ծուլութիւն, թու-  
լութիւն, յուլութիւն, անհոգութիւն: 2.  
Յամբութիւն, դանդաղութիւն:  
ՀեՂԳՈՒՄՆ, տե՛ս ՀեՂԳՈՒԹԻՒՆ:  
ՀեՂԵՂ, գ. Ողոզ, ուղիւ, ջրհեղեղ, յոր-  
ձան:  
ՀեՂԵՂԱԲԱՐ, մ. Յորդառատ (հեղեղի  
պէս):  
ՀեՂԵՂԱԿԱՆ, ա. Ողոզիչ:  
ՀեՂԵՂԱՏ, գ. Ճեպանցոյ ջուրց, խո-  
խումբ, ծործոր, ծործորակ, ձոր, ձորակ:  
ՀեՂԵՂԱՏԵԼ, նբ. Հեղեղել, ողոզանիլ,  
ողոզել:  
ՀեՂԵՂԵԼ, տե՛ս ՀեՂԵՂԱՏԵԼ:  
ՀեՂԵՂՈՒՄՆ, գ. Զեղումն, յորդութիւն:  
ՀեՂԻՆԱԿ, գ. Առաջնորդ, առաջնորդիչ,  
վարիչ, գլուխ, հաւակ, սկզբնահայր:  
ՀեՂԻՆԱԿԱՆ, ա. Առաջնորդական:  
ՀեՂԶԱԿԱՆ, տե՛ս ՀեՂԶՈՒՅԻԶ:  
ՀեՂԶԱՄԱՃ ԼԻՆԵԼ. Խեղդամահ լինել:  
ՀեՂԶԱՄՂԶՈՒԿ, ա. 1. Ծնչասպառ: 2.  
Խեղդողական, հեղձուցիչ:  
- ՀեՂԶԱՄՂԶՈՒԿ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀեՂ-  
ԶԱՆԵԼ:  
ՀեՂԶԱՆԵԼ, նբ. Խեղդել, հեղձուցանիլ,

Հեղձուցիկ առնել, հեղձամղձուկ առնել, խեղդամահ առնել:  
ՀեՂՁԱՆԵԼ<sup>2</sup> (իմ), ՀեՂՁԵԼ (իմ), ՀեՂՁ-  
ՆՈՒԼ, չբ. Խեղդչոուլ, Հեղձամահ լինել,  
խեղդամահ լինել:  
ՀեՂՁՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀեՂՁՈՒՄՆ:  
ՀեՂՁՈՒՄՆ, գ. 1. Խեղդ, խեղդումն,  
Հեղձութիւն: 2. լայնաբար՝ Յափրանք,  
յափրութիւն:  
ՀեՂՁՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀեՂՁԱՆԵԼ<sup>1</sup>:  
ՀեՂՁՈՒՅԵԱԼ, տե՛ս ՀեՂՁՈՒՅԻԿ:  
ՀեՂՁՈՒՅԻԿ, ա. Հեղձուցեալ:  
- ՀեՂՁՈՒՅԻԿ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀեՂՁԱ-  
ՆԵԼ<sup>1</sup>:  
- ՀեՂՁՈՒՅԻԿ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀեՂՁԱ-  
ՆԵԼ<sup>2</sup>:  
ՀեՂՁՈՒՅԻՉ, ա. Հեղձական, խեղդողա-  
կան:  
ՀեՂՁՈՒՅՈՒՄՆ, գ. Հեղձումն (խեղ-  
դելը):  
ՀեՂՈՅՍ, տե՛ս ԲԵՒԵՌՆ<sup>1</sup>:  
ՀեՂՈՒԹԻՒՆ ԱՐԵԱՆ, տե՛ս ԱՐԻՒՆՀԵ-  
ՂՈՒԹԻՒՆ:  
ՀեՂՈՒԼ, նբ. 1. Հոսել, վայթել, թափել:  
2. Լնուլ, արկանել: 3. Ծաւալել, տարա-  
ծել, սփռել: 4. կ. չբ. Խոսել, յարձակել:  
ՀեՂՈՒԿ, ա. Լոյծ:  
ՀեՂՈՒՄՆ, գ. Հոսումն, թափումն:  
ՀեՂՈՒՍԵԼ, նբ. 1. տե՛ս ԲԵՒԵՌՆԵԼ: 2.  
Կցել:  
ՀեձՈՒԿՔ, գ. Հեզն, Հակառակութիւն:  
ՀԵՆԳՆ, նաև ՀԵՆԳՔ, գ. 1. Հեզնաբա-  
նութիւն, կատակ, կատականք, երգի-  
ծանութիւն, երգիծումն: 2. տե՛ս ՀԵ-  
ՁՈՒԿՔ:  
- Ի ՀԵՆԳՆ ԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ՀԵՆԳՆԵԼ:  
- ԸՆԴ ՀԵՆԳՆ՝ ԸՆԴ ՀԵՆԳՍ ԵԼԱՆԵԼ,  
Ի ՀԵՆԳՆԻ՝ Ի ՀԵՆԳՆՈՋ ԿԱԼ. Հակա-  
ռակել:  
ՀԵՆԳՆԱՒՈՐ, տե՛ս ՀԵԳՆԱԿԱՆ:  
ՀԵՆԳՆԵԼ, նբ. Հեզնել, հեզնաբանել,  
այսպն առնել, այսպանել, խաղ առնել,

ծաղր առնել:  
ՀԵՆՈՒԼ, նբ. Ոստայնանկել, անկանել,  
Հիւսել, նիւթել:  
ՀԵՇՄԱԿԱՊԱՇՏ, ա. Դիւապաշտ, դիցա-  
պաշտ, կոապաշտ, կոսապրիշտ:  
ՀԵՇՏ, ա. 1. Հեշտալի, հեշտական, դիւբ,  
դիւբին, դիւբիչ, կամակ, ընդունելի,  
ցանկալի, քաղցր, ախորժ: 2. գ. Դիւբու-  
թիւն, Հաճութիւն, Հաճոյք:  
- ՀԵՇՏ ՅԱՆԿՈՒԹԻՒՆ. Փափկութիւն,  
հեշտութիւն, ցանկասիրութիւն, հեշ-  
տախտութիւն, հեշտացողութիւն, վաւա-  
շտութիւն:  
ՀԵՇՏԱԲԱՐ, մ. Հեշտապէս, կամակար,  
մտադիւբ, հեշտաւ, հեշտիւ, հեշտեւ,  
դիւբաւ:  
ՀԵՇՏԱԳՈՅՆ, ա. Դիւբագոյն, հեշտա-  
կանագոյն:  
ՀԵՇՏԱԼԻ, տե՛ս ՀԵՇՏ (1):  
ՀԵՇՏԱԼԻՐ, ա. 1. Հեշտալից, դիւբիչ: 2.  
Դիւբին:  
ՀԵՇՏԱԼԻՑ, տե՛ս ՀԵՇՏԱԼԻՐ:  
ՀԵՇՏԱԼՈՅԾ, ա. Դիւբալոյծ:  
ՀԵՇՏԱԼՈՒՐ, ա. 1. Դիւբալուբ, ախոր-  
ժալուբ, քաղցրալուբ: 2. Դիւբընկալ:  
ՀԵՇՏԱԽԱՌՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ԲԱՐԵԽԱՌ-  
ՆՈՒԹԻՒՆ:  
ՀԵՇՏԱԽՏԱԿԱՆ, տե՛ս ՎԱՒԱՇԱԿԱՆ:  
ՀԵՇՏԱԽՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵՇՏ ՅԱՆ-  
ԿՈՒԹԻՒՆ:  
ՀԵՇՏԱԽՕՍ, ա. Քաղցրախօս, քաղցրա-  
ձայն:  
ՀԵՇՏԱԿԱՆ, տե՛ս ՀԵՇՏ (1):  
ՀԵՇՏԱԿԱՆԱԳՈՅՆ, տե՛ս ՀԵՇՏԱԳՈՅՆ:  
ՀԵՇՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Դիւբութիւն,  
անդորրութիւն, զուարճութիւն, փափ-  
կութիւն, հեշտութիւն:  
ՀԵՇՏԱԿԵՑՈՒԹԻՒՆ, գ. Բարեկեցութիւն,  
վայելք, զուարճութիւն:  
ՀԵՇՏԱԿԻՐ, ա. Դիւբիչ, ցանկալի, հեշ-  
տալի:  
ՀԵՇՏԱԿՐՈՒԹԻՒՆ, գ. Հեշտութիւն, Հա-

ճուրթիւն, արտոժք, բերկրութիւն:  
ՀԵՇՏԱՄՏԵԼ (իմ), տե՛ս ԽՆ ԴԱՄՏԵԼ  
(իմ):  
ՀԵՇՏԱՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ԽՆ ԴԱՄՏՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀԵՇՏԱՅԻՆ, ա. Հեշտական, հեշտալի:  
ՀԵՇՏԱՆԱԼ, չբ. Զուարճանալ, փափկա-  
նալ, հաճել, արտոժել, բարեկրել, բերկ-  
րել, խնդալ:  
ՀԵՇՏԱՆՔ, տե՛ս ՀԵՇՏՈՒԹԻՒՆ:  
ՀԵՇՏԱՇՈՒՆՉ, տե՛ս ՔԱՂՅՐԱՇՈՒՆՉ:  
ՀԵՇՏԱՊԱՏԻՐ, տե՛ս ԴԻՒՐԱՊԱՏԻՐ:  
ՀԵՇՏԱՊԷՍ, տե՛ս ՀԵՇՏԱՐԱՐ:  
ՀԵՇՏԱՍԷՐ, տե՛ս ՅԱՆԿԱՍԷՐ:  
ՀԵՇՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Յանկասիրու-  
թիւն, փափկասիրութիւն:  
ՀԵՇՏԱՍՈՒՆ, ա. Փափկասուն, փափկա-  
սնոյց:  
ՀԵՇՏԱՐԱՐ, ա. Հեշտացուցիչ:  
ՀԵՇՏԱՅՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵՇՏ ՅԱՆ-  
ԿՈՒԹԻՒՆ:  
ՀԵՇՏԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Զուարճացուցա-  
նել, քաղցրացուցանել:  
ՀԵՇՏԱՅՈՒՅԻՉ, ա. Հեշտարար, հաճե-  
ցուցիչ, դիւրիչ:  
ՀԵՇՏԱԻ, տե՛ս ՀԵՇՏԱՐԱՐ:  
ՀԵՇՏԱՔԱՅԼ, ա. Դիւրաքայլ:  
ՀԵՇՏԵԱԻ, տե՛ս ՀԵՇՏԱՐԱՐ:  
ՀԵՇՏԸՆԿԱԼ, ա. 1. Դիւրալուր, դիւր-  
ընկալ: 2. Հեշտացուցիչ, արտոժելի, հեշ-  
տալի:  
ՀԵՇՏԻ, ա. 1. Հեշտ, հեշտին, դիւրին, հեշ-  
տալի, անդորր: 2. մ. Յանդորրու, հեշ-  
տեալ:  
ՀԵՇՏԻՆ, ա. Հեշտ, դիւրին:  
ՀԵՇՏԻԻ, տե՛ս ՀԵՇՏԱՐԱՐ:  
ՀԵՇՏՈՒԹԻՒՆ, գ. Արտոժք, հեշտանք,  
հաճութիւն, բարեկրութիւն, բերկրու-  
թիւն, մարմնարտոժութիւն:  
- ՀԵՇՏՈՒԹԵԱՄՐ, մ. Դիւրալ, յօժարու-  
թեամբ:  
ՀԵՌ, գ. 1. Հակառակութիւն, կազ, կռիւ:

2. Մարանք, չարակնութիւն, ռխակա-  
լութիւն: 3. ա. Չարակնոտ, նախանձոտ,  
ռխակալ:  
ՀԵՌԱԲՆԱԿ, ա. Հեռաւոր:  
ՀԵՌԱԳՆԱՅ, ա. Երկար (գնալու համար  
հեռու կամ երկայն):  
ՀԵՌԱԳՈՅՆ, ա. մ. Բացազոյն, մեկու-  
սազոյն:  
ՀԵՌԱԼ, չբ. Հակառակել, խեռալ, մարալ,  
բինալ:  
ՀԵՌԱԿԱՅՈՒԹԻՒՆ, ՀԵՌԱԿԱՅՈՒԹԻՒՆ,  
ՀԵՌԱԿՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Հեռաւորութիւն:  
2. Միջոց, տարակացութիւն, անջրպետ:  
ՀԵՌԱՉԳԵԼ, չբ. Յերկարածել, հեռանալ  
(աւելի հեռու ձգուել):  
ՀԵՌԱՉԻԳ, ա. 1. Հեռաձգեալ: 2. Հեռու,  
հեռաւոր, երկայնածիզ, յերկարածիզ:  
ՀԵՌԱՆԱԼ, չբ. Հեռի լինել, ի բաց գնալ,  
ի բաց ելանել, հեռաւորել, մեկուսանալ:  
ՀԵՌԱՍԱՆ, ա. Հեռաւոր, հեռի:  
- Ի ՀԵՌԱՍԱՆԷ, մ. Ի հեռուտ, ի  
բացուտ, ի բացեալ, հեռի:  
ՀԵՌԱՐՁԱԿ, ա. Բացարձակ, հեռաստան,  
հեռաւոր:  
ՀԵՌԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Հեռի առնել, ի  
բաց առնել, ի բաց կացուցանել, արտա-  
կացուցանել:  
ՀԵՌԱՅՈՒՅԻՉ, ա. Տարազրիչ:  
ՀԵՌԱԻՈՐ, ա. 1. Հեռի, բացակայ: 2. Տա-  
րաչիարհիլ, օտարական, օտար: 3. Եր-  
կար:  
ՀԵՌԱԻՈՐԱԳՈՅՆ, տե՛ս ՀԵՌԱԳՈՅՆ:  
ՀԵՌԱԻՈՐԱԿԱՆ, տե՛ս ՀԵՌԱԻՈՐ:  
ՀԵՌԱԻՈՐԵԼ (իմ), տե՛ս ՀԵՌԱՆԱԼ:  
ՀԵՌԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Բացակայու-  
թիւն, հեռակայութիւն: 2. Միջոց, ան-  
ջրպետ, երկարութիւն:  
ՀԵՌԵՒՈՐ, տե՛ս ՀԵՌԱԻՈՐ:  
ՀԵՌԻ, ա. 1. Հեռաւոր, բացակայ, տար,  
երկար: 2. Անագան, վաղ, հին: 3. մ. Նխդ.  
Մեկուսի, ի բացեալ, օտար, անմասն,  
առանց:

ՀեՌՌՅ, ա. մ. Հեռի:  
ՀեՌՌՌՌՌՌՌՌ, գ. 1. Հեռ, գրգռութիւն,  
ոխակայութիւն, առեւտրութիւն: 2. Հեռա-  
ւորութիւն, մեկուսութիւն:  
ՀեՌՌՌՌՌՌՌՌ, ի ՀեՌՌՌՌՌՌՌՌ, մ. 1. Ի հե-  
ռաստանէ, ի բացուստ, ի բացեայ: 2. ա.  
Հեռաւոր:  
ՀեՍՍԿ, գ. Չուան, պարան:  
ՀեՍՍ, տե՛ս ՀեՍՍՌՌՌՌՌՌՌ:  
ՀեՍՍԱՆԱԱ, տե՛ս ՀեՍՍԵԼ:  
ՀեՍՍԱՆՔ, տե՛ս ՀեՍՍՌՌՌՌՌՌՌ:  
ՀեՍՍԵԼ, տե՛ս ԱՆՍԱՍԵԼ:  
ՀեՍՍՌՌՌՌՌՌՌՌ, ՀեՍՍՌՌՌՌՌՌՌ, տե՛ս ԱՆ-  
ՍԱՍՌՌՌՌՌՌՌ:  
ՀեՍ, մանաւանդ՝ ՀեՍՔ, գ. 1. Ոտնատե-  
ղի, շաւիղ, հետարան: 2. Մնացորդ, նիշ,  
նշան:  
- ՀեՍ, նիւդ. 1. Զհետ: 2. Հանդերձ, ընդ,  
ի միասին:  
- Ի ՀեՍ, նիւդ. մ. Յետ, զհետ, ի միասին:  
- Ի ՀեՍՅ (յունական ոճով). Յետուստ:  
- ՎԱՂՎԱՂԱԿԻ ՀեՍ կամ ԶՀեՍ, մ.  
Համայն, նոյն հետայն:  
ՀեՍԱԳԱՅ, ա. Հետազոյ, հետակայ, հե-  
տեազայիկ, յաջորդ:  
ՀեՍԱԳՆԱՅ, ա. 1. Հետի, հետեակ, հե-  
տեակագնաց: 2. Հետամուտ:  
ՀեՍԱԳՆԱՅՌՌՌՌՌՌՌ, գ. Հետեակագնա-  
ցութիւն:  
ՀեՍԱԳՌՅ, տե՛ս ՀեՍԱԳԱՅ:  
ՀեՍԱԶՕՏԵԼ, նբ. Հետախուզել, հետա-  
քննել լինել, հետավարել, խուզել, քննել:  
ՀեՍԱԶՕՏԻԶ, ա. Հետազօտող, խուզակ:  
ՀեՍԱԶՕՏՌՌՌՌՌՌՌ, գ. Հետաքննութիւն,  
խուզողութիւն:  
ՀեՍԱԽԱՂԱՂ ՄԱՄԿԵԼ՝ ԱՌՆԵԼ. Ան-  
հետ առնել, հետակորոյս առնել:  
ՀեՍԱԽՈՅԶ, ա. Հետալոյց, հետազօտիչ:  
ՀեՍԱԽՈՒԶԵԼ, տե՛ս ՀեՍԱԶՕՏԵԼ:  
ՀեՍԱԿԱՅ, տե՛ս ՀեՍԱԳԱՅ:  
ՀեՍԱԿՈՐՌՅԱ ԱՌՆԵԼ. Կորուսանել, ան-  
հետ՝ բնաջիւղ առնել:

ՀեՍԱԿՈՐՌՅԱ ԼԻՆԵԼ. Անհետ՝ աներե-  
վոյթ լինել, անհետանալ:  
ՀեՍԱՀԱՆ, ա. 1. Հետամուտ: 2. գ.  
(կենդբ.) Ինքնիմոն:  
ՀեՍԱՄՈՒՏ, ա. Հետամտիկ, հալածիչ:  
- ՀեՍԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ. Հետամտել, զհետ  
մտանել, զհետ պնդել, զհետ կրթել, հա-  
լածել:  
ՀեՍԱՄՏԵԼ, չբ. 1. տե՛ս Հետամուտ լինել:  
2. Զհետ երթալ՝ գնալ:  
ՀեՍԱՄՏԻԿ, տե՛ս ՀեՍԱՄՈՒՏ:  
ՀեՍԱՅՈՅԶ, տե՛ս ՀեՍԱԽՈՅԶ:  
ՀեՍԱՎԱՐԵԼ, տե՛ս ՀեՍԱԶՕՏԵԼ:  
ՀեՍԱՐԱՆ, տե՛ս ՀեՍ(Ք):  
ՀեՍԱՌՈՐ, ա. Յաջորդող:  
ՀեՍԱՔՆԻՆ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀեՍԱԶՕՏԵԼ:  
ՀեՍԱՔՆՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀեՍԱԶՕՏՌՌ-  
ԹԻՒՆ:  
ՀեՍԱՔՐՔԻՐ, ա. 1. Հետաքննիչ, ընդ  
վայրախոյց, ընդ վայրաքննիչ: 2. մ. Աւե-  
լորդ, վայրապար:  
ՀեՍԵՒԱՐԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՒԱՔԱ-  
ՐԱՆՈՒԹԻՒՆ:  
ՀեՍԵՒԱՐԱՐ, մ. Հետեակպէս, հետեղա-  
բար, հետեղապէս, հետեազոյնս, ըստ  
կարգի, օրինօք:  
ՀեՍԵՒԱԳԱՅԻԿ, տե՛ս ՀեՍԱԳԱՅ:  
ՀեՍԵՒԱԳՈՅՆՍ, տե՛ս ՀեՍԵՒԱՐԱՐ:  
ՀեՍԵՒԱԿ, ա. գ. 1. Ոտնաւոր, հետի:  
2. Հետեակամարտ (զօրական, զինուոր):  
3. Չորքոտանի: 4. մ. ա. Հետիոտ, հե-  
տիոտս, ի հետիոտս: 5. Արձակ (խօսք):  
6. Գետնաքարչ, ստորաքարչ, նուաստ,  
անշուք, ընկեցիկ: 7. մ. Նուաստա-  
բար:  
ՀեՍԵՒԱԿԱԳՆԱՅ, տե՛ս ՀեՍԱԳՆԱՅ (1):  
ՀեՍԵՒԱԿԱԳՆՌՌՌՌՌՌՌ, տե՛ս ՀեՍԱ-  
ԳՆԱՅՌՌՌՌՌՌՌ:  
ՀեՍԵՒԱԿԱԳՈՒՆԴ, տե՛ս ՀեՍԵՒԱԿԱ-  
ԶՕՐ (1):  
ՀեՍԵՒԱԿԱԶՕՐ, գ. ա. 1. Հետեակա-  
գունդ: 2. Հետեակախումբ, հետեակ (հե-

տեակ գինուորներից բաղկացած՝ խրմ-  
բուած):  
ՀԵՏԵՒԱԿԱԽՈՒՄԲ, տե՛ս ՀԵՏԵՒԱԿԱ-  
ԶՕՐ (2):  
ՀԵՏԵՒԱԿԱՄԱՐՏ, ա. 1. տե՛ս ՀԵՏԵՒԱԿ  
(2): 2. գ. Հետևակամարտութիւն:  
ՀԵՏԵՒԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Հետևա-  
կամարտ:  
ՀԵՏԵՒԱԿԱՆ, ա. Ընթացողական, ընթա-  
ցական:  
ՀԵՏԵՒԱԿԵԼ, չբ. Քայլել:  
ՀԵՏԵՒԱԿՈՒԹԻՒՆ, գ. Գետնաքարշու-  
թիւն, նուաստութիւն, խոնարհութիւն:  
(Ի) ՀԵՏԵՒԱԿՈՒՅ, տե՛ս ՀԵՏԻ (2):  
ՀԵՏԵՒԱՆԱԼ, տե՛ս ՀԵՏԵՒԵԼ:  
ՀԵՏԵՒԱՆՔ, գ. Հետևութիւն, հետևումն,  
զհետերթանք, հետևողութիւն, հանգա-  
մանք, պարագայք, ընթացք, գնացք,  
կարգ:  
ՀԵՏԵՒԱՊԷՍ, տե՛ս ՀԵՏԵՒԱՐԱՐ:  
ՀԵՏԵՒԵԼ, չբ. 1. Ջհետ երթալ՝ գնալ՝ լի-  
նել: 2. Հետամուտ լինել, վարել, նմանել,  
անսալ: 3. Երթալ, գիմել, ընթանալ, ու-  
ղեորել:  
ՀԵՏԵՒՈՂ, ա. Նմանող, նմանակից:  
ՀԵՏԵՒՈՂԱՐԱՐ, ՀԵՏԵՒՈՂԱՊԷՍ, տե՛ս  
ՀԵՏԵՒԱՐԱՐ:  
ՀԵՏԵՒՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵՏԵՒԱՆՔ:  
ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆ, ՀԵՏԵՒՈՒՄՆ, տե՛ս ՀԵ-  
ՏԵՒԱՆՔ:  
ՀԵՏԶՀԵՏԷ, մ. Ետ գետէ, գամ քան զգամ,  
ոտն առ ոտն, առ փոքր փոքր:  
ՀԵՏ ԸՆԴ ՀԵՏ, մ. Ետ ընդ ետ, նոյնհե-  
տայն, վաղվաղակի, փութանակի:  
ՀԵՏԻ<sup>1</sup>, ա. 1. տե՛ս ՀԵՏԵՒԱԿ (1): 2. մ.  
(նաև Ի ՀԵՏԻ) Ի հետևակուց:  
ՀԵՏԻ<sup>2</sup>, նխգ. Ջհետ, յետ:  
ՀԵՏԻՈՏ, ՀԵՏԻՈՏԱՍ, Ի ՀԵՏԻՈՏԱՍ, ՀԵ-  
ՏԻՈՏԻՔ, ՀԵՏԻՈՏԻՅ, մ. Ի հետևակուց,  
հետի:  
ՀԵՏՔ, տե՛ս ՀԵՏ:  
ՀԵՐ, գ. Մագ, վարս, գէս, ծամ:

ՀԵՐԱՊԱՆԾ, ա. Վարսագեղ, տերևա-  
զարդ, սաղարթագուարճ (տունկերի մա-  
սին):  
ՀԵՐԱՏՈՒԿ, ա. Հերարձակ, անպատկառ,  
լիբբ, անամօթ, լիտի (կանանց մասին):  
ՀԵՐԱՐՁԱԿ, ա. մ. Արձակահեր:  
ՀԵՐԱՌՈՐ, ա. Մագեղ:  
ՀԵՐԵՏԻԿՈՍ, ա. գ. Հերձուածող, աղան-  
դաւոր:  
ՀԵՐԻՒՆ, գ. Մախաթ:  
ՀԵՐԻՔ, ա. Բաւական, շատ:  
ՀԵՐԻՔԱՆԱԼ, չբ. Բաւականանալ:  
ՀԵՐԿ, գ. 1. Վար, հերկումն, հերկագոր-  
ծութիւն, արօրադրութիւն: 2. Անդ (հեր-  
կած):  
- ՀԵՐԿ կամ ՀԵՐԿԱ ՀԱՐԿԱՆԵԼ, տե՛ս  
ՀԵՐԿԵԼ:  
ՀԵՐԿԱԳՈՐԾԵԼ, տե՛ս ՀԵՐԿԵԼ:  
ՀԵՐԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵՐԿ (1):  
ՀԵՐԿԱՀԱՐ կամ ՀԵՐԿԱՐԱՐ, ա. գ. Արօ-  
րադիր, արօրածիգ:  
ՀԵՐԿԵԼ, նբ. Հերկ՝ հերկս հարկանել,  
հերկագործել, աղօս պատառել, արօրել,  
արօրադրել, վարել:  
ՀԵՐԿՈՒՄՆ, տե՛ս ՀԵՐԿ (1):  
ՀԵՐՁ, ա. 1. Հերձեալ, ճեղքեալ: 2. գ. Ծերպ:  
ՀԵՐՁԱԾ, գ. Պատառուած, աղօս, առու:  
ՀԵՐՁԱԿ, տե՛ս ՓՔԻՆ:  
ՀԵՐՁԱՆԵԼ, նբ. 1. Ճեղքել, խզել, ցելուլ,  
պատառել, հերձուցանել, բաժանել, պայ-  
թուցանել, բեկանել: 2. (բժշկ.) Հատանել:  
3. Երկպառակել, պառակտել:  
ՀԵՐՁԱՏԵԼ, նբ. Հերձտել:  
ՀԵՐՁԵԼ, տե՛ս ՀԵՐՁԱՆԵԼ:  
ՀԵՐՁՆՈՒ, չբ. Ճայթել, պայթել:  
ՀԵՐՁՈՏԵԼ, տե՛ս ՀԵՐՁԱՏԵԼ:  
ՀԵՐՁՈՒԱԾ, գ. 1. Երկպառակութիւն,  
անմիաբանութիւն, տարաձայնութիւն:  
2. Հերձուածողութիւն, հերձուածութիւն,  
աղանդ:  
ՀԵՐՁՈՒԱԾՎԱԿԱՆ, ա. Հերձուածողական,  
աղանդական:

ՀԵՐՁՈՒԱԾԵԼ (իմ), տե՛ս ԱՅԼ ԱՓԱՌԵԼ :  
ՀԵՐՁՈՒԱԾՈՂ, տե՛ս ՀԵՐԵՏԻԿՈՍ :  
ՀԵՐՁՈՒԱԾՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀԵՐՁՈՒԱ-  
ԾԱԿԱՆ :  
ՀԵՐՁՈՒԱԾՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵՐ-  
ՁՈՒԱԾ (2) :  
ՀԵՐՁՈՒԱԾՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԵՐՁՈՒԱԾ  
(2) :  
ՀԵՐՁՈՒԼ, տե՛ս ՀԵՐՁԱՆԵԼ :  
ՀԵՐՁՈՒՄԵՆ, գ. 1. Պատառումն, ցելումն,  
պայթումն : 2. Հերձուած, երկպառակու-  
թիւն, աղանդ :  
ՀԵՐՁՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀԵՐՁԱՆԵԼ (1) :  
ՀԵՐՄԷՍ, տե՛ս ՓԱՅԼԱԾՈՒ :  
ՀԵՐՈՒ, մ. Ի հերու հետէ :  
- Ի ՀԵՐՈՒ ՀԵՏԷ, տե՛ս ՀԵՐՈՒ :  
ՀԵՐՔԵԼ, նբ. 1. Հեռի առնել, ի բաց փա-  
րատել, վանել, պուղել, վտարել, հալա-  
ծել, յաղթահարել : 2. չբ. Կարող լինել,  
բաւել, զօրել, տոկալ, ընդդէմ կալ :  
ՀԵՐՔԻՁ, ա. Հեռացուցիչ, հալածիչ, փա-  
րատիչ :  
ՀԵՐՔՈՒԹԻՒՆ, գ. Մերժումն, վանումն :  
ՀՁՐ, ա. 1. Զօրաւոր, զօրեղ, ուժեղ, քաջ,  
կորովի, բուռն, կարող : 2. ձոխ, ուժգին,  
խիստ, սաստիկ, յորդ :  
ՀՁՐԱԲԱՐ, տե՛ս ՀՁՐԱՊԷՍ :  
ՀՁՐԱԲԱՐՈՅ, ա. Զօրաւոր, առաքինի :  
ՀՁՐԱԲԱՐՈՒԹԻՒՆ, գ. Քաջութիւն,  
հզօրութիւն, արուժիւն, առաքինութիւն :  
ՀՁՐԱԳԻՆ, տե՛ս ՀՁՐԱԳՈՅՆ :  
ՀՁՐԱԳՈՅՆ, ա. 1. Զօրագոյն, ուժեղա-  
գոյն, կարողագոյն, ճոխագոյն, բռնա-  
գոյն, սաստկագոյն : 2. մ. Հզօրապէս,  
սաստկապէս :  
- ՀՁՐԱԳՈՅՆՍ, տե՛ս ՀՁՐԱԳՈՅՆ (2) :  
ՀՁՐԱՆՈՐՀՈՒՐԴ, ա. Խորախորհուրդ,  
ամէնիմաստ :  
ՀՁՐԱՆԱԼ, չբ. Զօրանալ, արիանալ,  
ուժեղանալ :  
ՀՁՐԱՊԷՍ, մ. 1. Հզօրբար, քաջբար,  
արիբար, պնդապէս, սաստկապէս,

ուժգին : 2. ա. Հզօր :  
ՀՁՐԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Զօրացուցանել,  
ամրացուցանել, ուժեղացուցանել :  
ՀՁՐԵՂ, ա. Զօրեղ, հզօրագոյն, քաջ,  
կորովի :  
ՀՁՐԵՂԱԳՈՅՆ, տե՛ս ՀՁՐԱԳՈՅՆ :  
ՀՁՐԵՂԱՊԷՍ, տե՛ս ՀՁՐԱՊԷՍ :  
ՀՁՐԻՁ, ա. Զօրացուցիչ, զօրավիգն :  
ՀՁՐՈՒԹԻՒՆ, գ. Զօրեղութիւն, զօրու-  
թիւն, քաջութիւն, արիութիւն :  
ՀԷՊ, տե՛ս ՀԷՔ :  
ՀԷՆ, գ. 1. Աւագակ, հուղկահար, ելու-  
զակ, հինահար : 2. Հրոսակ, սաստակ :  
ՀԷՔ, ա. Ողորմելի, եղկելի, թշուառ,  
թշուառական :  
ՀԺԿՈՒՆ, տե՛ս ՀՈՒԺԿՈՒ :  
ՀԻԱՂԱՇ, ա. Սքանչելահարչ, հրաշա-  
փառ :  
ՀԻԱՆԱ, չբ. Ապշել, պակնուլ, սքանչա-  
նալ, սխրանալ, ընդարմանալ :  
ՀԻԱՆԱԼԻ, ա. Սքանչելի, սխրալի :  
ՀԻԱՅԱԿԱՆ, ա. Հիացուցանող, հիանալի :  
ՀԻԱՅՈՒԹԻՒՆ, ՀԻԱՅՈՒՄԵՆ, գ. 1. Սքան-  
չացումն, սքանչանք, պակուցումն, ապ-  
շութիւն, թմբբութիւն : 2. Արհաւիրք :  
ՀԻԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Սքանչացուցանել,  
ապշեցուցանել, պակուցանել, զարհուրե-  
ցուցանել :  
ՀԻԱՅՈՒՑԱՆՈՂ, ա. Հիացական, սքան-  
չացուցիչ :  
ՀԻԲԱՐ, մ. շ. Հիկէն, հիզան, հիպէս, որ-  
գոն, որպէս, զոր օրինակ :  
ՀԻՋԱՆ, ՀԻԿԷՆ, տե՛ս ՀԻԲԱՐ :  
ՀԻՂ, տե՛ս ՀԻԻՂ :  
ՀԻՄ, եղբ. Առ ի մէ՞, զմէ՞, է՞րբ, էրո՞ւմ,  
է՞ր վասն, ընդէ՞ր :  
ՀԻՄԷՆ, ՀԻՄԷՆԻ, տե՛ս ԴՈՐԱԿ :  
ՀԻՄՆ, գ. նման. 1. Յատակ, խորք : 2.  
Սկիզբն, զլիւաւոր, հաւակ : 3. Հաստա-  
տութիւն, ամբութիւն :  
- ՀԻՄՆ ԱՐԿԱՆԵԼ. Հիմնել, հիմնադրել,  
հիմնարկել :



- ՀիՄՆ Ի ՎԷՐ, մ. Թսպառ:  
- ՀիՄՆ Ի ՎԵՐ ԱՌՆԵԼ, ՀիՄՆ Ի ՎԵՐ  
ՏԱՊԱԼԵԼ. Հիմնայատակ առնել, կոր-  
ծանել:  
ՀիՄՆԱԴԻՐ, ա. Հիմնացուցիչ:  
ՀիՄՆԱԴՐԵԼ, տե՛ս ՀիՄՆ ԱՐԿԱՆԵԼ:  
ՀիՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀիՄՆԱՐԿՎՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀիՄՆԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Հիմնադրու-  
թիւն, փխբ. մտադրութիւն, հասողու-  
թիւն, ըմբռնումն, ճանաչումն:  
ՀիՄՆԱՅԱՏԱԿ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀիՄՆ Ի  
ՎԵՐ ԱՌՆԵԼ:  
ՀիՄՆԱՆԱԼ, չբ. Հիմնաւորել:  
- ՀիՄՆԱՅԵԱԼ. Հիմնացուցեալ:  
ՀիՄՆԱՇԱՐԺ, ա. մ. Հիմն ի վեր:  
ՀիՄՆԱՌՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀիՄՆԱՐԿՎՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀիՄՆԱՐԿԵԼ, տե՛ս ՀիՄՆ ԱՐԿԱՆԵԼ:  
ՀիՄՆԱՐԿԵՔ, տե՛ս ՀիՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ:  
ՀիՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Հիմնադրութիւն,  
հիմնարկէք:  
ՀիՄՆԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Հիմնաւորել,  
հիմնել, հիմնարկել, հիմն արկանել, հաս-  
տել, հաստատել, ամրացուցանել:  
ՀիՄՆԱՅՈՒՅԻԶ, ա. Հիմնադիր:  
ՀիՄՆԱԻՈՐԵԼ, տե՛ս ՀիՄՆԱՅՈՒՅԱ-  
ՆԵԼ:  
ՀիՄՆԵԼ, տե՛ս ՀիՄՆ ԱՐԿԱՆԵԼ:  
ՀիՄՆԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀիՄՆԱՅՈՒՅԱ-  
ՆԵԼ:  
ՀիՆ, ա. Վաղեմի, վաղուց, նախնի, առա-  
ջին, սկզբնական, նախկին:  
- ՀիՆ ԱԻՈՒՐՅ. Ծեր, ալւոր:  
ՀիՆԱՐԱՐ, տե՛ս ԱԻԱԶԱԿԱՐԱՐ:  
ՀիՆԱՀԱՐ, տե՛ս ՀԷՆ (1):  
- ՀիՆԱՀԱՐ ԱՌՆԵԼ. Ասպատակել, ա-  
ւար հարկանել:  
ՀիՆԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ասպատակ:  
ՀիՆԳԱՄԵԱՅ, տե՛ս ՀիՆԳԱՄԵԱՆ:  
ՀիՆԳԱՄԵԱՆ, ա. գ. Հինգամեայ, հին-  
գեմեան:

ՀիՆԳԱՇԱՐԺ, տե՛ս ՀիՆԳԱՇԱՐԺ:  
ՀիՆԳԵԱԿ, տե՛ս ՀիՆԳԵԱԿ:  
ՀիՆԳԵԿԻՆ, տե՛ս ՀիՆԳԵԿԻՆ:  
ՀիՆԳԵՄԵԱՆ, ա՛ս ՀիՆԳԱՄԵԱՆ:  
ՀիՆԳԵՏԱՍԱՆ, տե՛ս ՀիՆԳԵՏԱՍԱՆ:  
ՀիՆԳԵՏԱՍԱՆԱՄԵԱՅ, տե՛ս ՀիՆԳԵ-  
ՏԱՍԱՆԱՄԵԱՅ:  
ՀիՆԳԵՏԱՍԱՆԵՐՈՐԳ, տե՛ս ՀիՆԳԵՏԱ-  
ՍԱՆԵՐՈՐԳ:  
ՀիՆԳԵՐԵԱԿ, տե՛ս ՀիՆԳԵԱԿ:  
ՀիՆԳԵՔԵԱՆ, ՀիՆԳԵՔԻՆ, տե՛ս ՀիՆԳԵ-  
ՔԵԱՆ:  
ՀիՆԳԿԱՆԳԵԱՅ, տե՛ս ՀիՆԳԿԱՆԳ-  
ՆԵԱՆ:  
ՀիՆԳԿԱՆԳԵԱՆ, ա. Հինգկանգնեայ:  
ՀիՆԳԿԻՆ, տե՛ս ՀիՆԳԵԿԻՆ:  
ՀիՆԳՀԱՐԻՐԱՄԵԱՅ, տե՛ս ՀիՆԳՀԱ-  
ՐԻՐԱՄԵԱՆ:  
ՀիՆԳՀԱՐԻՐԱՄԵԱՆ, ա. Հինգհարու-  
րամեայ:  
ՀիՆԳՇԱՐԱԹ, տե՛ս ՀիՆԳՇԱՐԱԹԻ:  
ՀիՆԳՇԱՐԱԹԻ, ա. Հինգշարաթ:  
ՀիՆՕՐԵԱՅ, ա. Բազմօրեայ, բազմաժա-  
մանակեայ, ալւորեալ, հին:  
ՀիՊԱՏ, տե՛ս ՀիՊԱՏՈՍ:  
ՀիՊԷՍ, տե՛ս ՀիՐԱՐ:  
ՀիՌ ԳԱԼ. Շրջան առնուլ, շրջադա-  
շարել, պտուտել, յածել:  
ՀիԻԱՆԳ, ա. 1. Խօթ, ախտացեալ,  
ախտաժէտ, տկար: 2. փխբ. Վնասա-  
կար:  
ՀիԻԱՆԴԱԳՈՐԾ, ա. Հիւանդարար:  
ՀիԻԱՆԴԱԿԱՆ, ա. 1. Հիւանդարար,  
վնասակար: 2. Տկար, անզօր  
ՀիԻԱՆԴԱՄԻՏ, ա. 1. Խօթամիտ, տկա-  
րամիտ, թուլամիտ: 2. Խօթասիրտ:  
ՀիԻԱՆԴԱՆԱԼ, չբ. 1. Խօթանալ, տկա-  
րանալ: 2. փխբ. Թուլանալ:  
ՀիԻԱՆԴԱՆԻ, գ. յողմ. Հիւանդք:  
ՀիԻԱՆԴԱՆՈՅ, գ. Տկարանոց:  
ՀիԻԱՆԴԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վնասակա-  
րութիւն (հիւանդութեան պատճառ):

ՀիտիԱն ԴԱՅՈՒՅԱՆԵԼ, պր. Տկարացու-  
ցանի:  
ՀիտիԱն ԴՈՏ, ա. Հիւանդ, ցաւազար:  
ՀիտիԱն ԴՈՒԹԻԻՆ, գ. Խօթութիւն, արխտ,  
ցաւ, տկարութիւն:  
ՀիտիԹ, գ. 1. Նիւթ, տարր: 2. Հոյզ: 3.  
փխբ. Զօրութիւն, իսկութիւն, բնութիւն,  
էութիւն:  
ՀիտիԹԱԿԱՆ, ա. Հիւթային, հիւթաւոր,  
նիւթական, տարրական, մարմնեղէն,  
Հողեղէն:  
ՀիտիԹԱԿԱՆՈՒԹԻԻՆ, գ. Նիւթականու-  
թիւն, նիւթ, մարմին:  
ՀիտիԹԱՅԻՆ, տե՛ս ՀիտիԹԱԿԱՆ:  
ՀիտիԹԱՆԻԹ, ա. գ. 1. Նիւթեղէն, մարմ-  
նաւոր: 2. Արմատ:  
ՀիտիԹԱԻՈՐ, տե՛ս ՀիտիԹԱԿԱՆ:  
Հիտիթե՛Լ, նբ. Նիւթիւ, հիւսել:  
Հիտիթե՛Ղ, ա. Թանձրահող, յուռթի:  
ՀիտիՂ, տե՛ս ՀիտիՂէ:  
ՀիտիԾԱՆԵԼ (իմ), չբ. Ծիւրեկ, հաշեկ,  
ծնկեկ, նուաղեկ, պակասել:  
ՀիտիԾՈՒՄՆ, գ. Հաշանք:  
ՀիտիՂ<sup>1</sup>, գ. Հիղ, խուղ:  
ՀիտիՂ<sup>2</sup>, տե՛ս ՀիտիՂէ:  
ՀիտիՂԱԿԱՆ, ա. Արեգակնային:  
ՀիտիՂԱՅ, ՀիտիՂԵԱՅ, տե՛ս ՀիտիՂէ:  
ՀիտիՂէ, գ. 1. Նիւթ, հիւթ, տարր: 2. Արե-  
գակն:  
ՀիտիՊԱՏ, տե՛ս ՀիտիՊԱՏՈՍ:  
ՀիտիՊԱՏԵԱՆ, գ. յոգն. Հիւպատոսք:  
ՀիտիՊԱՏՈՍ, տե՛ս ԲԴԵՇԽ:  
ՀիտիՊԱՏՈՒԹԻԻՆ, ՀիտիՊԱՏՈՒԹԻԻՆ,  
տե՛ս ԲԴԵՇԽՈՒԹԻԻՆ:  
ՀիտիՊԵՐՏԵՏ, գ. Պաշտօնեայ, սպասաւոր:  
ՀիտիՍ, գ. Հիւսուած, հիւսակ:  
ՀիտիՍԱԾՈՅ, ա. Հիւսուածոյ:  
ՀիտիՍԱԿ, գ. 1. տե՛ս ԳԻՍԱԿ: 2. Զօդ,  
կապ, հիւսուած (հիւսուած բան),  
ՀիտիՍԵԼ, նբ. Հիւսուել, ոլորել, հիւթել,  
նիւթել, կցել, զօդել, յարմարել:  
ՀիտիՍԻՍԱԲՆԱԿ, ա. Հիւսիսական:

ՀիտիՍԻՍԱԿԱՆ, ա. 1. Հիւսիսային: 2.  
Հիւսիսաբնակ:  
ՀիտիՍԻՍԱԿՈՂՄ(Ն), տե՛ս ՀիտիՍԻՍԻ:  
ՀիտիՍԻՍԱՅԻՆ, տե՛ս ՀիտիՍԻՍԱԿԱՆ (1):  
ՀիտիՍԻՍ, գ. Հիւսիսակողմ(ն):  
ՀիտիՍԿէ՛Ն, ա. Հիւսուածոյ, հիւսածոյ:  
ՀիտիՍՆ, գ. Ատաղձագործ:  
ՀիտիՍՆԱԿԱՆՆ, տե՛ս ՀիտիՍՆՈՒԹԻԻՆ:  
ՀիտիՍՆՈՒԹԻԻՆ, գ. Հիւսնականն:  
ՀիտիՍՈՒԿՄ, գ. Հիւսուածն, շարամանու-  
թիւն, յօրհնուած:  
ՀիտիՍՈՒԼ, տե՛ս ՀիտիՍԵԼ:  
ՀիտիՍՈՒՄՆ, տե՛ս ՀիտիՍՈՒԿՄ:  
ՀիտիՍ, գ. Հրաւիրական, բազմական, վա-  
նաւոր, օտար:  
ՀիտիՍԱՄԵԾԱՐ, տե՛ս ՀիտիՍԱՄԵՐ:  
ՀիտիՍԱՄԵԾԱՐՈՒԹԻԻՆ, տե՛ս ՀիտիՍ-  
ՍԻՐՈՒԹԻԻՆ:  
ՀիտիՍԱՆՈՅ, գ. Օտարանոց, օտարա-  
տուն:  
ՀիտիՍԱՄԵՐ, ա. Հիւրամեծար, հիւրընկալ,  
օտարասէր:  
ՀիտիՍԱՍԻՐՈՒԹԻԻՆ, գ. Հիւրամեծարու-  
թիւն:  
ՀիտիՍԱՍՊԱՆՈՒԹԻԻՆ, գ. Օտարասպա-  
նութիւն:  
ՀիտիՐԸՆԿԱԼ, ա. գ. Օտարընկալ, հիւ-  
րասէր:  
ՀիտիՐԸՆԿԱԼԵԼ, նբ. Օտարընկալել, վա-  
նասրել:  
ՀիտիՐԸՆԿԱԼՈՒԹԻԻՆ, գ. Օտարընկալու-  
թիւն, հիւրութիւն, հիւրոյթք, հիւրոյք,  
վանասրութիւն:  
ՀիտիՐՈՅԹ, ՀիտիՐՈՅԹ, գ. 1. տե՛ս ՀիտիՐ-  
ԸՆԿԱԼՈՒԹԻԻՆ: 2. Հացկերոյթ:  
ՀիտիՐՈՒԹԻԻՆ, գ. 1. Օտարութիւն, պան-  
դրիստութիւն: 2. Հիւրընկալութիւն:  
ՀիտիՐԱԳՈՅՆ, ա. Թշուառագոյն:  
ՀիտիՐԱՅԵԱԼ, ա. Թշուառացեալ, տառա-  
պեալ, ողորմելի, եղկելի, հէք:  
ՀիտիՐՈՒԹԻԻՆ, գ. Թշուառութիւն:  
ՀԼՈՒ, ա. 1. Լսող, ունկնդիր, հնազանդ,

Հեղ, բարեհամբոյր, հանդարտ, զգօն: 2.  
Հլուական:  
ՀԼՈՒԱԿԱՆ, տե՛ս ՀԼՈՒ (2):  
ՀԼՈՒԹԻՒՆ, գ. Լսողութիւն, ունկնդրու-  
թիւն, հնազանդութիւն:  
ՀԾԾԱՆՔ, գ. Շշնջիւն:  
ՀԾԾԵԼ, չբ. Շշնջիւ:  
ՀՄԱԿԵՐ, ա. Շաղղակեր:  
ՀՄԱԿԵՐՈՒԹԻՒՆ, գ. Շաղղակերութիւն,  
զազանութիւն:  
ՀՄԱՅԱԿԱՆՆ, տե՛ս ՀՄԱՅՈՒԹԻՒՆ:  
ՀՄԱՅՆԱԿ, տե՛ս ԳՐԱՊԱՆԱԿ (1):  
ՀՄԱՅՆԵԼ, նբ. Դիւթիւ:  
ՀՄԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՄԱՅՔ (1):  
ՀՄԱՅՔ, գ. 1. Հմայութիւն, ըղձութիւն:  
2. Դիւթ:  
ՀՄՈՒԹԻՒՆ, գ. Խակութիւն, փխբ. զա-  
զանութիւն, անգթութիւն:  
ՀՄՈՒՏ, ա. Խելամուտ, գիտակ, տեղեակ,  
իրագէտ, մակացող, մակացու, հասու,  
փորձ, վարժ:  
ՀՄՏԱԲԱՐ, մ. Հմտորէն:  
ՀՄՏԱԳՈՅՆ, ա. Գիտանաւոր,  
ՀՄՏԱԿԱՆ, տե՛ս ՀՄՈՒՏ:  
ՀՄՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՄՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀՄՏԱԿՅԵԼ (իմ), չբ. Գիտակ լինել:  
ՀՄՏԱՆԱԼ, չբ. Խելամուտ լինել, խելա-  
մբտել, տեղեկանալ, վերահասու լինել:  
ՀՄՏԱՍԷՐ, ա. Ուսումնասէր:  
ՀՄՏԱՎԱՐԺ, ա. Կիրթ, ճարտար:  
ՀՄՏԱՅՈՒՑԻՉ, ա. Իմաստնացուցիչ:  
ՀՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ներհմտութիւն, տե-  
ղեկութիւն, գիտութիւն, խելամտութիւն:  
2. Ճարտարութիւն, վարժութիւն:  
ՀՄՏՏՐԷՆ, տե՛ս ՀՄՏԱԲԱՐ:  
ՀՆԱԲՈՒՆ, ա. Նախնի, վաղեմի:  
ՀՆԱԳԷՏ, ա. Հին, հնախօս:  
ՀՆԱԳԻՐ, ա. Հնազարական:  
ՀՆԱԳՈՅՆ, ա. Վաղեմի, ծերագոյն, եր-  
կարագոյն:  
ՀՆԱԳՐԱԿԱՆ, տե՛ս ՀՆԱԳԻՐ:

ՀՆԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՆԱԽՕՍՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀՆԱԶԱՆԴ, ա. 1. տե՛ս ՀԼՈՒ (1): 2.  
Հպատակ:  
- ՀՆԱԶԱՆԴ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀՆԱԶԱՆ-  
ԴԵՑՈՒՑԱՆԵԼ:  
- ՀՆԱԶԱՆԴ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀՆԱԶԱՆ-  
ԴԵԼ<sup>2</sup> (իմ):  
ՀՆԱԶԱՆԴԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՀՆԱԶԱՆԴԵՑՈՒ-  
ՑԱՆԵԼ:  
ՀՆԱԶԱՆԴԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. 1. Հնազանդ  
լինել, անսալ, ունկնդիր լինել, լսել: 2.  
Հպատակել:  
ՀՆԱԶԱՆԴԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Հնազանդ  
առնել, հնազանդել, նուաճել, ծառայե-  
ցուցանել:  
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Լսողութիւն,  
անսացողութիւն, ունկնդրութիւն, հլու-  
թիւն: 2. Հպատակութիւն, ստորադա-  
սութիւն:  
ՀՆԱԽՕՍ, տե՛ս ՀՆԱԳԷՏ:  
ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Հնազրութիւն:  
ՀՆԱԾՈՒՆ, գ. Պետ, իշխան, առաջնորդ:  
ՀՆԱՄԻ, ա. Բազմամեայ:  
ՀՆԱՆԱԼ, չբ. 1. Յերկարել, յերկարա-  
ձգել: 2. Մաշել, ապականել, փտել: 3.  
Ծերանալ:  
ՀՆԱՐ, մանաւանդ՝ ՀՆԱՐՔ, գ. 1. Ճար,  
ճարտարութիւն, ճարտարանք, հնարա-  
գիտութիւն, արուեստ, գիւտ, էլք, հայ-  
թայթանք, մարթանք, ոճ, կար, մեքե-  
նաւորութիւն: 2. (տրամ.) Ձեռնարկութիւն  
(ապացուցման տրամաբանական մեթոդ):  
- ՀՆԱՐ Է, ՀՆԱՐ ԻՆՉ ԻՅԷ, մբ. Մարթ է,  
ի դէպ է:  
- ՁԷ ՀՆԱՐ, ՁԻՔ ՀՆԱՐ, մբ. Անկարելի  
է, անհնարիւն է:  
ՀՆԱՐԱԲԱՐ, տե՛ս ՀՆԱՐԱՊԷՍ:  
ՀՆԱՐԱԳԷՏ, ա. 1. Խորագէտ, ճարտար:  
2. Հնարագիւտական:  
ՀՆԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. Ճարտարու-

ՀնԱՐԱԳԻՒՏ, ա. Հնարագէտ, հնարագործ, արարող:  
ՀնԱՐԱԳԻՒՏԱԿԱՆ, տե՛ս ՀնԱՐԱԳԵՏ (2):  
ՀնԱՐԱԳՈՐԾ, տե՛ս ՀնԱՐԱԳԻՒՏ:  
ՀնԱՐԱԳՈՐԾԵԼ, նբ. Ստեղծագործել, ստեղծանել, յորինել, հնարել:  
ՀնԱՐԱԴԻՐ, ա. Որոգայթադիր, չարարուեստ, մեքենաւոր:  
ՀնԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Որոգայթադրութիւն, թակարդ, մեքենաւորութիւն, մեքենայութիւն:  
ՀնԱՐԱԽՈՂՈՒԹԻՒՆ, գ. Հնարիմացութիւն, ճարտարութիւն:  
ՀնԱՐԱԿԵՐՏ, ա. Հնարաւոր, կարելի:  
ՀնԱՐԱՊԷՍ, մ. Հնարաբար, հմտաբար:  
ՀնԱՐԱՅՈՅՑ, ա. Առաջնորդ, ուսուցիչ:  
ՀնԱՐԱՒՈՐ, ա. 1. Հնարագէտ, կարող, ձեռնհաս, ճարտար, հնարագիրտ: 2. Հնարադիր, մեքենայագործ: 3. Կարելի, մարթելի, ներընդունական:  
ՀնԱՐԱՒՈՐԵԼ, տե՛ս ՀնԱՐԵԼ:  
ՀնԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարողութիւն, կար, հնար, ճար, ճարտարութիւն, ջան: 2. Մեքենաւորութիւն:  
ՀնԱՐԵԼ, նբ. մանաւանդ՝ ՀնԱՐԵԼ (իմ), հբ. Հնարաւորել, ճարտարել, մեքենայել, արուեստագործել, արուեստակել, գուն գործել, ջանալ:  
ՀնԱՐԻՄԱՅ, ա. Մեքենաւոր, նենգաւոր, ճարտար, ճարտարիմաց, արուեստական:  
ՀնԱՐԻՄԱՅՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀնԱՐԻՄԱՅՈՒԹԻՒՆ:  
ՀնԱՐԻՄԱՅՈՒԹԻՒՆ, գ. Հնարիմացորութիւն, հնարագիտութիւն, հնարողութիւն, մեքենայութիւն, խորամանկութիւն, ճարիմացութիւն, ճարտարամտութիւն, հնարք, հանճար:  
ՀնԱՐԻՆ, ա. Հնարաւոր, կարելի:  
ՀնԱՐՈՂՈՒԹԻՒՆ, գ. Հնարք, հնարիմացութիւն, արուեստ:  
ՀնԱՐՔ, տե՛ս ՀնԱՐ:

ՀնԱՅՈՒՑԻՉ, ա. Ապակահիչ:  
ՀնԳԱԿԻ, տե՛ս ՀնԳԵԿԻՆ (2):  
ՀնԳԱՇԱՐԺ, ա. Հինգաշարժ:  
ՀնԳԵԱԿ, գ. Հինգերեակ, հնգերեակ, հինգեակ:  
ՀնԳԵԿԻՆ, ա. 1. Հինգեկիւն: 2. մ. Հընգակի:  
ՀնԳԵՏԱՍԱՆԱՄԵԱՅ, ա. Հինգետասանամեայ, հնգետասանամեան:  
ՀնԳԵՏԱՍԱՆԱՄԵԱՆ, տե՛ս ՀնԳԵՏԱՍԱՆԱՄԵԱՅ:  
ՀնԳԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ, թ. Հինգետասաներորդ:  
ՀնԳԵՐԵԱԿ, տե՛ս ՀնԳԵԱԿ:  
ՀնԳԵՔԵԱՆ, ՀնԳԵՔԻՆ, թ. Հինգեքեան, հինգեքին:  
ՀնԴԻԿ ՄՐՋԻՒՆ, տե՛ս ՄՐՋԻՒՆԱՌԻՒԾ:  
ՀնԴԻԿ ՈՐԴՆ, տե՛ս ՇԵՐԱՍ:  
ՀնԴԻԿ ՓԱՅՏ, տե՛ս ԵՐԵՆՈՍ:  
ՀնԶԵԼ, նբ. 1. Քաղել: 2. փխր. Զարդել, կոտորել:  
ՀնՈՅ, գ. 1. Փուռն, թոնիր: 2. Հալոց, քուրայ, բով:  
ՀնՈՅԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Բորբոքել, լուցանել:  
ՀնՈՒԹԻՒՆ, գ. 1. Փտութիւն, ապականութիւն: 2. Մերութիւն:  
ՀնԶԱԿԱՆ, ա. Հնչողական, ձայնատրական:  
ՀնԶԱԿՅՈՒԹԻՒՆ, գ. Զայնակցութիւն:  
ՀնԶԵԼ, չբ. նբ. 1. Զայն արձակել, ձայնել: 2. Շահել, շառահել: 3. Հոչակել, լսելի առնել, լսելի լինել: 4. Թնդալ:  
ՀնԶԵՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Լսելի առնել, ղօղանջեցուցանել, գոչեցուցանել, հոչակել, քարոզել:  
ՀնԶԻՒՆ, գ. 1. Զայն, գոչիւն, բարբառ:  
2. Շահիւն, շառահիւն, բոմբիւն, դղրդիւն: 3. Հոչակ:  
ՀնԶՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀնԶԱԿԱՆ:  
ՀնԶՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀնԶԻՒՆ (1):  
ՀնԶՈՒՄՆ, տե՛ս ՀնԶԻՒՆ և ՀՈՒՆԶՔ:

ՀՈՐԱԼ, տե՛ս ՀԱԻՓԱԼ:

ՀՈԳ, գ. Փոյթ, խնամ, մտածուժիւն, զբաղանք, վարանք, տատամսուժիւն, տխրուժիւն:

- ՀՈԳ ԱՌՆԵԼ՝ ՅԱՆՁԻՆ ԲԵՐԵԼ՝ ՏԱՆԵԼ (իմ), տե՛ս ՀՈԳԱԼ:

ՀՈԳԱԲԱՐՁ, տե՛ս ՀՈԳԱԲԱՐՁՈՒ:

- ՀՈԳԱԲԱՐՁ ԼԻՆԵԼ. Հոգ տանել, խնամարկել:

ՀՈԳԱԲԱՐՁԱԿԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒ, ա. 1. Հոգաբարձ, հոգածու, խնամատար, վերակացու, առաջնորդ: 2. Փոյթ, փուլթկոտ:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Խնամակալուժիւն, վերակացուժիւն, տնտեսուժիւն: 2. Փոյթ, խնամ, զգուշուժիւն, արթնուժիւն, հոգողուժիւն:

ՀՈԳԱԼ, չբ. Հոգ տանել, փոյթ առնել՝ ունել, փուլթալ:

ՀՈԳԱԾ, ա. Ընդմտատար:

ՀՈԳԱԾԵԼ, նբ. Հոգալ, խնամ ածել՝ ունել՝ տածել, խորհել:

ՀՈԳԱԾՈՒ, տե՛ս ՀՈԳԱԲԱՐՁՈՒ:

ՀՈԳԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Հոգաբարձուժիւն, հոգարկուժիւն, հոգողուժիւն, փոյթ, խնամ: 2. Տատամսուժիւն:

ՀՈԳԱՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. Խնամատարուժիւն, հոգաբարձուժիւն:

ՀՈԳԱՐԱՆ, գ. (յունական ոճով) Կրթարան, վարժարան, խորհրդարան:

ՀՈԳԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Հոգ, հոգածուժիւն:

ՀՈԳԱՅՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈԳՈՂՈՒԹԻՒՆ:

ՀՈԳԵԲԱՐՁՈՒ, տե՛ս ՀՈԳԱԲԱՐՁՈՒ:

ՀՈԳԵԶԳԵՍ, տե՛ս ՀՈԳԵԿԻՐ:

ՀՈԳԵԶՈՒԱՐՁ, ա. Հոգեպարար:

ՀՈԳԵԼԻ, ՀՈԳԵԼԻՐ, ա. Հոգելից (Ս. Հոգով լցուած):

ՀՈԳԵԼԻՑ, տե՛ս ՀՈԳԵԼԻ:

ՀՈԳԵԽԱՂԱՅ, տե՛ս ՀՈԳԵՇԱՐԺ:

ՀՈԳԵԽԱՌՆ, ա. 1. Հոգիւրնկալ: 2. Մարգարէական, հոգեւոր:

ՀՈԳԵԽԱՌՆԵԼ (իմ), չբ. (եկեղց.) Հաղորդել, հաղորդակցել:

ՀՈԳԵԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Հաղորդուժիւն, հաղորդակցուժիւն:

ՀՈԳԵԾԻՆ, ա. Հոգեծնունդ:

ՀՈԳԵԾՆՈՒՆԳ, տե՛ս ՀՈԳԵԾԻՆ:

ՀՈԳԵԿԱՆ, ա. 1. Հոգեւոր, հոգեւորական: 2. Աննիւթական:

ՀՈԳԵԿԵՑՈՅՑ, ա. Փրկագործ:

ՀՈԳԵԿԻՐ, ա. Հոգեզգեստ, հոգիազգեստ, հոգեւորազգեստ, հոգիւրնկալ:

ՀՈԳԵԿՈՐՈՅՍ, ա. Հոգեկորուստ, հոգեմաշ, ոգեսպառ:

ՀՈԳԵԿՈՐՈՒՍՏ, տե՛ս ՀՈԳԵԿՈՐՈՅՍ:

ՀՈԳԵԿՐՕՆ, ա. Կրօնաւոր, կրօնաւորական:

ՀՈԳԵՂԷՆ, ա. գ. 1. Աննիւթական, անմարմին, հրեշտակ: 2. Հոգեկան, հոգեւոր:

ՀՈԳԵՄԱՇ, տե՛ս ՀՈԳԵԿՈՐՈՅՍ:

ՀՈԳԵՆԱԼ, տե՛ս ՀՈԳԻԱՆԱԼ:

ՀՈԳԵՆԻԹ, ա. Հոգեղէն:

ՀՈԳԵՆՈՒԿ, տե՛ս ՀՈԳԵՐԳՈՂ:

ՀՈԳԵՇԱՂ, ա. Ոգեշահ, հոգեւորաշահ:

ՀՈԳԵՇԱՐԺ, ա. (եկեղց.) Հոգեխաղաց:

ՀՈԳԵՇՈՐՀ, ա. Հոգեւորաշնորհ, հոգեպարգև:

ՀՈԳԵՇՈՒՆՁ, ա. Ոգեշունչ:

ՀՈԳԵՊԱՐԱՐ, տե՛ս ՀՈԳԵԶՈՒԱՐՁ:

ՀՈԳԵՊԱՐԳԵՒ, տե՛ս ՀՈԳԵՇՈՐՀ:

ՀՈԳԵՊԷՍ, մ. Հոգեւորապէս, հոգեւորաբար:

ՀՈԳԵՍԷՐ, ա. Հոգիասէր, ոգեսէր, բարեպաշտ:

ՀՈԳԵՍՆՈՅՑ, ա. Հոգեսնունդ:

ՀՈԳԵՍՆՈՒՆԳ, տե՛ս ՀՈԳԵՍՆՈՅՑ:

ՀՈԳԵՐԳՈՂ, ա. (կրօն.) Քաջերգող:

ՀՈԳԵՒՈՐ, ա. 1. Հոգեղէն, հոգեկան, աստուածային: 2. Իմանալի, մտաւոր: 3.

Հոգեկիր:

ՀՈԳԵՒՈՐԱԲԱՐ, տե՛ս ՀՈԳԵՊԷՍ:

ՀՈԳԵՒՈՐԱԶԳԵԱՅ, տե՛ս ՀՈԳԵԿԻՐ:  
ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ, տե՛ս ՀՈԳԵԿԱՆ և ՀՈ-  
ԳԵՒՈՐ:  
ՀՈԳԵՒՈՐԱՇԱՀ, տե՛ս ՀՈԳԵՇԱՀ:  
ՀՈԳԵՒՈՐԱՊԷՍ, տե՛ս ՀՈԳԵՊԷՍ:  
ՀՈԳԵՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Ոգևորութիւն:  
ՀՈԳԷԲԱՐՁ, ՀՈԳԷԲԱՐՁՈՂ, ՀՈԳԷ-  
ԲԱՐՁՈՒ, տե՛ս ՀՈԳԱԲԱՐՁՈՒ:  
ՀՈԳԷԳԷՇ, գ. Ուրուական (մեռած մար-  
դու ստուերը):  
ՀՈԳԻ, գ. 1. Ոգի, շունչ: 2. Կեանք, կեն-  
դանութիւն: 3. Մարդ, անձն: 4. Հողմ:  
5. Այս, սատանայ:  
- ՀՈԳԻ ԱՌՆՈՒԼ, տե՛ս ՈԳԻ ԱՌՆՈՒԼ:  
ՀՈԳԻԱՆԱԼ, չք. Հողեհայ:  
ՀՈԳԻԱՆԻԹ, տե՛ս ՀՈԳԵՆԻԹ:  
ՀՈԳԻԱՏԱԻԴ, ա. (կրօն.) Հոգիաքնար:  
ՀՈԳԻԱՅՈՒՅԱՆԵԼ, պք. Կենդանացու-  
ցանիկ:  
ՀՈԳԻԱՔՆԱՐ, տե՛ս ՀՈԳԻԱՏԱԻԴ:  
ՀՈԳԻԸՆԿԱԼ, տե՛ս ՀՈԳԵԿԻՐ:  
ՀՈԳՈՂ, ա. Խնամակալ, հոգածու:  
ՀՈԳՈՂՈՒԹԻՒՆ, գ. Հոգացողութիւն,  
հոգածութիւն, հոգաբարձութիւն:  
ՀՈԳՏԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈԳԱՏԱՐՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀՈԼԱԹԵՒԵԱՆ, տե՛ս ԹԵՒԱՏԱՐԱՄ (1):  
ՀՈԼԱՄՈՒԿ, տե՛ս ՉԻՂՋ:  
ՀՈԼԱՆԵԼ, նք. Հոյանի առնել, հոլանե-  
ցուցանել, մերկացուցանել, բանալ, մեր-  
կել:  
ՀՈԼԱՆԵՑՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀՈԼԱՆԵԼ:  
ՀՈԼԱՆԻ, ա. Անձաձկոյթ, բաց, գլխա-  
բացեալ:  
ՀՈԼԱՐԱՆ, գ. Մրցարան:  
ՀՈԼԵԼ, ՀՈԼՈՆԵԼ, նք. չք. Հաւաքել,  
խմբել, ժողովել:  
ՀՈԼՈՎ, գ. Թաւալումն, բոլորումն, յեղ-  
յեղումն, շրջան, պտոյտ:  
ՀՈԼՈՎԱԿԱՆ, ա. (քեր.) Տապալական:  
ՀՈԼՈՎԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Հոլովումն,  
շրջան:

ՀՈԼՈՎԵԼ, նք. 1. Գլել, գլորել, թաւալել,  
թաւալեցուցանել, շրջել: 2. փխբ. Փոխել,  
յեղյեղել, բոլորել, գալարել:  
ՀՈԼՈՎԵՑՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀՈԼՈՎԵԼ:  
ՀՈԼՈՎՈՒՄՆ, գ. Թաւալումն, գլորումն,  
շրջան, ընթացք, յեղյեղումն:  
ՀՈԼՔ, տե՛ս ՀՈՅԼՔ:  
ՀՈՄ, ա. 1. Խիտ, կուռ, սեղմ, ստուար:  
2. Պատարուն, խճող, լի, յաճախ, անընդ-  
հատ:  
ՀՈՄԱՏԵՍԱԿ, ա. Հոճեալ, խճողեալ:  
ՀՈՄԵԼ (իմ), չք. 1. Խտանալ, թանձրանալ,  
պնդել, ամբանալ: 2. Խճողել, յաճախել:  
- ՀՈՄԵԱԼ ԲԵՐԱՆ. Թանձրալեզու:  
ՀՈՄՈՒԹԻՒՆ, գ. Խտութիւն, սերտու-  
թիւն, լիութիւն, թանձրութիւն, պնդու-  
թիւն:  
ՀՈՂ, գ. 1. Երկիր, գետին: 2. Գերեզման,  
չիրիմ: 3. Կալուած:  
ՀՈՂԱԲԵՐ, ա. Հողածին, հողեղէն:  
ՀՈՂԱԲԻՐ, բիրք, գ. Բրիչ, բաշ:  
ՀՈՂԱԲԼՈՒՐ, գ. Թումբ, հողակոյտ, հո-  
ղակոյտ բլուր:  
ՀՈՂԱԲՈՅՍ, ա. Երկրաբոյս:  
ՀՈՂԱԳՈՐԾ, ա. գ. 1. Երկրագործ, հո-  
ղապատակ, մշակ, արդիւնարար: 2. Հո-  
ղագործական:  
ՀՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ, ա. Երկրագործական:  
ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Երկրագործու-  
թիւն, մշակութիւն:  
ՀՈՂԱԴԱՐՁԵԼ (իմ), տե՛ս ՀՈՂԱՆԱԼ:  
ՀՈՂԱԶԱՆԳՈՒԱԾ, ա. Հողանիւթ, հո-  
ղեղէն:  
ՀՈՂԱԹԱԻԱԼ, ա. 1. Գետնաթաւալ: 2.  
փխբ. Երկրաքարչ:  
ՀՈՂԱԹՈՓ, գ. Մոյկ, սանդալ, կօշիկ:  
ՀՈՂԱԽՇՏԻ, տե՛ս ԳԵՏՆԱԲԵԿ:  
ՀՈՂԱՄԻՆ, ա. 1. Հողածնեալ, երկրածին,  
մարդ: 2. Ցամաքային (կենդանի):  
ՀՈՂԱՄՆԵԱԼ, տե՛ս ՀՈՂԱՄԻՆ (1):  
ՀՈՂԱԿՈՅՑ, ՀՈՂԱԿՈՅՑ ԲԼՈՒՐ, տե՛ս  
ՀՈՂԱԲԼՈՒՐ:

ՀՈՂԱՅԻՆ, ա. 1. Հողանիւթ, հողատե-  
սակ, հողեղէն: 2. Ցամաքային:  
ՀՈՂԱՆԱԼ, չբ. Հողազարձել:  
ՀՈՂԱՆԻԻԹ, ՀՈՂԱՆԻԻԹԵԱՅ, ՀՈՂԱ-  
ՆԻԻԹԵԱՆ, ա. Հողազանգուած, հողե-  
ղէն, մարմնեղէն, երկրաւոր, մերանիւթ:  
ՀՈՂԱՆՄԱՆ, ա. Հողատեսակ, հողային:  
ՀՈՂԱՍՏԵՂԾ, ՀՈՂԱՍՏԵՂԾԵԱԼ, ՀՈ-  
ՂԱՍՏԵՂԾՈՒԱԾ, ա. (կրօն.) Հողեղէն:  
ՀՈՂԱՎԱՍՏԱԿ, ա. Հողագործ, երկրա-  
գործ:  
ՀՈՂԱՏԵՍԱԿ, տե՛ս ՀՈՂԱՆՄԱՆ:  
ՀՈՂԵՂԷՆ, ա. Հողանիւթ, հողածին,  
կաւեղէն, խեցեղէն, մարմնեղէն, երկ-  
րաւոր:  
ՀՈՂՄ, նաև ՀՈՂՄՆ, գ. Սիք, այս, շունչ,  
հողմիկ:  
- ՀՈՂՄՔ, տե՛ս ԴԱԼՈՒԿՆ:  
ՀՈՂՄԱՔԵՐ, ա. ՀողմաՎար:  
ՀՈՂՄԱԽԱՂԱՂ, ա. Հանդարտ:  
ՀՈՂՄԱԽԱՌՆ, ա. Հողմային:  
ՀՈՂՄԱԿՈՄ, ա. Հողմակոծեալ:  
ՀՈՂՄԱԿՈՄԵԼ (իմ), չբ. Այէկոծել (հող-  
մով), տատանել, տարաբերել, տազնա-  
պել:  
ՀՈՂՄԱԿՈՄՈՒԹԻԻՆ, գ. Տատանումն,  
վրդովումն:  
ՀՈՂՄԱՀԱՐ, գ. Հովահար:  
ՀՈՂՄԱՀՈՍ, ա. ՀողմաՎար:  
ՀՈՂՄԱՅԻՆ, ա. Հողմախառն, հողմեղէն:  
ՀՈՂՄԱՅՈՅՁՔ, գ. յոգն. Մրբիկ, փո-  
թորիկ:  
ՀՈՂՄԱՎԱՐ, ա. մ. Հողմաբեր, հողմա-  
հոս:  
ՀՈՂՄԵՂԷՆ, ա. Հողմային, հողեղէն:  
ՀՈՂՄԻԿ, գ. Սիք (թեթև՝ մեղմ քամի):  
ՀՈՂՈՒՏ, ա. Թանճրահող, հողային:  
ՀՈՄԱԽՈՂ, տե՛ս ՀԱՄԱԽՈՂ:  
ՀՈՄԱԾԻՆ, տե՛ս ՀԱՄԱԾԻՆ:  
ՀՈՄԱԿԱՄՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՄԱԿԱ-  
ՄՈՒԹԻՒՆ:  
ՀՈՄԱՀԱՅՐ, տե՛ս ՀԱՄԱՀԱՅՐ:

ՀՈՄԱՄԻԱԻՈՐԵԼ, տե՛ս ԶՈՒԳԱՄԻԱ-  
ԻՈՐԵԼ:  
ՀՈՄԱՆԱԽԱՆՁՈՐԴ, ա. Նախանձակից,  
նախանձընդդէմ, հետևող:  
ՀՈՄԱՆԻ, ա. գ. 1. Սեղիք, հակատուփող:  
2. նման. Համախոհ, գործակից (վատ  
գործի մէջ):  
ՀՈՄԱՆՄԱՆ, տե՛ս ՀԱՄԱՆՄԱՆ:  
ՀՈՄԱՆՈՒՆ, տե՛ս ՀԱՄԱՆՈՒՆ:  
ՀՈՄԱՆՈՒՆԱՔԱՐ, ՀՈՄԱՆՈՒՆԱԿԻ,  
տե՛ս ՀԱՄԱՆՈՒՆԱՔԱՐ:  
ՀՈՄԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՄԱՆՈՒ-  
ՆՈՒԹԻՒՆ:  
ՀՈՄԱՊԱՏՈՒԱՔԱՐ, տե՛ս ՀԱՄԱՊԱ-  
ՏՈՒԱՔԱՐ:  
ՀՈՄԱՌԱԿԱՆ, տե՛ս ՀԱՄԱՌՕՏԻՉ:  
ՀՈՄԱՍԵՂԱՆ, տե՛ս ՀԱՄԱՍԵՂԱՆ:  
ՀՈՄԱՍԵՐ, տե՛ս ՀԱՄԱՍԵՐ:  
ՀՈՄԱՍԵՐ, տե՛ս ՀԱՄԱՍԵՐ:  
ՀՈՄԱՍԵՍԱԿ, տե՛ս ՀԱՄԱՍԵՍԱԿ:  
ՀՈՄԱՏՈՉՄ, տե՛ս ՀԱՄԱՏՈՉՄ:  
ՀՈՄԱՐԻԻՆ, տե՛ս ՀԱՄԱՐԻԻՆ:  
ՀՈՄԱՅԵՂ, տե՛ս ՀԱՄԱՅԵՂ:  
ՀՈՄԵՐԱԿԱՆ, ա. Քերթողական, բա-  
նասեղծական, հազներգական:  
ՀՈՄԵՐԱՄ, տե՛ս ՀԱՄԵՐԱՄ:  
ՀՈՄԻԼ, եալ, չբ. Միաբան լինել:  
ՀՈՄԻՇԽԱՆ, տե՛ս ԻՇԽԱՆԱԿԻՑ:  
ՀՈՅՅ, գ. Ահ, երկիւղ:  
ՀՈՅՅ, տե՛ս ԽՈՅ (2):  
ՀՈՅԱԿԱՊ, ա. Հրաշակերտ, մեծամուր,  
հռչակաւոր, փառաւոր, երևելի, ականա-  
ւոր, շքեղ, գովելի, մեծանուն, անուանի:  
ՀՈՅԱԿԱՊԵԱԼ, ա. Փառաւորեալ (հոյա-  
կապ դարձած):  
ՀՈՅԱՆՈՒՆ, ա. Քաջանուն, մեծանուն:  
ՀՈՅՁ, գ. Խիժ, կռիւղ:  
ՀՈՅՔ, տե՛ս ԲՈՅԼ:  
- ՀՈՅԼ Ի ՀՈՅԼ, մ. Գունդադունդ:  
ՀՈՅՅ, ա. 1. Նոճ, խիտ: 2. Ողորկ, հարթ:  
ՀՈՍ, մանաւանդ՝ ՀՈՍՔ, գ. Հոսումն, հո-  
սութիւն, հոսանք:

ՀՈՍԱՆԱՀՈՒՈՎԱՇՇԱՐԺ, ա. Յորդախա-  
ղաց:  
ՀՈՍԱՆՈՒՏ, ա. 1. Հեղուկ, լոյծ, ծորուն:  
2. Յորդահոս: 3. նման. Անցաւոր:  
ՀՈՍԱՆՔ, գ. Հոսք, հոսումն, ուղիք,  
յորձան:  
ՀՈՍԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Հոսեցուցանել, ծորե-  
ցուցանել, բղխեցուցանել, հեղուկ, ցրել,  
ցրուել, ցնդել: 2. Գահավէժ առնել, զըն-  
կենուկ, թօթափել, կործանել, թափել:  
ՀՈՍԵԼ<sup>2</sup>, չբ. 1. Ծորել, բղխել, յորդել,  
իջանել, վայրաբերել: 2. Յարձակել, գրոհ  
տալ, անկանել:  
ՀՈՍԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀՈՍԵԼ<sup>1</sup>:  
ՀՈՍԻՉ, տե՛ս ՀԵԾԱՆՈՅ:  
ՀՈՍՈՒԹԻՒՆ, ՀՈՍՈՒՄՆ, տե՛ս ՀՈՍ(Ք):  
ՀՈՎ, ա. 1. Զով, ցուրտ, ցողաբեր: 2. գ.  
Հովուութիւն, զովութիւն: 3. Հովանոց,  
ամարանոց:  
ՀՈՎԱՐԵՐ, տե՛ս ՀՈՎԱՇՇՈՒՆՉ:  
ՀՈՎԱՀԱՐ, տե՛ս ՀՈՂՄՈՒՀԱՐ:  
ՀՈՎԱՀԱՐԵԼ, նբ. Հովիկ, զովացուցանել:  
ՀՈՎԱՅ, ձ. Ո՛վ, վա՛յ, աւա՛ղ:  
ՀՈՎԱՆԱԳՐԵԼ, տե՛ս ՍՏՈՒԵՐԱԳՐԵԼ:  
ՀՈՎԱՆԱԼ, չբ. Զովանալ, ցրտանալ,  
պաղել:  
ՀՈՎԱՆԱՆԱԼ, չբ. Հովանի լինել՝ ունել,  
հովանոցանալ, փխբ. հովանաւորել,  
պահպանել, պաշտպանել:  
ՀՈՎԱՆԱՒՈՐ, ա. 1. Հովանուտ: 2. փխբ.  
Պաշտպան:  
ՀՈՎԱՆԱՒՈՐԵԼ, տե՛ս ՀՈՎԱՆԱՆԱԼ:  
ՀՈՎԱՆԻ, գ. 1. Ստուեր, շուք: 2. Հովա-  
նոց: 3. փխբ. Խնամարկութիւն, պաշտ-  
պանութիւն:  
- ՀՈՎԱՆԻ ԼԻՆԵԼ կամ ՈՒՆԵԼ, տե՛ս  
ՀՈՎԱՆԱՆԱԼ:  
ՀՈՎԱՆՈՅ, գ. 1. Հովանոցակ, ծածկոց,  
ծածկոյթ: 2. Ամարանոց:  
ՀՈՎԱՆՈՅԱԿ, տե՛ս ՀՈՎԱՆՈՅ (1):  
ՀՈՎԱՆՈՅԱՆԱԼ, տե՛ս ՀՈՎԱՆԱՆԱԼ:  
ՀՈՎԱՆՈՒՏ, տե՛ս ՀՈՎԱՆԱՒՈՐ (1):

ՀՈՎԱՇՇՈՒՆՉ, ա. Հովաբեր, զովացուցիչ:  
ՀՈՎԱՍՈՒՆ, ա. Հով, զով:  
ՀՈՎԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Զովացուցանել,  
ցրտացուցանել:  
ՀՈՎԵԼ, տե՛ս ՀՈՎԱՀԱՐԵԼ:  
ՀՈՎԻՏ, գ. 1. Զորադաշտակ, լեռնադաշտ:  
2. նման. Գող, ծոց, ընդունարան:  
ՀՈՎԻԻ, ա. գ. 1. Խաշնարած, խաշնա-  
դարման, խաշնարօտ, հօտարած: 2. փխբ.  
Առաջնորդ:  
ՀՈՎՈՒԱԿԱՆ, ա. 1. Հովուաւոր: 2.  
(եկեղց.) Առաջնորդական, եպիսկոպո-  
սական:  
ՀՈՎՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈՎՈՒՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀՈՎՈՒԱԿԻՅ, ա. Եպիսկոպոսակից:  
ՀՈՎՈՒԱՆՈՅ, գ. 1. Փարախ: 2. Եպիսկո-  
պոսարան, եպիսկոպոսանոց:  
ՀՈՎՈՒԱՊԵՏ, գ. (եկեղց.) 1. Հօտապետ:  
2. Քահանայապետ, եպիսկոպոսապետ:  
ՀՈՎՈՒԱՒՈՐ, տե՛ս ՀՈՎՈՒԱԿԱՆ:  
ՀՈՎՈՒԵԼ, նբ. 1. Արածել, տածել, դար-  
մանել: 2. փխբ. Առաջնորդել, կառա-  
վարել:  
ՀՈՎՈՒԹԻՒՆ, գ. Զովութիւն, ցրտու-  
թիւն:  
ՀՈՎՈՒԹԻՒՆԻՆ, գ. Հովուականութիւն,  
առաջնորդութիւն:  
ՀՈՎՏԱԳՈՅՆ, ա. Յածագոյն, խոնարհա-  
գոյն, գոգեալ (տեղի մասին):  
ՀՈՎՏԱՁԵԻ, ա. Սարահարթ:  
ՀՈՎՏԱՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. Հովտութիւն:  
ՀՈՎՏԱՆԱԼ, չբ. Գողանալ:  
ՀՈՎՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈՎՏԱՁԵՒՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀՈՎՓԱԼ, տե՛ս ՀԱԻՓԱԼ:  
ՀՈՏ, գ. փխբ. Նշանակ, նշմարանք:  
- ՀՈՏ ԱՆՈՅՇ՝ ԱՆՈՒՇԻՅ՝ ԱՆՈՒՇՈՒ-  
ԹԵԱՆ. Անուշանոցութիւն:  
- ՀՈՏ ՀԱՆԵԼ. Հոտոտել:  
- ՀՈՏ ՀԱՐԿԱՆԵԼ. Բուրիլ:  
ՀՈՏԱՐԱՆ, տե՛ս ԲՈՒՐԱՍՏԱՆ (1):



ՀՈՏԵԼ<sup>1</sup>, նր. Նեխել, փտեղ:  
ՀՈՏԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Նեխել, փտեղ, ժողիել:  
ՀՈՏՈՏԱԻՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈՏՈՏԵԼԻՔ:  
ՀՈՏՈՏԵԼ, նր. չբ. 1. Հոտ հանել: 2. Մեր-  
ձենալ:  
ՀՈՏՈՏԵԼԻՔ, գ. Հոտոտաւորութիւն,  
հոտոտելութիւն, հոտոտիչք, ունգուչք,  
ոււնչք, քիթ:  
ՀՈՏՈՏԵԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈՏՈՏԵԼԻՔ:  
ՀՈՏՈՏԻԶՔ, տե՛ս ՀՈՏՈՏԵԼԻՔ:  
ՀՈՐ<sup>1</sup>, գ. Խոր, գուբ, ջրհոր, փոս:  
ՀՈՐԱՆ, տե՛ս ՀՕՐԱՆ:  
ՀՈՐԴԱՆ ՏԱԼ. Խաղացուցանել, վարել:  
ՀՈՐԴԵԼ, նր. Բանալ, դիւբել, ճանապարհ  
առնել:  
ՀՈՐՄԱՅ, գ. Մանեակ, քայո:  
ՀՈՒԺԿՈՒ, ա. Ուժեղ, ուժեղակ, կորովի,  
զօրաւոր, հզօր, երևելի, հոյակապ:  
ՀՈՒՂ ԿԱՀԱՐ, ՀՈՒՂ ԿԱՀԱՐՈՒ, տե՛ս  
ՀԷՆ (1):  
ՀՈՒՂ ԿԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Աւազակու-  
թիւն:  
ՀՈՒՄ, ա. 1. Անխաբչ, տհաս, խակ: 2.  
փխբ. Տմարդի, անազորոյն, անգուլթ:  
ՀՈՒՆ, գ. 1. Անցք: 2. ա. Ծանծաղ, ծան-  
ծաղուտ:  
ՀՈՒՆ Դ, գ. Ունդ, սերմն, արմտի:  
ՀՈՒՆԶՔ, գ. 1. Արմտիք (հնձելու): 2.  
Ամառն (հնձելու ժամանակը):  
ՀՈՒՆԶՔ, գ. Հնչիւն, հնչումն:  
ՀՈՒՊ, ա. 1. Մօտաւոր, մօտակայ, մերձա-  
ւոր, առընթերակայ: 2. Հաղորդ, կցորդ,  
նման: 3. նխգ. Մերձ, մօտ: 4. նխգ. Դէպ:  
5. մ. Ի հարոյ, ընդ հուպ, հուպ ընդ հուպ,  
ի մօտոյ, անդէն առ նմին, իսկոյն, մերձ  
ընդ մերձ, հետըզհետէ, անընդմիջաբար:  
- ԸՆԴ Դ ՀՈՒՊ, Ի ՀՊՈՅ, տե՛ս ՀՈՒՊ (5):  
- ՀՈՒՊ ԱՌ ՀՈՒՊ, ՀՈՒՊ ԸՆԴ Դ ՀՈՒՊ, մ.  
1. տե՛ս ՀՈՒՊ (5): 2. Մօտ առ միմեանս,  
կից:  
- ՀՈՒՊ ԼԻՆԵԼ. Մերձ լինել, մերձենալ,  
մօտենալ:

ՀՈՒՍԿ, ա. մ. Յտին, վերջին:  
ՀՈՒՐ, գ. 1. Կրակ, հրատ, խարոյկ, ջահ,  
բոց: 2. փխբ. Ցանկութիւն: 3. փխբ. Տենդ:  
4. ա. Հրեղէն:  
- ՀՈՒՐ ԱՐԿԱՆԵԼ՝ ՀԱՐԿԱՆԵԼ՝ ՎԱՌԵԼ,  
ՀՐՈՎ ԴԱՏԵԼ. Հրձիգ առնել, հրկիզել,  
կիզուլ, այրել, բորբոքել, տոչորել:  
ՀՈՒՐԸՆԿԵՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԸՆԿԵ-  
ՑՈՒԹԻՒՆ:  
ՀՊԱԲԱՐ, մ. Մերձաւորաբար, մերձաւո-  
րապէս:  
ՀՊԱԳՈՅՆ, ա. 1. Մօտագոյն: 2. Ընտա-  
նեղոյն:  
ՀՊԱՏԱԿ, ա. 1. Ի ներքոյ անկեալ, իշխա-  
նաւոր, իշխեցեալ, ստորակայ: 2. Հնա-  
զանդ, հլու: 3. Փոյթ:  
- ՀՊԱՏԱԿ ԿԱԼ, տե՛ս ՀՊԱՏԱԿԵԼ:  
ՀՊԱՏԱԿԱԲԱՐ, մ. Խնամով:  
ՀՊԱՏԱԿԱՆՔ, գ. Մտադրութիւն, խնա-  
մարկութիւն, հպատակութիւն, հպատա-  
կումն:  
ՀՊԱՏԱԿԵԼ, չբ. 1. Հպատակ կալ, հնա-  
զանդել: 2. Արբանեկել, պաշտել, հոգալ,  
փոյթ առնել:  
ՀՊԱՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Հնազանդութիւն,  
հլութիւն: 2. տե՛ս ՀՊԱՏԱԿԱՆՔ (2):  
ՀՊԱՏԱԿՈՒՄՆ, տե՛ս ՀՊԱՏԱԿԱՆՔ (2):  
ՀՊԱՏԱԿՕՐԷՆ, մ. Հպատակաբար (հպա-  
տակի նման):  
ՀՊԱՐՏ, ա. 1. Ամբարտաւան, բարձրա-  
միտ, բարձրայօն, մեծամիտ, փառաւէր,  
արհամարհոտ: 2. Ամբարտաւանական:  
ՀՊԱՐՏԱԲԱՐ, մ. Հպարտագոյնս:  
ՀՊԱՐՏԱԳՈՅՆՍ, տե՛ս ՀՊԱՐՏԱԲԱՐ:  
ՀՊԱՐՏԱԽՈՂ, ա. Բարձրամիտ, մեծամիտ,  
հպարտասիրտ, հպարտ:  
ՀՊԱՐՏԱՆԱԼ, չբ. Փքանալ, ամբարտա-  
ւանել, գոռոզանալ, բարձրամտել, պար-  
ծել, պանծանալ, ամբարհաւածել, մեծա-  
բանել:  
ՀՊԱՐՏԱՆՔ, գ. Հպարտութիւն, սնա-  
պարծութիւն:

Հ ՊԱՐՏԱՍԻՐՏ, տե՛ս Հ ՊԱՐՏԱԽՈՂ:  
Հ ՊԱՐՏԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Փբացուցանել:  
Հ ՊԱՐՏԵԼ (իմ), տե՛ս Հ ՊԱՐՏԱՆԱԼ:  
Հ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Հպարտանք, ամբարտաւանութիւն, բարձրամտութիւն, գոռոզութիւն, փքանք, յանդգնութիւն, ամբարհաւաճութիւն, փառասիրութիւն:  
Հ ՊԱՒՈՐ, ա. Մօտաւոր, մերձաւոր, առաջիկայ:  
Հ ՊԱՒՈՐԱԳՈՅՆ, տե՛ս Հ ՊԱԳՈՅՆ:  
Հ ՊԱՒՈՐԵԼ (իմ), տե՛ս Հ ՊԵԼ<sup>2</sup> (իմ):  
Հ ՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հպուլթիւն, հըպուլմն, մերձաւորութիւն: 2. Շօշափումն: Հ ՊԵԼ<sup>1</sup>, տե՛ս Հ ՊԵՅՈՒՅԱՆԵԼ:  
Հ ՊԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. 1. Հուպ լինել, հպաւորել, մատչել, մերձենալ, մօտենալ, շօշափել, յարել: 2. Զուգաւորել: 3. Վարել:  
Հ ՊԵԼԻՔ, Հ ՊԵԼՈՒԹԻՒՆ, գ. Շօշափելիք: Հ ՊԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Հպել, մերձեցուցանել, յարել, յարմարել:  
Հ ՊՈՒԹԻՒՆ, Հ ՊՈՒՄՆ, տե՛ս Հ ՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ:  
Հ ՊՏԱՆՔ, գ. Հտպտանք, սեթեկթ, պլչրանք, պչրութիւն:  
Հ ՊՏԵԼ (իմ), չբ. 1. Պաճուճել, պճնել: 2. Խենեշանալ:  
ՀՌԵՏՈՐ, գ. Ծարտասան, ճարտարախօս:  
ՀՌԵՏՈՐԱԲԱՆ, ա. Ծարտարախօս:  
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ, ա. Ծարտասանական:  
ՀՌԵՏՈՐԱՅՔ, գ. յոգն. Հռետորք, ճարտասանք:  
ՀՌԵՏՈՐՈՒԹԻՒՆ, գ. Ծարտասանութիւն:  
ՀՌԻԿ ԳԱԼ, տե՛ս ՀՌԻ ԳԱԼ:  
ՀՌԻՏՈՐԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՌԵՏՈՐՈՒԹԻՒՆ:  
ՀՌՈԳ, գ. Թոշակ, ոտճիկ (սպրուստի փող):  
ՀՌՈՄԱՅԻՆ, մ. Հռոմբէն, հռոմէարէն, դաղմտեղէն:  
ՀՌՈՄԵՐԷՆ, ՀՌՈՄԷԱՐԷՆ, տե՛ս ՀՌՈՄԱՅԻՆ:

ՀՌՁԱԿ, գ. Համբաւ, բարեհամբաւութիւն, ազդ:  
- ՀՌՁԱԿ ՀԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ՀՌՁԱԿԵԼ:  
ՀՌՁԱԿԱԳՈՅՆ, ա. Մեծահնչակ:  
ՀՌՁԱԿԱԿԱՆ, տե՛ս ՀՌՁԱԿԱՒՈՐ:  
ՀՌՁԱԿԱՀԱՆ ԴԵՍ, ա. Մեծաշուք:  
ՀՌՁԱԿԱՆՈՒՆ, ա. Մեծանուն, անուանի:  
ՀՌՁԱԿԱՏԵՍ, ա. Երեւելի (մարգարէ):  
ՀՌՁԱԿԱՒՈՐ, ա. Հռչակելի, անուանի, երեւելի, ակնաւոր, նշանաւոր, հոյակապ:  
ՀՌՁԱԿԱՒՈՐԵԱԼ, ա. Հռչակեալ, հռչակաւոր:  
ՀՌՁԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Հռչակութիւն, հռչակ:  
ՀՌՁԱԿԵԼ, նբ. Հռչակ հարկանել, հռչակեցուցանել, բարեհամբաւել, հրապարակել, հանդիսացուցանել, յայտ առնել, բարոզել:  
ՀՌՁԱԿԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՀՌՁԱԿԵԼ:  
ՀՌՁԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՌՁԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ:  
ՀՍԿԱԶՆ, տե՛ս ՀՍԿԱՅԱԶՆ:  
ՀՍԿԱՅ, տե՛ս ՍԿԱՅ:  
ՀՍԿԱՅԱԲԱՐ, տե՛ս ՍԿԱՅԱԲԱՐ:  
ՀՍԿԱՅԱԶՆ, ՀՍԿԱՅԱԶՈՒՆ, տե՛ս ՍԿԱՅԱԶՆ:  
ՀՍԿԱՅԱԶԵՒ, ա. Յաղթանդամ, վիթխարի:  
ՀՍԿԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍԿԱՅՈՒԹԻՒՆ:  
ՀՍԿԵԼ, տե՛ս ՍԿԵԼ<sup>1</sup>:  
ՀՍԿԵՅՈՂ, ՀՍԿՈՂ, ա. Հսկուն, արթուն, զգաստ, տքնական:  
ՀՍԿՈՒԹԻՒՆ, ՀՍԿՈՒՄՆ, գ. Արթնութիւն, տքնութիւն:  
ՀՍԿՈՒՆ, տե՛ս ՀՍԿԵՅՈՂ:  
ՀՏՊԻՏ, ա. 1. Միմոս, խեղակատակ, ծաղրածո: 2. Խենէշ, մեղի, դերափոփոխ:  
ՀՏՊՏԱՆՔ, տե՛ս ՀՊՏԱՆՔ:  
ՀՏՊՏԵԼ (իմ), տե՛ս ՀՊՏԵԼ (իմ):  
ՀՐԱԲԵՐ, ա. Կրակաբեր:

ՀՐԱԲԵՐԱՆ, աս. Հրաշունչ:  
ՀՐԱԲԵՐՁ, աս. Հրեղէն:  
ՀՐԱԲԵՐՁՈՒԹԻՒՆ, գ. Հրեղինութիւն:  
ՀՐԱԲՈՐԲՈՒՅ, աս. Հրատարորբք, բոցա-  
վառեալ:  
ՀՐԱԲՈՒՂԽ, աս. Հրահոս, հրահոսան:  
ՀՐԱԲՈՒՆ, աս. 1. Հրանիւթ, լուսեղէն,  
հրածնունդ, հրեշտակային: 2. Աստու-  
ծային:  
ՀՐԱԲՈՒՆԱԿԱՆ, տե՛ս ՀՐԱԲՈՒՆ (1):  
ՀՐԱԳՈՅՆ, աս. Բոցագոյն, հրաշէկ, հրա-  
դիմական:  
ՀՐԱԴԷՁ, աս. Բոցադէզ:  
ՀՐԱԴԻՄԱԿԱՆ, տե՛ս ՀՐԱԳՈՅՆ:  
ՀՐԱԶԱՐԴ, աս. Հրախառն:  
ՀՐԱԶԳԵՍՏ, աս. Հրատեսակ, հրատեսիլ,  
հրակերպ:  
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ, աս. Բացասական, հրա-  
ժարելի, արգելիչ:  
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԱՐԱՐ, տե՛ս ՀՐԱԺԱ-  
ՐԱԿԱՆԱՊԷՍ:  
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԱՊԷՍ, մ. Հրաժարակա-  
նաբար, բացասաբար:  
ՀՐԱԺԱՐԵԼԷՂ, տե՛ս 1. ՀՐԱԺԱՐԵՑՈՒՑԱ-  
ՆԵԼ: 2 Ի ՀՐԱԺԵՇՏ ԿԱՅՈՒՑԱՆԵԼ:  
ՀՐԱԺԱՐԵԼՁ, չբ. 1. Հեռանալ, հեռաւո-  
րել, հրաժեշտ առնուլ՝ լինել, ի բաց գնալ,  
ի բաց ելանել, ի բաց կալ, ձեռնթափ լի-  
նել, յետս կալ, չառնուլ յանձն, մերժել,  
մեկնել: 2. Վախճանել, մեռանել, մեկնել  
յաշխարհէ:  
ՀՐԱԺԱՐԵԼԻ, աս. Հրաժարական (ոչ յօ-  
ժարելի):  
ՀՐԱԺԱՐԵՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԱԺԱ-  
ՐՈՒՄՆ:  
ՀՐԱԺԱՐՈՒՄՆ, գ. Հրաժարութիւն, հրա-  
ժարեցութիւն, հրաժեշտ, արգելումն:  
- ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ՅԱՇԽԱՐՀԷ. Մահ:  
ՀՐԱԺԵՇՏ, գ. 1. Հրաժարումն, արգե-  
լումն: 2. Բացասութիւն, բացասումն:  
3. Ազատութիւն: 4. Մեկնումն: 5. Մահ:  
- ՀՐԱԺԵՇՏ ԱՌՆՈՒԼ՝ ԼԻՆԵԼ, տե՛ս

ՀՐԱԺԱՐԵԼՁ (1):  
- Ի ՀՐԱԺԵՇՏ ԿԱՅՈՒՑԱՆԵԼ. Հրաժա-  
րել, յուզարկել:  
ՀՐԱԼԻՑ, աս. 1. Հրատալից, կրակալից,  
հրախառն: 2. Հրագոյն, հրակերպ:  
ՀՐԱԽԱՌՆ, ՀՐԱԽԱՌՆԵԱԼ, աս. Հրա-  
տախառն, հրալից, հրակերպ:  
ՀՐԱԾԻՒՆ, աս. Փայլակնացայտ, հրացայտ,  
հրալից, հրեղէն:  
ՀՐԱԾՆՈՒՆ Դ, աս. Հրածին, հրաբուն,  
հրեղէն:  
ՀՐԱԾՈՐԱՆ, տե՛ս ՀՐԱՀՈՍԱՆ:  
ՀՐԱԿԱՅՄԱԿ, աս. Բոցալէզ, հրափայլ:  
ՀՐԱԿԵՐՊ, աս. 1. Հրատեսիլ, հրեղէն:  
2. գ. Հրեշտակք:  
ՀՐԱԿԵՐՊԵԱՆ, տե՛ս ՀՐԱԿԵՐՊ:  
ՀՐԱԿԷՁ, աս. Հրակիզանող:  
- ՀՐԱԿԷՁ ԱՌՆԵԼ՝ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀՐԿԷՁ  
ԱՌՆԵԼ՝ ԼԻՆԵԼ:  
ՀՐԱԿԻԶԱՆՈՂ, տե՛ս ՀՐԱԿԷՁ:  
ՀՐԱԿԻԶԵԼ, տե՛ս ՀՐԿԻԶԵԼ:  
ՀՐԱԿԻԶՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԿԻԶՈՒԹԻՒՆ:  
ՀՐԱԿԻԶՈՒՄՆ, տե՛ս ՀՐԿԻԶՈՒՄՆ:  
ՀՐԱԿԻՐ, աս. Կրակաբեր:  
ՀՐԱՀԱՆԳ, մանաւանդ՝ ՀՐԱՀԱՆԳՔ, գ.  
1. Կրթութիւն, կրթականութիւն, վարժք,  
ուսումն, մրցանք, փորձ, հանդէս: 2.  
Մրցարան, վարժարան: 3. Չափաւորու-  
թիւն, կարգաւորութիւն: 4. աս. Կիրթ,  
կրթական, կարգաւոր:  
ՀՐԱՀԱՆԳԱՊԵՏ, գ. Վարժապետ, վար-  
դապետ:  
ՀՐԱՀԱՆԳԵԼ, նբ. Կրթել, վարժել, մար-  
զել, դաստիարակել, ուսուցանել, խրա-  
տել, կարգաւորել:  
ՀՐԱՀԱՆԳԻՁ, ՀՐԱՀԱՆԳՈՂ, աս. Կրթակ:  
ՀՐԱՀՈՍ, տե՛ս ՀՐԱՀՈՍԱՆ:  
ՀՐԱՀՈՍԱԿ, տե՛ս ՀՐՈՍԱԿ:  
ՀՐԱՀՈՍԱԿ, աս. Հրահոս, հրածորան,  
հրաբուխ:  
ՀՐԱԶԳՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԶԳՈՒԹԻՒՆ:  
ՀՐԱԶԵԼ, աս. Հրատեսիլ, հրատեսակ,

Հրակերպ, հրեղէն, լուսափայլ, լուսա-  
ճաճանչ:  
ՀՐԱՄԱՅԱԿԱՆ, տե՛ս ՀՐԱՄԱՆԱԿԱՆ:  
ՀՐԱՄԱՅԵԼ, նբ. 1. Հրաման՝ պատուէր  
տալ, պատուիրել: 2. Կարգաւորել, տըն-  
տեսել, կարգել, սահմանել: 3. Թոյլ տալ:  
ՀՐԱՄԱՆ, գ. 1. Պատուէր, պատուիրան,  
պատգամ, կարգաւորութիւն, վճիռ, որո-  
շողութիւն, հրովարտակ: 2. Թոյլտու-  
թիւն:  
- ՀՐԱՄԱՆՔ. Ճակատազիր, բախտ:  
- ՀՐԱՄԱՆ ԴՆԵԼ՝ ՏԱԼ. 1. Հրամայել:  
2. Թոյլ տալ:  
ՀՐԱՄԱՆԱԲԱՐ, մ. Իշխանաբար, տիրա-  
բար, ճոխաբար:  
ՀՐԱՄԱՆԱԲԵԿ ԼԻՆԵԼ, տե՛ս ՅԱՆԿԱՐ-  
ԾԱՄԱՀ ԼԻՆԵԼ:  
ՀՐԱՄԱՆԱԲԵՐ, ա. գ. Պատգամաբեր,  
պատգամաւոր, մարգարէ:  
ՀՐԱՄԱՆԱԳՐԵԼ, նբ. Հրաման դնել,  
հրամայել, սահմանել:  
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Օրինադրու-  
թիւն, սահմանադրութիւն, հրաման,  
պատգամ:  
ՀՐԱՄԱՆԱԿԱՆ, ա. Հրամայական, տի-  
րական:  
ՀՐԱՄԱՆԱԿԱՏԱՐ, ա. Պատուիրանա-  
պահ, օրինապահ:  
ՀՐԱՄԱՆԱՀԱՆ, ա. Հրամանատու:  
ՀՐԱՄԱՆԱՀԱՏՈՒԹԻՒՆ, գ. Պատուիրա-  
նազանցութիւն:  
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, գ. Հրամանատու, տէր,  
իշխան, հազարապետ, բղեաշխ, կուսակալ:  
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. Հրամանա-  
տրութիւն:  
ՀՐԱՄԱՆՏԷՐ, ա. Գլխաւոր (հրամանի  
տէր):  
ՀՐԱՄԱՆԱՏՈՒ, ա. գ. Կարգաւորիչ,  
օրինադիր:  
ՀՐԱՄԱՆԱՏՈՒԹԻՒՆ, գ. Հրաման,  
պատուիրան, հրամանատրութիւն, կար-  
գաւորութիւն:

ՀՐԱՄԱՆԱՏՐԵԼ, նբ. Հրաման տալ,  
կարգաւորել, օրինադրել:  
ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԱՄԱ-  
ՆԱՏՈՒԹԻՒՆ և ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՀՐԱՄԱՆԱՒՐԵԼ, նբ. Օրինադրել:  
ՀՐԱՅԻՆ, ա. Հրաւոր, հրեղէն, ջերմ:  
ՀՐԱՅՐԵԱՑՔ, գ. Հրայրեցութիւն, հրկի-  
զութիւն, հրձգութիւն, հրդեհ:  
ՀՐԱՅՐԵՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԱՅՐԵԱՑՔ:  
ՀՐԱՅՐՔ, գ. Տնչանք (բուռն ցանկու-  
թիւն):  
ՀՐԱՆԱԼ, չբ. 1. Կայծականալ: 2. փխբ.  
Վառել, բորբոքել:  
ՀՐԱՆԻԹ, ա. 1. Հրեղէն, բոցեղէն, լու-  
սեղէն: 2. գ. Հրեշտակ:  
ՀՐԱՆԻԹԱԿԱՆ, ՀՐԱՆԻԹԵԱՅ, ա. 1.  
Հրանիւթ, հրեղէն: 2. Հրեշտակային:  
ՀՐԱՆՇՈՅԼ, ա. Հրափայլ, հրացայտ:  
ՀՐԱՆՈՒՏ, ա. Հրեղէն, լուսեղէն:  
ՀՐԱՇ, տե՛ս ՀՐԱՇՔ:  
- ՀՐԱՇ ԱՌ ՀՐԱՇ, մ. Հրաշափառապէս:  
ՀՐԱՇԱԳԵՂ, ա. Գեղեցկահրաշ, սքան-  
չելագեղ, հրաշատեսիլ, չքնաղ:  
ՀՐԱՇԱԳՈՐԾ, ա. 1. Սքանչելագործ,  
նշանագործ: 2. Զարմանալի, զարմա-  
ցուցիչ, հոյակապ:  
ՀՐԱՇԱԳՈՐԾԵԼ, նբ. 1. Սքանչելագոր-  
ծել: 2. Հրաշակիրտել:  
ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Սքանչե-  
լագործութիւն: 2. Սքանչելիք: 3. Հրա-  
շակիրտութիւն (հրաշալի շինուածք՝ կեր-  
տուածք):  
ՀՐԱՇԱԴԵՏ, ա. գ. Նշանադէտ:  
ՀՐԱՇԱԴԵՏԱԿ, ա. Սքանչելատեսիլ:  
ՀՐԱՇԱԶԱՆ, ա. Զարմանազան, սքան-  
չելի, սխրալի, ահաւոր:  
ՀՐԱՇԱԶԱՆԱՊԵՍ, տե՛ս ՀՐԱՇԱՊԵՍ:  
ՀՐԱՇԱԶԱՐԴ, ա. Գերափայլ, չքնաղ,  
գեղազարդ, վսամ, սքանչելի:  
ՀՐԱՇԱԼԻ, ա. Հրաշական, սքանչելի,  
սխրալի, աննման, վսամ:

ՀՐԱՇԱԿԱՆ, տե՛ս ՀՐԱՇԱՒԻ:  
ՀՐԱՇԱԿԱՌՈՅՑ, տե՛ս ՀՐԱՇԱԿԵՐՏ:  
ՀՐԱՇԱԿԵՐՏ, ա. 1. Հրաշակառոյց, նշա-  
նակերտ, հրաշալի, հրաշափառ, վսամ:  
2. գ. Հրաշակերտութիւն:  
ՀՐԱՇԱԿԵՐՏԵԼ, տե՛ս ՀՐԱՇԱԳՈՐԾԵԼ  
(2):  
ՀՐԱՇԱԿԵՐՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԱՇԱ-  
ԳՈՐԾՈՒԹԻՒՆ (3):  
ՀՐԱՇԱՃԱՃԱՆՁ, ա. Ճամանչագեղ:  
ՀՐԱՇԱՆԱԶԵԼԻ, ա. Պարկեշտագեղ,  
սքանչելաշուք:  
ՀՐԱՇԱՆԱԼ, չք. Սքանչանալ, հիանալ:  
ՀՐԱՇԱՆՇԱՆ, ա. Երեկի, ակնաւոր:  
ՀՐԱՇԱՆՈՐՈՔ, ա. մ. Նորանշան, նոր-  
օրինակ:  
ՀՐԱՇԱՆՈՒՆ, ա. Մեծանուն, հռչա-  
կաւոր:  
ՀՐԱՇԱՇՆՈՐՀ, ա. Շնորհաշուք:  
ՀՐԱՇԱՊԱՅԾԱՌ, ա. Պայծառահրաշ:  
ՀՐԱՇԱՊԱՏԻՒ, ա. Գերապատիւ, մեծա-  
շուք:  
ՀՐԱՇԱՊԷՍ, մ. Սքանչելապէս:  
ՀՐԱՇԱՏԵՍԱԿ, տե՛ս ՀՐԱՇԱՏԵՍԻԼ:  
ՀՐԱՇԱՏԵՍԻԼ, ա. Հրաշատեսակ, հրաշա-  
տեսիկ, հրաշագեղ:  
ՀՐԱՇԱՏԵՍԻԿ, տե՛ս ՀՐԱՇԱՏԵՍԻԼ:  
ՀՐԱՇԱՐՓԻ, ա. Լուսապայծառ, գեղեց-  
կափայլ:  
ՀՐԱՇԱՅՈՒՅԱՆԵԼ, պք. Սքանչացուցա-  
նել, հիացուցանել:  
ՀՐԱՇԱԻՈՐ, ՀՐԱՇԱԻՈՐԱԿԱՆ, ա. Հրա-  
շալի, հրաշական, նորահրաշ:  
ՀՐԱՇԱՓՈՅԸ, ա. Գերափայլ, գերա-  
պայծառ:  
ՀՐԱՇԱՓՈՅԸՈՒԹԻՒՆ, գ. Գերապայծա-  
ռութիւն:  
ՀՐԱՇԱՓՈՒ, ա. Գերահրաշ, գերափառ:  
ՀՐԱՇԱՓՈՒՌԱՐԱՐ, տե՛ս ՀՐԱՇԱՓՈՒ-  
ՌԱՊԷՍ:  
ՀՐԱՇԱՓՈՒՌԱԳՈՅՆ, ա. Գերափառա-  
գոյն, գերապանծ:

ՀՐԱՇԱՓՈՒՌԱԿԱՆ, տե՛ս ՀՐԱՇԱՓՈՒ:  
ՀՐԱՇԱՓՈՒՊԷՍ, մ. Հրաշափառաբար,  
գերահրաշապէս:  
ՀՐԱՇԱՓՈՒՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Գերապան-  
ծութիւն: 2. Հրաշք:  
ՀՐԱՇԷԿ, ա. Հրագոյն, հրաբորբոք:  
ՀՐԱՇՈՒԹԻՒՆ, ՀՐԱՇՈՒՄՆ, գ. 1. Հիա-  
ցումն: 2. Հրաշք:  
ՀՐԱՇՈՒՆՁ, ա. 1. Բոցաշունչ, հրաբե-  
րան: 2. փխր. Բուռն, յարուռն:  
ՀՐԱՇՈՒՆՔ, տե՛ս ՀՐԱՇՔ:  
ՀՐԱՇՔ, գ. 1. Սքանչելիք, սքանչելա-  
գործութիւն, նշան: 2. Հրէշք:  
ՀՐԱՇՕՐԷՆ, ա. մ. Հրաշալի, հրաշապէս:  
ՀՐԱՉԵԱՅ, ա. Բոցակնադոյն, հրատեսիլ:  
ՀՐԱՊԱՇՏ, տե՛ս ԿՐԱԿԱՊԱՇՏ:  
ՀՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ԿՐԱԿԱՊԱՇ-  
ՏՈՒԹԻՒՆ:  
ՀՐԱՊԱՐ, գ. Փոկ (կաշուէ չուան):  
ՀՐԱՊԱՐԱԿ, գ. 1. Ասպարէզ, հանդիսա-  
րան, վաճառանոց, պողոտայ, փողոցա-  
մէջ: 2. Ատեան, դիւան, դահլիճ: 3. Ամ-  
բոխ:  
- ՀՐԱՊԱՐԱԿ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀՐԱՊԱ-  
ՐԱԿԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՐԱՆԵԼ, տե՛ս ԱՏԵՆԱՐԱ-  
ՆԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՐԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՏԵ-  
ՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՐԱՐ, տե՛ս ՀՐԱՊԱՐԱ-  
ԿԱԻ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱԳՈՅԺ, ա. մ. 1. Հրապա-  
րակեալ: 2. Հրապարակաւ:  
- ՀՐԱՊԱՐԱԿԱԳՈՅԺ ԱՌՆԵԼ. 1. Հրա-  
պարակախօս առնել, հրապարակել, հրո-  
չակել: 2. Նշաւակել:  
- Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԳՈՅԺ ԱՐԿԱՆԵԼ, տե՛ս  
ՀՐԱՊԱՐԱԿԱԳՈՅԺ ԱՌՆԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍ, ա. 1. Ատեանախօս:  
2. Ատեանական, հանդիսական:  
- ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀՐԱ-  
ՊԱՐԱԿԱԳՈՅԺ ԱՌՆԵԼ (1):

- ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍ ԼԻՆԵԼ, տե՛ս ԱՏԵՆԱԲԱՆԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍԵԼ, տե՛ս ԱՏԵՆԱԲԱՆԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱԿՈՅՏ, ա. Համագուցող, միահամուռ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱԶԵԻ, ա. Հրապարակատես:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԱՅՏ, ա. մ. Հրապարակագոյժ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՊԷՍ, տե՛ս ՀՐԱՊԱՐԱԿԱԼԻ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՏԵՍ, ա. Հրապարակեալ, հանդիսական:  
- ՀՐԱՊԱՐԱԿԱՏԵՍ ԱՌՆԵԼ. Հրապարակել, յայտնել, հանդիսացուցանել, հրապարակացոյց առնել:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՏԵՍԻԼ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀՐԱՊԱՐԱԿԱՏԵՍ ԱՌՆԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Հռչակութիւն:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՅՈՅՏ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀՐԱՊԱՐԱԿԱՏԵՍ ԱՌՆԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԱԼԻ, մ. Հրապարակապէս, հրապարակաբար, հանդիսապէս:  
ՀՐԱՊԱՐԱԿԱՔԱՐՈՋ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀՐԱՊԱՐԱԿԱԳՈՅՅ ԱՌՆԵԼ:  
ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, նբ. Հրապարակ առնել, հրապարակայայտ առնել, յայտնի առնել, հրապարակագոյժ առնել, յայտնել, հրռչակել, նշաւակել:  
ՀՐԱՊՈՅՐՔ, գ. Հրապուրանք, հրապուրումն, յորդոր, թելադրութիւն, շողքորթութիւն:  
ՀՐԱՊՈՒՐԱԿԱՆ, ա. Հրապուրիչ, պատրողական:  
ՀՐԱՊՈՒՐԱՆՔ, տե՛ս ՀՐԱՊՈՅՐՔ:  
ՀՐԱՊՈՒՐԵԼ, նբ. Հրապուրեցուցանել, յորդորել, հաւանեցուցանել, թելադրել, դրդել:  
ՀՐԱՊՈՒՐԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՀՐԱՊՈՒՐԵԼ:  
ՀՐԱՊՈՒՐԵՑՈՒՑԻՉ, տե՛ս ՀՐԱՊՈՒՐԻՉ:  
ՀՐԱՊՈՒՐԻՉ, ա. Հրապուրեցուցիչ, դըր-

դիչ, սաղորիչ, հաւանեցուցիչ:  
ՀՐԱՊՈՒՐՈՒՄՆ, տե՛ս ՀՐԱՊՈՒՐԱՆՔ:  
ՀՐԱՍԱԽ, տե՛ս ԽՐԱՍԱԽ:  
ՀՐԱՏՂ, գ. 1. Հուր, խարոյկ: 2. նման. Տապ, տե՛նդ (մարմնի տաքութիւն):  
ՀՐԱՏՂ, գ. (աստղգ.) Հրաւոր, Մառեխ, Արէս (Մարս):  
ՀՐԱՏԱՐՈՐՔ, տե՛ս ՀՐԱՐՈՐՔ:  
ՀՐԱՏԱՒԻՑ, տե՛ս ՀՐԱՒԻՑ:  
ՀՐԱՏԱԽԱՌՆ, տե՛ս ՀՐԱԽԱՌՆ:  
ՀՐԱՏԱԿԱՆ, ա. Հրայիւն, հրանուտ, տապաղիւն:  
ՀՐԱՏԱՐԱԿԱՒՈՐ, ա. Հռչակաւոր:  
ՀՐԱՏԱՐԱԿԵԼ, նբ. Հռչակել, քարոզել, հրապարակել, հանդիսացուցանել:  
ՀՐԱՏԱՐԱԿՕՐԷՆ, մ. Հանդիսապէս:  
ՀՐԱՏԵՍ, տե՛ս ՀՐԱՏԵՍԱԿ:  
ՀՐԱՏԵՍԱԿ, ա. Հրատեսիլ, հրագոյն, հրախառն, հրաւորագոյն:  
ՀՐԱՏԵՍԱԿՈՒԹԻՒՆ, գ. Հրեղինութիւն:  
ՀՐԱՏԵՍԻԼ, տե՛ս ՀՐԱՏԵՍԱԿ:  
ՀՐԱՅԱՅՏ, ա. Հրանշոյլ, հրացան:  
ՀՐԱՅԱՆ, ա. Հրացայտ, շանթաձիգ, հրընկէց:  
- ՀՐԱՅԱՆ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ կամ ՇԱՆԹ. Կայծակն:  
ՀՐԱՅԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Հրընկեցութիւն, հրձգութիւն: 2. Շանթ, կայծակն:  
ՀՐԱԻԷՐ, գ. Կոչ, կոչումն, հրաւիրան, հրաւիրումն:  
- ՀՐԱԻԷՐ ՏԱԼ, տե՛ս ՀՐԱԻԻՐԵԼ:  
ՀՐԱԻԻՐԱԿ, ա. գ. Հրաւիրատու:  
ՀՐԱԻԻՐԱԿԱՆ, ա. 1. Հրաւիրողական: 2. գ. Հիւր:  
ՀՐԱԻԻՐԱՆ, տե՛ս ՀՐԱԻԷՐ:  
ՀՐԱԻԻՐԱՏՈՒ, տե՛ս ՀՐԱԻԻՐԱԿ:  
ՀՐԱԻԻՐԵԼ, նբ. Հրաւէր տալ, կոչել:  
ՀՐԱԻԻՐՈՂԱԿԱՆ, տե՛ս ՀՐԱԻԻՐԱԿԱՆ:  
ՀՐԱԻԻՐՈՒՄՆ, տե՛ս ՀՐԱԻԷՐ:  
ՀՐԱԻՈՐ, ա. 1. Հրայիւն: 2. գ. տե՛ս ՀՐԱՏՂ:  
ՀՐԱԻՈՐԱԳՈՅՆ, տե՛ս ՀՐԱՏԵՍԱԿ:

ՀՐԱՓԱՅԼ, ւ. Բոցափայլ:  
ՀՐԴԵՀ, գ. Հուր, հրատ, հրձգութիւն,  
հրկիզութիւն, հրընկեցութիւն:  
ՀՐԴԵՀԱԿԱՆ, ւ. Հրդեհիչ:  
ՀՐԴԵՀԱԿԷԶ ԼԻՆԵԼ. Հրկէզ՝ հրակէզ  
լինել:  
ՀՐԴԵՀԵԼ, նբ. Հրկէզ առնել, հրկիզել,  
փաղաղել:  
ՀՐԴԵՀԻԶ, տե՛ս ՀՐԴԵՀԱԿԱՆ:  
ՀՐԴԵՀՆՈՒԹԻՒՆ, ՀՐԴԵՀՆՈՒՄՆ, գ. Հրկի-  
զումն, հրկիզութիւն, հրդեհ:  
ՀՐԵՂԷՆ, ւ. 1. Հրաբուն, հրանիւթ,  
հրանուտ, հրատեսակ, հրային: 2. գ.  
յոգն. Հրեշտակք:  
ՀՐԵՂԻՆԱՆԱՆԱԼ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱ-  
ՆԱԼ:  
ՀՐԵՂԻՆՈՒԹԻՒՆ, գ. Հրաբերձութիւն,  
հրատեսակութիւն:  
ՀՐԵՄԵՐԹՈՆ: 2. Պատգա-  
մաւոր, սուրհանդակ, թղթաբեր: 3. Մար-  
գարէ, առաքեալ, կարապետ: 4. Նշանակ  
(կանխայայտ նշան): 5. Դև, ոգի:  
ՀՐԵՇՏԱԿԱԲԱՐ, մ. ւ. Հրեշտակապէս,  
հրեշտակօրէն, հրեշտականման:  
ՀՐԵՇՏԱԿԱԳՆԱՅ ԱՌՆԵԼ կամ ԼԻՆԵԼ.  
Պատգամազնաց լինել:  
ՀՐԵՇՏԱԿԱԳՆԱՅՈՒԹԻՒՆ, գ. Հրեշտա-  
կութիւն, պատգամաւորութիւն:  
ՀՐԵՇՏԱԿԱԳՈՒՄԱՐ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱ-  
ԳՈՒՆ Դ:  
ՀՐԵՇՏԱԿԱԳՈՒՆ Դ, ւ. Հրեշտակագու-  
մար, հրեշտակազօր, հրեշտակամբոխ,  
հրեշտակբրամ:  
ՀՐԵՇՏԱԿԱԶՕՐ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱ-  
ԳՈՒՆ Դ:  
ՀՐԵՇՏԱԿԱԿԱՆ, ւ. Հրեշտակային:  
ՀՐԵՇՏԱԿԱՐԳ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱԿՐՕՆ:  
ՀՐԵՇՏԱԿԱԿԵՐՊ, ւ. Հրեշտակատեսակ,  
հրեշտակատեսիլ, հրեշտակաձևեալ:  
ՀՐԵՇՏԱԿԱԿՐՕՆ, ւ. Հրեշտակարգ, երկ-  
նակրօն:  
ՀՐԵՇՏԱԿԱՀԱՆԳԷՏ, ւ. Հանգիտահրեշ-

տակ, հրեշտակատիպ, հրեշտակահաւա-  
սար:  
ՀՐԵՇՏԱԿԱՀԱՒԱՍԱՐ, տե՛ս ՀՐԵՇՏԱ-  
ԿԱՀԱՆԳԷՏ:  
ՀՐԵՇՏԱԿԱԶԵԻԵԱԼ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱ-  
ԿԵՐՊ:  
ՀՐԵՇՏԱԿԱՄԲՈՆ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱ-  
ԳՈՒՆ Դ:  
ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱԿԱՆ:  
ՀՐԵՇՏԱԿԱՆԱԼ, չբ. Հրեղինանալ:  
ՀՐԵՇՏԱԿԱՆՄԱՆ, ւ. Զուգահրեշտակ,  
հրեշտակատիպ:  
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ, գ. (կրօն.) Նախազօրա-  
վար:  
ՀՐԵՇՏԱԿԱՊԷՍ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱԲԱՐ:  
ՀՐԵՇՏԱԿԱՏԵՍԱԿ, ՀՐԵՇՏԱԿԱՏԵՍԻԼ,  
տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱԿԵՐՊ:  
ՀՐԵՇՏԱԿԱՏԻՊ, ւ. Հրեշտականման,  
հրեշտակահանգէտ:  
ՀՐԵՇՏԱԿԵԼ, տե՛ս ԱԻԵՏԱՐԱՆԵԼ (2):  
ՀՐԵՇՏԱԿԵՐԱՄ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱ-  
ԳՈՒՆ Դ:  
ՀՐԵՇՏԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱ-  
ԳՆԱՅՈՒԹԻՒՆ:  
ՀՐԵՇՏԱԿՕՐԷՆ, տե՛ս ՀՐԵՇՏԱԿԱԲԱՐ:  
ՀՐԷՇԲ, տե՛ս ՀՐԱՇԲ:  
ՀՐԸՆԿԵՅՈՒԹԻՒՆ, գ. Հրկիզութիւն,  
հրացանութիւն, հրձգութիւն, հրդեհ:  
ՀՐԸՆԿԷՅ, ւ. Հրձիգ, շանթընկէց, շան-  
թաձիգ, հրացան:  
- ՀՐԸՆԿԷՅ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ. Շանթ, կայ-  
ծակն:  
ՀՐԿԷԶ ԱՌՆԵԼ. Հրակէզ առնել, հրձիգ  
առնել, հրկիզել, հրկիզուլ, այրել, կիզուլ:  
ՀՐԿԷԶ ԼԻՆԵԼ. Հրակէզ լինել, հրձիգ  
լինել:  
ՀՐԿԻԶԵԼ, տե՛ս ՀՐԿԷԶ ԱՌՆԵԼ:  
ՀՐԿԻԶՈՒԹԻՒՆ, գ. Հրակիզութիւն, հրը-  
ձգութիւն, հրընկեցութիւն, հրկիզումն,  
հրձգումն, հրդեհ:  
ՀՐԿԻԶՈՒԼ, տե՛ս ՀՐԿԷԶ ԱՌՆԵԼ:  
ՀՐԿԻԶՈՒՄՆ, տե՛ս ՀՐԿԻԶՈՒԹԻՒՆ:

ՀԻԶԳՈՒԹԻԻՆ, ՀԻԶԳՈՒՄՆ, գ. 1. տե՛ս  
ՀԻԿԻԶՈՒԹԻԻՆ: 2. Շանթ:  
ՀԻԶԻԳ, ՀԻԶԻԳՔ, ա. գ. 1. Հըընկէց:  
2. Հըճգուժիւն, հրացանութիւն:  
- ՀԻԶԻԳ ԱՌՆԵԼ, տե՛ս ՀԻԿԷԶ ԱՌՆԵԼ:  
- ՀԻԶԻԳ ԼԻՆԵԼ, տե՛ս ՀԻԿԷԶ ԼԻՆԵԼ:  
ՀԻՃՈՒԱԼԻ, ՀԻՃՈՒԱԼԻՐ, ՀԻՃՈՒԱԼԻՑ,  
ա. մ. Յնծալից, ուրախալից:  
ՀԻՃՈՒԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Խնդակից լինել,  
ուրախակից լինել:  
ՀԻՃՈՒԱՆՔ, գ. Ուրախութիւն, խնդու-  
թիւն, ցնծութիւն, զուարճութիւն, բերկ-  
րութիւն, բերկրանք:  
ՀԻՃՈՒԵԼ (իմ), չբ. Զուարճանալ, զուար-  
թանալ, ցնծալ, խայտալ:  
ՀԻՃՈՒԵԼԻ, ա. Ուրախարար, զուարճալի:  
ՀԻՃՈՒԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Ուրախ առնել,  
զուարճացուցանել, հաճոյացուցանել:  
ՀԻՃՈՒՈՂԱԼԻՑ, տե՛ս ՀԻՃՈՒԱԼԻՑ:  
ՀԻՃՈՒՈՂԱԿԱՆ, ա. Ուրախական, ցըն-  
ծալից:  
ՀԻՃՈՒՈՒԹԻԻՆ, ՀԻՃՈՒՈՒՄՆ, տե՛ս  
ՀԻՃՈՒԱՆՔ:  
ՀԻՈՍ, տե՛ս ՀԻՈՍԱԿ:  
ՀԻՈՍԱԿ, գ. Հրոս, հրահոսակ, ասպատակ  
(ասպատակողների խումբ՝ դունդ):  
ՀԻՈՍՈՂ, ա. Ասպատակաւոր:  
ՀԻՈՍՈՒՄՆ, գ. Յարձակումն:  
ՀԻՈՎԱՐՏԱԿ, գ. Գիր, թուղթ, նամակ,  
կոնդակ, քարտէս, հրաման:  
ՀԻՈՎԱՐՏԱԿԱՒՈՐ, ա. գ. Թղթաբեր,  
թղթատար, սուրհանդակ:  
ՀԻՈՒՑ, տե՛ս ՀԻԱՆՈՒՑ:  
ՀՕՏ, գ. 1. Խաչն: 2. Երամակ: 3. փխբ.  
Ժողովուրդ (հաստացեալների ժողով՝  
խումբ):  
ՀՕՏԱՊԵՏ, գ. (եկեղց.) Հովիւ, հովուա-  
պետ, հօտերէց:  
ՀՕՏԱՊԵՏՈՒԹԻԻՆ, գ. (եկեղց.) Հովուա-  
պետութիւն:  
ՀՕՏԱՐԱՄ, տե՛ս ԽԱՇՆԱՐԱՄ:  
ՀՕՏԵՐԷՑ, տե՛ս ՀՕՏԱՊԵՏ:

ՀՕՐԱԲԱՐՈՅ, տե՛ս ՀԱՅՐԱԲԱՐՈՅ (1):  
ՀՕՐԱՄԻՆ, տե՛ս ՀԱՅՐԱՄԻՆ:  
ՀՕՐԱՄՈՅՆ, տե՛ս ՀԱՅՐԱԲԱՐՈՅ (1):  
ՀՕՐԱՆ, գ. 1. Հօտ, երամակ: 2. Փարախ:  
- ՀՕՐԱՆ ԼԻՆԵԼ. Խայտալ:

## Չ

ՉԱԳ, գ. 1. Ճնդուկ: 2. տե՛ս ՅԱՒԱՆԱԿ  
(2):  
- ՉԱԳՍ ՀԱՆԵԼ. Չագասնոյց լինել,  
բունել:  
ՉԱԳԱՍԵՆՈՅՑ ԼԻՆԵԼ, տե՛ս ՉԱԳՍ ՀԱ-  
ՆԵԼ:  
ՉԱԳԱՐ, գ. Պարզուտ:  
ՉԱԽ, ա. գ. Ահեակ:  
ՉԱԽԱԿՈՂՄԵԱՆ, ա. Ահեկան, ահեկեայ,  
ահեկակողմն, ձախակողման, ձախային:  
ՉԱԽԱԿՈՂՄՆ, գ. Ահեկակողմն:  
- ՉԱԽԱԿՈՂՄԱՆ, տե՛ս ՉԱԽԱԿՈՂ-  
ՄԵԱՆ:  
ՉԱԽԱՉԵՌԵՆԵԱՅ, ա. Չախակողմեան:  
ՉԱԽԱՅԻՆ, տե՛ս ՉԱԽԱԿՈՂՄԵԱՆ:  
ՉԱԽՈՂ, ՉԱԽՈՂԱԿ, ա. 1. Անյաջ, դըժ-  
պատեհ, անպատեհ: 2. Թիւր, հակառակ,  
ներհակ, վատթար:  
ՉԱԽՈՂԱԿԻ, մ. 1. Խոտորնակի, անյաջ,  
չարաչար: 2. ա. Չախոզ, խոտորնակ,  
հակառակ, թիւր:  
ՉԱԽՈՂԱՆՔ, գ. Չախորդութիւն, վա-  
տաբախտութիւն, չաղողութիւն:  
ՉԱԽՈՅ կամ ՉԱԽՈՒ, ա. Չախ, ահեակ,  
ձախային:  
ՉԱԽՈՐԴՈՒԹԻԻՆ, գ. 1. Չախողանք,  
վնաս: 2. Անկարգութիւն:  
ՉԱՉԵՂ, ա. Լի, խուռն, հոծ, պատարուն:  
ՉԱՂ, գ. 1. Ծաղր, խաղ, այլան, ծանակ:  
2. ա. Ծաղրելի:  
- ՉԱՂ ԱՌՆԵԼ, տե՛ս ՉԱՂԵԼ:  
ՉԱՂԱԴԷՄ, ա. Խայտառակ:  
ՉԱՂԱՄԱՆԱԿ, ա. Այլանկատակ:



- ԶԱՂԱԾԱՆԱԿ ԱՌՆԵԼ. Ծանակել, խայտառակել, ձաղակոծ առնել:  
ԶԱՂԱԿՈՐ ԱՌՆԵԼ, տե՛ս ԶԱՂԱԾԱՆԱԿ ԱՌՆԵԼ:  
ԶԱՂԱՆՔ, գ. Զաղ, այսին, ծանականք, անարգանք, նշաւակութիւն:  
ԶԱՂԵԼ, նբ. Զաղ՝ ծաղը՝ խաղ՝ այսին առնել, ծանակել, թշնամանել, Հանդիսացուցանել, նշաւակել:  
ԶԱՂԿ, գ. 1. Գաւազան, բիր, մահակ:  
2. Գան, ձաղկանք:  
ԶԱՂԿԱՀԵՐ, ա. Զաղկամագ:  
ԶԱՂԿԱՄԱԶ, տե՛ս ԶԱՂԿԱՀԵՐ:  
ԶԱՂԿՈՒՆՔ, գ. Գան, ձաղկ:  
ԶԱՂԿԵԼ, նբ. Գան Հարկանել, դանել, բրածեծ առնել, ծեծել:  
ԶԱՂՈՒԹԻՒՆ, գ. Զաղանք, ձաղումն, ձաղ, այսին, ծաղը, խաղ, խայտառակութիւն, նշաւակութիւն:  
ԶԱՂՈՒՄՆ, տե՛ս ԶԱՂՈՒԹԻՒՆ:  
ԶԱՅՆ, գ. 1. Հնչիւն, բարբառ, աւաչ: 2. Եղանակ (երգի): 3. Բառ: 4. Խօսք, լիզու:  
- ԶԱՅՆ ԱԾԵԼ՝ ԱՄԲԱՌՆԱԼ՝ ԱՌՆԵԼ՝ ԱՌՆՈՒԼ՝ ԱՐԿԱՆԵԼ՝ ԱՐՁԱԿԵԼ՝ ԲԱՌՆԱԼ՝ ՇՐՁԵԼ՝ ՏԱԼ ևն. Զայնել, կարգալ, գոչել, բարբառել:  
ԶԱՅՆԱԿԱՆ, ա. Զայնային, ձայնայնոց:  
ԶԱՅՆԱԿԻՑ, ա. 1. Միաձայն, Համաձայն, միաբան: 2. Երգակից: 3. տե՛ս ԲԱՂԱԶԱՅՆ:  
- ԶԱՅՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ, տե՛ս ԶԱՅՆԱԿՑԵԼ:  
ԶԱՅՆԱԿՑԱԲԱՐ, մ. Միաբանաբար:  
ԶԱՅՆԱԿՑԵԼ, չբ. Զայնակից լինել, միաձայնել, միաբանել, երգակիցել:  
ԶԱՅՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Երգակցութիւն: 2. Միաձայնութիւն, Համաձայնութիւն, շարաձայնութիւն:  
ԶԱՅՆԱՅԻՆ, ԶԱՅՆԱՅՆՈՑ, տե՛ս ԶԱՅՆԱԿԱՆ:  
ԶԱՅՆԱՏՈՒ, ա. Զայնարկու:  
- ԶԱՅՆԱՏՈՒ ԼԻՆԵԼ. Զայն տալ, ձայ-

նել, կարգալ, հնչել:  
ԶԱՅՆԱՏՐԱԿԱՆ, ա. Հնչական, հնչողական:  
ԶԱՅՆԱՐԿԵԼ, նբ. չբ. Զայն արկանել, բարբառ արձակել, գոչել:  
ԶԱՅՆԱՐԿՈՒ, ա. գ. 1. Զայնատու: 2. Լալական: 3. Ողբերգակ:  
ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Բացաբանչութիւն, ձայնարձակութիւն:  
ԶԱՅՆԱՐՁԱԿ, ա. Համարձակձայն:  
ԶԱՅՆԱՐՁԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ:  
ԶԱՅՆԱԻՈՐ, ա. Զայնական, հնչողական, երգողական:  
ԶԱՅՆԱԻՈՐԵԼ (իմ), չբ. Հնչել:  
ԶԱՅՆԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. Զայն:  
ԶԱՅՆԵԼ, նբ. Զայն տալ, ձայն արձակել, կոչել:  
ԶԱՅՆՈՐԳ, տե՛ս ԲԱՂԱԶԱՅՆ:  
ԶԱՆԾԱՂ, տե՛ս ԾԱՆԾԱՂ:  
ԶԱՆՁԻՐ, ա. գ. 1. Զանձրալի, տաղտկալի: 2. գ. Զանձրոյթ, տաղտկութիւն:  
ԶԱՆՁՐԱԼԻ, ա. Զանձրանալի, տաղտկալի:  
ԶԱՆՁՐԱՆԱԼ, չբ. Տաղտկանալ, դաղրանալ, նեղուլ, թուլանալ, ծուլանալ, վատակել, լքանել:  
ԶԱՆՁՐԱՆԱԼԻ, տե՛ս ԶԱՆՁՐԱԼԻ:  
ԶԱՆՁՐԱՅԿՈՏ, ա. Տաղտկոտ:  
ԶԱՆՁՐԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Զանձրոյթ առնել, տաղտկացուցանել, նեղել, աշխատ առնել:  
ԶԱՆՁՐԱՅՈՒՅԻՑ, ա. Նեղիչ:  
ԶԱՆՁՐՈՅԹ, գ. 1. Զանձրութիւն, տաղտկութիւն, աշխատութիւն, նեղութիւն: 2. ա. Ծանրատաղտուկ, ձանձրալի:  
- ԶԱՆՁՐՈՅԹ ԱՌՆԵԼ, տե՛ս ԶԱՆՁՐԱՅՈՒՅԱՆԵԼ:  
ԶԱՆՁՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Զանձրոյթ, տաղտկութիւն, վհատութիւն: 2. Ծուլութիւն, յուլութիւն, թուլութիւն:  
ԶԱՌԱԴԷՄ, ա. Զարադէմ, խոժոռադէմ:

ՁԱՐ, գ. Մաղ:

ՁԱՐԱԶԵԻ, ա. Մաղեայ, մաղեղէն:

ՁԱՐԻ, ա. Մաղեղ, թաւ:

ՁԳԱԿԱՆ, ա. 1. Ձգողական: 2. Ուժգնապիրիկ:

ՁԳԱՆՔ, գ. 1. Ձգումն: 2. տե՛ս ՁԳԱՐԱՆ:

ՁԳԱՐԱՆ, գ. Առասան, չուան, լար:

ՁԳԵԼ, նբ. 1. Տարածել, սփռել, ծաւալել, երկայնել, ընդարձակել, կարկռել: 2. Քարշել: 3. Կորցել: 4. Ընկենուլ, զընկենուլ, արկանել, արձակել, նետել:

ՁԳԻՁ, տե՛ս ՁԳՈՂԱԿԱՆ:

ՁԳՁԳԵԼ, նբ. Քաշել, քարշել, ձգտել:

ՁԳՈՂԱԿԱՆ, ա. Ձգիչ, ձգական, քարշողական:

ՁԳՈՒՄՆ, գ. Ձգանք, տարածումն, քարշումն, ընկեցումն:

ՁԳՏԵԼ, նբ. Ձգտեցուցանել, տարածել, ծաւալել, ընդարձակել, երկայնել, պրկել, ձգձգել:

ՁԳՏԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՁԳՏԵԼ:

ՁԵՂՈՒՆ, գ. 1. Տանիք, դստիկոն, յարկ: 2. Առաստաղ:

- ՎԵՐԻՆ ՁԵՂՈՒՆՔ ԲԵՐԱՆՈՅ, տե՛ս ՔԻՄՔ:

ՁԵՌԱԳԷՏ, ա. գ. Հմուտ, ճարտար, արուեստաւոր, ձեռագործ:

ՁԵՌԱԳԻՐ, գ. 1. Թուղթ, մուրհակ, յետկար: 2. Ստորագրութիւն, դրոշմ:

ՁԵՌԱԳՈՐԾ, ա. 1. Ձեռակերտ: 2. գ. Արհեստ, արուեստ, ձեռնարուեստ, ձեռագործութիւն: 3. Կուռք: 4. Ձեռագէտ:

ՁԵՌԱԳՈՐԾԱԿԱՆ, ա. Արուեստական: ՁԵՌԱԳՈՐԾԵԼ, նբ. Ձեռակերտել, ձեռնածուլել:

ՁԵՌԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Արհեստ, ձեռագործ: 2. Արարչագործութիւն:

ՁԵՌԱԳՐԵԼ, նբ. Ստորագրել:

ՁԵՌԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՁԵՌԱԳԻՐ:

ՁԵՌԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՁԵՌՆԱԳՐՈՒԹԻՒՆ:

ՁԵՌԱԿԱԼ ԱՌՆԵԼ, տե՛ս ՁԵՐԲԱԿԱԼ ԱՌՆԵԼ:

ՁԵՌԱԿԱՆ, ա. 1. Ձեռակերտական, արուեստական: 2. Ձեռնասուն: 3. Սեպհական, իւրական:

ՁԵՌԱԿԱՊ, գ. Կապանք, շղթայ:

ՁԵՌԱԿԵՐՏ, գ. 1. Ստեղծուած: 2. Դաստակերտ, գիւղ, աւան, քաղաք: 3. Կուռք: 4. ա. Ձեռակերտական, արուեստական, նիւթական: 5. Ձեռական, սեպհական: 6. Ձեռագէտ, արուեստաւոր:

ՁԵՌԱԿԵՐՏԱԿԱՆ, ա. Ձեռակերտիկ, ձեռաստեղծական, արուեստական, նիւթական:

ՁԵՌԱԿԵՐՏԵԼ, տե՛ս ՁԵՌԱԳՈՐԾԵԼ:

ՁԵՌԱԿԵՐՏԻԿ, ա. Ձեռակերտական, ձեռագործական:

ՁԵՌԱՁԻՐ, գ. Ձեռէք:

ՁԵՌԱՄՐԱՑԻ, մ. Ձերբացի:

ՁԵՌԱՍՈՒՆ, տե՛ս ՁԵՌՆԱՍՈՒՆ:

ՁԵՌԱՍՏԵՂԾ, ա. գ. 1. Ձեռագործ, ձեռակերտ: 2. Կուռք:

ՁԵՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ, տե՛ս ՁԵՌԱԿԵՐՏԱԿԱՆ:

ՁԵՌԱՍՏԻԿ, գ. 1. Ձեռակերտ, արարած: 2. Սան:

ՁԵՌԱՐՈՒԵՍ, ՁԵՌԱՐՈՒԵՍԱԿ, տե՛ս ՁԵՌՆԱՐՈՒԵՍ և ՁԵՌԱԳԷՏ:

ՁԵՌԱՐՈՒԵՍԻԿ, ա. Արուեստական, մարդկային:

ՁԵՌԻՔ, տե՛ս ՁԵՌԱՁԻՐ:

ՁԵՌԸՆԴԵԼ, տե՛ս ՁԵՌՆԸՆԴԵԼ:

ՁԵՌՆ, գ. 1. Բազուկ, թև: 2. Թաթ (ձեռքի): 3. Ափ, բուռն: փխր. 4. Գործի, միջնորդ, գործ: 5. Կար, կարողութիւն, գործութիւն, իշխանութիւն, բաւականութիւն: 6. Անձն:

- ՁԵՌՆ ԱՐԿԱՆԵԼ. 1. Ըմբռնել, բուռն հարկանել: 2. Ձեռնարկել, սկսանել:

ՁԵՌՆ Ի ԳՈՐԾ ԱՌՆԵԼ Կամ ԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ՁԵՌՆ ԱՐԿԱՆԵԼ (2):

- ՁԵՌՆ ՏԱԼ. Ձեռնտու լինել, օգնել, օգ-

տեղ:

- Զեռթ Պ Դենել. 1. Զեռնադրել: 2. Ստորագրել:

- ԶՁեռնալեռն Ունել, ԱՌնՈՒԼ՝ ԶԳեՆ. Ըմբռնել, օգնել, տանել, առաջնորդել:

- Ի Զեռն, նխք. Ընդ ձեռն, միջնորդաւ:

- Ի Զեռն ԱՌնՈՒԼ. Ըմբռնել, ստանալ, տրեքել, կրել:

- Ի Զեռն ՏԱԼ. Ընձեռնել, շնորհել, տալ: ԶեռնԱՌԱՇեռնՈՒԹԻԻՆ, գ. Զեռնաշարժութիւն:

ԶեռնԱԳԷՏ, տե՛ս ԶեռնԱԳԷՏ:

ԶեռնԱԴՐԵԼ, նբ. 1. Զեռս գնել, կարգել, կացուցանել: 2. Մկրտել: 3. Դրոշմել:

ԶեռնԱԴՐՈՒԹԻԻՆ, գ. Օրհնութիւն, մկրտութիւն, դրոշմ, կնիք:

ԶեռնԱԶՆԻՆ, ա. Նրեթական:

ԶեռնԱԾՈՒ, ա. գ. Դիւթ, վհուկ, կիւս, կախարդ:

ԶեռնԱԾՈՒԹԻԻՆ, գ. Դիւթութիւն:

ԶեռնԱԿԱԼ ԱՌնել, տե՛ս ԶեռնԱԿԱԼ ԱՌնել:

ԶեռնԱԿԱՊ, ԶեռնԱԿԱՊԱՆՔ, տե՛ս ԶեռնԱԿԱՊ:

ԶեռնԱԿՈՏՈՐ, տե՛ս ԶեռնՐԵԿ:

ԶեռնԱԶՈՒԼԵԼ, տե՛ս ԶեռնԱԳՈՐԾԵԼ:

ԶեռնԱՄԵՐՁ ԼԻՆԵԼ. Հպել:

ԶեռնԱՄԽԵԼ, տե՛ս ԶեռնԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ:

ԶեռնԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. 1. Բուռն հարկանել, ձեռնարկել, սկսանել, միջամուխ լինել: 2. Իշխել, յանդգնել, ժպրհել, գունդ գործել:

ԶեռնԱՇԱՐԺՈՒԹԻԻՆ, տե՛ս ԶեռնԱՌԱՇեռնՈՒԹԻԻՆ:

ԶեռնԱՊԵՏ, գ. (կրօն.) Արարչապետ:

ԶեռնԱՍՈՒՆ, ա. գ. 1. Աշակերտ, սան: 2. Զեռնընդել:

ԶեռնԱՍՏԵՂԾԱԿԱՆ, տե՛ս ԶեռնԱՍՏԵՂԾԱԿԱՆ:

ԶեռնԱՏ, տե՛ս ԶեռնՐԵԿ:

ԶեռնԱՏԱՐԱԾ, տե՛ս ԲԱԶԿԱՏԱՐԱԾ:

ԶեռնԱՏՈՒ, տե՛ս ԶեռնՏՈՒ:

ԶեռնԱՏՈՒՈՒԹԻԻՆ, տե՛ս ԶեռնՏՈՒՈՒԹԻԻՆ:

ԶեռնԱՏՈՒՐ ԼԻՆԵԼ, տե՛ս ԱՆՁՆԱՏՈՒՐ ԼԻՆԵԼ:

ԶեռնԱՐԿ, գ. 1. Զեռնարկութիւն: 2. Ստորագրութիւն:

ԶեռնԱՐԿԱԾՔ, գ. Փոյթ, ջան:

ԶեռնԱՐԿԵԼ, չբ. նբ. 1. Զեռն ի գործ արկանել, բուռն հարկանել, ձեռնամուխ՝ ձեռնբեք լինել, ձեռն արկանել: 2. Ընձեռնել, յանձնել, աւանդել:

ԶեռնԱՐԿՈՒԹԻԻՆ, գ. 1. Զեռնարկում: 2. Զեռնբեքութիւն, ջան: 3. Զեռնասուլթիւն: 4. Ստորագրութիւն: 5. (տրամ.) տե՛ս ՀՆԱՐ (2):

ԶեռնԱՐԿՈՒՄՆ, տե՛ս ԶեռնԱՐԿՈՒԹԻԻՆ:

ԶեռնԱՐՁԱԿՈՒԹԻԻՆ, գ. Զեռնձգութիւն:

ԶեռնԱՐՈՒԵՍ, տե՛ս ԶեռնԱԳՈՐԾ (2):

ԶեռնԱՔԱՐՇՈՒԹԻԻՆ, գ. Գողութիւն, յափշտակութիւն, ձեռնարձակութիւն:

ԶեռնՐԵԿ, ա. Զեռնակողորդ, ձեռնատ:

Զեռն ԴՐՈՒԹԻԻՆ, տե՛ս ԶեռնԱԴՐՈՒԹԻԻՆ:

ԶեռնԵՐԷՑ, ա. Համարձակ, յանդուգն, բուռն:

- ԶեռնԵՐԷՑ ԼԻՆԵԼ. Համարձակել, ձեռնարկել, յանդգնել:

ԶեռնԵՐԷՑՈՒԹԻԻՆ, գ. Համարձակութիւն (ձեռնբեք լինել):

ԶեռնԸՆ ԴԵԼ, ա. Ընդել, ընտանի, ձեռնասուն:

ԶեռնԸՆ ԴԵԼԱԳՈՅՆ, ա. Ընդելագոյն:

ԶեռնԸՆ ԴԵԼՈՒԹԻԻՆ, գ. Ընդելութիւն:

ԶեռնԹԱՓ ԼԻՆԵԼ. Հրաժարել (ձեռք քաշել):

ԶեռնԿԱԼ, ԶեռնԿԱԼՈՒ, ա. Զեռնասու, օգնական, գորավիզն, պաշտպան:

- ԶեռնԿԱԼՈՒ ԼԻՆԵԼ. Օգնել, օժանդակել, պաշտպանել:



Թացարան:

ԶԻԱՐԶԱԿ ԼԻՆԵԼ՝ ԱՐՇԱԽԵԼ. ԶԻԱՐԶԱԿ  
առնել՝ արչաւել:

ԶԻԱՐՇԱԽ, տե՛ս 1. ԶԻԱԹԱԿ: 2. ԶԻՐՆ-  
ԹԱԿ:

ԶԻԱՐՇԱԽԱՆՔ, գ. 1. ԶԻՐՆԹԱԿԵ: 2. տե՛ս  
ԱՍՊԱՐԷԶ (2):

ԶԻԱՐՇԱԽ ԱՌՆԵԼ՝ ԱՐՇԱԽԵԼ, տե՛ս ԶԻ-  
ԱՐԶԱԿ ԼԻՆԵԼ՝ ԱՐՇԱԽԵԼ:

ԶԻԱՅՈՒԼ, գ. Յուշկապարիկ:

ԶԻԱԽՈՐԵԼ, տե՛ս ԶԻԱՎԱՐԵԼ:

ԶԻԱԽՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ԶԻԱՎԱՐՈՒ-  
ԹԻՒՆ:

ԶԻԳ, ա. մ. 1. ՊԻՐԿ: 2. Ամուր, պիւնդ:

3. Երկար, երկարածիւղ, յերկարածիւղ:

4. Յերկար, ընդ երկար, անընդհատ: 5.

գ. Զգուճն (մանաւանդ՝ նետի):

- ԶԻԳ ԴԵԼ. Նետածիւղ առնել՝ լիւնել:

- Ի ԶԻԳ ԱՐԿԱՆԵԼ. Յերկարածիւղ, յեր-  
կարիկ:

ԶԻԸՆԹԱՅ, ա. 1. ԶԻԱՐԶԱԿ, ձիւնթացիկ:

2. տե՛ս ԶԻԸՆԹԱՅՔ:

ԶԻԸՆԹԱՅԱՐԱՆ, տե՛ս ԶԻԱՐԶԱԿԱՐԱՆ  
և ԶԻԸՆԹԱՅՔ:

ԶԻԸՆԹԱՅԻԿ, տե՛ս ԶԻԸՆԹԱՅ (1):

- ԶԻԸՆԹԱՅԻԿՔ, տե՛ս ԶԻԸՆԹԱՅՔ:

ԶԻԸՆԹԱՅՔ, գ. 1. ԶԻԱՐԶԱԿԱՆՔ: 2.

ԶԻՐՆԹԱԿԱՐԱՆ, ձիւնթացարան, ձիւնթա-  
ցիկ:

ԶԻԹԱՊՏՈՒՂ, տե՛ս ԶԵԹ (2):

ԶԻԹԱՍՏԱՆ, գ. ԶԻԹԱՍՏԱՆԱԿԵ:

ԶԻԹԱՍՏԱՆԵԹԱՅՔ, տե՛ս ԶԻԹԱՍՏԱՆ:

ԶԻԹԵՆԻ, գ. (բար.) Իւղընձիւղ փայտ,  
ելէս:

ԶԻՐ, գ. Պարգև, շնորհ:

ԶԻՐԵԼ, նբ. Պարգևել, շնորհել:

ԶԻԻԹ, գ. Կուպր, կպրածիւթ:

ԶԻԻՆԱԲԵՐ, գ. 1. ԶԻՆԱԲԵՐՈՒԹԻՒՆ: 2.

փխբ. Փորձութիւն, փորձանք, վիշտ:

ԶԻԻՆԱԲԵՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ԶԻԻՆԱԲԵՐ  
(1):

ԶԻԻՆԱԳՈՅՆ, ա. ԶԻՆԱԹՈՅՐ:

ԶԻԻՆԱԹԱՂ, ա. ԶԻՆԱԹԱՂԵԿ:

ԶԻԻՆԱԹԱՂԵԱԼ, տե՛ս ԶԻԻՆԱԹԱՂ:

ԶԻԻՆԱԹՈՅՐ, տե՛ս ԶԻԻՆԱԳՈՅՆ:

ԶԻԻՆԱԽԱՂԱՂ, ա. ԶԻՆԱՍՈՅԿ:

ԶԻԻՆԱԽԵՂԴ, ա. ԶԻՆԱՏԵՂՃ, բքա-  
խեղդ:

ԶԻԻՆԱԿԵՐՊԻԿ, ա. մ. ԶԻՆԱՆՄԱՆ:

ԶԻԻՆԱՀԵՂՁ, տե՛ս ԶԻԻՆԱԽԵՂԴ:

ԶԻԻՆԱՆԱԼ, տե՛ս ԶԻԻՆԱՓԱՅԼԵԼ:

ԶԻԻՆԱՆՄԱՆ, տե՛ս ԶԻԻՆԱԿԵՐՊԻԿ:

ԶԻԻՆԱՍՈՅՁ, տե՛ս ԶԻԻՆԱԽԱՂԱՂ:

ԶԻԻՆԱՓԱՅԼ, ա. Սպիտակափայլ:

ԶԻԻՆԱՓԱՅԼԵԼ, չբ. ԶԻՆԱՆԱՅ:

ԶԿՆԱԽՈՅՁ, տե՛ս ԶԿՆՈՐՍ:

ԶԿՆԱՀԱՆ, տե՛ս ԶԿՆՈՐՍ:

ԶԿՆԱՔԱՂ, տե՛ս ԿԱՐԱՊ:

ԶԿՆՈՐՍ, գ. ԶԿՆԱԽՈՅԿ, ձկնահան, կար-

թընկէց, որսական:

ԶԿՆՈՐՍՈՒԹԻՒՆ, գ. Կարթարկութիւն:

ԶԿՏԵԼ, տե՛ս ԶԳՏԵԼ:

ԶՄԵՌՆ, գ. 1. Զմերանի, ձմերայնի: 2.

(յունական ոճով) Բուք, մրբիկ, փոթորիկ,

ալէկոծութիւն: 3. փխբ. Վիշտ, փորձանք:

ԶՄԵՌՆԱՀԱՐ ԼԻՆԵԼ. Յրտահարել:

ԶՄԵՌՆԱՅԻՆ, տե՛ս ԶՄԵՐՆԱՅԻՆ:

ԶՄԵՌՆԱՆԱԼ, տե՛ս ԶՄԵՐԵԼ:

ԶՄԵՐԱԿԱՆ, տե՛ս ԶՄԵՐՆԱՅԻՆ:

ԶՄԵՐԱՅԻՆ, ա. 1. Զմերական, ձմեռնա-

յին: 2. փխբ. Ալէկոծ, դժուրակ:

ԶՄԵՐԱՅՆԻ, ԶՄԵՐԱՆԻ, գ. 1. Զմեռն:

2. Մրբիկ, ալէկոծութիւն: 3. փխբ. Նե-

ղութիւն, վիշտ: 4. մ. Ի ձմերայնի:

- Ի ԶՄԵՐԱՅՆԻ, տե՛ս ԶՄԵՐԱՅՆԻ (4):

ԶՄԵՐԱՅՆՈՅ, ԶՄԵՐԱՆՈՅ, տե՛ս ԶՄԵ-

ՐՈՅ:

ԶՄԵՐԵԼ, չբ. Զմեռնանայ:

ԶՄԵՐՆԱԿԱՆ, ԶՄԵՐՆԱՅԻՆ, տե՛ս

ԶՄԵՐԱՅԻՆ:

ԶՄԵՐՈՅ, գ. Զմերայնոց, ձմերանոց:

ԶՈՆԵԼ (իմ), չբ. Շեղել, խտտորել:

ԶՈՂ, գ. Բուռ (երկար՝ ուղիղ ու բարակ

փայտ):

ԶՈՅԼ, ա. 1. Զուլածոյ, միածոյլ, միա-  
 պաղաղ: 2. Պինդ, հոծ, խիտ, ստուար,  
 հաստատուն: 3. գ. Զուլած, ձուլումն:  
 Ծանրութիւն, կշիռ:  
 ԶՈՐ, գ. Ծործոր, եմակ, հեղեղատ:  
 ԶՈՐԱ ԴԱՇՏԱԿ, տե՛ս ՀՈՎԻՏ (1):  
 ԶՈՐԱԿ, գ. Ծործորակ:  
 ԶՈՐՁ, գ. 1. Հանդերձ, զգեստ: 2. Սփա-  
 ծանելի, կապերտ, կտաւ, տեռ, քող:  
 ԶՈՐՁԱՊԱՏ, ա. Զորձապատեալ:  
 ԶՈՐՁԱՊԱՏԵԱԼ, տե՛ս ԶՈՐՁԱՊԱՏ:  
 ԶՈՒ, գ. Կիթ, կթեղէն:  
 ԶՈՒԼԱԴՐՈՇՄ, ա. Զուլածոյ (ձուլելով  
 դրոշմած):  
 ԶՈՒԼԱՄ, տե՛ս ԶՈՅԼ (3):  
 ԶՈՒԼԱՄՅՈՅ, ա. գ. 1. Զոյլ, հալածոյ: 2.  
 Կուռք: 3. նման. Միածոյլ:  
 ԶՈՒՆՈՒՄՆ, տե՛ս ԶՈՅԼ (3):  
 ԶՈՒԿՆ, գ. Լողակ, լուղակ:  
 ԶՈՒՆԵԼ, տե՛ս ԶՕՆԵԼ:  
 ԶՈՒՆՁ, գ. Ցնցոտի, քուրձ, կապերտ:  
 ԶՐԱՎԱՍՏԱԿ, տե՛ս ԶՐԱՎԱՍՏԱԿ:  
 ԶՐԻ, մ. ա. 1. Անվարձ: 2. Զուր, ի գուր,  
 տարապարտուց: 3. Ընդունայն, տարա-  
 պարտ, վայրապար: 4. գ. Զիր:  
 ԶՐԻԱՏՈՒՐ, ա. Ընծայատուր, պարզե-  
 ւական:  
 ԶՐՁԵԼ, նբ. Կորգել, շորթել, կեղեքել,  
 գզել:  
 ԶՐՁԻՏ, ա. Յափշտակիչ:  
 ԶՕՆԱՐԱՆ, գ. Ընծայարան, մատու-  
 ցարան:  
 ԶՕՆԵԼ, նբ. Մատուցանել, նուիրել, ըն-  
 ծայել, ընծայաբերել, պատարագել:  
 ԶՕՆԻ, գ. Նուէր:  
 ԶՕՆԻՁ, գ. Քուրմ:

ՂԱԿԻՇ, գ. 1. Գունդը, զօր: 2. Ծակատ,  
 բանակ, ճամբար, բանակետոյ:  
 ՂԱՄԲԱՐ կամ ՂԱՄՊԱՐ, գ. 1. Զահ,  
 լոյս, բոց: 2. Լապտեր, կանթեղ, ճրագ:  
 ՂԱՄԲԱՐԱՆՇՈՅԼ, ա. Լուսանշոյլ:  
 ՂԱՄԲԱՐԱՋԱՀ, ա. Լուսագզեաց:  
 ՂԱՄԲԱՐԱՌՈՐ, ա. Լուսաւոր:  
 ՂԱՄԲԱՐԱՓՈՅԼ, ա. Լուսափայլ, պայ-  
 ծառ:  
 ՂԱՄԲԱՐԵԼ, նբ. Զահաւորել, լուսա-  
 զարդել, վառել, բորբոքել:  
 ՂԱՄԲԱՐՈՒՄՆ, գ. Զահաւորութիւն,  
 լուսաւորութիւն, վառումն:  
 ՂԱՄՎԱՅԵԱԼ, ա. Զարդարուն (զգեստ-  
 ներ):  
 ՂԱՇԻԿ, տե՛ս ՂԱԿԻՇ:  
 ՂԵԿ, գ. Ուղղեակ, ուղղիչ, քեղի:  
 ՂԵԿԱՆ, տե՛ս ԼԵԿԱՆ:  
 ՂԵԿԱՎԱՐ, գ. Ուղղիչ, ղեկավարիչ, ուղ-  
 դաւորիչ, նաւուղիղ, նաւապետ, առաջ-  
 նորդ:  
 ՂԵԿԱՎԱՐԵԼ, նբ. և չբ. Ուղղել, ուղ-  
 դաւորել, առաջնորդել, բարեկարգել:  
 ՂԵԿԱՎԱՐԻՁ, տե՛ս ՂԵԿԱՎԱՐ:  
 ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. Առաջնորդու-  
 թիւն:  
 ՂԵՂԻ, տե՛ս ԼԵՂԻ:  
 ՂԵՆՋԱԿ, գ. 1. Ընթանոց, սփածանելի:  
 2. Պատառակալ: 3. Դատառակ:  
 ՂՈՐԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՂՈՐԿՈՒԹԻՒՆ:  
 ՂՈՒՂԱԿ, տե՛ս ԼՈՂԱԿ:  
 ՂՈՒՂԱԿԵԼ, տե՛ս ՂՕՂԵԼ<sup>1</sup>:  
 ՂՈՒՂԱՆ, տե՛ս ԳԼԱՆ:  
 ՂՈՒՂԵԼ<sup>1</sup> (իմ), տե՛ս ՂՕՂԵԼ<sup>3</sup>:  
 ՂՈՒՂԵԼ<sup>2</sup> (իմ), տե՛ս ՂՕՂԵԼ<sup>2</sup>:  
 ՂՕՂԱԿ<sup>1</sup>, տե՛ս ԼՈՂԱԿ:  
 ՂՕՂԱԿ<sup>2</sup>, ա. Ղօղուն:  
 ՂՕՂԱՆՁ, գ. Լաց (լացի ձայն):

ՂՕՂԱՆՁԱՆՔ, տե՛ս ՂՕՂԱՆՁՈՒՄՆ:  
ՂՕՂԱՆՁԵԼ, չբ. 1. Հնչել: 2. Հաջել: 3. Բարբաջել, հայհոյել, տրտնջել:  
ՂՕՂԱՆՁԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Հնչեցուցանել:  
ՂՕՂԱՆՁԻԻՆ, գ. Հաջիւն, հաջումն:  
ՂՕՂԱՆՁՈՒՄՆ, գ. Ղօղանջանք, շաղփաղփանք, բարբանջումն, բարբանջ:  
ՂՕՂԵԼ<sup>1</sup>, նբ. Ղօղեցուցանել, ղուղակել, գողել, թաքուցանել, ծածկել, պահել:  
ՂՕՂԵԼ<sup>2</sup>, չբ. Ղուղել, ղօղկել, թաքջել, սալարել:  
ՂՕՂԵԼ<sup>3</sup>, չբ. Ղուղել, լողալ, լուղել:  
ՂՕՂԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՂՕՂԵԼ<sup>1</sup>:  
ՂՕՂԿԵԼ (իմ), տե՛ս ՂՕՂԵԼ<sup>2</sup>:  
ՂՕՂՈՐԴ, տե՛ս ԼՈՂՈՐԴ:  
ՂՕՂՈՒՆ, տե՛ս ՂՕՂԱԿ<sup>2</sup>:

## Ճ

ՃԱԽ, տե՛ս ՃԱՀ:  
ՃԱԽԱՆՈՅ, գ. Ոտնակապ (ճիռ):  
ՃԱԽԱՐԱԿ, գ. Անիւ (անուաւոր գործիք):  
ՃԱԽԱՐԱԿԱԳՈՐԾ, ա. Ճախարակաձև:  
ՃԱԽԱՐԱԿԱՁԵԻ, տե՛ս ՃԱԽԱՐԱԿԱԳՈՐԾ:  
ՃԱԽԱՐԱԿԱՒՈՐ, ա. Ճախարակաձև:  
ՃԱԽԱՐԱԿԵԱՅ, ա. Ճախարակագործ, փխբ. բոլորչի, ողորկ, հարթ:  
ՃԱԽԱՐԱԿԵԼ, նբ. Հարթել, ողորկել, կոկել, զարդարել:  
ՃԱԽՐ, գ. Ճախրանք, ճախրումն, շրջան, շրջագայութիւն:  
- ՃԱԽՐ ԱՌՆՈՒԼ. Շրջան առնուլ, հիռ գալ, շրջագայել, պտուտկել, ճախրել:  
ՃԱԽՐԱԳԱՅՈՒԹԻԻՆ, գ. Շրջագայութիւն, շրջաբերութիւն, շրջան:  
ՃԱԽՐԱՆՔ, տե՛ս ՃԱԽՐ:  
ՃԱԽՐԵԼ, չբ. Ճախր առնուլ, շրջան առնուլ, թևապարել, խոյանալ, խաղալ:

ՃԱԽՐՈՒՄՆ, տե՛ս ՃԱԽՐ:  
ՃԱԿ, տե՛ս ՄԱՏԱԿ:  
ՃԱԿԱՃԱՆ, ա. Գիջամոլ, իգամոլ, իգասէր, վարար, վաւաշոտ, յօսնական:  
ՃԱԿԱՃԱՆՈՒԹԻԻՆ, գ. Իգամոլութիւն, վաւաշոտութիւն, գիջութիւն:  
ՃԱԿԱՏ, գ. 1. Մարտ, ճակատամարտ, պատերազմ: 2. Ճակատտողի:  
- ՃԱԿԱՏ ԱՌ ՃԱԿԱՏ, մ. Դէմ ընդդէմ:  
- ՃԱԿԱՏ ՅԱՐԴԱՐԵԼ, ՃԱԿԱՏ ՅՕՐԻՆԵԼ. Ճակատել:  
ՃԱԿԱՏԱԳԻՐ, գ. Բախտ, հրամանք:  
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, գ. 1. Մարտ, պատերազմ, ուզմ: 2. գ. ա.. Ճակատամարտիկ, պատերազմող: 3. Պատերազմական:  
ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵԼ (իմ), չբ. Ճակատել, մարտնչել:  
ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻԿ, տե՛ս ՃԱԿԱՏԱՄԱՐՏ (2):  
ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒԹԻԻՆ, տե՛ս ՃԱԿԱՏԱՄԱՐՏ (1):  
ՃԱԿԱՏԱՅԱՐԴԱՐ, ա. Զօրագլուխ:  
ՃԱԿԱՏԱՏԵՂ, ՃԱԿԱՏԱՏԵՂԻ, տե՛ս ՃԱԿԱՏ (2):  
ՃԱԿԱՏԵԼ<sup>1</sup>, նբ. Ճակատեցուցանել, ճակատ յարդարել՝ յօրինել:  
ՃԱԿԱՏԵԼ<sup>2</sup> (իմ), տե՛ս ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵԼ (իմ):  
ՃԱԿԱՏԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՃԱԿԱՏԵԼ<sup>1</sup>:  
ՃԱՀ, ա. 1. Դիպող, վայելչական, պատշաճ, յարմար: 2. գ. Վայելչութիւն, յարմարութիւն:  
- Ի ՃԱՀ, մ. Վայելչապէս, ի դէպ, քաջ:  
- Ի ՃԱՀ է, մբ. Ի դէպ է, պատեհ է, պատշաճ է, անկ է, յարմար է:  
ՃԱՀԱԳՈՅՆ, ա. մ. Դիպողագոյն, պատեհագոյն, պատշաճագոյն, յարմարագոյն:  
ՃԱՀԱՒՈՐ, ՃԱՀԱՒՈՐԱԿԱՆ, ա. Ճահ, դիպող, պատշաճական, յարմար, արժանաւոր:  
ՃԱՀԱՒՈՐԵԼ, նբ. չբ. Ճահել, ճահեցու-

ցանկի, պատշաճեի, յարմարեի, ի դէպ  
գալ՝ ելանեի:  
ձԱՀԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. ձահողութիւն,  
յարմարութիւն, քաջադիպութիւն, վա-  
յելչութիւն, պատեհութիւն:  
ձԱՀԵԼ, տե՛ս ձԱՀԱԻՈՐԵԼ:  
ձԱՀԵՑՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ձԱՀԱԻՈՐԵԼ:  
ձԱՀԻՃՔ, գ. եղտիւր, աղտիւր, մարգճա-  
խիւն, մարգճակ, խաղ, մօր:  
ձԱՀՈՂԱԲԱՐ, ձԱՀՈՂԱԿԻ, ձԱՀՈՂԱ-  
ՊԷՍ, մ. Հանդիպողաբար, ի ճահ, ի դէպ,  
վայելչապէս, դէպուղիի:  
ձԱՀՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ձԱՀԱԻՈՐՈՒ-  
ԹԻՒՆ:  
ձԱՀՈՒԿ, գ. Խումբ, ջոկ:  
ձԱՂՁԱԽԻՔ, տե՛ս ձԱՊԱՂԻՔ:  
ձԱՂՁԱՄԱՀ, ա. Կիսամահ:  
ձԱՁԱՆՁ, գ. Շող, ցոլք, նշոյլ, ճառա-  
գայթ:  
ձԱՁԱՆՁԱԳԵՂ, ա. Հրաշաճաճանչ,  
նշուլագեղ:  
ձԱՁԱՆՁԱՁԱՐԴ, ա. Նշուլագարդ:  
ձԱՁԱՆՁԱՆԱԼ, տե՛ս ձԱՁԱՆՁԵԼ:  
ձԱՁԱՆՁԱՆԱԻՈՒԽՏ, ա. Բազմագոյն,  
գոյնագոյն:  
ձԱՁԱՆՁԱՏԵՍԱԿ, ձԱՁԱՆՁԱՏԵՍԱ-  
ԿԱՆ, ա. Լուսատեսիլ, լուսափայլ:  
ձԱՁԱՆՁԱԻԷՏ, տե՛ս ձԱՁԱՆՁԵՂ:  
ձԱՁԱՆՁԱԻՈՐ, ա. Լուսափայլ, նշուլա-  
գեղ, շողշողենի, պայծառ, փայլուն:  
ձԱՁԱՆՁԵԼ, չք. Ճաճանչանալ, ճառա-  
գայթեի, շողշողել, փայլել, ծագել:  
ձԱՁԱՆՁԵՂ, ա. Բազմաճաճանչ, բազ-  
մապայծառ, ճաճանչաւէտ:  
ձԱՄԱՐՏԱԿԵԼ, նք. չք. Ճոխաբանել,  
մեծաբանել, ճոռոմաբանել:  
ձԱՄԲԱՐ, գ. 1. Բանակ, բանակետղ: 2.  
Վարսակալ:  
ձԱՅ, գ. (Կենդը.) Որոր:  
ձԱՅԹԵԼ, չք. 1. Պայթել, շահել, ճարճա-  
տել, հնչել: 2. Կայթել:  
ձԱՅԹԻՒՆ, ձԱՅԹԻՔ, ձԱՅԹՈՒՄՆ, գ.

Շահիւն, շառահիւն, պայթիւն, ճարճա-  
տիւն:  
ձԱՅԹՈՒՈՒՄՆ, գ. Փայլատակումն:  
ձԱՅԻԿ, տե՛ս ՄԱՏԱԿ:  
ձԱՅՂ, տե՛ս ՏԻՂՄ:  
ձԱՅՐՈՏԵԼ, ձԱՅՐՈՏԵՑՈՒՅԱՆԵԼ, նք.  
պք. Շլացուցանել, մթացուցանել, բլշա-  
ցուցանել:  
ձԱՅՐՈՏՈՒԹԻՒՆ, գ. Բլշակութիւն:  
ձԱՆԱՁԱԿԱՆ, ա. 1. Իմաստնական: 2.  
Ճանաչելի, ծանօթ:  
ձԱՆԱՁԵԼ, նք. Գիտել, գիտենալ, իրա-  
զեկ լինել, իմանալ:  
ձԱՆԱՁԵԼԻ, ա. Գիտելի, ծանօթ, ծանու-  
ցեալ:  
ձԱՆԱՁԵՆԱԼ, տե՛ս ձԱՆԱՁԵԼ:  
ձԱՆԱՁԻՉ, ա. Ճանաչող:  
ձԱՆԱՁՈՂՈՒԹԻՒՆ, գ. Ճանաչումն,  
ծանօթութիւն, իմացութիւն:  
ձԱՆԱՁՈՒՄՆ, տե՛ս ձԱՆԱՁՈՂՈՒ-  
ԹԻՒՆ:  
ձԱՆԱՊԱՐՀ, գ. 1. Ուղի, ուշ, արահետ,  
շաւիղ: 2. Գնացք, ընթացք, անցք: 3.  
փխք. Կեանք, քաղաքավարութիւն, կեն-  
ցաղաքավարութիւն, կարգ, օրէնք, օրինակ,  
եղանակ:  
- ձԱՆԱՊԱՐՀ ԱՌԵՆԵԼ. 1. Ճանապար-  
հորդել: 2. Հորդել:  
ձԱՆԱՊԱՐՀԱԳՆԱՅ, տե՛ս ձԱՆԱՊԱՐ-  
ՀՈՐԴ:  
ձԱՆԱՊԱՐՀԱԳՆԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ձԱ-  
ՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ:  
ձԱՆԱՊԱՐՀԱԿԻՑ, գ. ա. Ճանապարհոր-  
դակից, ուղեկից, ուշակից:  
ձԱՆԱՊԱՐՀԱԿՑԵԼ, չք. Ճանապարհոր-  
դակցել, ուղեկցել:  
ձԱՆԱՊԱՐՀԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ուղեկցու-  
թիւն:  
ձԱՆԱՊԱՐՀԵՐԹՈՒԹԻՒՆ, գ. Ճանա-  
պարհագնացութիւն, ճանապարհորդու-  
թիւն:  
ձԱՆԱՊԱՐՀՈՐԴ, գ. ա. Ճանապարհա-



գնաց, ուղիգնաց, ուղևոր:  
ձԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ, ա. Ուղևորա-  
կան:  
ձԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. ձա-  
նապարհորդութիւն, ընթացք:  
ձԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԻՑ, տե՛ս ձԱՆԱ-  
ՊԱՐՀԱԿԻՑ:  
ձԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿՑԵԼ, տե՛ս ձԱՆԱ-  
ՊԱՐՀԱԿՑԵԼ:  
ձԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼ, չբ. Ուղևորել:  
ձԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. ձանա-  
պարհազնացութիւն, ուղևորութիւն:  
ձԱՆԿ կամ ձԱՆԳ, գ. 1. տե՛ս ձԱՆ-  
ՃԻՒՌՆՆՆԵ՛: 2. Մագիլ, ճիրան:  
ձԱՆՁԱՃԵՐՄԱԿ, տե՛ս ձԱՆՃԿԷ՛:  
ձԱՆՁԵԱՆ, տե՛ս ձԱՆՃԻՒՌՆՆԵ՛:  
ձԱՆՃԻՒՌՆՆԵ՛, գ. ձանճեան (ճանճերի  
բազմութիւն):  
ձԱՆՃԻՒՌՆՆԵ՛, գ. ձանկ (երկաթեայ կեռ):  
ձԱՆՃԿԷ՛, ա. ձանճանքմակ:  
ձԱՆՇ, գ. 1. Կերակուր (կէսօրուայ): 2.  
Հաց, հացկերոյթ, կոչուել:  
- ձԱՆՈՅ ԺԱՄ, տե՛ս ձԱՆՇԺԱՄ:  
ձԱՆՇԱԳՈՐԾ, ա. գ. 1. Կոչնատէր: 2. Կոչ-  
նական:  
ձԱՆՇԺԱՄ, գ. ձաշոյ ժամ, օր հասարակ,  
միջօրէ:  
ձԱՆՇԱԿ, գ. 1. Ճաշակումն, կերակուր,  
ըմպելի: 2. Համ: 3. Փորձ, նշանակ: 4.  
Բաժակ, գաւաթ:  
ձԱՆՇԱԿԱԿԻՑ, տե՛ս ձԱՆՇԱԿԻՑ:  
ձԱՆՇԱԿԱՐԱՆ, գ. ձաշակելիք, բերան,  
քիմք:  
ձԱՆՇԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. ձաշակելիք:  
2. ձաշակ, ճաշակումն:  
ձԱՆՇԱԿԵԼ, նբ. 1. ձաշել, ուտել, ըմպել:  
2. նման. Զփորձ առնուլ իրիք, զգալ,  
իմանալ, նախըմպել:  
- ձԱՆՇԱԿԵԼ ԶԱՇԽԱՐՀ. Ամուսնանալ:  
ձԱՆՇԱԿԵԼԻ, ա. Ուտելի:  
ձԱՆՇԱԿԵԼԻՔ, գ. ձաշակարան, ճաշա-  
կաւորութիւն, ճաշակելութիւն:

ձԱՆՇԱԿԵԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ձԱՆՇԱԿԵԼԻՔ:  
ձԱՆՇԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Զամբեցուցա-  
նել, ջամբել, կերակրել, արբուցանել:  
ձԱՆՇԱԿԻՑ, ա. գ. ձաշակակից, սեղա-  
նակից:  
ձԱՆՇԱԿՈՒՄՆ, տե՛ս ձԱՆՇԱԿ (1):  
ձԱՆՇԱՏԵՂ, ձԱՆՇԱՏՈՒՆ, տե՛ս ձԱՆՇԱ-  
ՐԱՆ:  
ձԱՆՇԱՐԱՆ, գ. ձաշատեղ, ճաշատուն:  
ձԱՆՇԵԼ, տե՛ս ձԱՆՇԱԿԵԼ (1):  
ձԱՊԱՂ, ա. 1. Ծաւալիւայ: 2. գ. Ծաւա-  
լումն:  
ձԱՊԱՂԵԼ, նբ. 1. Ծաւալել, սփռել, գե-  
ղուլ, տարածել, ցրել: 2. չբ. Պարապել,  
զբաղել:  
ձԱՊԱՂԻՔ, գ. ձաղճախիք, հեղումն,  
հոսումն:  
- ձԱՊԱՂԻՔ ԱՐԵԱՆ. Արիւնհեղութիւն,  
կոտորած:  
ձԱՊԱՏԵԼ (իմ), չբ. Շաղապատել, գա-  
լարել:  
ձԱՊՈՒԿ, ա. Դիրաշարժ, արագաշարժ,  
ժիբ:  
- ԸՆԴ ձԱՊՈՒԿ, մ. ձեպով:  
ձԱՌ, գ. 1. Առասանութիւն, առասու-  
թիւն, ասացուած, խօսք, բան, բառ: 2.  
Վէպ, պատմութիւն: 3. Մեկնութիւն:  
4. Քարոզ, վարդապետութիւն: 5. Ներ-  
բող, ներբողեան: 6. Գլուխ (զրուածքի  
բաժանում):  
ձԱՌԱԳԱՅԹ, գ. ձաճանչ, նշոյլ, ցոլք,  
շող:  
ձԱՌԱԳԱՅԹԱԶԱՐԴ, ձԱՌԱԳԱՅԹԱ-  
ԶԱՐԴԵԱԼ, ա. Լուսազարդ:  
ձԱՌԱԳԱՅԹԱԶԳԵԱՅ, տե՛ս ԼՈՒՍԱԶ-  
ԳԵԱՅ:  
ձԱՌԱԳԱՅԹԱԼՈՅՍ, ա. Լուսաճաճանչ:  
ձԱՌԱԳԱՅԹԱԿԵՐՊԵԼ, նբ. Լուսազար-  
դել:  
ձԱՌԱԳԱՅԹԱԶԵԼ, ա. 1. ձառագայթա-  
տեսիլ, լուսատեսակ: 2. Լուսաւոր, պայ-  
ծառ: 3. նման. Անուաճև:

ձԱՌԱԳԱՅԹԱԶԵՒԱԳՈՅՆ, աս. Գերա-  
փայլ:  
ձԱՌԱԳԱՅԹԱԶԻԳ, աս. Լուսասփիւռ:  
ձԱՌԱԳԱՅԹԱՅԵՂՅ, աս. Յորդալոյս,  
բազմանշոյլ:  
ձԱՌԱԳԱՅԹԱՆԱԼ, չբ. Լուսազգեհնուլ,  
լուսափայլել:  
ձԱՌԱԳԱՅԹԱՆՇՈՅԼ, աս. Լուսանշոյլ:  
ձԱՌԱԳԱՅԹԱՋԱՀ, աս. Լուսափայլ:  
ձԱՌԱԳԱՅԹԱՏԵՍ, ձԱՌԱԳԱՅԹԱՏԵ-  
ՍԻԼ, տե՛ս ձԱՌԱԳԱՅԹԱԶԵՒ (1):  
ձԱՌԱԳԱՅԹԱՐՁԱԿ, աս. Ճառագայթա-  
փայլ:  
ձԱՌԱԳԱՅԹԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ձԱՌԱ-  
ԳԱՅԹԵԼ:  
ձԱՌԱԳԱՅԹԱԻԷՏ, աս. Լուսալիբ, լու-  
սապայծառ:  
ձԱՌԱԳԱՅԹԱԻՈՐ, աս. Լուսափայլ, շող-  
շողենի, բազմանշոյլ, ճաճանչաւոր:  
ձԱՌԱԳԱՅԹԱՓԱՅԼ, աս. Ճառագայթար-  
ձակ:  
ձԱՌԱԳԱՅԹԵԼ, նբ. Ծագեցուցանել,  
լուսաւորել:  
ձԱՌԱԳԱՅԹՈՒՄՆ, գ. Ծագումն:  
ձԱՌԱԳՐԵԼ, նբ. Արձանագրել, ի գիր  
արկանել:  
ձԱՌԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Գրութիւն, գիրք:  
ձԱՌԱՍԱՅՈՒԹԻՒՆ, գ. Ճառ, խօսք, բան:  
ձԱՌԱՏԵԼ, նբ. չբ. Ճոռոմաբանել, շաղ-  
փաղփել:  
ձԱՌԵԼ, նբ. Ատենաբանել, գրել, սանել,  
պատմել, քարոզել, հռչակել, յայտնա-  
բանել:  
ձԱՐ, գ. Հնար, ելք:  
ձԱՐԱԿ, գ. 1. Դարման, պարէն, կուր,  
բուտ, արօտ, խար, դալարի: 2. Ճարա-  
կուսն, ծախուսն, կեր (սպառելի նիւթ):  
3. Ճար:  
- ձԱՐԱԿ ԱՌՆԵԼ. Ծախել, սպառել, ճա-  
րակել:  
ձԱՐԱԿԱԿԻՑ, աս. Արօտակից:  
ձԱՐԱԿԱԻՈՐ, աս. Խոտաճարակ, խո-

տաբուտ, արօտական:  
ձԱՐԱԿԵԼ, նբ. 1. Արածել, ճարակեցու-  
ցանել, կերակրել, սնուցանել, դարմանել:  
2. փխբ. Ճարակ առնել, ծախել, սպառել:  
ձԱՐԱԿԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ձԱՐԱԿԵԼ (1):  
ձԱՐԱԿՈՒՄՆ, տե՛ս ձԱՐԱԿ (2):  
ձԱՐԻՄԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՆԱՐԻՄԱ-  
ՅՈՒԹԻՒՆ:  
ձԱՐՁԱՏԵԼ, տե՛ս ձԱՅԹԵԼ (1):  
ձԱՐՁԱՏԻՒՆ, տե՛ս ձԱՅԹԻՒՆ:  
ձԱՐՄԱՆԴ, տե՛ս ՇԻԳՂ:  
ձԱՐՊ, գ. 1. Ճրագու: 2. Պարարտութիւն:  
3. նման. Ձէթ: 4. աս. Գէր, պարարտ:  
ձԱՐՊԱՊԱՐԱՐՏ, աս. Ճարպաւորական:  
ձԱՐՊԱԻՈՐԱԿԱՆ, տե՛ս ձԱՐՊԱՊԱ-  
ՐԱՐՏ:  
ձԱՐՊՈՒԹԻՒՆ, գ. Պարարտութիւն:  
ձԱՐՏԱՍԱՆ, գ. 1. Ճարտարաբան, ճար-  
տարախօս, պերճաբան, հռետոր: 2.  
Իմաստակ: 3. աս. Ճարտասանական:  
ձԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ, աս. 1. Հռետորական,  
ճարտարասանական: 2. Իմաստական:  
- ձԱՐՏԱՍԱՆԱԿԱՆՆ, գ. 1. Ճարտասա-  
նութիւն: 2. Ճարտասան:  
ձԱՐՏԱՍԱՆԵԼ, նբ. չբ. Ատենաբանել,  
ատենախօս լինել, փաստաբանել, պեր-  
ճաբանել:  
ձԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճարտասա-  
նական, ճարտարախօսութիւն, փաստա-  
բանութիւն: 2. Ճոռոմաբանութիւն, պեր-  
ճաբանութիւն:  
ձԱՐՏԱՐ, աս. գ. 1. Արուեստագէտ, ձե-  
ռագէտ, հանճարեղ, ճմուռ: 2. Քերթող,  
բանաստեղծ: 3. Իմաստակ: 4. մ. Քաջ,  
տիրապէս, լաւ, անվրէպ:  
ձԱՐՏԱՐԱՔԱՆ, տե՛ս ձԱՐՏԱՐԱԽՕՍ:  
ձԱՐՏԱՐԱՔԱՆԵԼ, տե՛ս ձԱՐՏԱՐԱԽՕ-  
ՍԵԼ:  
ձԱՐՏԱՐԱՔԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ձԱՐՏԱ-  
ՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ:  
ձԱՐՏԱՐԱՔԱՐ, մ. Ճարտարապէս, ճար-  
տարապետապէս:

ՃԱՐՏԱՐԱԳԷՏ, ա. Հմուտ, գիտակ:  
ՃԱՐՏԱՐԱԴԵՏ, ա. Քաջագէտ, արթուն,  
զգոյշ:  
ՃԱՐՏԱՐԱԽՕՍ, ա. գ. Ճարտարաբան,  
ճարտասան, հոեորդ:  
ՃԱՐՏԱՐԱԽՕՍԵԼ, նբ. չբ. 1. Ճարտարա-  
բանել, հաւաստաբանել, իմաստասիրել:  
2. Իմաստակել:  
ՃԱՐՏԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճարտա-  
սանութիւն: 2. Ճարտարաբանութիւն,  
պրծաբանութիւն, քաղցրաբանութիւն:  
ՃԱՐՏԱՐԱԿ, ա. Ճարտար, քաջարուեստ:  
ՃԱՐՏԱՐԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԿԻ, ա. Ա-  
րուեստական:  
ՃԱՐՏԱՐԱՄՏԵԼ, չբ. Իմաստասիրել,  
տրամաբանել, իմաստնանալ:  
ՃԱՐՏԱՐԱՆԱԼ, չբ. Գուռ գործել, ջանալ,  
հայթայթել:  
ՃԱՐՏԱՐԱՆՔ, գ. Հայթայթանք, հնարք:  
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, գ. ա. 1. Ճարտար, ա-  
րուեստագէտ: 2. Արարչագործ: 3. Քեր-  
թող, սփեւտէս: 4. Իմաստուն (չատ  
ճարտար):  
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՊԷՍ, տե՛ս ՃԱՐՏԱՐԱ-  
ԲԱՐ:  
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԵԼ, նբ. Կազմել, յորինել,  
ճարտարել:  
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Ճարտարու-  
թիւն:  
ՃԱՐՏԱՐԱՊԷՍ, տե՛ս ՃԱՐՏԱՐԱԲԱՐ:  
ՃԱՐՏԱՐԱՍԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱՍԱՆ, ա.  
Ճարտարախօս, ճարտասան:  
ՃԱՐՏԱՐԱՍԱՆԱԿԱՆ, ա. Ճարտասանա-  
կան:  
ՃԱՐՏԱՐԱՍԱՆԵԼ, տե՛ս ՃԱՐՏԱՐԱԽՕ-  
ՍԵԼ:  
ՃԱՐՏԱՐԱՍԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՃԱՐՏԱ-  
ՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ:  
ՃԱՐՏԱՐԵԼ, նբ. 1. Արուեստագործել,  
արուեստակել, իմաստակել: 2. Իմաստա-  
սիրել: 3. Ճարտարաբանել, ճարտարա-  
խօսել: 4. տե՛ս ՃԱՐՏԱՐԱՆԱԼ:

ՃԱՐՏԱՐԻՄԱՅ, տե՛ս ՀՆԱՐԻՄԱՅ:  
ՃԱՐՏԱՐՄՏԵԼ, տե՛ս ՃԱՐՏԱՐԱՄՏԵԼ:  
ՃԱՐՏԱՐՄՏՈՒԹԻՒՆ, գ. Հնարագիտու-  
թիւն, իմաստակութիւն:  
ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Արուեստ, ա-  
րուեստագիտութիւն, գիւտ, հնարք, հնա-  
րագիտութիւն, հայթայթանք, աջողա-  
կութիւն: 2. Հանճար, իմաստութիւն: 3.  
Իմաստասիրութիւն, փելիսոփայութիւն:  
4. Իմաստակութիւն:  
ՃԱՐՏՈՒԿ, տե՛ս ԱՇԽԷՏ:  
ՃԱԻԱԿ, գ. Որդի, տղայ, ուստր:  
ՃԱԻԱԿԵԹ, գ. Աղջիկ, դուստր:  
ՃԳՆԱԶԳԵԱՅ, ա. Ճգնազգեստ, ճրգ-  
նազգեցիկ:  
ՃԳՆԱԶԳԵՍ, ՃԳՆԱԶԳԵՅԻԿ, տե՛ս  
ՃԳՆԱԶԳԵԱՅ:  
ՃԳՆԱԶԳԵՑՈՒԹԻՒՆ, գ. Ճգնութիւն,  
նահատակութիւն:  
ՃԳՆԱԽՈՆՋ, ա. Անխոնջ:  
ՃԳՆԱԿԱՆ, ա. Մրցական, դժուարակիր,  
ճգնողական, ճգնաւորական:  
ՃԳՆԱԿԻՑ, ա. Վաստակակից, պատե-  
րազմակից, չարչարակից, հանդիսակից:  
ՃԳՆԱՍԷՐ, ա. Համբերատար, համբերող:  
ՃԳՆԱԻՈՐ, գ. 1. Միայնակեաց, մենա-  
կեաց: 2. Նահատակ, մարտիրոս: 3. Առա-  
քինի: 4. Ըմբիշ, ազոնարար: 5. ա. Ճգնա-  
ւորական, ճգնողական:  
ՃԳՆԱԻՈՐԱԿԱՆ, ա. Ճգնական, ճգնո-  
ղական:  
ՃԳՆԱԻՈՐԵԼ (իմ), չբ. Ճգնել, առաքի-  
նանալ, նահատակել, մրցել, կրթել:  
ՃԳՆԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. Ճգնութիւն,  
ժուժկալութիւն:  
ՃԳՆԵԼ<sup>1</sup>, նբ. Ի նեղ արկանել, ճգնեցու-  
ցանել, նեղել, տազնապել, չարչարել:  
ՃԳՆԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Ճգնաւորել, մրցել,  
նահատակել, կրթել, ջնանալ, աշխատել:  
ՃԳՆԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՃԳՆԵԼ<sup>1</sup>:  
ՃԳՆՈՂԱԿԱՆ, ա. Ճգնական, ճգնաւո-  
րական:

ձԳՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճիգն, նեղուժիւն, վիշտ, տազնապ, կիրք, չարչարանք, քիրտն, վաստակ, երկ: 2. Մրցանք, նահատակութիւն, կրթութիւն, ջան: 3. Ժուժկալութիւն:

ձԳՆՈՒՄՆ, գ. Մրցանք, մրցումն:  
ձեՂ, տե՛ս ԿՈՒՆ Դ:

ձեՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ԿՆՏՈՒԹԻՒՆ:

ձեՂՔեՒ, ձեՂՔՈՒԼ, նբ. Հերձանել, Հերձուլ, ցելուլ, խզիլ, պատռել, բաժանել, որոշել, հասանել, կտրել:

ձեՄ<sup>1</sup>, գ. Շրջագալութիւն, քայլափոխութիւն, ընթացք, գնացք:

- ձեՄ ԱՌՆՈՒԼ, տե՛ս ձեՄԵԼ (իմ):

ձեՄ<sup>2</sup>, տե՛ս ԿԵՄ:

ձեՄԱՐԱՆ, գ. 1. ձեմելիք: 2. Բնակարան, սրահ: 3. Դպրոց, վարժարան:

- ձեՄԱՐԱՆՔ, տե՛ս ձեՄ:

ձեՄԱՐԱՆՈՅ, գ. ձեմելիք:

ձեՄԵԼ (իմ), չբ. ձեմ առնուլ, շրջել, շրջագայել, գգնալ, երթևեկել, քայլել, խաղալ:

ձեՄԵԼԻ, լիք, գ. 1. ձեմարան, ճեմարանոց: 2. ձեմ, ճեմարանք:

ձեՄԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Շրջեցուցանել, յածեցուցանել:

ձեՄՈՒԹԻՒՆ, գ. ձեմ, շրջագալութիւն, փխբ. զրուցատրուժիւն:

ձեՆձԵՐ, գ. Ծուխ, գոլորշի (խորոզուող մսի):

ձեՆձԵՐԱԼ, տե՛ս ձեՆձԵՐԵԼ<sup>2</sup>:

ձեՆձԵՐԱԼԻՐ, ա. ձենճերալից:

ձեՆձԵՐԱԼԻՑ, տե՛ս ձեՆձԵՐԱԼԻՐ:

ձեՆձԵՐԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Խորովել, ծխել, բուրել: 2. Ձոհել:

ձեՆձԵՐԵԼ<sup>2</sup>, չբ. ձենճերալ, բզզալ, տզզալ:

ձեՆձԵՐՈՏԻԼ, չբ. Ծխոտել:

ձեՊ, գ. Աճապարումն, վաղվաղումն, փոյթ, ջան, ճիգն, հոգ:

- ձեՊ ՁձԵՊԻ, ձեՊ Ի ձեՊՈՅ, ձեՊՈՎ, մ. Փոյթ ընդ փոյթ, փոյթ ի փուժոյ,

փուժով, ստիպաւ, ստիպով, հապճեպ:

- ձեՊՍ ԿԱՅՈՒՑԱՆԵԼ. ձեպել, ճեպեցուցանել, փութացուցանել:

ձեՊԱՆՑՈՅՑ ԱՌԻՐՑ, տե՛ս ՀԵՂԵՂԱՏ:

ձեՊԵԼ<sup>1</sup>, նբ. 1. ձեպս կացուցանել, ճեպեցուցանել, փութացուցանել:

2. Ստիպել, տազնապել, հարկեցուցանել, ի նեղ արկանել:

ձեՊԵԼ<sup>2</sup> և ձեՊԵԼ (իմ), չբ. 1. Փութալ, աճապարել, վաղվաղել, շտապել, երագել, ընթանալ, կանխել:

2. Հոգալ, գուն գործել: ձեՊԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ձեՊԵԼ<sup>1</sup>:

ձեՊԻՄՆ, գ. ձեպ, փոյթ, ստիպումն:

ձեՑ, գ. Ջարմ, սերունդ, ծնունդ, զաւակ: ձԵՐՄԱԿ, ա. Սպիտակ:

ձԵՐՄԱԿԱԶԻ, ա. Սպիտակաճի:

ձԵԻԵՂԻԿ, տե՛ս ձԻԻԱՂ:

ձԻԳՆ, տե՛ս ձԳՆՈՒԹԻՒՆ:

ձԻՂՄ, ա. Մատար, տղայական:

ձԻՃԻ, տե՛ս ձՃԻ:

ձԻՇԴ, ա. 1. Ստոյգ, անվրէպ, սոսկ: 2. գ.

ձջուլութիւն:

ձԻՁ, գ. Կանչ, կանչիւն, ողբ, բողբոջ, կական, գոչիւն, աղաղակ, գուժումն, հեծութիւն:

- ձԻՁ ԱՌՆՈՒԼ՝ ԲԱՌՆԱԼ, ՁձԶԻ ՀԱՐԿԱՆԵԼ (իմ), տե՛ս ձԶԵԼ:

ձԻԶԵԼ, տե՛ս ձԶԵԼ:

ձԻՊՈՒՌՆ, տե՛ս ձՊՈՒՌՆ:

ձԻՊԻ, տե՛ս ԲԻԺ (1):

ձԻՌ, տե՛ս ՈՂԿՈՅՁ:

ձԻՏԱԿ, գ. Քայռ, քառամանեակ, մեհեւանդ:

ձԻՐԱՆ, գ. ձանկ, մազիլ:

ձԻԻԱՂ, գ. ձևեղիկ, ճուաղն, հրէչ:

ձԻԻԱՂԱԲԱՐՈՅ կամ ձՈՒԱՂԱԲԱՐՈՅ, ա. Գազանաբարոյ, վայրենամիտ, անուսումն:

ձԻԻԱՂԱԿԱՆ կամ ձՈՒԱՂԱԿԱՆ, ա. Այլանդակ, վայրենի:

ձԻԻԱՂՈՒԹԻՒՆ, գ. Այլանդակութիւն, վայրենութիւն:

ձի՛հՂ, գ. Ոստ, ուղէշ, ստեղն, բազուկ,  
բարունակ, շառախւղ:  
ձԿՈՅԹ, գ. Ծկոյթ:  
ձՂՃԱՍԻՐՏ, տե՛ս ձՂՃԻՄ (1):  
ձՂՃԻՄ, ա. 1. Փոքրորդի, ճղճասիրտ: 2.  
Ռիշտ, կծծի, ագա՛հ:  
ձՂՃՄԵԼ (իմ), չբ. Զառամանակ, թառա-  
մեկ, խորշոմեկ:  
ձՂՓՈՒՄՆ, գ. Ճողփումն:  
ձձԵԿԵՐ, տե՛ս ՈՐԳՆԱՀԱՐ:  
ձձԻ, գ. 1. ձի՛ճի, որդն: 2. Զեռուն, սո-  
ղուն:  
ձձՈՒԵԼ, տե՛ս ձՈՒՈՒՈՂԵԼ:  
ձձՈՒՈՂՈՒԹԻԻՆ, գ. Ճոռուղումն:  
ձՄԼԵԼ, նբ. 1. ձնչեկ, քամեկ: 2. Նեղեկ,  
նուաճեկ, կոխան առնեկ, խեղդեկ: 3.  
փխբ. Խորովեկ, տոչորեկ:  
ձՄԼԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. ձմլեկ, մորմոքե-  
ցուցանեկ, կակձեցուցանեկ, վրդովեկ:  
ձՆՁՂՈՒԿ, գ. (կենդբ.) Ծիտ, ձազ:  
ձՆՇԵԼ, նբ. 1. ձմլեկ, սեղմեկ, քամեկ,  
զսպեկ: 2. Նուաճեկ, նկուն առնեկ, ճգնեկ,  
նեղեկ:  
ձՆՇԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ձՆՇԵԼ:  
ձՆՇՈՒԹԻԻՆ, գ. ձնշումն:  
ձՆՇՈՒՄՆ, տե՛ս ձՆՇՈՒԹԻԻՆ:  
ձՆՁԱՆՈՒՆՔ, տե՛ս ԱՐԳԱՆԻ:  
ձՇԳՐԻՏ, ա. 1. Ճշմարիտ, ճիշդ, անվրէպ,  
ստոյգ, հաւաստի, իսկական, բուն, յա-  
րանման: 2. մ. տե՛ս ձՇԳՐՏԻԻ:  
ձՇԳՐՏԱԲԱՆԵԼ, նբ. չբ. Իսկաբանեկ,  
հաւաստաբանեկ:  
ձՇԳՐՏԱԲԱՆՈՒԹԻԻՆ, գ. Իսկաբանու-  
թիւն, ստուգաբանութիւն:  
ձՇԳՐՏԱԲԱՐ, տե՛ս ձՇԳՐՏԻԻ:  
ձՇԳՐՏԱԳՈՅՆ, ա. մ. Հաւաստագոյն,  
իսկագոյն, ճշդիւ:  
ձՇԳՐՏԱԳՈՐԾ, ա. Անվրէպ, ճշգրիտ,  
ճիշդ:  
ձՇԳՐՏԱԳՈՐԾԵԼ, նբ. Ճշգրտեցուցանեկ:  
ձՇԳՐՏԱՊԱՏՈՒՄ, ա. մ. Ստուգապատում:  
ձՇԳՐՏԱՊԷՍ, տե՛ս ձՇԳՐՏԻԻ:

ձՇԳՐՏԱՏԵՍԻԼ, ա. Ճշմարտատեսիլ,  
հանգունատիպ, յարանման:  
ձՇԳՐՏԵԼ, նբ. Ստուգել, ճշդել, հաւաս-  
տել, հաւաստեցուցանել:  
ձՇԳՐՏԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Ճշգրտել, նմա-  
նեցուցանել, ճշգրտագործել:  
ձՇԳՐՏԻԻ, մ. Ճշգրիտ, ճշգրտաբար,  
ճշգրտապէս, հաւաստեաւ, ստուգիւ,  
ճշդիւ, ճշդով, զգուշեաւ, անշուշտ:  
ձՇԳՐՏՈՒԹԻԻՆ, գ. Իսկութիւն, հաւաս-  
տիք, անվրիպութիւն, ստուգաբանու-  
թիւն, ստուգութիւն:  
ձՇԴԱՊԱՀԱՆՋ, ա. Սաստկապահանջ:  
ձՇԴԵԼ, նբ. 1. Խնայել, անխայել, զնդալ:  
2. Ստուգել, ճշգրտել:  
- ձՇԴԻԻ, ձՇԴՈՎ, տե՛ս ձՇԳՐՏԻԻ:  
ձՇԴՈՒԹԻԻՆ, գ. 1. Ճշգրտութիւն (ճիշդ  
լինելը): 2. Ոչստութիւն, ժլատութիւն,  
խնայութիւն, կծծութիւն:  
ձՇՄԱՐԻՏ, ա. 1. Անսուտ, անշուշտ,  
իրաւ, ստոյգ, ճշգրիտ, ճիշդ, հաւաստի,  
աներկբայ: 2. Արդար, ուղիղ, հաւատա-  
րիմ, ճշմարտախօս, աննենգ: 3. յոգն. գ.  
Ճշմարտութիւն, ուղղութիւն: 4. մ. Ճըշ-  
մարտապէս, ստուգիւ, արդարեւ, յիրաւի:  
ձՇՄԱՐՏԱԲԱՆ, տե՛ս ձՇՄԱՐՏԱԽՕՍ:  
ձՇՄԱՐՏԱԲԱՐ, տե՛ս ձՇՄԱՐՏԱՊԷՍ:  
ձՇՄԱՐՏԱԳՈՅՆ, ա. 1. Ստուգագոյն:  
2. մ. Ճշդիւ, ճշգրտիւ:  
ձՇՄԱՐՏԱԳՈՐԾ, ա. Արդարագործ:  
ձՇՄԱՐՏԱԳՈՐԾԵԼ, տե՛ս ձՇՄԱՐՏԱ-  
ԳՈՐԾ:  
ձՇՄԱՐՏԱԳՐԵԼ, նբ. Ստուգագրել,  
ստուգաբանել:  
ձՇՄԱՐՏԱԴԱՏ, ա. Արդարադատ:  
ձՇՄԱՐՏԱԽՈՂ, ա. Ողջամիտ:  
ձՇՄԱՐՏԱԽՕՍ, ա. Ճշմարտաբան, ստու-  
գաբան, ճշմարիտ:  
ձՇՄԱՐՏԱԽՕՍԵԼ, տե՛ս ձՇՄԱՐՏԵԼ:  
ձՇՄԱՐՏԱԿԱՆ, տե՛ս ձՇՄԱՐԻՏ:  
ձՇՄԱՐՏԱԿԻՑ ԼԻՆԵԼ, տե՛ս ձՇՄԱՐ-  
ՏԱԿՅԵԼ:

ձՇՄԱՐՏԱԿՈՐՈՅՍ, ա. Մոլորեակ:  
ձՇՄԱՐՏԱԿՑԵԼ, չբ. ձշմարտակից լինել:  
ձՇՄԱՐՏԱՀԱԻԱՏ, ա. 1. Ողջամիտ, ուղ-  
ղահաւատ: 2. Հաւատարիմ:  
ձՇՄԱՐՏԱՃԱԹ, տե՛ս ձՇՄԱՐՏԱՊԱ-  
ՏՈՒՄ:  
ձՇՄԱՐՏԱՊԱՏՈՒՄ, ա. ձշմարտաճառ,  
խսկապատուժ, ուղղապատուժ, ստուգա-  
բան, ճշմարտաբան, ճշմարտախօս:  
ձՇՄԱՐՏԱՊԷՍ, մ. ձշմարտաբար, Հաս-  
տատապէս, ստուգապէս, իսկապէս, ճըշ-  
մարտիւ, արդարեւ, յիբաւի:  
ձՇՄԱՐՏԱՍԷՐ, ա. Արդարասէբ, ճշմա-  
րիտ:  
ձՇՄԱՐՏԱՍԻՐԱԲԱՐ, տե՛ս ձՇՄԱՐՏԱ-  
ՍԻՐԱՊԷՍ:  
ձՇՄԱՐՏԱՍԻՐԱՊԷՍ, մ. ձշմարտասի-  
բաբար:  
ձՇՄԱՐՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Արդարա-  
մըտութիւն:  
ձՇՄԱՐՏԱՏԵՍԻԼ, ա. ձշմարտատիպ,  
անխաբ, ստոյգ, հաւաստի:  
ձՇՄԱՐՏԱՏԻՊ, տե՛ս ձՇՄԱՐՏԱՏԵՍԻԼ:  
ձՇՄԱՐՏԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ձՇՄԱՐ-  
ՏԵԼ:  
ձՇՄԱՐՏԱՓԱՌՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՒՂՂԱ-  
ՓԱՌՈՒԹԻՒՆ:  
ձՇՄԱՐՏԵԼ, նբ. 1. Ստուգել, ճշգրտել:  
2. Հաւատարմացուցանել, հաստատել,  
յայտ առնել: 3. ձշմարտախօսել:  
ձՇՄԱՐՏԻԻ, մ. ձշմարիտ, ստուգիւ,  
ճշգրտիւ, հաւաստեաւ, յիբաւի, ճշդիւ,  
քաջ:  
ձՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ստուգութիւն,  
խսկութիւն ուղղութիւն: 2. Անկեղծու-  
թիւն, հաւատարմութիւն: 3. Արդարու-  
թիւն:  
- ձՇՄԱՐՏՈՒԹԵԱՄԲ, մ. ձշմարտիւ,  
ճշգրտիւ:  
ձՇՆԵԼ, նբ. ձնչել, ճգնել:  
ձՈՆ, ա. 1. Հարուստ, մեծատուն, փար-  
թամ: 2. Մեծ, հզօր, կարող, երեւելի: 3.

Շքեղ, պերճ, բարդաւած: 4. դ. Ազատ,  
աւազ, իշխան:  
ձՈՆԱԲԱՆ ԼԻՆԵԼ, տե՛ս ձՈՆԱԲԱՆԵԼ  
(1):  
ձՈՆԱԲԱՆԵԼ, չբ. 1. ձոխաբան լինել:  
2. Շատախօս լինել: 3. Մեծաբանել, ճա-  
մարտակել:  
ձՈՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. ձոռոմաբանու-  
թիւն, պերճաբանութիւն:  
ձՈՆԱԲԱՐ, մ. Տիրաբար, ազատօրէն,  
ինքնիշխանաբար:  
ձՈՆԱԳՈՅՆ, ա. մ. Հարստագոյն:  
ձՈՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Մեծագործու-  
թիւն:  
ձՈՆԱԶԳԻ, ա. Մեծազգի, ազատ:  
ձՈՆԱԿԱՆ, ա. ձոխ (որտեղ կայ ճոխու-  
թիւն):  
ձՈՆԱՁԻՐ, ա. Առատաձիբ, մեծապարզ:  
ձՈՆԱՆԱԼ, չբ. 1. Բռնանալ, պանծանալ:  
2. Մեծանալ, փարթամանալ:  
ձՈՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ձՈՆՍԻՐՈՒ-  
ԹԻՒՆ:  
ձՈՆԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Մեծացուցանել,  
մեծարել, հարստացուցանել:  
ձՈՆՈՒԹԻՒՆ, գ. Մեծութիւն, հարստու-  
թիւն, պատիւ, փառք, ինքնիշխանու-  
թիւն, աւազութիւն:  
- ձՈՆՈՒԹԵԱՄԲ, մ. Տիրաբար, իշխա-  
նաբար:  
ձՈՆՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Անափառութիւն:  
ձՈՂԵԼ, նբ. Փետել (մազերը):  
ձՈՂԾԵԼ, չբ. Փայլել, շողալ, շողշողել:  
ձՈՂՈՊԵԼ, նբ. 1. Շորթել, կորզել, գեր-  
ծուլ, քաղել, կապտել, ի բաց թափել,  
ազատել: 2. չբ. Պրծանել, գերծանել:  
ձՈՂՓՈՒՄՆ, տե՛ս ձՂՓՈՒՄՆ:  
ձՈՂՔԵԼ, նբ. Պատառել:  
ձՈՊԱՆ, գ. Չուան, պարան, տոռն, լար:  
ձՈՊԱՆԱՁԻԳ, տե՛ս ձՈՊԱՆԱԻՈՐ:  
ձՈՊԱՆԱԻՈՐ, ա. ձոպանաձիգ:  
ձՈՌՈՄ, ա. ձոխ, պերճ, սեթեւեթեալ:  
- ձՈՌՈՄՍ ԽՕՍԵԼ. Մեծաբանել:

ձՈՌՈՄԱԲԱՆ, ա. Պերճաբան, պաճու-  
ճաբան:

ձՈՌՈՄԱԲԱՆԵԼ, չբ. ձոռոմս խօսել, մե-  
ծաբանել:

ձՈՌՈՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պերճաբա-  
նութիւն: 2. Շատախօսութիւն, շաղփաղ-  
փութիւն:

ձՈՌՈՄԱՆԱԼ, չբ. ձոխանալ, պանծա-  
նալ, գոռոզանալ, մեծաբանել:

ձՈՐՏ, գ. Ծառայ, սպասաւոր:

ձՈՒԱՂՆ, տե՛ս ձԻՒԱՂ:

ձՈՒԶ, գ. ձիչ, գոչիւն, աղաղակ:

ձՉԵԼ, չբ. ձիչել, ճիչ բառնալ, կռնչել:

ձՉԻՒՆ, գ. ձիչ, ճչումն:

ձՉՈՒՄՆ, տե՛ս ձՉԻՒՆ:

ձՊՈՒՌՆ, գ. (կենդան) ձիպուռն:

ձՌԱՔԱՂ ԱՌՆԵԼ. ձռաքաղել, պտղա-  
քաղ առնել՝ լինել:

ձՌԱՔԱՂԵԼ, տե՛ս ձՌԱՔԱՂ ԱՌՆԵԼ:

ձՌՈՒՂԵԼ, տե՛ս ձՌՈՒՂԵԼ:

ձՌՈՒՂԵԼ, չբ. ձռուղի, ճռուղի,  
ճռուել:

ձՌՈՒՂՈՒՄՆ, տե՛ս ձձՈՒՂՈՒԹԻՒՆ:

ձՌՈՒՂԵԼ, տե՛ս ձՌՈՒՂԵԼ:

ձՐԱԳ, գ. 1. Լոյս, ջահ, լապտեր, կան-  
թեղ, ճրագարան: 2. փխբ. Առաջնորդ: 3.  
փխբ. Մխթարութիւն, յոյս, ապաւէն:

ձՐԱԳԱԿԱԼ, տե՛ս ձՐԱԳԱԿԻՐ:

ձՐԱԳԱԿԻՐ, ա. ձրագակալ:

ձՐԱԳԱՐԱՆ, գ. 1. Աշտանակ, ճրագա-  
կալ, ճրագակիր, կանթեղ: 2. ձրագ:

- ձՐԱԳԱՐԱՆ ՏԵՍՈՒԹԵԱՆ. նման.  
Աչք:

ձՐԱԳՈՒ, տե՛ս ձԱՐՊ (1):

ձՕՃ, ա. ձօճան, դիւրաշարժ:

- ձՕՃ ԱՌՆՈՒԼ, տե՛ս ձՕՃԵԼ<sup>2</sup> (իմ):

ձՕՃԱՆ, տե՛ս ձՕՃ:

ձՕՃԵԼ<sup>1</sup>, նբ. ձօճեցուցանել, շարժել,  
շարժել, տատանել:

ձՕՃԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. ձօճ առնուլ, ծածանել,  
կրկրել, տարաբերել:

ձՕՃԵՅՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ձՕՃԵԼ<sup>1</sup>:

## Մ

ՄԱԳԱՂԱԹ, ՄԱԳԱՂԱՏ, գ. Մատեան:

ՄԱԳԻԼ, գ. ձանկ, ճիրան:

ՄԱԳԻՍՏՐԻԱՆՈՍ, գ. Մագիստրոս, պետ,  
գօրապետ, իշխանապետ:

ՄԱԳԻՍՏՐՈՍ, տե՛ս ՄԱԳԻՍՏՐԻԱՆՈՍ:

ՄԱԳԻՍՏՐՈՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱԳԻՍ-  
ՐՈՒԹԻՒՆ:

ՄԱԳԻՍՏՐՈՒԹԻՒՆ, գ. Մագիստրոսու-  
թիւն:

ՄԱԳԼԵԼ, ՄԱԳԼՅԵԼ, տե՛ս ՄԱԳԼՅՏԵԼ:

ՄԱԳԼՅՏԵԼ, նբ. Մագլիկ, մագլցիկ, ցտիկ:

ՄԱԳՆԵՍՏԻՍ, գ. Մագնիտ:

ՄԱԳՆԻՏ, տե՛ս ՄԱԳՆԵՍՏԻՍ:

ՄԱԶ<sup>1</sup>, գ. Հեր, գէս, ձար, վարս:

ՄԱԶ<sup>2</sup>, գ. Գան, գաւազան, խարազան:

ՄԱԶԱԲԵՐ, ա. Մագեղ:

ՄԱԶԱԳՈՐԾ, ա. Մագեղէն:

ՄԱԶԱՊՈՒՐ, մ. Հագիւ, Հագիւ Հագ,  
մարդապուր:

ՄԱԶԳՈՒԹԻՒՆ, գ. Թանձրութիւն:

ՄԱԶԵԱՅ, ա. Մագեղէն:

ՄԱԶԵՂԵՐ, ա. Մագաբեր, Հերաւոր:

ՄԱԶԵՂԷՆ, ա. 1. Մագեայ: 2. գ. Քուրճ,  
խարազն, խորդ:

ՄԱԹԷՄԱՏԻԿՈՍ, ա. գ. Համարող, ու-  
սումնական, ուսող:

ՄԱԺԻՍՏՌՈՍ, տե՛ս ՄԱԳԻՍՏՐՈՍ:

ՄԱԺԻՍՏՌՈՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱԳԻՍ-  
ՐՈՍՈՒԹԻՒՆ:

ՄԱԼԵԼ, նբ. 1. ձնչիկ, տրորել, ճմլել,  
մաշիկ, ջախել, լիսուլ: 2. Մեղիկ, իզա-  
ցուցանել, ներքինացուցանել: 3. Աղալ

(ծամելով մանրացնել):

ՄԱԼՈՒՆ, տե՛ս ԿԱՌԱՆ:

ՄԱԽԱԶ, ա. Անառակ, պագչոտ, խենէչ,  
ցոփ, լիտի, շուալտոտ:

ՄԱԽԱԶՈՒԹԻՒՆ, գ. Յոփութիւն, լըկ-  
տութիւն, շուալտութիւն:

ՄԱԽԱԹ, գ. Հերիւն:  
ՄԱԽԱԱ, չբ. Նախանձեւ, խանդալ, յա-  
չաղեւ, չարակնեւ:  
ՄԱԽԱՂ, գ. 1. Պարկ, բակեղեթ, քսակ:  
2. Քուրճ, խորգ: 3. Զամբիւղ, կողոպ, սապատ, սփիւրիդ:  
ՄԱԽԱՅՈՐԴ, ՄԱԽԱՅՈՐԴՈՐ, ա. Նա-  
խանձոտ, յաչաղկոտ:  
ՄԱԽԱՆՔ, գ. Զարակնութիւն, յաչա-  
ղանք:  
ՄԱԽԻՁ, ա. Տգեղ, զագրելի, գարշ, աղ-  
տեղի, զագիր, անարգ:  
ՄԱԽՈՂ, ա. Նախանձաբեկ:  
ՄԱԾ, ա. 1. Մածեալ, հոծեալ, թանձրա-  
ցեալ: 2. Կից, յարեալ, յեռ:  
ՄԱԾԱՆԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՄԱԾՈՒՅԱՆԵԼ:  
ՄԱԾԱՆԵԼ<sup>2</sup> (իմ), ՄԱԾՆՈՒԷ, չբ. Մատ-  
գել, շաղել, հոծել, թանձրանալ, մակար-  
դել, յարել:  
ՄԱԾՈՒԱԾ, գ. Կառուած, բաղկացու-  
թիւն, Հաստատութիւն:  
ՄԱԾՈՒՄՆ, գ. Մածուցումն:  
ՄԱԾՈՒՆ, տե՛ս ՄԱՃԱՌԱԿ:  
ՄԱԾՈՒՅԱՆԵԼ, պբ. Փակուցանել, միա-  
ցուցանել, կցել, յարել, պնդել:  
ՄԱԾՈՒՅՈՒՄՆ, տե՛ս ՄԱԾՈՒՄՆ:  
ՄԱԿԱԲԱՌՆԱԼ, նբ. Ըստանձնել:  
ՄԱԿԱԳԱՆՉԵԼ, չբ. Վերագոչել:  
ՄԱԿԱԳԱՆՉՈՒԹԻԻՆ, գ. Բարձրաձայ-  
նութիւն, ճիչ:  
ՄԱԿԱԳԻԾ, ա. Մակագրեալ, արձանա-  
գրեալ:  
ՄԱԿԱԳՐԵԼ, նբ. 1. Վերագրել: 2. Ըն-  
ծայել, սեպհականել: 3. Շարադրել, գրել,  
արձանագրել, դրոշմել:  
ՄԱԿԱԳՐՈՒԹԻԻՆ, գ. Վերագրութիւն:  
ՄԱԿԱԴԻՏՈՂ, տե՛ս ՎԵՐԱԴԻՏՈՂ:  
ՄԱԿԱԴՐԱԿԱՆ, ա. (քբ.) Վերագիր,  
մակգիր:  
ՄԱԿԱԿՐԵԼ, նբ. 1. Վերագրել, գետեղել:  
2. Մականուանել, վերանուանել, վերա-  
կոչել:

ՄԱԿԱԿՈՉՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄԱԿԱՆՈՒ-  
ՆՈՒԹԻԻՆ:  
ՄԱԿԱՁԻ, ա. գ. Հեծեալ, ասպետ:  
ՄԱԿԱՂԱՏԵՂ, գ. Բակ, պառակ, փա-  
րախ:  
ՄԱԿԱՄՏԱԾԱԿԱՆ, ա. 1. Խոհական: 2.  
Մտացածին:  
ՄԱԿԱՄՏԱԾԵԼ, նբ. 1. Հնարել, յորինել:  
2. Որոճել, խորհրդածել:  
ՄԱԿԱՄՏԱԾՈՒԹԻԻՆ, գ. 1. Խորհուրդ,  
մտածութիւն, խորհրդածութիւն: 2. Խե-  
լամտութիւն, խոհականութիւն, խելք:  
3. Յօդուած (յորինած՝ մոզոնած բան):  
ՄԱԿԱՆ, գ. Գաւազան, ցուպ:  
ՄԱԿԱՆՈՒԱՆԵԼ, տե՛ս ՄԱԿԱԴՐԵԼ (2):  
ՄԱԿԱՆՈՒՆ, գ. 1. Աւելաձայնութիւն,  
մականունութիւն: 2. ա. Անուանակիր  
(մի պատուի անուն կրող):  
ՄԱԿԱՆՈՒՆՈՒԹԻԻՆ, գ. 1. Մակակո-  
չութիւն: 2. տե՛ս ՄԱԿԱՆՈՒՆ:  
ՄԱԿԱՏԵՍՈՒՉ, ա. գ. Վերատեսուչ, վե-  
րակացու:  
ՄԱԿԱՏՊԱՆՈՐԵԼ, նբ. Դրոշմել:  
ՄԱԿԱՐԴ, գ. Խախաց, փխբ. պատճառ  
(մեղքեր առաջ բերող միջոց):  
ՄԱԿԱՐԴԱԿ, ա. գ. 1. Արդակ, հարթ,  
ողորկ: 2. Մակերևոյթ:  
ՄԱԿԱՐԴԱԿԵԼ, նբ. Հարթել, յարդարել,  
հաւասարել, ողորկել:  
ՄԱԿԱՐԴԵԼ (իմ), չբ. Ընդխառնել,  
թանձրանալ, միանալ:  
ՄԱԿԱՅԱԿԱՆ, ա. 1. Մակացողական,  
գիտնական: 2. Մակացու, գիտուն:  
ՄԱԿԱՅՈՂ, ա. Մակացու, հմուտ, գիտ-  
նաւոր, գիտնական:  
ՄԱԿԱՅՈՂԿԱՆ, տե՛ս ՄԱԿԱՅԱԿԱՆ:  
ՄԱԿԱՅՈՒ, տե՛ս ՄԱԿԱՅՈՂ:  
ՄԱԿԱՅՈՒԹԻՆ, գ. Գիտութիւն, հասո-  
ղութիւն, հմտութիւն, ուսումն:  
ՄԱԿԱՍԱՍԱՐ, ա. 1. Զուգահաւասար,  
յարանման, անայլայլակ, բարեխառն,  
հասարակ: 2. Հասարակորդ, հաղորդ:



ՄԱԿԱԽԱՍԱՐԵԼ (իմ), չք. Հաւասարել, կցորդ լինել:  
ՄԱԿԵՂՈՆ, տե՛ս ՄՍԱՎԱՃԱՌԱՆՈՅ:  
ՄԱԿԵՐԵԿԵԼ (իմ), չք. Մակերեւութանալ:  
ՄԱԿԵՐԵԿԵԿՅԹ, տե՛ս ՄԱԿԵՐԵԿԵԿՅԹԻՒՆ:  
ՄԱԿԵՐԵԿԵԿՅԹԱՆԱԼ, տե՛ս ՄԱԿԵՐԵԿԵԼ (իմ):  
ՄԱԿԵՐԵԿԵԿՅԹԻՒՆ, գ. Մակերեւութ:  
ՄԱԿԸՆ ԴՈՒՆԵԼ (իմ), տե՛ս ՎԵՐԸՆ-ԴՈՒՆԵԼ (իմ):  
ՄԱԿԹԵԿԵԼ, տե՛ս ՎԵՐԱԹԵԿԵԼ:  
ՄԱԿԽՈՂՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱԿԱՄՏԱԾՈՒԹԻՒՆ:  
ՄԱԿԶԱՅՆԵԼ, տե՛ս ՎԵՐԱԶԱՅՆԵԼ:  
ՄԱԿՈՅԿ, գ. Կուր, նաւամակրյկ, նաւակ:  
ՄԱԿՍԱՍՏԿՈՒԹԻՒՆ, գ. Սաստկուլթիւն, ուսուցչութիւն, առաւելութիւն, գերազանցութիւն:  
ՄԱՀ, գ. 1. Մեռելութիւն, վախճան, օրհնութիւն: 2. Կոտորած, սպանութիւն, սատակումն: 3. Անձնասպանութիւն: 4. Ժանտամազ, ժանտախտ:  
ՄԱՀԱՔԵՐ, ա. Մահառիթ, մահածին, սատակիչ:  
ՄԱՀԱՔԵՐԱԿԱՆ, տե՛ս ՄԱՀԱՔԵՐ:  
ՄԱՀԱՔԵՐՈՒԹԻՒՆ, գ. Մահածութիւն:  
ՄԱՀԱՔՈՅԾ, ա. Մահառիթ, մահաբեր:  
ՄԱՀԱԳՈՅԺ, ա. Բօթաբեր:  
ՄԱՀԱԳՈՐԾ, ՄԱՀԱԳՈՐԾԱԿ, ա. Մահաբեր, մահարար, մահառիթ:  
ՄԱՀԱԳՈՒՇԱԿ, ա. Մահազեկոյց:  
ՄԱՀԱԴԵՂ, տե՛ս ԹՈՅՆ:  
ՄԱՀԱԶԳԵԱՅ, ա. Մահազգեստ, մահակիր:  
ՄԱՀԱԶԳԵԱՅ, տե՛ս ՄԱՀԱԶԳԵԱՅ:  
ՄԱՀԱԶԵԿՈՅՅ, տե՛ս ՄԱՀԱԳՈՒՇԱԿ:  
ՄԱՀԱԹՈՅՆ, ա. Մահացուցիչ:  
ՄԱՀԱՆՈՅԾ, ա. Մահադուրստ:  
ՄԱՀԱՆՈՒԾՈՂ, տե՛ս ՄԱՀԱՆՈՒՅԾ:  
ՄԱՀԱԾԻՆ, տե՛ս ՄԱՀԱՔԵՐ:  
ՄԱՀԱԾՈՒ, ա. Մահաբեր, մահացու:

ՄԱՀԱԾՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՀԱՔԵՐՈՒԹԻՒՆ:  
ՄԱՀԱԿ, գ. Բիր, գաւազան:  
ՄԱՀԱԿԵՐՊԱՐԱՆ, ա. Մահառիթ:  
ՄԱՀԱԿԻՐ, տե՛ս ՄԱՀԱԶԳԵԱՅ:  
ՄԱՀԱՀԱՆ ԳՈՅՆ, ա. Մահատեսակ, մեռորինակ:  
ՄԱՀԱՀՐԱԿԻՅՐ, ա. Մահազբաւիբակ:  
ՄԱՀԱՀՐԱԿԻՐԱԿ, տե՛ս ՄԱՀԱՀՐԱԿԻՅՐ:  
ՄԱՀԱԶԻՐ, ա. Մահատու:  
ՄԱՀԱՆԱԼ, չք. Մեռանել, անշնչանալ:  
ՄԱՀԱՇՇՈՒԿ, ա. Մահաշունչ:  
ՄԱՀԱՇՇՈՒՆՁ, ա. Մահաբեր, մահառիթ:  
ՄԱՀԱՊԱՐՏ, ա. Մահապարտական, մահապարտակ:  
- ՄԱՀԱՊԱՐՏ ԱՌԵԼ, տե՛ս ՄԱՀԱՊԱՐՏԵԼ:  
ՄԱՀԱՊԱՐՏԱԿԱՆ, տե՛ս ՄԱՀԱՊԱՐՏ:  
ՄԱՀԱՊԱՐՏԵԱԼ, տե՛ս ՄԱՀԱՊԱՐՏ:  
ՄԱՀԱՊԱՐՏԵԼ, չք. Մահապարտ առնել:  
ՄԱՀԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Դատապարտութիւն:  
ՄԱՀԱՌԻԹ, ա. Մահաբեր, մահածին:  
ՄԱՀԱՏԵՍԱԿ, ա. Մահատիպ, մահազանդոյն:  
ՄԱՀԱՏԻՊ, տե՛ս ՄԱՀԱՏԵՍԱԿ:  
ՄԱՀԱՏՈՒ, տե՛ս ՄԱՀԱԶԻՐ:  
ՄԱՀԱՐԱՐ, ա. Մահազործ, մահացու, մահաբեր, մահառիթ:  
ՄԱՀԱՐՔՈՅՅ, ա. Դեղատու, մահառիթ:  
ՄԱՀԱՐՁԱՆ, գ. 1. Արձան, կոթող: 2. Աշտարակ, բուրգ:  
ՄԱՀԱՅԱՆ, ա. Մահառիթ:  
ՄԱՀԱՅՈՒ, ա. 1. Մահածու, մահաբեր, մահարար, մահառիթ: 2. Մահկանացու:  
ՄԱՀԱՅՈՒՅԱՆԵԼ, պք. Մեռուցանել, սպանանել:  
ՄԱՀԱՅՈՒՅԻՁ, ա. Մեռուցիչ, սպանող, մահարար:  
ՄԱՀԱԿՈՐ, ա. Մահկանացու:  
ՄԱՀԻԿ, տե՛ս ԱՌՈՒՆ:  
ՄԱՀԻՃՔ, գ. 1. Անկողին, գահոյք,

մահճակ: 2. Դադաղ:  
ՄԱՀԻՆԱԲՈՂԲՈՋ, ա. Մահաբեր, մահ-  
հարար, օրհասական:  
ՄԱՀԿԱՆԱՑՈՒ, ա. 1. Մահացու, մահ-  
հաւոր, մեռոտ: 2. տե՛ս ՄԱՀԱՑՈՒ (1):  
3. գ. Մարդ:  
ՄԱՀՃԱԿ, տե՛ս ՄԱՀԻՃԻ:  
ՄԱՀՄԵՏԱԿԱՆ, ա. գ. Մսիմանակ:  
ՄԱՂ, գ. 1. Նքոյր: 2. Խորիսխ (մոմեղէն  
բջիջներէ ցանց): 3. Սակառ:  
ՄԱՂԱԶՄԱՅ, ՄԱՂԱԶՄԻ, տե՛ս ՄԱՂ-  
ԶԼՄԱՅ:  
ՄԱՂԱՍ, գ. Լորճն:  
ՄԱՂԵԼ, նբ. 1. Խարբաւել, խախաւել: 2.  
Ցրել, տարածել:  
ՄԱՂԶՄԱՅ, գ. Սկաւառակ, ափսէ:  
ՄԱՂԹ, մաղթք, գ. Մաղթանք, աղօթք:  
ՄԱՂԹԱԿԱՆ, ա. Աղօթական, աղաչա-  
ւոր:  
ՄԱՂԹԱԿԻՅ, ա. Աղօթակիրց, աղաչաւոր,  
բարեխօս:  
ՄԱՂԹԱՆՔ, գ. Մաղթք, աղաչանք, ա-  
ղերս, պաղատանք, աղօթք, բարեխօսու-  
թիւն:  
ՄԱՂԹԵԼ, նբ. և չբ. Աղօթել, աղաչել,  
աղերսել, պաղատել, խնդրել, բարեխօսել:  
ՄԱՂԹՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՂԹԱՆՔ:  
ՄԱՂԿԱՏԵԼ, նբ. 1. Խածանել, խայթել,  
կծանել: 2. Մորմոքեցուցանել:  
ՄԱՂԿԱՏԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՄԱՂԿԱ-  
ՏԵԼ:  
ՄԱՂԿԱՏՈՒԹԻՒՆ, գ. Խածուած, խայ-  
թուած:  
ՄԱՂԶ, գ. 1. Լեղի: 2. փխբ. Բարկութիւն,  
տրամութիւն:  
ՄԱՂԶԱԽԱՌՆ, ա. մ. Լեղախառն:  
ՄԱՂԶԱՀԱՄ, ա. Լեղահամ:  
ՄԱՂԶԱՏԱՐ, տե՛ս ՄԱՂԶԸՆԿԱԼ:  
ՄԱՂԶԱԻՈՐ, ա. Ցասկոտ:  
ՄԱՂԶԸՆԿԱԼ, ա. Մաղճատար:  
ՄԱՂՑՈՒԹԻՒՆ, գ. Դառնութիւն, դժբն-  
դակութիւն, գարչութիւն:

ՄԱՃ, գ. Խոփ:  
ՄԱՃԱԿԱԼ, ա. գ. Հերկահար:  
ՄԱՃԱՌԱԿ, գ. Մածուն, պանիր:  
ՄԱՃԿԱՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Թանճրացու-  
ցանել:  
ՄԱՄՈՆԱՅ, գ. Ինչք, մեծութիւն:  
ՄԱՄՈՆԱՊԱՇՏ, ա. Արծաթասէր:  
ՄԱՄՈՒԹ, գ. Լօռ, քարաքոս:  
ՄԱՄՓՈՒՂ, գ. Իշխան, գաւառապետ:  
ՄԱՅՈՒ, տե՛ս ԵՐԱԿ:  
ՄԱՅՏԱՆ, գ. Հրապարակ:  
ՄԱՅՐ<sup>1</sup>, գ. 1. Ծնօղ, մանկամայր: 2.  
Մայրպետ: 3. փխբ. Սկիզբն, պատճառ:  
- ՄԱՅՐ ԱՐԵԳԱԿԱՆ կամ ԱՐԵԻՈՒ.  
Արեմուտք:  
- ՄԱՅՐ ԵԿԵՂԵՅԻ կամ ԵԿԵՂԵՅԵԱՅ.  
Կաթողիկէ:  
- ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱՅ. Մայրաքաղաք:  
ՄԱՅՐ<sup>2</sup>, գ. (բսբ.) Սարդ, մայր լիբանա-  
նու:  
- ՄԱՅՐ ԼԻԲԱՆԱՆՈՒ, տե՛ս ՄԱՅՐ<sup>2</sup>:  
ՄԱՅՐԱԿԱՆ, ա. Մայրենի, մայրօրինակ:  
- ՄԱՅՐԱԿԱՆ ՈՐՈՎԱՅՆ, տե՛ս ԱՐ-  
ԳԱՆԴ:  
ՄԱՅՐԱՍՏԱՆԻԿ, ա. Մայրոյրոտ:  
ՄԱՅՐԱԻՈՐ, գ. Մայրի, անտառ:  
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ, գ. Քաղաքամայր, մե-  
ծաքաղաք, մայր քաղաքաց:  
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻ, ա. գ. 1. Մեծա-  
քաղաքացի: 2. տե՛ս ՄԵՏՐԱՊՕԼԻՏ:  
ՄԱՅՐԵՆԻ, տե՛ս ՄԱՅՐԱԿԱՆ:  
ՄԱՅՐԵԻՈՐ, գ. 1. տե՛ս ՄԱՅՐԱԻՈՐ: 2.  
Փայտահար:  
ՄԱՅՐԵԻՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՆՏԱՌԱ-  
ՀԱՐՈՒԹԻՒՆ:  
ՄԱՅՐԻ, գ. 1. Անտառ: 2. տե՛ս ՄՈՐԻ:  
ՄԱՅՐՈԼՈՐՏ, տե՛ս ՄԱՅՐԱՍՏԱՆԻԿ:  
ՄԱՅՐՊԵՏ, տե՛ս ԱՐԲԱՍՈՒՀԻ:  
ՄԱՅՐՕՐԻՆԱԿ, տե՛ս ՄԱՅՐԱԿԱՆ:  
ՄԱՆ<sup>1</sup>, տե՛ս ՄՆԱՍ:  
ՄԱՆ<sup>2</sup>, տե՛ս ՄԱՆԱՆԱՅ:  
ՄԱՆԱՆԱՅ, տե՛ս ԳԱԶՊԷՆ:

ՄԱՆԱԻԱՆԴ, ՄԱՆԱԻԱՆԴ ԶԻ, ՄԱՆԱԻԱՆԴ ԹԷ, մ. եղբ. Առաւել, յաւէտ, տիւն:

ՄԱՆԳԱՂ, գ. Գերանդի, սրիան:

ՄԱՆԳՆԱԻՏ, գ. Սենեկապան (արքայի):

ՄԱՆԳՂԻՈՆ, ՄԱՆԳՂՈՆ, գ. Մենքե-

նայ, մեքենայ, նետակալ (պաշարողական ռազմական գործիք):

ՄԱՆԳՆԵՍՏԻՍ, տե՛ս ՄԱԳՆԵՍՏԻՍ:

ՄԱՆԴԻԱ, գ. Զգեստ, քղանցք:

ՄԱՆԵԱԿ, գ. Գուժարտակ, քայո, քա-  
ռամանեակ, ճիտակ, որմիսկ:

ՄԱՆԵԼ, նբ. Ոլորել, նիւթել, հիւսել,  
պատատել:

ՄԱՆԵԼԻՔ, տե՛ս ԻԼ:

ՄԱՆԵԻԱՐ, ՄԱՆԵՆՈՐ, տե՛ս ԵՐԻՁ:

ՄԱՆԿ, գ. Խորամանկութիւն, մեքենա-  
ւորութիւն, խարդախութիւն, դաւ:

ՄԱՆԿԱԲԱՐ, մ. 1. Տղայաբար, մանկա-  
պէս: 2. Երիտասարդապէս: 3. ա. Ման-  
կական:

ՄԱՆԿԱԲԱՐՁ, ա. գ. Ծնուցիչ, դայեակ,  
մանկակալ:

ՄԱՆԿԱԲԱՐՈՅ, ա. 1. Տղայաբարոյ: 2.

Տղայական, երիտասարդական:

ՄԱՆԿԱԳՈՅՆ, ա. 1. Կրտսերագոյն,

համբակագոյն: 2. Նոր, արդի, նորագոյն:

ՄԱՆԿԱԳՈՐԾԵԼ, նբ. Ծննդագործել,  
զաւակագործել, մանկածնել:

ՄԱՆԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Որդեծնու-  
թիւն, մանկածնութիւն, մանկարարու-թիւն, զաւակասերութիւն:

ՄԱՆԿԱԶՐԱԻ, ա. Անորդի, անզաւակ,

անժառանգ:

ՄԱՆԿԱԽՈՂԽՈՂ, ա. Մանկասպան,  
մանկակոտոր:

ՄԱՆԿԱԾՆԵԼ, տե՛ս ՄԱՆԿԱԳՈՐԾԵԼ:

ՄԱՆԿԱԾՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՆԿԱԳՈՐԾԵԼ:

ՄԱՆԿԱԾՈՒ, տե՛ս ՄԱՆԿԱՎԱՐԺ:

ՄԱՆԿԱԿԱԼ, ա. գ. 1. Սնուցիչ, ստնտու:

2. տե՛ս ՄԱՆԿԱԲԱՐՁ:

ՄԱՆԿԱԿԱՆ, ա. Տղայական:

ՄԱՆԿԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Առոյգութիւն:

ՄԱՆԿԱԿԵՐ, ա. Զաւակակեր, որդեկեր:

ՄԱՆԿԱԿՈՏՈՐ, տե՛ս ՄԱՆԿԱԽՈՂԽՈՂ:

ՄԱՆԿԱԿՐԹՈՒԹԻՒՆ, գ. Մանկավար-  
ժութիւն:

ՄԱՆԿԱՀԱՍԱԿ, ա. Մանկատիպ:

ՄԱՆԿԱՄԱՅՐ, գ. 1. Մայր: 2. Մանկա-  
մարդ (կիւն):

ՄԱՆԿԱՄԱՐԴ, ա. գ. Երիտասարդուհի:

ՄԱՆԿԱՄԱՐՁ, ա. Մարդիչ:

ՄԱՆԿԱՄԻՏ, ա. Տղայամիտ, տհաս:

ՄԱՆԿԱՄՈՒ, ա. Մանկատուփ, արուա-  
մոլ:

ՄԱՆԿԱՄՈՒՈՒԹԻՒՆ, գ. Մանկատըն-  
փութիւն, մանկասերմնութիւն, արուա-  
մոլութիւն:

ՄԱՆԿԱՄՏԱԿԱՆ, ա. Տղայական, տըխ-  
մար, տհաս:

ՄԱՆԿԱՍԱԼ, չբ. 1. Տղայանալ: 2. Առոյ-  
գանալ, ժրանալ:

ՄԱՆԿԱՊԷՍ, տե՛ս ՄԱՆԿԱԲԱՐ (1):

ՄԱՆԿԱՍԵՐՄԵՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՆ-  
ԿԱՄՈՒՈՒԹԻՒՆ:

ՄԱՆԿԱՍԵՐՈՒԹԻՒՆ, գ. Որդեծնութիւն:

ՄԱՆԿԱՍԷՐ, ա. Որդեսէր:

ՄԱՆԿԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Որդեսիրու-  
թիւն:

ՄԱՆԿԱՍՊԱՆ, տե՛ս ՄԱՆԿԱԽՈՂԽՈՂ:

ՄԱՆԿԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Որդեսպա-  
նութիւն:

ՄԱՆԿԱՎԱՐԺ, ա. գ. Մանկածու, դաս-  
տիարակ:

ՄԱՆԿԱՎԱՐԺԵԼ, նբ. Դաստիարակել,  
հրահանգել, կրթել, մարդել:

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԻՒՆ, գ. Մանկա-  
կրթութիւն, դաստիարակութիւն, հրա-  
հանգք:

ՄԱՆԿԱՍԻՊ, տե՛ս ՄԱՆԿԱՀԱՍԱԿ:

ՄԱՆԿԱՍՈՒՓ, տե՛ս ՄԱՆԿԱՄՈՒ:

ՄԱՆԿԱՍՈՒՓՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՆԿԱ-  
ՄՈՒՈՒԹԻՒՆ:

ՄԱՆԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՆԿԱ-  
ԳՈՐԾՈՒԹԻՒՆ:  
ՄԱՆԿԱՅՈՒՑԱՆԵԼ, պր. Առոյգացու-  
ցանի, նորոգել:  
ՄԱՆԿԱԻՈՐ, ա. Մանկական, տղայա-  
կան:  
ՄԱՆԿԵՐԱՄ, գ. Մանկտի:  
ՄԱՆԿԻԿ, գ. Մանկուկ, պատանեկիկ:  
ՄԱՆԿՈՒԹԻՒՆ<sup>1</sup>, գ. Տղայութիւն:  
ՄԱՆԿՈՒԹԻՒՆ<sup>2</sup>, գ. Խորամանկութիւն,  
մեքենայութիւն:  
ՄԱՆԿՈՒԿ, տե՛ս ՄԱՆԿԻԿ:  
ՄԱՆԿՈՒՑ, ա. Մանկաւոր, մանկական,  
տղայական:  
ՄԱՆԿՏԻ, գ. յոգն. Մանկունք, տղայք,  
պատանիք, երիտասարդք:  
ՄԱՆՆԱՅ, գ. Ընծայ, նուէր, պատարագ,  
տուրք:  
ՄԱՆՈՅ, տե՛ս ԻԼ:  
ՄԱՆՈՒԱԾ, գ. Ոլոր, հիւսուած, շարա-  
մանութիւն:  
ՄԱՆՈՒԱԾԵԼ, նբ. Հիւսել:  
ՄԱՆՈՒԿ, գ. 1. Երախայ, տղայ: 2. Զա-  
ւակ, որդի: 3. Պատանի, երիտասարդ:  
4. Ծառայ, սպասաւոր: 5. Զինուոր, զօ-  
րական: 6. ա. Փոքր, փոքրիկ, մանր:  
7. Մանկական:  
ՄԱՆՏԱՏՈՐ, գ. Թղթաբեր, սուրհանդակ:  
ՄԱՆՐ, ա. 1. Փոքրիկ: 2. Նուրբ: 3.  
փխբ. Աննշան, չնչին: 4. մ. Մանրա-  
մասնաբար:  
ՄԱՆՐԱԳՈՅՆ, ա. Մանրիկ, մանրա-  
մասն:  
ՄԱՆՐԱԳՈՐԾԵԼ, նբ. Նրբել:  
ՄԱՆՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Ճարտարու-  
թիւն, նրբութիւն:  
ՄԱՆՐԱԽԻՃ, տե՛ս ԿՈՊԻՃ:  
ՄԱՆՐԱԽՈՅՁ, ա. Մանրակրկիտ:  
- ՄԱՆՐԱԽՈՒՋԻԻ, մ. Մանրամասնա-  
բար:  
ՄԱՆՐԱԿԱՐԿԱՏ, ա. Մնորի:  
ՄԱՆՐԱԿԾԾԻ, ա. Ագազ:

ՄԱՆՐԱԿՏԻՏ ԱՌՆԵԼ, տե՛ս ԿՐԿՏԵԼ:  
ՄԱՆՐԱԿՐԿԻՏ, ա. մ. Մանրաքնին,  
մանրամասնաբար:  
ՄԱՆՐԱՀԵՏԵԼ, նբ. Հետաքնին լինել,  
հետազօտել:  
ՄԱՆՐԱՄԱՆԱԿ, գ. Վայրկեան, բոպէ:  
ՄԱՆՐԱՄԱՄՆ, ա. 1. Մանրամասնեայ,  
մանրամասնաբար: 2. գ. Միւսիոն (խճա-  
նկարի մանր քար):  
ՄԱՆՐԱՄԱՍՆԱԲԱՐ, մ. 1. Մի ըստ  
միոջէ, մանրախուզիւ: 2. ա. Մանրա-  
մասնեայ:  
ՄԱՆՐԱՄԱՍՆԱԳՈՅՆ, ա. Նրբամաս-  
նագոյն:  
ՄԱՆՐԱՄԱՍՆԵԱՅ, ա. Մանրամասնա-  
բար, լիակատար, անթերի:  
ՄԱՆՐԱՔՆԻՆ, ա. Մանրակրկիտ:  
ՄԱՆՐԵԼ, նբ. Զարդել, խորտակել, փըշ-  
րել, մալել:  
ՄԱՆՐԻԿ, ա. 1. Փոքրիկ: 2. Նուրբ:  
ՄԱՆՐԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՆՐՈՒԹԻՒՆ:  
ՄԱՆՐՈՒԱԾ, գ. Փշրանք:  
ՄԱՆՐՈՒԹԻՒՆ, գ. Մանրկութիւն, փո-  
քրկութիւն:  
ՄԱՇ, ա. Մաշեալ:  
ՄԱՇԱԾՈՅ, ա. Մաշական, մաշուածոյ,  
ապականացու:  
ՄԱՇԱԿԱՆ, ա. Մաշածոյ, դիւրամաշ:  
ՄԱՇԱՊԵՐՃԱՆ, տե՛ս ՄԱՇԿԱՊԱ-  
ՃԷՆ:  
ՄԱՇԱՐԱԿԱՆ, տե՛ս ԾԻՒՐԱԿԱՆ:  
ՄԱՇԱՐԱՅ, տե՛ս ԾԻՒՐԱԿԱՆ ԱԽՏ:  
ՄԱՇԱՐԱՅԱԿԱՆ, տե՛ս ԾԻՒՐԱԿԱՆ:  
ՄԱՇԵԼ, նբ. չբ. 1. Ծախել, վատնել: 2.  
Լուծանել, եղծանել, սատակել: 3. Հաշել,  
հիւծանել: 4. Ուտել: 5. Հնացուցանել,  
հնանալ: 6. Մանրել, փշրել: 7. Այրել,  
տոչորել (հրով):  
- ՄԱՇԵԼ Ի ՍՈՒՐ ՍՈՒՍԵՐԻ. Ընդ սուր  
հանել:  
ՄԱՇԿ, գ. 1. Մորթ, կաշի, մորթի: 2.  
Մաշկեակ:

ՄԱՇԿԱԳՈՐԾ, ա. Մաշկեղէն, մաշկեայ: ՄԱՇԿԱԹԵԻ, ա. Թաղանթաթեւ: ՄԱՇԿԱՀԱՆԴԵՐՁ, ա. մ. 1. Մաշկեա-ըզգեաց: 2. դ. Մաշկեակ: ՄԱՇԿԱՄԻՐԳ, տե՛ս ՇԱԳԱՆԱԿ: ՄԱՇԿԱՊԱՃԷՆ, դ. Մաշկաւարզան, մաշակերճան (Պարսից թագաւորի կանանոցի վրան): ՄԱՇԿԱՒԱՐՁԱՆ, տե՛ս ՄԱՇԿԱՊԱՃԷՆ: ՄԱՇԿԵԱԶԳԵԱՑ, տե՛ս ՄԱՇԿԱՀԱՆԴԵՐՁ (1): ՄԱՇԿԵԱԿ, դ. Մաշկահանդերձ: ՄԱՇԿԵԱՅ, ՄԱՇԿԵՂԷՆ, ա. 1. Մորթեղէն, կաշեայ: 2. դ. Մաշկեակ, մաշկահանդերձ: ՄԱՇՈՒԱԾ, դ. Մաշումն, մաշութիւն, փտութիւն: ՄԱՇՈՒԱԾՈՅ, տե՛ս ՄԱՇԱԾՈՅ: ՄԱՇՈՒԹԻԻՆ, դ. Հնութիւն, փտութիւն, մաշումն, մաշուած: ՄԱՇՈՒՄՆ, դ. Հաշումն: ՄԱՇՏԵԼ (իմ), տե՛ս ԿՆՏԱՆԱԼ: ՄԱՌԱԽԼԱԶԵԻ, տե՛ս ԲԱԼԱԶԵԻ: ՄԱՌԱԽԼԱՄԱԾ, տե՛ս ՄԱՌԱԽԼԱՊԱՏ: ՄԱՌԱԽԼԱՊԱՏ, ա. Մառախլամած, միգապատ: ՄԱՌԱԽԼԵԼ (իմ), չբ. Մթագնել: ՄԱՌԱԽՂԻՆ, ՄԱՌԱԽՂՈՒՏ, ա. Մառախլապատ: ՄԱՌԱԽՈՒՂ, դ. 1. Մէգ, բալ: 2. փխբ. Աղջամուղջ, մթուլթիւն: ՄԱՌԱՆ, դ. 1. Ամբար, ամբարանոց, մթերանոց, շտեմարան: 2. Ներքնատոււն, նկուղ: ՄԱՌԵԽ, տե՛ս ՀՐԱՏ<sup>2</sup>: ՄԱՌԵՆԱՄՈՒՏ, ա. Մոսյլ, մթին: ՄԱՌՈՒԼ, տե՛ս ՀԱԶԱՐ: ՄԱՍՆ, դ. 1. Բաժին, հատուած, հատոր, կոտոր, պատառ: 2. Կողմն, վայր: 3. Կլիմայ: - ՄԱՍՈՒՆՔ. (եկեղց.) Նշխար: ՄԱՍՆԱԲԱՐ, տե՛ս ՄԱՍՆԱՒՈՐԱԲԱՐ:

ՄԱՍՆԱԴԻՐ, ա. Մասնաւոր, առանձնական: ՄԱՍՆԱԿ, դ. Մասնիկ: ՄԱՍՆԱԿԱՆ, ա. Մասնաւոր, առանձնական, եզրական: ՄԱՍՆԱԿԻՑ, ա. Հաղորդ, հաղորդակից, բաժանորդ: ՄԱՍՆԱԿՅԵԼ, չբ. Հաղորդակցել: ՄԱՍՆԱԿՅՈՒԹԻՒՆ, դ. Հաղորդութիւն, հաղորդակցութիւն, կցորդութիւն: ՄԱՍՆԱՅՔ, տե՛ս ԸՍՏՄԱՍՆԵԱՅՔ: ՄԱՍՆԱՒՈՐ, ա. 1. Մասնական, առանձնական: 2. Չափաւոր, սակաւ: 3. Եզրական, անհատ, իւրաքանչիւր: - Ի ՄԱՍՆԱՒՈՐԻ, մ. Մասնաւորապէս, առանձնապէս, յատկապէս: ՄԱՍՆԱՒՈՐԱԲԱՐ, մ. 1. Մասնաբար: 2. Մանրամասնաբար: 3. Յատկապէս, առանձնապէս: ՄԱՍՆԱՒՈՐԱԿԱՆ, ա. Մասնական, մասնաւոր: ՄԱՍՆԱՒՈՐԱՊԷՍ, տե՛ս ՄԱՍՆԱՒՈՐԱԲԱՐ: ՄԱՍՆԱՒՈՐԵԼ<sup>1</sup>, նբ. Հաղորդ առնել, հաղորդել, բաշխել: ՄԱՍՆԱՒՈՐԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Մասնել, մասնակցել, հաղորդակցել: ՄԱՍՆԵԼ (իմ), տե՛ս ՄԱՍՆԱՒՈՐԵԼ<sup>2</sup> (իմ): ՄԱՍՆԻԿ, դ. Մասնակ: ՄԱՍՏՆՈՒԹԻՒՆ, դ. Հաստատութիւն, ամբուլթիւն: ՄԱՏԱԿ, դ. Ծակ, ճայիկ, մատեան: ՄԱՏԱԿԱԽԱԶ, ա. Իգամոլ (ձիբի մասին): ՄԱՏԱԿԱԽԱԶՈՒԹԻՒՆ, դ. Իգամոլութիւն, վրնջիւն (մատակախազ լինելը): ՄԱՏԱԿԱՐԱՐ, դ. Տնտես: ՄԱՏԱԿԱՐԱՐԱԲԱՐ, մ. Մատակարարապէս, տնտեսաբար: ՄԱՏԱԿԱՐԱՐԱԿԱՆ, ա. Տնտեսական, տնօրինական:

ՄԱՏԱԿԱՐԱՐԱՊԷՍ, տե՛ս ՄԱՏԱԿԱՐԱՐԱՐԱՐ:  
ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ, նբ. Տնտեսել, տնօրինել, բաշխել, ընձեռել, պաշտել, սպասահարել:  
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Տնտեսութիւն, տնօրէնութիւն, բաշխումն, նախախնամութիւն, խնամակալութիւն, պաշտօն:  
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ, գ. Մատակարարութիւն (մատակարարելը):  
ՄԱՏԱՂ, ա. 1. Փափուկ, կակուղ, գիրգ: 2. Նորածին, նորաբողբոջ:  
ՄԱՏԱՂԱԾԻՆ, ա. 1. Նորածին: 2. Երկնիչ, մատաղամայր:  
ՄԱՏԱՂԱԿԱՆ, ա. Տղայական:  
ՄԱՏԱՂԱՄԱՅՐ, տե՛ս ՄԱՏԱՂԱԾԻՆ (2):  
ՄԱՏԱՂԱՆԱԼ, չբ. Մանկանայ:  
ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ, ա. գ. 1. Նորատունկ: 2. Նորահաւատ:  
ՄԱՏԱՂԵԼ, տե՛ս ՄԱՏԱՂԵՑՈՒՑԱՆԵԼ:  
ՄԱՏԱՂԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Փափկացուցանել, կակղել, կակղացուցանել:  
ՄԱՏԱՂՕՐԵԱՅ, ա. Մանկահասակ, տըղայ:  
ՄԱՏԱՆԱԿ, տե՛ս ՄԱՏՆԵԱԿ:  
ՄԱՏԱՆԻ, գ. Կնիք:  
ՄԱՏԱՆԱՅ<sup>1</sup>, գ. 1. Մագաղաթ, թուղթ, գիրք, գրութիւն, արձանագրութիւն: 2. Գլուխ (գրքի մաս): 3. Մատենադարան: - ՄԱՏՆԵԻՑ ԴԱՐԱՆ. Մատենադարան: - Ի ՄԱՏՆԵԻ ՀԱՐԿԱՆԵԼ կամ ՏԱԼ. Մատենագրել:  
ՄԱՏՆԱՅ<sup>2</sup>, տե՛ս ՄԱՏԱԿ:  
ՄԱՏՆԱՆԱԳՐԵԼ, տե՛ս ՄԱՏՆԵԱԳՐԵԼ:  
ՄԱՏՆԵԱԳԷՏ, ա. գ. Գրագէտ, գրագիր, մտենադպիր, գպրապետ:  
ՄԱՏՆԵԱԿԻՐ, գ. 1. Պատմագիր: 2. Դպիր:  
ՄԱՏՆԵԱԿՐԵԼ, նբ. Դնել գիրս, ի մատենի հարկանել՝ տալ, ընդ գրով ար-

կանել, արձանագրել, շարագրել, մատենաւորել, վիպագրել:  
ՄԱՏՆԵԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատմագրութիւն: 2. Մատեան, գիրք:  
ՄԱՏՆԵԱԴԱՐԱՆ, գ. Մատենից դարան, գրանոց, դիւան:  
ՄԱՏՆԵԱԻՈՐԵԼ, տե՛ս ՄԱՏՆԵԱԳՐԵԼ:  
ՄԱՏՁԵԼ (իմ), տե՛ս ՄԱԾԱՆԵԼ (իմ):  
ՄԱՏԻՏՈՒՄՆ, գ. Ընդելուզումն, յետումն:  
ՄԱՏՆ ԱՌՆԵԼ. Մատնացոյց առնել, այսպանել, նշաւակել:  
ՄԱՏՆԱՅՈՅ ԱՌՆԵԼ. 1. Նշանակել: 2. Մատն առնել, նշաւակել:  
ՄԱՏՆ ԵՒ ՏՈՒՐ ԼԻՆԵԼ. Մատնել:  
ՄԱՏՆ ԼԻՆԵԼ. 1. Մատնել, չարախօսել: 2. Անձնատուր լինել:  
ՄԱՏՆԵԱԿ, գ. Մատն, ձեռն, բուռն: - Ի ՄԱՏՆԵԱԿ ԱՐԿԱՆԵԼ. Զբռամբ արկանել:  
ՄԱՏՆԵԼ, նբ. Մատն լինել, մատն և տուր լինել:  
ՄԱՏՆԻՉ, ա. գ. Մատնտու, չարախօս, բանսարկու, դաւաճան:  
ՄԱՏՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՏՆՈՒՄՆ:  
ՄԱՏՆՈՒԼ, տե՛ս ՄԱՏՁԵԼ (իմ):  
ՄԱՏՆՈՒՄՆ, գ. Մատնութիւն:  
ՄԱՏՆՏՈՒ, տե՛ս ՄԱՏՆԻՉ:  
ՄԱՏՈՒՌ, գ. Վկայարան, վկայանոց, մարտիրոսարան, մատրանոց, աղօթանոց:  
ՄԱՏՈՒՑԱՆԵԼ, պբ. 1. Մօտեցուցանել, մերձեցուցանել: 2. Տալ, առբերել, կարկառել, ընծայել, նուիրել, պատարագել, զոհել, ձօնել: 3. Վերագրել:  
- ՄԱՏՈՒՑԱՆԵԼԻՔ. Մատուցիչ, մատուցող:  
ՄԱՏՈՒՑԱՐԱՆ, գ. (եկեղց.) Ընծայարան, սեղան, խորան:  
ՄԱՏՈՒՑԻՉ, ՄԱՏՈՒՑՈՂ, տե՛ս ՄԱՏՈՒՑԱՆԵԼԻՔ:  
ՄԱՏՈՒՑՈՂՈՒԹԻՒՆ, գ. Մատուցումն, նուիրումն:

ՄԱՏՈՒՑՈՒՄՆ, գ. Ընծայուսն (մատուցանելը):  
ՄԱՏՁԵԼ, չբ. Մօտել, մօտենալ, մօտաւորել, մերձել, մերձենալ, մերձաւորել, հպել, շօշափել:  
ՄԱՏՌՈՒԱԿ, ա. գ. Գինեպաշտ, տակաւապետ:  
ՄԱՏՌՈՒԱԿԵԼ, նբ. և չբ. 1. Գինեպաշտ լինել, տակաւապետել: 2. նման. Սպասահարկել, սպաս ունել, արբանեկել:  
ՄԱՏՌՈՒԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Գինեպաշտութիւն, տակաւապետութիւն: 2. Մաւալութիւն, սպասաւորութիւն:  
ՄԱՏՐԱՆՈՅ, տե՛ս ՄԱՏՈՒՌՆ:  
ՄԱՐԱԽ, գ. (կենդբ.) Մորիս:  
ՄԱՐԳ, մանաւանդ՝ ՄԱՐԳՔ, գ. Մարգագետին:  
ՄԱՐԳԱԳԵՏԻՆ, գ. Լօռամարգբ:  
ՄԱՐԳԱՐԷ, գ. Գուշակ:  
- ԿԻՆ ՄԱՐԳԱՐԷ, տե՛ս ՄԱՐԳԱՐԷՆՈՒՆԻ:  
ՄԱՐԳԱՐԷԱԲԱՐ, մ. Մարգարէսպէս, մարգարէօրէն:  
ՄԱՐԳԱՐԷԱԳԷՏ, ա. Մարգարէսածանօթ:  
ՄԱՐԳԱՐԷԱԶՐԱԻ, ա. Մարգարէսասան:  
ՄԱՐԳԱՐԷԱԾԱՆՕԹ, տե՛ս ՄԱՐԳԱՐԷԱԳԷՏ:  
ՄԱՐԳԱՐԷԱԿԱՆ, ա. Նախագուշակական:  
ՄԱՐԳԱՐԷԱԿԻՐ, ա. Մարգարէսհրաշ:  
ՄԱՐԳԱՐԷԱՀՐԱՇ, տե՛ս ՄԱՐԳԱՐԷԱԿԻՐ:  
ՄԱՐԳԱՐԷԱՆԱԼ, չբ. նբ. Գուշակել, նախաձայնել:  
ՄԱՐԳԱՐԷԱՆՈՅ, գ. Մարգարէսարան:  
ՄԱՐԳԱՐԷԱՊԵՏ, ա. գ. Նախամարգարէ:  
ՄԱՐԳԱՐԷԱՊԷՍ, տե՛ս ՄԱՐԳԱՐԷԱԲԱՐ:  
ՄԱՐԳԱՐԷԱՍՊԱՆ, տե՛ս ՄԱՐԳԱՐԷԱԶՐԱԻ:  
ՄԱՐԳԱՐԷԱՐԱՆ, տե՛ս ՄԱՐԳԱՐԷԱՆՈՅ:

ՄԱՐԳԱՐԷՆՈՒԹԻՒՆ, գ. Գուշակութիւն, նախաձայնութիւն, կանխասացութիւն, կանխապատմութիւն:  
ՄԱՐԳԱՐԷՆՈՒՆԻ, գ. Կին մարգարէ:  
ՄԱՐԳԱՐԷՕՐԷՆ, տե՛ս ՄԱՐԳԱՐԷԱԲԱՐ:  
ՄԱՐԳԱՐՏԱԳՈՅՆ, ա. Մարգարտերանգ:  
ՄԱՐԳԱՐՏԱԶԱՐԴ, ա. Մարգարտապատ, մարգարտախուռն, մարգարտակապ:  
ՄԱՐԳԱՐՏԱԽՈՒՌՆ, տե՛ս ՄԱՐԳԱՐՏԱԶԱՐԴ:  
ՄԱՐԳԱՐՏԱԿԱՊ, տե՛ս ՄԱՐԳԱՐՏԱԶԱՐԴ:  
ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ, ա. Մարգարտատող:  
ՄԱՐԳԱՐՏԱՊԱՏ, տե՛ս ՄԱՐԳԱՐՏԱԶԱՐԴ:  
ՄԱՐԳԱՐՏԱՏԵՍԱԿ, ա. Մարգարտատել:  
ՄԱՐԳԱՐՏԱՏԵՍԻԼ, տե՛ս ՄԱՐԳԱՐՏԱՏԵՍԱԿ:  
ՄԱՐԳԱՐՏԱՏՈՂ, տե՛ս ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ:  
ՄԱՐԳԱՐՏԱՓԱՅԼ, ա. Մաքրափայլ:  
ՄԱՐԳԱՐՏԵՐԱՆԳ, տե՛ս ՄԱՐԳԱՐՏԱԳՈՅՆ:  
ՄԱՐԳՃԱԽԻՆ, ՄԱՐԳՃԱԿ, տե՛ս ՃԱՆՃԻԾԻԸ:  
ՄԱՐԴ, մանաւանդ՝ յոգն. ՄԱՐԴԻԿ, գ. Աղամածին, մահկանացու, հողածին, երկրածին, անձն, այբ:  
ՄԱՐԴԱԲԱՐ, տե՛ս ՄԱՐԴԿԱԲԱՐ:  
ՄԱՐԴԱԲԱԿ, ա. Ժողովրդաբանակ, մարդաշէն:  
ՄԱՐԴԱԳՈՂ, տե՛ս ՄԱՐԴԱԴԱԻ:  
ՄԱՐԴԱԴԱԻ, ա. Մարդաղոց, աւազակ, սպանող:  
ՄԱՐԴԱԴԱԻՈՒԹԻՒՆ, գ. Աւազակութիւն:  
ՄԱՐԴԱԴԷՄ, տե՛ս ՄԱՐԴԱԿԵՐՊ:

ՄԱՐԴԱԶԷՆ ԼԻՆԵԼ, տե՛ս ՄԱՐԴԱԶՈՂ  
ԼԻՆԵԼ:  
ՄԱՐԴԱԶՈՂ ԼԻՆԵԼ. Մարդազէն լինել  
(մարդ զոհել):  
ՄԱՐԴԱԹԱՓ, ա. Անմարդ, անբնակ:  
ՄԱՐԴԱԹԻԻ, գ. Ըստ մարդաթուի:  
- ԸՍՏ ՄԱՐԴԱԹՈՒԻ, տե՛ս ՄԱՐԴԱ-  
ԹԻԻ:  
ՄԱՐԴԱԽԱՆԶ, ա. Մարդածախ, մար-  
դակեր:  
ՄԱՐԴԱԽԻՏ, ա. Մարդաշատ, բազմա-  
մարդ:  
ՄԱՐԴԱԽՈՂԽՈՂ, ՄԱՐԴԱԽՈՇՈՇ, ա.  
Մարդասպան, արիւնահեղ, արեանար-  
բու, խոշոշ:  
ՄԱՐԴԱԾԱԽ, ա. Մարդախանձ, մարդա-  
վար, մահաբեր:  
ՄԱՐԴԱԿ, տե՛ս ՀԵԾԱՆ (1):  
ՄԱՐԴԱԿԵՐ, տե՛ս ՄԱՐԴԱԽԱՆԶ:  
ՄԱՐԴԱԿԵՐՊ, ա. Մարդադէմ, մարդա-  
տեսիլ, մարդակերպարան, մարդասպատ-  
կեր:  
ՄԱՐԴԱԿԵՐՊԱՐԱՆ, տե՛ս ՄԱՐԴԱ-  
ԿԵՐՊ:  
ՄԱՐԴԱԿՈՏՈՐ, ա. 1. Մարդասպան: 2.  
Մարդածախ:  
ՄԱՐԴԱՀԱՃԵԼ, չբ. Մարդահաճոյանալ,  
չողոքորթել, կեղծաւորել:  
ՄԱՐԴԱՀԱՃՈՅ, ա. Մարդեկոյդ, չողո-  
քորթ:  
ՄԱՐԴԱՀԱՃՈՅԱՆԱԼ, տե՛ս ՄԱՐԴԱ-  
ՀԱՃԵԼ:  
ՄԱՐԴԱՀԱՃՈՅՈՒԹԻԻՆ, ՄԱՐԴԱՀԱ-  
ՃՈՒԹԻԻՆ, գ. Ակնաուուլթիւն, մարդե-  
լուզուլթիւն, չողոքորթուլթիւն, կեղծա-  
ւորուլթիւն:  
ՄԱՐԴԱՄԱՀ, գ. Ժանտամահ:  
ՄԱՐԴԱՆԱԼ, չբ. (կրօն.) էանալ, ներ-  
մարդանալ, մարմնանալ:  
ՄԱՐԴԱՆՄԱՆ, ա. Մարդավայելուչ:  
ՄԱՐԴԱՇԱՀ, ա. Մարդաշնորհ:  
ՄԱՐԴԱՇԱՏ, տե՛ս ՄԱՐԴԱԽԻՏ:

ՄԱՐԴԱՇԱՏՈՒԹԻԻՆ, տե՛ս ԲԱԶՄԱ-  
ՄԱՐԴՈՒԹԻԻՆ:  
ՄԱՐԴԱՇԷՆ, ա. Մարդաշատ, մարդա-  
բնակ:  
ՄԱՐԴԱՇԵՆՈՐՀ, տե՛ս ՄԱՐԴԱՇԱՀ:  
ՄԱՐԴԱՊԱՏԿԵՐ, ա. 1. Մարդադէմ,  
մարդակերպ: 2. գ. տե՛ս ԱՌԵԱՊԱՏԿԵՐ:  
ՄԱՐԴԱՊԵՏ, տե՛ս ՄԱՐԴՊԵՏ:  
ՄԱՐԴԱՊԷՍ, տե՛ս ՄԱՐԴԿԱԲԱՐ:  
ՄԱՐԴԱՊՈՒՐ, տե՛ս ՄԱԶԱՊՈՒՐ:  
ՄԱՐԴԱՍԵՐ, տե՛ս ԲԵՂՆԱՒՈՐ:  
ՄԱՐԴԱՍԷՐ, ա. 1. Բարեսէր, բարերար,  
հիւրասէր, գլխած: 2. Մարդասիրական:  
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ, տե՛ս ՄԱՐԴԱՍԷՐ  
(2):  
ՄԱՐԴԱՍԻՐԱՊԷՍ, մ. Մարդասիրու-  
թեամբ, գլխասիրաբար:  
ՄԱՐԴԱՍԻՐԵԼ, չբ. և նբ. Գթալ, խնայել,  
արդասատել:  
ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹԻԻՆ, գ. Գուլթ, գլխու-  
լթիւն, ներողուլթիւն:  
ՄԱՐԴԱՍՊԱՆ, ա. Մարդախոշոշ, մար-  
դաղաւ, արիւնահեղ, սպանիչ, սպանող:  
ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹԻԻՆ, տե՛ս ՍՊԱՆՈՒ-  
ԹԻԻՆ:  
ՄԱՐԴԱՎԱՅԵԼՈՒԶ, տե՛ս ՄԱՐԴԱ-  
ՆՄԱՆ:  
ՄԱՐԴԱՎԱՅԵԼԶԱԲԱՐ, մ. Մարդավա-  
յելչապէս:  
ՄԱՐԴԱՎԱՅԵԼԶԱՊԷՍ, տե՛ս ՄԱՐԴԱ-  
ՎԱՅԵԼԶԱԲԱՐ:  
ՄԱՐԴԱՎԱՐ, տե՛ս ՄԱՐԴԱԾԱԽ:  
ՄԱՐԴԱՏԵԱՅ, ա. Մարդատեցիկ:  
ՄԱՐԴԱՏԵՍԱԿ, ՄԱՐԴԱՏԵՍԻԼ, ա. մ.  
Մարդակերպ, մարդադէմ:  
ՄԱՐԴԱՏԵՑԻԿ, տե՛ս ՄԱՐԴԱՏԵԱՅ:  
ՄԱՐԴԱՏԵՑՈՒԹԻԻՆ, գ. Տմարդուլթիւն:  
ՄԱՐԴԵԼՈՅ, տե՛ս ՄԱՐԴԱՀԱՃՈՅ:  
ՄԱՐԴԵԼՈՅԱԿԱՆ, ա. Հրապուրիչ:  
ՄԱՐԴԵԼՈՅՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄԱՐԴԱ-  
ՀԱՃՈՅՈՒԹԻԻՆ:  
ՄԱՐԴԵՂՈՒԹԻԻՆ, գ. 1. (կրօն.) ներ-



մարդու թիւն, մարմնազգեցու թիւն, մարմնաւորութիւն, մերակերպութիւն: 2. Ստեղծումն, ծագումն, սերունդ, ազգաբանութիւն:

ՄԱՐԴԵՐԵԻՈՅԹ, ա. Մարդատեսիլ (մարդու երևոյթ՝ տեսք ունեցող):

ՄԱՐԴԸՆԴԵԼ, ա. Ընդել, ընտանի (մարդուն ընտելացած՝ սովորած):

ՄԱՐԴԿԱԲԱՐ, մ. 1. Մարդաբար, մարդապէս, մարդկապէս, մարդկապիսաբար, մարդկայնաբար, մարդկօրէն, մարդկօրինակաբար: 2. ա. Մարդկային:

ՄԱՐԴԿԱԿԱՆ, տե՛ս ՄԱՐԴԿԱՅԻՆ:

ՄԱՐԴԿԱԿԵՐՊ, ՄԱՐԴԿԱԿԵՐՊԱՐԱՆ, ՄԱՐԴԿԱԿԵՐՊԵԱԼ, տե՛ս ՄԱՐԴԱԿԵՐՊ:

ՄԱՐԴԿԱՅԻՆ, ա. Մարդկական, մարդկեղէն:

ՄԱՐԴԿԱՅՆԱԲԱՐ, տե՛ս ՄԱՐԴԿԱԲԱՐ:

ՄԱՐԴԿԱՆԱԼ, տե՛ս ՄԱՐԴԱՆԱԼ:

ՄԱՐԴԿԱՊԷՍ, ՄԱՐԴԿԱՊԻՍԱԲԱՐ, տե՛ս ՄԱՐԴԿԱԲԱՐ:

ՄԱՐԴԿԵՂԷՆ, տե՛ս ՄԱՐԴԿԱՅԻՆ:

ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ, գ. Մարդիկ, ժողովուրդ:

ՄԱՐԴԿՕՐԷՆ, մ. 1. Մարդկաբար: 2. ա. Մարդկային:

ՄԱՐԴԿՕՐԻՆԱԿԱԲԱՐ, ՄԱՐԴԿՕՐԻՆԱԿԱԳՈՅՆ, տե՛ս ՄԱՐԴԿՕՐԷՆ (1):

ՄԱՐԴՊԵՏ, գ. Ներքինապետ:

ՄԱՐԶ, գ. Կողմն, սահման (երկրի մի որոշ մասը):

ՄԱՐԶԱՐԱՆ, գ. Մըցարան, վարժարան, հանդիսարան:

ՄԱՐԶԵԼ, նբ. Վարժել, կրթել, մըցել:

ՄԱՐԶԻԿ, գ. Մարտիկ:

ՄԱՐԶԻԶ, ա. գ. Կրթակ, հրահանգիչ:

ՄԱՐԶՊԱՆ, գ. Կողմնապահ, կողմնակալ, կողմնապետ, կուսակալ:

ՄԱՐԶՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Կողմնապահութիւն, կողմնակալութիւն:

ՄԱՐԶՊԵՏ, գ. Կողմնապետ, գործակալ:

ՄԱՐԹ, ա. Մարթելի, կարելի, հնարաւոր, մարթ ու պատշաճ:

ՄԱՐԹ Է, մբ. Մարթի, հնար է, լինի, ի դէպ է, օրէն է, արժան է:

ՄԱՐԹԱԿԱՆ, ա. Հարկաւոր, հանճարաւոր, ճարտար:

ՄԱՐԹԱՆԱԼ, տե՛ս ՄԱՐԹԵԼ:

ՄԱՐԹԱՆՔ, գ. Հնարք, հայթայթանք, ճար, ճարտարութիւն, արուեստ:

ՄԱՐԹԵԼ<sup>1</sup>, չբ. Կարել, զօրել, ատակել, բաւել, ձեռնհաս լինել:

ՄԱՐԹԵԼ<sup>2</sup>, նբ. Հնարել, հայթայթել, ի գործ արկանել, մարթեցուցանել:

ՄԱՐԹԵԼԻ, ա՛ս ՄԱՐԹ:

ՄԱՐԹԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄԱՐԹԵԼ<sup>2</sup>:

ՄԱՐԹԻ, տե՛ս ՄԱՐԹ Է:

ՄԱՐԹՈՒՆ, ա. Հնարագիւտ, ճարտար, հանճարեղ, մարթուչ:

ՄԱՐԹՈՒՅՆ, տե՛ս ՄԱՐԹՈՒՆ:

ՄԱՐԹ ՈՒ ՊԱՏԵԱՃ, տե՛ս ՄԱՐԹ:

ՄԱՐԹՁՈՒԹԻՒՆ, գ. Հնարագիւտութիւն, ճարտարութիւն:

ՄԱՐԻ, տե՛ս ՀԱԻ<sup>1</sup> (2):

ՄԱՐԿԵՂ, տե՛ս ԲՐԻՉ:

ՄԱՐՄԱՆԴ, ա. Բարեխառն (տեղեր):

ՄԱՐՄԱՋԵԼ կամ ՄԱՐՄԱՆՋԵԼ, չբ.

Մորմոքել, եռալ, կսկծել:

ՄԱՐՄԱՋԵՅՈՒՅԱՆԵԼ կամ ՄԱՐՄԱՆՋԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Մորմոքեցուցանել,

կսկծեցուցանել:

ՄԱՐՄԱՋՈՒԹԻՒՆ կամ ՄԱՐՄԱՆՋՈՒԹԻՒՆ,

գ. Մորմոքանք, կսկիծ:

ՄԱՐՄԱՌՈՏ, տե՛ս ՈՐՔԻՆՈՏ:

ՄԱՐՄԱՐԱԿՈՒԹ, ա. Մարմարաչէն:

ՄԱՐՄԱՐԱՇԷՆ, տե՛ս ՄԱՐՄԱՐԱԿՈՒԹ:

ՄԱՐՄԱՐԵԱՅ, ա. Մարմարեղէն, մարմարիոնեայ, կճեայ:

ՄԱՐՄԱՐԵՂԷՆ, տե՛ս ՄԱՐՄԱՐԵԱՅ:

ՄԱՐՄԱՐԻՈՆ, գ. 1. Կիճ, կուճ: 2. ա.

Մարմարեայ, մարմարեղէն:

ՄԱՐՄԱՐԻՈՆԵԱՅ, տե՛ս ՄԱՐՄԱՐԵԱՅ:

ՄԱՐՄԻՆ, գ. 1. Գոյացութիւն, էակ,

նիւթակայ, տարր: 2. Միս (արեան և ոսկորի հակադրութեամբ): 3. Մարդ, անձն: 4. Դի:  
ՄԱՐՄՆԱԲԱՐ, մ. Մարմնապէս, մարմնականապէս, մարմնաւորապէս:  
ՄԱՐՄՆԱԶԳԱԾ, ՄԱՐՄՆԱԶԳԵԱՅ, ՄԱՐՄՆԱԶԳԵՍՏ, ՄԱՐՄՆԱԶԳԵՅԻԿ, ա. Մարմնաւոր:  
ՄԱՐՄՆԱԶԳԵՑՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄԱՐԴԵՂՈՒԹԻԻՆ:  
ՄԱՐՄՆԱԶԵՂՄ, ա. 1. Արատաւոր: 2. Ախտաւոր:  
ՄԱՐՄՆԱԽՈՐԺ, ա. Հեշտալի:  
ՄԱՐՄՆԱԽՈՐԺՈՒԹԻԻՆ, գ. Հեշտութիւն:  
ՄԱՐՄՆԱԿԱՆ, ա. 1. Մարմնային, մարմնաւոր: 2. Մարմնասէր:  
ՄԱՐՄՆԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Նիւթական:  
ՄԱՐՄՆԱԿԱՆԱՊԷՍ, տե՛ս ՄԱՐՄՆԱԲԱՐ:  
ՄԱՐՄՆԱԿԱՆՈՒԹԻԻՆ, գ. Մարմին (մարմնաւոր լինելը):  
ՄԱՐՄՆԱԿԵՐ, ա. Մսակեր, շաղղակեր, գիշակեր:  
ՄԱՐՄՆԱԿԵՐՈՒԹԻԻՆ, գ. Մսակերութիւն, շաղղակերութիւն:  
ՄԱՐՄՆԱԿԵՐՊ, ա. 1. Մարմնացեալ, մարդացեալ: 2. Մարմնական, մարմնաւոր:  
ՄԱՐՄՆԱԿՐՈՒԹԻԻՆ, գ. Ճգնաւորութիւն:  
ՄԱՐՄՆԱՀԱՐ, ա. Ցաւազար, խտածէտ, խեղ:  
ՄԱՐՄՆԱՁԵԻ, ա. Մարմնատեսակ, մարմնակերպ, մարմնաւոր:  
ՄԱՐՄՆԱՃԱՇԱԿ, ա. Ուտելի:  
ՄԱՐՄՆԱՅԻՆ, տե՛ս ՄԱՐՄՆԱԻՈՐ:  
ՄԱՐՄՆԱՆԱԼ, չբ. 1. (եկեղց.) Մարդանալ: 2. Թանճրանալ (նիւթական ձև՝ մարմին ստանալ):  
ՄԱՐՄՆԱՊԱՀ, ա. գ. Անձնապահ, թիկնապահ, արբանեակ:

ՄԱՐՄՆԱՊԱՏ, ա. Մսապատ:  
ՄԱՐՄՆԱՊԱՐԱՐ, ա. Գիրացուցիչ:  
ՄԱՐՄՆԱՊԷՍ, տե՛ս ՄԱՐՄՆԱԲԱՐ:  
ՄԱՐՄՆԱՌԻԿ, ա. Մարմնազգեցիկ:  
ՄԱՐՄՆԱՍԷՐ, ա. Փափկասէր, բարեկեաց, աշխարհասէր:  
ՄԱՐՄՆԱՍԻՐՈՒԹԻԻՆ, գ. Փափկասիրութիւն:  
ՄԱՐՄՆԱՍՊԱՆ, ա. Անձնասպան, ինքնասպան:  
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ, ա. Մսավաճառ:  
ՄԱՐՄՆԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. Մարմնաւոր, մարդկային:  
ՄԱՐՄՆԱՏԵՍԱԿ, ա. Մարմնաձև, մարմնակերպ, մարմնաւոր:  
ՄԱՐՄՆԱՏԵՍԱԿՈՒԹԻԻՆ, գ. Նիւթականութիւն:  
ՄԱՐՄՆԱՏԵՍԻԼ, ՄԱՐՄՆԱՏԻՊ, տե՛ս ՄԱՐՄՆԱՏԵՍԱԿ:  
ՄԱՐՄՆԱՍՐԱՆ, գ. (եկեղց.) Խառնարան, միարան:  
ՄԱՐՄՆԱԻՈՐ, ա. 1. Մարմնազգեաց, մարմնազգեցիկ: 2. Մարմնաձև, մարմնակերպ: 3. Մարմնային, մարմնական: 4. Նիւթական:  
ՄԱՐՄՆԱԻՈՐԱԲԱՐ, տե՛ս ՄԱՐՄՆԱԻՈՐԱՊԷՍ:  
ՄԱՐՄՆԱԻՈՐԱԳՈՅՆ, ա. Մարմնաւորականագոյն:  
ՄԱՐՄՆԱԻՈՐԱԿԱՆ, ա. Մարմնական, մարմնային, մարմնաւոր:  
ՄԱՐՄՆԱԻՈՐԱԿԱՆԱԳՈՅՆ, տե՛ս ՄԱՐՄՆԱԻՈՐԱԳՈՅՆ:  
ՄԱՐՄՆԱԻՈՐԱՊԷՍ, մ. Մարմնաւորաբար, մարմնաբար, մարմնապէս:  
ՄԱՐՄՆԱԻՈՐՈՒԹԻԻՆ, գ. 1. (եկեղց.) Մարդեղութիւն: 2. Մարմին, նիւթականութիւն:  
ՄԱՐՄՆԱՓԱՅԼ, ա. Երևելի, զգալի:  
ՄԱՐՄՆԱՓԵՂ, ա. Գէր, պարարտ, մարմնեղէն:  
ՄԱՐՄՆԵՂԷՆ, ա. 1. Մարմնային,

մարմնական, մարմնաւոր: 2. Մսեղէն:  
3. Մարմնեղ, հարստի:  
ՄԱՐՄՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՐՄՆԱՒՈՒՐՈՒԹԻՒՆ:  
ՄԱՐՏ, գ. 1. Ռազմ, պատերազմ, ճակատամարտ: 2. Կազ, կռիւ: 3. Ազոն:  
ՄԱՐՏԱԴԻՐ, ա. գ. Հանդիսադիր, նահատակադիր, մարտայարգար:  
ՄԱՐՏԱԾՆՈՅՑ, ա. Խոռվայոյգ:  
ՄԱՐՏԱԿԻՑ, ա. գ. 1. Պատերազմակից, նիզակակից, նահատակակից: 2. Ընդդիմամարտ, դիմամարտ, հակառակորդ, թշնամի, ոտխա:  
ՄԱՐՏԱԿՈՒԻ, ա. 1. Մարտող: 2. Մարտ, կռիւ, կազ, մաքառումն, պայքար:  
ՄԱՐՏԱԿՈՒԵԼ (իմ), չբ. Մարտնչել, կազել, վիճել:  
ՄԱՐՏԱԿՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Օգնականուլթիւն: 2. Դիմամարտուլթիւն:  
ՄԱՐՏԱՅԱՐԴԱՐ, տե՛ս ՄԱՐՏԱԴԻՐ:  
ՄԱՐՏԱՆ, տե՛ս ԵՐԱՆՆՐ ԹԷ:  
ՄԱՐՏԻԿ, ա. գ. 1. Մարտող, գիւնուոր:  
2. Նահատակ, ըմբիշ:  
- ՄԱՐՏԻԿՔ, գ. Մըցարան (մըցութեան ասպարէզ):  
ՄԱՐՏԻՐՈՍ, գ. (եկեղց.) Վկայ, նահատակ:  
ՄԱՐՏԻՐՈՍԱԲԵՐ, ա. Մարտիրոսաբոյս:  
ՄԱՐՏԻՐՈՍԱԲՈՅՍ, տե՛ս ՄԱՐՏԻՐՈՍԱԲԵՐ:  
ՄԱՐՏԻՐՈՍԱԿԱՆ, ա. Վկայական:  
ՄԱՐՏԻՐՈՍԱՆԱԼ, չբ. Վկայել, նահատակել:  
ՄԱՐՏԻՐՈՍԱՍԷՐ, ա. Վկայասէր:  
ՄԱՐՏԻՐՈՍԱՐԱՆ, տե՛ս ՎԿԱՅՈՒՀԻ:  
ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹԻՒՆ, գ. Վկայութիւն, նահատակութիւն:  
ՄԱՐՏԻՐՈՍՈՒՀԻ, տե՛ս ՎԿԱՅՈՒՀԻ:  
ՄԱՐՏԻՐՈՍ, տե՛ս ՄԱՐՏԻՐՈՍ:  
ՄԱՐՏԿՈՅ, գ. Բերդամարտուլթիւն:  
ՄԱՐՏՆՁԵԼ (իմ), չբ. Պատերազմել, կռուել, մըցել, կազել, հակառակել, մաքառել:

ՄԱՐՏՈՂ, տե՛ս ՄԱՐՏԻԿ (1):  
ՄԱՐՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՐՏ:  
ՄԱՐՏՈՒՆ, տե՛ս ՄԱՏՈՒՆ:  
ՄԱՐՏՈՒՍՈՅՑ, ա. Մարտադիր:  
ՄԱՅԱՌԱԽԻՏ, ա. Մացառուտ:  
ՄԱՅԱՌԱՄԻՏ, ա. Վայրենամիտ, վայրենի:  
ՄԱՅԱՌՈՒՏ, տե՛ս ՄԱՅԱՌԱԽԻՏ:  
ՄԱՔԱՌ, գ. Մաքառումն, պայքար, վէճ, հակառակութիւն:  
ՄԱՔԱՌԵԼ (իմ), չբ. Մարտնչել, պայքարել, կռուել:  
ՄԱՔԱՌՈՂ, ա. Հակառակաբան, ընդդիմաբան, ոտխա:  
ՄԱՔԱՌՈՒՄՆ, գ. Պայքար, վէճ, վիճաբանութիւն:  
ՄԱՔԻ, գ. Ոչխար (էգ):  
ՄԱՔՄԱՆ, գ. Սաւան, պաստառ, դաստառակ:  
ՄԱՔՈՒՐ, ա. Յստակ, ջիւնջ, պարզ, անաղտ, զուտ, սուրբ, անբիծ, անարատ:  
ՄԱՔՍ, գ. Սակ, սուրբ, հարկ, բաժ:  
ՄԱՔՍԱԺՈՂՈՎ, տե՛ս ՄԱՔՍԱՒՈՐ:  
ՄԱՔՍԱՒՈՐ, ա. գ. Մաքսաժողով:  
ՄԱՔՍԱՒՈՐԱԲԱՐ, մ. Մաքսաւորապէս:  
ՄԱՔՍԱՒՈՐԱՊԷՍ, տե՛ս ՄԱՔՍԱՒՈՐԱԲԱՐ:  
ՄԱՔՍԱՒՈՐԵԼ, տե՛ս ՄԱՔՍԵԼ:  
ՄԱՔՍԵԼ, չբ. Մաքսաւորել:  
ՄԱՔՐԱԲԱՐ, տե՛ս ՄԱՔՐԱՊԷՍ:  
ՄԱՔՐԱԳՈՐԾ, ՄԱՔՐԱԳՈՐԾԱԿ, ա. Սըբարբ:  
ՄԱՔՐԱԳՈՐԾԵԼ, չբ. Սըբաբործել, սըբբազանել:  
ՄԱՔՐԱԶԱՐԴ, ա. Անարատ, մաքրափայլ:  
ՄԱՔՐԱԶԱՐԴԵԼ, չբ. Մաքրագործել, մաքրագտել, սըբել:  
ՄԱՔՐԱԶԳԵԱՅ, ա. Մաքրագգեստ, մաքրակրօն:  
ՄԱՔՐԱԶԳԵԱՏ, տե՛ս ՄԱՔՐԱԶԳԵԱՅ:  
ՄԱՔՐԱԶՏԵԼ, տե՛ս ՄԱՔՐԱԶԱՐԴԵԼ:

ՄԱՔՐԱԿԱՆ, ա. 1. Մաքուր, սուրբ, սրբական, նուիրական: 2. Մաքրողական: - ՄԱՔՐԱԿԱՆ ՏԵՍԱԿ, տե՛ս ԲՈՐԱԿ:  
ՄԱՔՐԱԿԵՆՅԱՂ, ա. Մաքրակրօն, կուսակրօն, առաքի՛նի:  
ՄԱՔՐԱԿԿՐՕՆ, ա. Սրբակեաց, կուսակրօն, բարեպաշտ:  
ՄԱՔՐԱՄԱՏՈՅՅ, ա. (կրօն.) Աստուածահաճոյ:  
ՄԱՔՐԱՆԱԼ, չբ. Յատականալ:  
ՄԱՔՐԱՊԱՅԾԱՌ, ա. Մաքրափայլ, լուսափայլ:  
ՄԱՔՐԱՊՊԷՍ, մ. 1. Մաքրաբար, սրբապէս: 2. (յուճական ոճով) Պարզաբար, իսկապէս, տիրապէս:  
ՄԱՔՐԱՐԱՐ, ա. Սրբարար:  
ՄԱՔՐԱՓԱՅԼ, ա. Զիւնջ, յստակ, լուսափայլ, պայծառ, սրբափայլ:  
ՄԱՔՐԱՓԱՌ, տե՛ս ՍՊԻՏԱԿԱՓԱՌ:  
ՄԱՔՐԵԼ, նբ. 1. Սրբել, յստակել: 2. (յուճական ոճով) Մեկնել, բացատրել, պարզել:  
ՄԱՔՐԻՆԱՃԵՄ, ա. Մաքրազարդ, մաքրափայլ:  
ՄԱՔՐԻՉ, ա. Մաքրողական:  
ՄԱՔՐՈՂԱԿԱՆ, ա. Մաքրիչ, քաւիչ, սրբիչ, սրբարար:  
ՄԱՔՐՈՒԹԻԻՆ, գ. 1. Սրբութիւն, յստակութիւն, պարզութիւն: 2. Մաքրումն: 3. (յուճական ոճով) Մեկնութիւն:  
ՄԱՔՐՈՒՄՆ, գ. Մաքրութիւն:  
ՄԱՔՐՈՒՆԱԿ, ա. Մաքրական:  
ՄԵԼԱՆ, տե՛ս ԹԱՆԱՔ:  
ՄԵԾ, ա. Շատ, սաստիկ, աւազ, հզօր, ճոխ:  
- ՄԵԾ, ՄԵԾ ԻՄՆ, ՄԵԾՍ, ՄԵԾԱԻ, ՄԵԾՈՒ, մ. Մեծապէս, մեծամեծս, յոյժ, կարի:  
ՄԵԾԱՐԱՆ, ա. Մեծախօս, պոռոտախօս:  
- ՄԵԾԱՐԱՆՍ ԽՕՍՍԵԼ ԿԱՄ ԲԱՐՔԱՌԵԼ, տե՛ս ՄԵԾԱՐԱՆԵԼ:  
ՄԵԾԱՐԱՆԵԼ, չբ. Մեծաբանս խօսել՝ բարբառել, մեծամեծս բարբառել՝ խօսել՝

կոտորել, կոկոզաբանել:  
ՄԵԾԱՐԱՐ, տե՛ս ՄԵԾԱՊԷՍ:  
ՄԵԾԱՐԱՐԱՌ, ա. մ. Մեծաձայն, մեծաձայնապէս, մեծագոչ, մեծակոչ, բարձրաբարբառ, բարձրաձայն:  
ՄԵԾԱՐԵՌՆ, ա. Ծանրաբեռն:  
ՄԵԾԱՐԵՐՉ, ա. Բարձրաբերձ:  
ՄԵԾԱՐՆԱՐԱՐ, մ. Վայելչապէս, գեղեցկապէս:  
ՄԵԾԱՐՆՈՒԹԻԻՆ, գ. Մեծաբուսութիւն, մեծանձնութիւն, ազնուականութիւն, լաւութիւն:  
ՄԵԾԱՐՈՅՍ, ա. Մեծամեծ, գերապանծ, ազնիւ, երեւելի:  
ՄԵԾԱՐՈՒՍԱԳՈՅՆ, ա. Մեծապանծ, գերագոյն:  
ՄԵԾԱՐՈՒՍՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄԵԾԱՐՆՈՒԹԻՆ:  
ՄԵԾԱԳԱՆՉ, ա. Բազմազանձ, ճոխ:  
ՄԵԾԱԳԵՂ, ա. Չքնաղ:  
ՄԵԾԱԳԻՆ, ա. Մեծագնի, ծանրագին, բազմազին, բազմազնի, պատուական, ազնիւ:  
ՄԵԾԱԳՆԻ, տե՛ս ՄԵԾԱԳԻՆ:  
ՄԵԾԱԳՆՈՒԹԻԻՆ, տե՛ս ԹԱՆԿՈՒԹԻԻՆ:  
ՄԵԾԱԳՈՅՆ, ա. Երիցագոյն, գերագոյն:  
ՄԵԾԱԳՈՉ, տե՛ս ՄԵԾԱՐԱՐԱՌ:  
ՄԵԾԱԳՈՐԾ, ա. 1. Երեւելի, հոյակապ: 2. Մեծամեծարար:  
ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹԻԻՆ, գ. Հրաշակերտութիւն:  
ՄԵԾԱԳՈՒԹ, ա. Բազմազուլթ:  
ՄԵԾԱԳՐԵԼ, նբ. Յարգել:  
ՄԵԾԱԴԷՉ, ա. Մեծակոյտ:  
ՄԵԾԱԴԻԻՈՒԹԻԻՆ, գ. Եղեռնութիւն:  
ՄԵԾԱԶԱՐԴ, ա. Մեծաշուք, մեծավայելուչ, փառաւոր:  
ՄԵԾԱԶՕՐ, ա. Հզօր, հզօրեղ, ամենազօր, քաջայաղթ:  
ՄԵԾԱԹԻԻ, ա. Բազմաթիւ, յոգնահամար:

ՄԵԾԱԼԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Ընդարձակու-  
թիւն, համատարածութիւն:  
ՄԵԾԱԽՈՂ, ա. Մեծախորհուրդ, խոհա-  
կան, խոհուն:  
ՄԵԾԱԽՈՂՆԵՄՈՒԹԻՒՆ, ՄԵԾԱԽՈՂՆՈՒ-  
ԹԻՒՆ, գ. Մեծահոգութիւն, մեծանձնու-  
թիւն, մեծախորհրդութիւն:  
ՄԵԾԱԽՈՂՆՈՒՐԳ, ա. 1. Մեծախոհ,  
մեծիմաստ, հանճարեղ: 2. (յունական  
ոճով) Մեծահոգի, մեծանձն:  
ՄԵԾԱԽՈՂՆՈՒՐԳՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԵԾԱ-  
ԽՈՂՆԵՄՈՒԹԻՒՆ:  
ՄԵԾԱԽՈՒՄԲ, ա. Բազմադուժար, բազ-  
մախոժար, յոգնախոժար:  
ՄԵԾԱԽՈՍ, տե՛ս ՄԵԾԱԲԱՆ:  
ՄԵԾԱԾԱԳ, ա. Մեծապայծառ, արփա-  
փալլ:  
ՄԵԾԱԾԱԽ, ա. Բազմածախ:  
ՄԵԾԱԿՈՅՏ, տե՛ս ՄԵԾԱԴԷՉ:  
ՄԵԾԱԿՈՉ, տե՛ս ՄԵԾԱԲԱՐՐԱՌ:  
ՄԵԾԱՀԱՆՃԱՐ, ա. Հանճարեղ, մեծա-  
խոհ, իմաստուն:  
ՄԵԾԱՀԱՍԱԿ, ա. Բարձրահասակ:  
ՄԵԾԱՀԱՐԿԻ, ա. Մեծարգի, պատկա-  
ռելի, պատուաւոր, մեծապատիւ:  
ՄԵԾԱՀԱՅ, գ. Կոչունք:  
ՄԵԾԱՀԱՐ, տե՛ս ԲԱԶՄԱՀԱՐԱԳԷՏ:  
ՄԵԾԱՀՈԳԻ, տե՛ս ՄԵԾԱԽՈՂՆՈՒՐԳ (2):  
ՄԵԾԱՀՈԳՈՂՈՒԹԻՒՆ, ՄԵԾԱՀՈԳՈՒ-  
ԹԻՒՆ, գ. Մեծանձնութիւն, մեծախոր-  
հրդութիւն, մեծախոհեմութիւն:  
ՄԵԾԱՀՈՍԱՆ, տե՛ս ՅՈՐԴԱՀՈՍԱՆ:  
ՄԵԾԱՀՐԱՇ, ա. Գերահրաշ, հրաշափառ,  
մեծաքանչ:  
ՄԵԾԱԶԱՅՆ, տե՛ս ՄԵԾԱԲԱՐՐԱՌ:  
ՄԵԾԱԶԱՅՆԱԳՈՅՆ, տե՛ս ԲԱՐՁՐԱ-  
ԲԱՐՐԱՌԱԳՈՅՆ:  
ՄԵԾԱԶԱՅՆԱՊԷՍ, տե՛ս ՄԵԾԱԲԱՐ-  
ՐԱՌ:  
ՄԵԾԱԶԱՅՆԵԼ, նբ. չբ. Բարձրաձայնել:  
ՄԵԾԱԶԱՅՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ԲԱՐՁՐԱ-  
ԶԱՅՆՈՒԹԻՒՆ:

ՄԵԾԱԶԻԳ, ա. Երկայնատարած, լայնա-  
ծաւալ, մեծատարած:  
ՄԵԾԱԶԻՐ, ա. Առատաճիւր, մեծապարգև,  
առատաբաշխ:  
ՄԵԾԱՄԱՐՄԻՆ, ա. Մեծ, մեծատարր,  
չատամարմին, շաղկալեղջ:  
ՄԵԾԱՄԱՐՏ, ա. Քաջայաղթ, երևելի:  
ՄԵԾԱՄԵԾ, ա. Մեծամեծար, երևելի,  
նշանաւոր, սկանաւոր:  
– ՄԵԾԱՄԵԾՍ, մ. Մեծապէս, յոյժ, կարի:  
– ՄԵԾԱՄԵԾՍ ԲԱՐՐԱՌԵԼ՝ ԽՕՍԵԼ՝ ԿՈ-  
ՏՈՐԵԼ, տե՛ս ՄԵԾԱԲԱՆԵԼ:  
– ՄԵԾԱՄԵԾՔ, գ. Աւագանի, աւագո-  
րեար, մեծարոյք, ճոխք, իշխանք, մեծա-  
տունք:  
ՄԵԾԱՄԵԾԱՐ, ա. Մեծապատիւ, պա-  
տուաւոր, պատուական, մեծամեծ, մեծ:  
ՄԵԾԱՄԵԾԱՐԱՐ, ա. 1. Մեծադործ: 2. մ.  
Մեծապէս:  
ՄԵԾԱՄԵՂ, տե՛ս ԲԱԶՄԱՄԵՂ:  
ՄԵԾԱՄԻՏ, տե՛ս ԲԱՐՁՐԱՄԻՏ:  
ՄԵԾԱՄՏԵԼ, տե՛ս ԲԱՐՁՐԱՄՏԵԼ:  
ՄԵԾԱՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ԲԱՐՁՐԱՄԸ-  
ՏՈՒԹԻՒՆ:  
ՄԵԾԱՅԱՂԹ, ա. 1. Քաջայաղթ: 2. Մե-  
ծամարմին, յաղթամարմին:  
ՄԵԾԱՅԱՄ, ա. Յերկար:  
ՄԵԾԱՅՈՅՍ, ա. Քաջայոյս, բարեյոյս:  
ՄԵԾԱՅՈՐԴՈՐ, ա. Քաջայորդոր, ինք-  
նայորդոր:  
ՄԵԾԱՆԱԼ, չբ. 1. Զարգանալ, առաւե-  
լուլ: 2. Հարստանալ, փարթամանալ:  
ՄԵԾԱՆԴԱՄ, ա. Յաղթանդամ, մեծա-  
մարմին:  
ՄԵԾԱՆԻՍ, ա. Լայնանիւտ, ընդարձակ:  
ՄԵԾԱՆՁՆ, ա. 1. Յաղթահասակ, մեծա-  
մարմին: 2. Մեծահոգի:  
ՄԵԾԱՆՁՆՈՒԹԻՒՆ, գ. Մեծահոգու-  
թիւն, մեծախորհրդութիւն, ազնուու-  
թիւն:  
ՄԵԾԱՆՈՒՆ, ա. Անուանի, հռչակաւոր,  
երևելի:

ՄԵԾԱՇԱՀ, ա. Շահաւէտ, բազմաշահ, օգտակար:  
ՄԵԾԱՇԱՀԱԳՈՅՆ, ա. Օգտակարագոյն:  
ՄԵԾԱՇՆՈՐՀ, ա. Շնորհազարդ:  
ՄԵԾԱՇՈՒՔ, ա. Շքեղ, մեծապատիւ, փառացի, մեծափառ:  
ՄԵԾԱՊԱՂԱՏ, ա. Պաղատախառն:  
ՄԵԾԱՊԱՅԾԱՌ, ա. Լուսափայլ, շքեղ, երևելի:  
ՄԵԾԱՊԱՆԾ, տե՛ս ՄԵԾԱՊԱՐԾ:  
ՄԵԾԱՊԱՏԻՒ, ա. Մեծաշուք, մեծարգի, մեծամեծար, շքեղ, փառաւոր:  
ՄԵԾԱՊԱՏՈՒԵԱԼ, ա. Մեծարեալ:  
ՄԵԾԱՊԱՐԳԵՒ, ա. Առատապարգև, առատաձիր, մեծաձիր, առատաձեռն:  
ՄԵԾԱՊԱՐԳԵՒՈՒԹԻՒՆ, գ. Առատաձեռնութիւն:  
ՄԵԾԱՊԱՐԾ, ՄԵԾԱՊԱՐԾՈՒՆ, ա. Գերապանծ:  
ՄԵԾԱՊԷՍ, մ. Մեծ իմն, մեծաբար, առաւել, յոյժ, կարի, ևս քան զևս:  
ՄԵԾԱՋԱՆ, ա. 1. Փռլթակամ, մեծազատակ: 2. մ. Մեծաջանապէս:  
ՄԵԾԱՍԱՍՏ, ա. Սաստիկ:  
ՄԵԾԱՍՔԱՆՁ, ա. Մեծահրաշ, հրաշալի:  
ՄԵԾԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. Փառացի, վեհ, վսամ, պանծալի:  
ՄԵԾԱՎԱՅԵԼՉԱԲԱՐ, մ. Մեծազայել-չապէս, փառաւորապէս:  
ՄԵԾԱՎԱՅԵԼՉԱՊԷՍ, տե՛ս ՄԵԾԱՎԱՅԵԼՉԱԲԱՐ:  
ՄԵԾԱՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԵԾԱՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ:  
ՄԵԾԱՎԱՍՏԱԿ, ա. 1. Մեծաջան, արդիւնական: 2. Տաժանելի:  
ՄԵԾԱՏԱՐԱԾ, ա. Մեծաձիգ:  
ՄԵԾԱՏԱՐՐ, ա. Մեծամարմին:  
ՄԵԾԱՏԵՍԻԼ, ա. Ընդարձակ:  
ՄԵԾԱՏՆԱԳՈՅՆ, ա. Փարթամագոյն:  
ՄԵԾԱՏՆՈՒԹԻՒՆ, գ. Փարթամութիւն (մեծատուն լինելը):  
ՄԵԾԱՏՈՒՆ, ա. Ընչաւէտ, ընչաւոր,

ընչեղ, փարթամ, ճոխ, հարուստ:  
ՄԵԾԱՏՈՒՐ, ա. Առատ, առատաձեռնեալ:  
ՄԵԾԱՐԱՆՔ, գ. Յարգանք, պատիւ, ակնածութիւն, պատկառանք:  
ՄԵԾԱՐԳԻ, ՄԵԾԱՐԳՈՅ, ա. Մեծապատիւ, պատկառելի, մեծազին:  
ՄԵԾԱՐԵԼ, նբ. Մեծացուցանել, յարգել, պատուել, պատուասիրել, նախապատուել, գոզել, փառաւորել:  
ՄԵԾԱՐՈՅ, ՄԵԾԱՐՈՒ, ա. Յարգի, յարգոյ, մեծարգոյ, պատկառելի, պատուական, մեծ:  
- ՄԵԾԱՐՈՅՔ, գ. Մեծամեծք:  
ՄԵԾԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. 1. Աճեցուցանել: 2. Ճոխացուցանել: 3. Բարձրացուցանել, մեծարել:  
ՄԵԾԱՓԱՌ, ա. Փառաւոր, մեծաշուք:  
ՄԵԾԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. Փառաւորութիւն, շքեղութիւն, մեծերևելութիւն, մեծվայելչութիւն:  
ՄԵԾԱՓԱՓՆԱԳ, ա. Ջերմեռանդն:  
ՄԵԾԱՓՈՅԹ, ա. Փռլթակամ, մեծաջան, ամենայրդոր:  
ՄԵԾԱՔԱՂԱՔ, տե՛ս ՄԱՅՐԱՔԱՂԱՔ:  
ՄԵԾԱՔԱՂԱՔԱՅԻ, տե՛ս ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻ (1):  
ՄԵԾԳԻՏԱԿԱԿԱՆ, ա. Խելամուտ, քաջածանօթ:  
ՄԵԾԵՐԵԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԵԾԱՓԱՌՈՒԹԻՒՆ:  
ՄԵԾԻՄԱՍՏ, ա. Քաջիմաց, հանճարեղ, մտացի:  
ՄԵԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Առաւելութիւն, բարձրութիւն, ճոխութիւն, փառաւորութիւն, իշխանութիւն: 2. Մեծատնութիւն, փարթամութիւն: 3. Ինչք, գոյք: 4. Մեծամտութիւն:  
ՄԵԾՈՒՅԼ, ա. գ. Տիկիւն:  
ՄԵԾՎԱՅԵԼՈՒՉ, տե՛ս ՄԵԾԱՎԱՅԵԼՈՒՉ:

ՄեծՎԱՅԵԼՁԱԲԱՐ, տե՛ս ՄեծՎԱՎԱՅԵԼՁԱԲԱՐ:  
ՄեծՎԱՅԵԼՁՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄեծՎԱՎԱՅԵԼՁՈՒԹԻՒՆ:  
Մեկհինգ համ Մէկհին, ա. մ. 1. Միակ, մի, մեկհակ, մասնաւոր: 2. Պարզ, յայտնի, դիւրին: 3. Անշուք, անզարդ: 4. Պարզաբար, սոսկ, լոկ, միայն, Էեթ, առանձին: 5. Յայտնապէս:  
Մեկն, ա. Յայտնի, յայտական:  
ՄեկնԱԳՈՅՆՍ, մ. Պարզագոյնս, պարզապէս, յայտնապէս:  
ՄեկնԱՋէն, տե՛ս ՄեկնԱԿԱՋէն:  
ՄեկնԱԿ, տե՛ս Մեկհին:  
ՄեկնԱԿԱՋէն, ա. դ. Մեկնազէն, մեկնազինեալ:  
ՄեկնԱԿԱՋի, ա. դ. եղածի, միածի:  
ՄեկնԱԿԱՏԵՍԻԼ, ա. Միատեսակ, միօրինակ, անխառն:  
ՄեկնԱԿԻ, մ. Առանձնաբար, առանձնակի:  
ՄեկնԱՆԱԼ, չբ. Մեկնել, մեկուսանալ, միայնանալ, հեռանալ, առանձնանալ:  
ՄեկնԱՊէՍ, մ. Յայտնապէս:  
ՄեկնԱՌՐ, ա. 1. Մեկին, մեկհակ, միակ, միայնակ: 2. Յայտնի, պարզ:  
ՄեկնԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Մեկուսացուցանել, մեկուսել, անջրպետել, անջատել, հեռացուցանել, զատուցանել, որոշել: 2. Պարզաբանել, յայտնաբանել, բացայայտել, վերլուծանել: 3. Տարածել, սփռել:  
ՄեկնԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Մեկնանալ, մեկուսանալ, ուրոյնանալ, հրաժարել, զատանել, ի բաց դնալ, հեռանալ, առանձնանալ:  
- ՄեկնԵԼ ՅԱՇԽԱՐՀէ. Մեռանել, վախճանել:  
ՄեկնԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Հեռացուցանել, գատուցանել:  
ՄեկնԻՁ, ա. դ. Յայտնաբանիչ:  
ՄեկնՈՅ, գ. Թիկնանոց, աղաբողոն, արկանիլի:

ՄեկնՈՒԹԻՒՆ, գ. 1. Բացատրութիւն, վերլուծութիւն, լուծումն, թարգմանութիւն: 2. Պարզութիւն, անխառնութիւն: 3. Մեկուսութիւն, անջատումն, հրաժարումն:  
ՄեկնՈՒՄՆ, գ. Բաժանումն:  
ՄեկՈՂՄԱՆԻ, ա. Մեկուսի, հեռի:  
ՄեկՈՒՍԱԲԱՐ, տե՛ս ԲԱԺԱՆԱԲԱՐ:  
ՄեկՈՒՍԱԳՈՅՆ, տե՛ս ՀԵՌԱԳՈՅՆ:  
ՄեկՈՒՍԱՆԱԼ, տե՛ս ՄեկնԵԼ<sup>2</sup> (իմ):  
ՄեկՈՒՍԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄեկնԵԼ<sup>1</sup> (1):  
ՄեկՈՒՍԵԼ, տե՛ս 1. ՄեկնԵԼ<sup>1</sup>: 2. ՄեկնԵԼ<sup>2</sup> (իմ):  
ՄեկՈՒՍԻ, ա. 1. Մեկողմանի, բացական, հեռաւոր: 2. մ. Հեռի, ի բացէ: 3. Նխդ. Ձատ, ուրոյն, առանց, արտաքոյ:  
ՄեկՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. Հեռաւորութիւն, տարբերութիւն, որոշումն, ուրոյնութիւն, անջատումն, անջրպետ, միջոց, խտիր:  
ՄեկէԱՆ, գ. 1. Տաճար, մեհեմաւաճար, բախտանոց, պղծանոց: 2. Բազին, զոհարան:  
ՄեկէՆԱՋԵՐԾ, տե՛ս ՄեկէՆԱԿԱՊՈՒՏ:  
ՄեկէՆԱՋԵՐԾՈՒԹԻՒՆ, գ. Սեղանակողպտութիւն:  
ՄեկէՆԱԿԱԼ, գ. Մեհեմաւետ:  
ՄեկէՆԱԿԱՆ, ա. Մեհեմային, փխբ. սրբազան, նուիրական:  
ՄեկէՆԱԿԱՊՈՒՏ, ա. Մեհեմազերծ, տաճարակապուտ, սեղանակապուտ:  
ՄեկէՆԱՅԻՆ, տե՛ս ՄեկէՆԱԿԱՆ:  
ՄեկէՆԱՊԵՏ, տե՛ս ՄեկէՆԱԿԱԼ:  
ՄեկէՆԱՏԱՃԱՐ, տե՛ս ՄեկէԱՆ:  
ՄեկէՆԱՆ Դ, տե՛ս ՃԻՏԱԿ:  
ՄեՂ (Մեղք-ի եղակին), գ. Յանցանք, փնաս:  
- ՄեՂ ԴՆԵԼ. Մեղադիր լինել, մեղադրել, դատապարտել, ըստգտանել, բամբասել, ամբաստանել, յանդիմանել:  
ՄեՂԱԴԻՐ ԼԻՆԵԼ, տե՛ս ՄեՂ ԴՆԵԼ:  
ՄեՂԱԴԻՐԱՆՔ, գ. Մեղադրութիւն, յան-

դիմանութիւն, ըստգտանք, բամբասանք:  
Մեղ ԱԴԻՐԵԼ, տե՛ս Մեղ ԴԵՆԵԼ:  
Մեղ ԱԴԻՐՈՒԹԻՒՆ, տե՛ս Մեղ ԱԴԻՐԱՆՔ:  
Մեղ ԱԿԱՆ, ա. Մեղանչական, մեղաւոր, յանցաւոր:  
Մեղ ԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Մեղանչակահնութիւն, յանցաւորութիւն, վնաս:  
Մեղ ԱՆԱԼ, չբ. Մեղանչիկ:  
Մեղ ԱՆՁԱԿԱՆ, ա. 1. Մեղաւոր, յանցաւոր, մեղապարտ, վնասապարտ, անիրաւ, չար: 2. Վնասակար:  
Մեղ ԱՆՁԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Չարութիւն, անիրաւութիւն, յանցաւորութիւն, յանցանք, վնաս:  
Մեղ ԱՆՁԱՆՔ, գ. Յանցանք, մեղանք, վնաս:  
Մեղ ԱՆՁԵԼ, չբ. 1. Յանցանիկ, անիրաւի, սխալիկ: 2. Վնասիկ:  
Մեղ ԱՆՁՈՒՄԵՆ, գ. Յանցաւորութիւն:  
Մեղ ԱՆՔ, գ. Մեղանչանք, մեղք, յանցանք:  
Մեղ ԱՊԱՐՏ, ա. Յանցաւոր, վնասապարտ, պատժապարտ:  
Մեղ ԱՊԱՐՏԵԼ, նբ. Մեղադրել, ըստգրտանել, բամբասել:  
Մեղ ԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Յանցաւորութիւն, պատժապարտութիւն:  
Մեղ ԱՅՈՒՑԱՆԵԼ, տե՛ս Մեղ ՈՒՑԱՆԵԼ:  
Մեղ ԱԻՈՐ, ա. Մեղանչական, մեղապարտ, յանցաւոր, անիրաւ, չար:  
Մեղ ԵՍԻԿ, գ. (չնք.) Ամբթով:  
Մեղ Կ, ա. 1. Թույլ, լոյծ, կակուղ, փափուկ, գիրգ: 2. Թուլամորթ, կնատ, կնամարդիկ:  
Մեղ ԿԱԳՈՅՆ, ա. Խենչագոյն:  
Մեղ ԿԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. Թուլամիտ:  
Մեղ ԿԱՆԱԼ, չբ. Մեղիկիկ, թուլանալ, լուծանել, յաղադարձիկ:  
Մեղ ԿԱՍԷՐ, ա. Թուլամորթ:  
Մեղ ԿԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Մեղիկիկ, թուլացուցանել, լուծանել, իգացուցանել:

Մեղ ԿԵԼ<sup>1</sup>, տե՛ս Մեղ ԿԱՅՈՒՑԱՆԵԼ:  
Մեղ ԿԵԼ<sup>2</sup> (իմ), տե՛ս Մեղ ԿԱՆԱԼ:  
Մեղ ԿՈՒԹԻՒՆ, գ. Թուլութիւն, թուլամորթութիւն:  
Մեղ Մ, ա. Նուազ, հեղիկ, հանդարտ, ախորժ, դաշն, ցած:  
Մեղ ՄԱԳՆԱՅ, տե՛ս ՀԱՆԴԱՐՏԱՔԱՅԼ:  
Մեղ ՄԱԳՈՅՆ, ա. 1. Թուլագոյն, թեթեւ:  
2. մ. Մեղմիկ:  
Մեղ ՄԱԽԱՌՆ, ա. Բարեխառն, միջաստան:  
Մեղ ՄԱԿԱՆ, տե՛ս Մեղ Մ:  
Մեղ ՄԱՆԱԼ, չբ. Հանդարտել, գիջանիկ, ցածնուլ, նուազիկ, յետնիկ:  
Մեղ ՄԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Հանդարտեցուցանել:  
Մեղ ՄԵՆ, ա. Նենգաւոր, կեղծաւոր, երկիւցու, երկխօս, չարահանար, չարաբուստ, ժանտ, դժնեայ:  
Մեղ ՄԵՆԱՆՔ, գ. Կեղծաւորութիւն, նենգ, դաւ, չողոքորթութիւն, հրապոյրք:  
Մեղ ՄԵՆԵԼ կամ Մեղ ՄեղԵԼ, չբ. Կեղծաւորել, չողոքորթիկ:  
Մեղ ՄԵՆՈՒԹԻՒՆ, տե՛ս Մեղ ՄԵՆԻՔ:  
Մեղ ՄԻԿ, մ. Մեղմագոյն, մեղմով:  
Մեղ ՄՈՎ, մ. Հանդարտիկ, տակաւ տակաւ, գամ քան զգամ:  
Մեղ ՄՈՒԹԻՒՆ, գ. Հանդարտութիւն (մեղմ իրնիլը):  
Մեղ ՈՒԲՈՅՆ, տե՛ս Մեղ ՈՒԱՆՈՅ:  
Մեղ ՈՒԱԿՆ, ա. Քաղցրահայեաց:  
Մեղ ՈՒԱՆՈՅ, գ. Մեղուարոյն, մեղուոց, փեթակ:  
Մեղ ՈՒՈՅ, տե՛ս Մեղ ՈՒԱՆՈՅ:  
Մեղ ՈՒՑԱՆԵԼ, չբ. Մեղացուցանել, յանցուցանել:  
Մեղ ՍԱԹԱԹԱԻ, ա. Մեղսամակարդ, մեղսամակարդ:  
Մեղ ՍԱԹԱԹԱԼ, տե՛ս Մեղ ՍԱԹԱԹԱԻ:  
Մեղ ՍԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. Չարախոս:



ՄեղՍԱՄԱԿԱՐԴ, տե՛ս ՄեղՍԱԹԱ-  
ԹԱԻ:  
ՄեղՍԱՅԻՆ, ա. Մեղանչական:  
ՄեղՍԱՔԱԻԻԶ, ա. Քառութիւնաբեր:  
ՄեղՔ, գ. Մեղ, մեղանք, մեղանչանք,  
յանցանք, անիրաւութիւն, ապիրատու-  
թիւն:  
- ՄեղՍ Դնել, տե՛ս Մեղ Դնել:  
ՄեՆԱԶԻՆԵԱԼ, տե՛ս ՄեհնԱԿԱԶԷՆ:  
ՄեՆԱԾԻՆ, տե՛ս ՄԻԱԾԻՆ:  
ՄեՆԱԿԵԱՅ, տե՛ս ՄԻԱՅՆԱԿԵԱՅ:  
ՄեՆԱԿԵՑՈՒԹԻՒՆ, գ. Առանձնակա-  
նութիւն (առանձին՝ մենակ ապրելը):  
ՄեՆԱԿՈՒԻ, ա. գ. Ըմբիշ:  
ՄեՆԱՄԱՐՏ, տե՛ս ՄեՆԱՄԱՐՏԻԿ (1):  
ՄեՆԱՄԱՐՏԵԼ (իմ), տե՛ս ԳՕՏԷՄԱՐ-  
ՏԵԼ (իմ):  
ՄեՆԱՄԱՐՏԻԿ, ա. 1. Մենամարտ (մե-  
նամարտութեամբ կատարուող): 2. մ.  
Մենամարտութեամբ:  
- ՄեՆԱՄԱՐՏԻԿ ԼԻՆԵԼ կամ ԵԼԱՆԵԼ,  
տե՛ս ԳՕՏԷՄԱՐՏԵԼ (իմ):  
ՄեՆԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ԳՕՏԷՄԱՐ-  
ՏՈՒԹԻՒՆ:  
ՄեՆԱՆԱԼ, չք. Միայնանալ, առանձ-  
նանալ:  
ՄեՆԱՆՈՅ, տե՛ս ՄեՆԱՍԱՆ:  
ՄեՆԱՍԱՆ, գ. Մենարան, միայնանոց,  
միանձնանոց, մենանոց, վանք:  
ՄեՆԱՏԵՍԱԿ, տե՛ս ՄԻԱՏԵՍԱԿ:  
ՄեՆԱՐԱՆ, տե՛ս ՄեՆԱՍԱՆ:  
ՄեՆԱԻՈՐ, ա. 1. Միայնակ, միակ, մե-  
նատեսակ: 2. Միայնակեաց:  
ՄեՆԹԱՆ, գ. Զգեստ, Հանդերձ:  
ՄեՆԵՇԽԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԻԱՊԵ-  
ՏՈՒԹԻՒՆ:  
ՄեՆՈՒԹԻՒՆ, գ. Միայնութիւն, առանձ-  
նութիւն, առանձնականութիւն:  
ՄեՌԱՆԵԼ (իմ), չք. 1. Մահանալ,  
անչնչանալ, վախճանել, Հանգչել,  
փոխել: 2. Սատակել: 3. Յապակա-  
նութիւն դառնալ: 4. փխբ. Վերանալ: 5.

փխբ. Մտանել (արևի մասին):  
ՄեՌԵԱԼ, ա. գ. 1. Վախճանեալ, դի,  
դիակն: 2. Մեռելոտի, գէշ:  
ՄեՌԵԼԱԶԳԵՍ, ա. Դիակիր:  
ՄեՌԵԼԱԿԵՐ, տե՛ս ԳԻՇԱԿԵՐ:  
ՄեՌԵԼԱՇՈՒՆՉ, ա. Մահանացու, մե-  
ռոտ:  
ՄեՌԵԼՈՏԻ, գ. 1. Դի, գէշ, շաղիղ,  
դիակն: 2. Դիբ: 3. ա. Մահանացու,  
մեռոտ:  
ՄեՌԵԼՈՒԹԻՒՆ, գ. Մահ, մեռումն (մե-  
ռած լինելը, մահանալը, մեռնելը):  
ՄեՌՈՆ, գ. Իւղ, իւղ անոյշ:  
ՄեՌՈՏ, տե՛ս ՄԱՀԿԱՆԱՅՈՒ:  
ՄեՌՈՒՄԵՆ, տե՛ս ՄեՌԵԼՈՒԹԻՒՆ:  
ՄեՌՈՒՑԻՉ, տե՛ս ՄԱՀԱՅՈՒՑԻՉ:  
ՄեՌՈՐԻՆԱԿ, տե՛ս ՄԱՀԱՀԱՆԳՈՅՆ:  
ՄԵՏ, ա. մ. Յաւէտ, շատ:  
ՄԵՏԱՂՔ, գ. 1. տե՛ս ԱՔՍՈՐՔ: 2.  
Բանտ, արգելան:  
ՄԵՏԱՔՍ, Կ. Կերպաս, ապրիշում:  
ՄԵՏԱՔՍԱԳՈՐԾ, տե՛ս ԿԵՐՊԱՍԱ-  
ԳՈՐԾ:  
ՄԵՏԱՔՍԱՀԻՒՍ, տե՛ս ՄԵՏԱՔՍԱՌԷՉ:  
ՄԵՏԱՔՍԱՌԷՉ, ա. Մետաքսահիւս:  
ՄԵՏԱՔՍԵԱՅ, ա. Կերպասեայ, ապրի-  
շիմի:  
ՄԵՏՐԱՊՕԼԻՏ, գ. Մայրաքաղաքացի  
(մայրաքաղաքի արքեպիսկոպոս):  
ՄԵՐԱԶԳԵԱՅ, տե՛ս ՄԵՐԱԶՆԵԱՅ:  
ՄԵՐԱԶՆԵԱՅ, ա. Մերազգեայ:  
ՄԵՐԱԿԱՆ, տե՛ս ՄԵՐԱՅԻՆ:  
ՄԵՐԱԿԵՐՊ, ՄԵՐԱԿԵՐՊԱՐԱՆ, ՄԵՐԱ-  
ԿԵՐՊԱՅԵԱԼ, ա. Մերակերպունակ, մե-  
րատիպ, մարդակերպ, մարդկային:  
ՄԵՐԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԱՐԴԵ-  
ՂՈՒԹԻՒՆ (1):  
ՄԵՐԱԿԵՐՊՈՒՆԱԿ, տե՛ս ՄԵՐԱԿԵՐՊ:  
ՄԵՐԱՅԻՆ, ա. Մերական, մերոյին:  
ՄԵՐԱՆԻԹ, ա. Հողանիւթեայ, մերա-  
ստեղծակ, մարդկային:  
ՄԵՐԱՍԵՌ, ՄԵՐԱՍԵՐ, ա. 1. Մերազ-

նեայ: 2. Մարդկային:  
ՄԵՐԱՍՏԵՂԾԱԿ, տե՛ս ՄԵՐԱՆԻԻԹ:  
ՄԵՐԱՏԻՊ, տե՛ս ՄԵՐԱԿԵՐՊ:  
ՄԵՐԱՏՈՂՄԱԿ, ա. Մերասեռ:  
ՄԵՐԹ, մ. Երբեմն, երբէք, է գի:  
ՄԵՐԺԵԼ<sup>1</sup>, նբ. Հերքել, վանել, արտաք-  
սել, տարագրել, խոտել, անարգել, ան-  
գոսնել, ժխտել:  
ՄԵՐԺԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Ի բաց կալ, հեռանալ,  
խորչել:  
ՄԵՐԺԵՑՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄԵՐԺԵԼ<sup>1</sup>:  
ՄԵՐԺՈՒՄՆ, գ. Վանուժն, տարագրու-  
թիւն, հեռացումն:  
ՄԵՐԿ, ա. մ. 1. Անվերարկու, անհան-  
դերձ: 2. Պարզ, յայտնի, մերկապարանոց:  
3. Պարզապէս, սոսկ, լոկ: 4. Անշուք:  
5. գ. Մերկութիւն (մարմնի մերկ մասը):  
ՄԵՐԿԱԲԱՐ, մ. Յայտնապէս, մերկապէս:  
ՄԵՐԿԱԳԼՈՒԽ, ա. մ. Համարձակ:  
ՄԵՐԿԱԿԻԹՈՒԹԻՒՆ, գ. Մերկակրու-  
թիւն:  
ՄԵՐԿԱԿԻՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԵՐԿԱԿԼՐ-  
ԹՈՒԹԻՒՆ:  
ՄԵՐԿԱՂԱԲԱՂՔ, տե՛ս ՄԵՐԿԻՄԱՍ-  
ՏԱԿՔ:  
ՄԵՐԿԱՄԱՐՄԻՆ, տե՛ս ՄԵՐԿԱՏԱՐՐ:  
ՄԵՐԿԱՄԱՐՏ, ա. գ. Ըմբիշ, մերկամար-  
տիկ, մերկամրցանակ, բռնամարտիկ: 2.  
Ըմբշական:  
- ՄԵՐԿԱՄԱՐՏՔ, տե՛ս ՄԵՐԿԱՄԱՐ-  
ՏՈՒԹԻՒՆ:  
ՄԵՐԿԱՄԱՐՏԻԿ, տե՛ս ՄԵՐԿԱՄԱՐՏ:  
ՄԵՐԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Մերկա-  
մարտք, ըմբշամարտ, ըմբշամրցութիւն:  
ՄԵՐԿԱՄԱՐՏՈՒՅԵԱԼ, տե՛ս ՄԵՐԿԱ-  
ՄԱՐՏ:  
ՄԵՐԿԱՄՐՅԱՆԱԿ, տե՛ս ՄԵՐԿԱՄԱՐՏ:  
ՄԵՐԿԱՆԱԼ, նբ. չբ. Տե՛ս Մերկել, մեր-  
կացուցանել, կողոպտել, յերևան հանել:  
- ՄԵՐԿԱՆԱԼ ԱՌԱՒՕՏՈՒ. Լուսանալ:  
- ՄԵՐԿԱՆԱԼ ԶԲԱՆ. Յայտնել:  
ՄԵՐԿԱՆԴԱՄ, ա. մ. 1. Մերկամարմին,

անծածկոյթ: 2. Անգէն:  
ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՅ, ա. մ. Մերկ, ան-  
թաքչելի:  
ՄԵՐԿԱՊԷՍ, տե՛ս ՄԵՐԿԱԲԱՐ:  
ՄԵՐԿԱՌԱԿ, տե՛ս ԾԱՆԱԿ:  
ՄԵՐԿԱՎԵՐԱՐԿՈՒՔ, տե՛ս ՄԵՐԿԻ-  
ՄԱՍՏԱԿՔ:  
ՄԵՐԿԱՏԱՐՐ, ա. մ. Մերկանդամ, մեր-  
կամարմին (լոկ՝ բնական մարմնով):  
ՄԵՐԿԱՑՈՒՄՆ, տե՛ս ՄԵՐԿՈՒՄՆ:  
ՄԵՐԿԱՑՈՒՅԱՆԵԼ, պբ. Մերկել, կապ-  
տել, հանել, գերծուլ, բանալ:  
ՄԵՐԿԵԼ, նբ. Մերկացուցանել, մերկա-  
նալ:  
ՄԵՐԿԻՄԱՍՏԱԿՔ, ՄԵՐԿԻՄԱՍՏԱ-  
ՍԷՐՔ, ա. գ. Մերկադաբաղք, մերկա-  
վերարկուք:  
ՄԵՐԿՈՒՅՆ, տե՛ս ԲՈՎՈՏՆ:  
ՄԵՐԿՈՒԹԻՒՆ, գ. Մերկ (մերկ լինելը):  
ՄԵՐԿՈՒՄՆ, գ. Մերկացումն:  
ՄԵՐՁ, նիւ. մ. ա. Մօտ, հուպ, առըն-  
թեր, մերձաւոր:  
- ՄԵՐՁ ԸՆԴ ՄԵՐՁ, մ. Հուպ ընդ հուպ:  
- ՄԵՐՁ ԼԻՆԵԼ. Հուպ լինել, մօտենալ:  
ՄԵՐՁԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Յարազրութիւն,  
առընթերազրութիւն:  
ՄԵՐՁԱԶԱԽԱԿ, ա. Մերձաւոր, ազգա-  
կից, տոհմակից, համազարմ:  
ՄԵՐՁԱԿԱՅ, ա. Առընթերակայ, ներկայ,  
մօտաւոր, առաջիկայ:  
ՄԵՐՁԱԿԱՅ, տե՛ս ՄԵՐՁԱԿԱՅ:  
ՄԵՐՁԱՆԱԼ, տե՛ս ՄԵՐՁԵՆԱԼ:  
ՄԵՐՁԱՌՈՐ, ա. գ. 1. Մօտաւոր, հպաւոր,  
առաջիկայ: 2. Ազգակից, արիւնա-  
կից: 3. Մտերիմ, բարեկամ, ծանօթ,  
ընկեր:  
ՄԵՐՁԱՌՈՐԱԲԱՐ, մ. Մերձաւորապէս,  
ի մօտուտ, անմիջաբար:  
ՄԵՐՁԱՌՈՐԱԳՈՅՆ, ա. մ. Հարազատա-  
գոյն, մերձաւորաբար:  
ՄԵՐՁԱՌՈՐԱԿԱՆ, ա. Մերձաւոր, ըն-  
տանեկան, մտերմական:

ՄԵՐԶԱԿՆՈՐԱՊԷՍ, տե՛ս ՄԵՐԶԱԿՆՈՐԱՔԱՐ:

ՄԵՐԶԱԿՆՈՐԱՐԱՐ, տե՛ս ՄԵՐԶԱԿՆՈՐԻԶ:  
ՄԵՐԶԱԿՆՈՐԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՄԵՐԶԱԿՆՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ:

ՄԵՐԶԱԿՆՈՐԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. 1. Մերձեկ, մերձ լինել, հուլ լինել, հպել, մօտենալ, մատ-  
չել, շօշափել, յարել: 2. Զուգաւորել:  
ՄԵՐԶԱԿՆՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Մերձա-  
ւորել, մերձեցուցանել, մօտաւորել, մօ-  
տեցուցանել:

ՄԵՐԶԱԿՆՈՐԻԶ, ա. գ. Մերձաւորարար:  
ՄԵՐԶԱԿՆՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Մօտաւորու-  
թիւն, ընտանութիւն, կենսակցութիւն: 2.  
Ազգակցութիւն, խնամութիւն: 3. Զու-  
գաւորութիւն:

ՄԵՐԶԵԼ (իմ), ՄԵՐԶԵՆԱԼ, տե՛ս ՄԵՐ-  
ՉԱԿՆՈՐԵԼ<sup>2</sup> (իմ):

ՄԵՐԶԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՄԵՐԶԱԿՆՈՐԵ-  
ՑՈՒՑԱՆԵԼ:

ՄԵՐԶԵՑՈՒՄՆ, գ. Հպումն, մերձումն:  
ՄԵՐԶՈՒՄՆ, տե՛ս ՄԵՐԶԵՑՈՒՄՆ:  
ՄԵՐՈՅԻՆ, տե՛ս ՄԵՐԱՅԻՆ:

ՄԵՐՈՒՆԱԿ, ա. Մերունի, մերունական,  
մերակերպ, մերային, մերոյին:

ՄԵՐՈՒՆԱԿԱՆ, տե՛ս ՄԵՐՈՒՆԱԿ:  
ՄԵՐՈՒՆԱԿԵՐՊԱԽԱՌԵՆՈՒԹԻՒՆ, գ.

(կրօն.) Մարդեղութիւն (Քրիստոսի):  
ՄԵՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Մարդ-  
կութիւն (մերունակ՝ մերակերպ լինելը):

ՄԵՐՈՒՆԻ, տե՛ս ՄԵՐՈՒՆԱԿ:  
ՄԵՐՕՐԷՆ, մ. ա. Մերակերպ, մեօքա-  
կերպ:

ՄԵՑ կամ ՄԷՑ, գ. 1. Փտութիւն, նե-  
խութիւն: 2. Ցեց, ուտիճ:

ՄԵՑԱՄԷՍ, ՄԵՑԱՄԷՑ, ա. Ցեցակեր,  
ցեցակերեալ, փուտ:

ՄԵՑՈՏԵԼ (իմ), չբ. Փտել, մաշել, ապա-  
կանել (մէջը ցեց ընկնել):

ՄԵՔԵՆԱՑ, ՄԵՆՔԵՆԱՑ, գ. 1. Ման-  
գըղիոն, մանգղոն: 2. փխբ. Խորաման-  
կութիւն, խարդախանք, նենգ, դաւա-

ճանութիւն, դարանակալութիւն, որո-  
գայթ:

ՄԵՔԵՆԱՑԱԿԱՆ, ա. Արուեստական,  
ճարտար, խորամանկ:

ՄԵՔԵՆԱՑԱՆԱԼ, տե՛ս ՄԵՔԵՆԱՑԵԼ:  
ՄԵՔԵՆԱՑԱԿՆՈՐ, տե՛ս ՄԵՔԵՆԱԿՆՈՐ:

ՄԵՔԵՆԱՑԱԿՆՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԵՔԵ-  
ՆԱԿՆՈՐՈՒԹԻՒՆ:

ՄԵՔԵՆԱՑԵԼ, ՄԵՆՔԵՆԱՑԵԼ, նբ. և չբ.  
Մեքենայանալ, մեքենանալ, մեքենա-  
ւորել, արուեստակել, արուեստագործել,

հնարել, հայթայթել, ջանալ, ճարտարել:  
ՄԵՔԵՆԱՑՈՅՁ, ա. Չարահնար, չարա-

րուեստ:  
ՄԵՔԵՆԱՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԵՔԵՆԱԿՆՈՐ-  
ՈՒԹԻՒՆ:

ՄԵՔԵՆԱՆԱԼ, տե՛ս ՄԵՔԵՆԱՑԵԼ:  
ՄԵՔԵՆԱԿՆՈՐ կամ ՄԵՔԵՆԱԿՆՈՐ, ա. 1.

Մեքենայաւոր, արուեստաւոր, ճարտար:  
2. Չարիւրեստ, հնարիմաց, չարահնար,

պատիր, խորամանկ:  
ՄԵՔԵՆԱԿՆՈՐԵԼ, տե՛ս ՄԵՔԵՆԱՑԵԼ:

ՄԵՔԵՆԱԿՆՈՐՈՒԹԻՒՆ, գ. Մեքենայու-  
թիւն, մեքենայաւորութիւն, ճարտարու-  
թիւն, արուեստ, հնարք, պատրանք:

ՄԵՔԵՆՈՎԹ, գ. Խարխախ, մոյթ, պա-  
տուանդան, նեցուկ:

ՄԵՕՔԱԿԵՐՊ, տե՛ս ՄԵՐՕՐԷՆ:  
ՄՁԱՆՔ, տե՛ս 1. ԹԱՂԱՆԹ (1): 2. ԱՂՏ

(6):  
ՄՁԵԼ, նբ. Քամել, զտել, պարզել:  
ՄՁԵԱՁԵԻ, ա. Մղնատեսակ:

ՄՁԵԱՑԵՍԱԿ, տե՛ս ՄՁԵԱՁԵԻ:  
ՄԷԳ, գ. Մառախուղ, բալ, շամանդաղ:

ՄԷՁ, գ. Գումէզ:  
ՄԷԿ, տե՛ս ՄԻ:

ՄԷՆ, ա. 1. Իւրաքանչիւր, մի մի, մէն  
մի: 2. մ. Միայն, միայնակ, միայնիկ:

- ՄԷՆ ՄԻ, տե՛ս ՄԷՆ (1):  
ՄԷՁ, գ. 1. Միջավայր, միջակ: 2. Մէջը:

3. Արգանդ: 4. ա. Միջին, միջակայ, հա-  
սարակ, կէս:

- Ընդ Մէջ, նիւր. մ. Ի մէջ, Ի միջոյ,  
Ի միջի:  
- Ի Միջի, Ի Միջոց, տե՛ս Ընդ Մէջ:  
- Մէջ Գիշերոց, տե՛ս Միջնակ Գիշեր:  
Մէջնակ փոքր, տե՛ս Փոքր ճամբ:  
Մէջնակ Կէտ, գ. Կենդանոց, կէտ:  
Մէջնակ Կէտ, գ. 1. Օր Հասարակ, միջօր,  
ճաշատ: 2. ա. Միջօրեայ:  
Մէջ, գ. 1. տե՛ս Կէտ<sup>2</sup> (5): 2. Միտումն:  
3. Միտեալ, Հակեալ, դիւրամէտ, յօժար:  
Մէջ, տե՛ս Մեջ:  
Մթն Գիտ, ա. Մթագոյն, մթապատ, խա-  
ւարին, նստմ:  
Մթն Գիտ (իմ), չք. Մթանալ, նստմա-  
նալ:  
Մթն Գոց, տե՛ս Մթն Գիտ:  
Մթն Զգում, ա. Խաւարազգած, խաւա-  
րամած, մթապատ:  
Մթն Զգում Մոտիտիտ, գ. Մթուփիւն:  
Մթն Անակ, չք. Մթագնեղ, մթնեղ, մթա-  
պատեղ, նստմանալ, խաւարեղ, թխանալ,  
այլազուցեղ:  
Մթն ՊԱՏ, ա. Մթագած, մթագին:  
Մթն ՊԱՏԵԼ (իմ), տե՛ս Մթն Անակ:  
Մթն Ար, ա. Մթագին, աղտեղի:  
- Մթն Ար, գ. յոգն. Աղտ, կեղտ:  
Մթն Ար Մոտիտիտ, գ. Մթուփիւն, մթարք:  
Մթն Ար Մոտիտիտ, պք. Խաւարեցուցանեղ,  
նստմացուցանեղ:  
Մթն Ար Մոտիտիտ, ա. Խաւարեցուցիչ:  
Մթն Ար Մոտիտիտ, ա. Մթագուցիչ, խա-  
ւարային:  
Մթն Եր, գ. Ամբար, Համբար, պահեստ:  
Մթն Եր Ար, գ. Ամբարանոց, Համբար-  
անոց:  
Մթն Եր Եր, նք. Ամբարեղ, Համբարեղ, շտե-  
մարանեղ, գանձեղ, դիզեղ, կուտեղ, յա-  
ւելուղ, պահեղ:  
Մթն Եր, ա. Մութ, խաւարային, խաւա-  
րին, աղջամղջին, միգապատ, նստմ,  
խրթնի:  
Մթն Եր Ար, տե՛ս Մթն Եր:

Մթն Ար Գոց, ա. Մթագոյն, նստմացոյն,  
անշուք:  
Մթն Ար Կեղ, ա. Մթագոյն, մութ:  
Մթն Անակ, Մթն Եր (իմ), տե՛ս Մթն Ա-  
նակ:  
Մթն Մոտիտիտ, գ. Մութ, խաւար:  
Մթն Եր, Մթն Եր, Մթն Եր, Մթն Եր, Մթն Եր,  
Մթն Եր, գ. (Կենդանոց) Կառուցուղ:  
Մթ, թ. Մէջ, միւն, մու:  
- Մթ Մթ. 1. Մէջ մի, իւրաքանչիւր:  
2. Մի ըստ միջի:  
Մթն Ար, ա. 1. Համաձայն, միախոհ,  
Համամատ: 2. գ. Վանական, կրօնաւոր:  
3. մ. Միաբանաբար, միաբանակի, միա-  
բանապէս: 4. նիւր. Հանգոյն, զօրէն:  
- Մթն Ար Անակ, Միաբանեղ, միա-  
ձայնեղ, գՀետ երթալ:  
Մթն Ար Ար Ար, տե՛ս Մթն Ար (3):  
Մթն Ար Ար Ար, ա. Բանակակից:  
Մթն Ար Ար Ար, ա. 1. Միաբան, միա-  
ձայն, Համաձայն: 2. Կրօնաւորական,  
միակրօն:  
Մթն Ար Ար Ար Ար, ա. գ. Խաւարակեց,  
միաբան:  
Մթն Ար Ար Ար Ար, տե՛ս Մթն Ար (3):  
Մթն Ար Ար Ար Ար, տե՛ս Մթն Ար (1, 3):  
Մթն Ար Ար Ար Ար, ա. Խոտորարար:  
Մթն Ար Ար Ար Ար, տե՛ս Մթն Ար (3):  
Մթն Ար Ար Ար, նք. 1. Միացուցանեղ, Հաշ-  
տեցուցանեղ, Համախմբեղ: 2. չք. Միա-  
բան լինեղ, միաձայնեղ, ձայնակից լինեղ,  
Հաւան լինեղ, միանալ, յարեղ:  
Մթն Ար Ար Մոտիտիտ, գ. 1. Համաձայնու-  
թիւն, ձայնակիցութիւն, Համախոհութիւն,  
միութիւն, յարմարութիւն: 2. Զուգաւոր-  
ութիւն:  
- Մթն Ար Ար Մոտիտիտ, մ. Միաբան,  
միաբանաբար:  
Մթն Ար Ար Ար, ա. մ. Միաձայն, միա-  
բարբառ:  
Մթն Ար Ար, տե՛ս Մթն Ար Ար:  
Մթն Ար Ար Ար, ա. 1. Միակցուղ: 2. մ.

Միաձայն, միաբերան:  
ՄԻԱԲԱՐՈՅ, տե՛ս ՀԱՄԱԲԱՐՈՅ:  
ՄԻԱԲԵՐԱՆ, մ. ի մի՛ ընդ մի բերան,  
միաձայն, միահասուս:  
ՄԻԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Համաձայնու-  
թիւն, միաբանութիւն:  
ՄԻԱԲՆՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Համագոյու-  
թիւն:  
ՄԻԱԲՈՂՈՐ, ա. Համագուժար:  
ՄԻԱԲՈՅՍ, ա. Համածին, երկուորեակ:  
ՄԻԱԲՈՒՆ, ա. 1. Բուն, իսկական, միակ:  
2. Համաբուն, բնութեանկից, համագոյ:  
ՄԻԱԳՈՅ, ա. 1. Միաձոյլ, միատարր,  
միակ: 2. Միակերպ, միօրինակ, անայ-  
լալիկի:  
ՄԻԱԳՈՅՆ, ա. 1. Միատեսակ, միակերպ,  
միօրինակ: 2. (կրօն.) Միազոյ, համագոյ:  
ՄԻԱԳՈՐԾ, ա. մ. Համագործ, գործակից,  
միաբան:  
ՄԻԱԳՈՒՆԴ, ա. մ. 1. Համագունդ, հա-  
մախումբ, միահամուռ, միաբան: 2. Դա-  
սակից:  
ՄԻԱԴԷՏ, ա. Հարթ, տափարակ:  
ՄԻԱԴԻՄԻ, ա. Միատեսակ, միակերպ,  
միօրինակ, անփոփոխ:  
ՄԻԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Միաւորութիւն:  
ՄԻԱԶԳԻ, տե՛ս ՀԱՄԱԶԳԻ:  
ՄԻԱԶՈՅԳ, ա. մ. Միակցորդ, համահա-  
ւասար, զուգապէս, միապէս:  
ՄԻԱԶՕՐ, ա. Համագոր:  
ՄԻԱԹԻՒՆ, տե՛ս ԶՈՒԳԱԹԻՒՆ:  
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, ա. Միամանակ:  
ՄԻԱԺՈՂՈՎ, ա. մ. Համախումբ, հա-  
մագունդ, միաբան:  
ՄԻԱԼԵԶՈՒ, ա. Միաբարբառ, միա-  
շուրթն:  
ՄԻԱԽԱՌՆ, ա. Բարեխառն, զուգահա-  
ւասար, բարեկարգ:  
ՄԻԱԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. Բարեխառնու-  
թիւն:  
ՄԻԱԽՄԲԵԼ, նբ. Համախմբել:  
ՄԻԱԽՈՂ, ՄԻԱԽՈՐՀ, ՄԻԱԽՈՐՀՈՒՐԴ,

ա. Համախոհ, համաշունչ, համամիտ,  
միակամ, միաբան:  
ՄԻԱԽՈՒՌՈՒՆ, ա. մ. Խիտ, խառնիխուռն,  
միաբան, միահամուռ, յախուռն:  
ՄԻԱԿ, ա. Մէն, մեկին, միական:  
ՄԻԱԿԱՄ, ա. մ. Համակամ, կամակից,  
միախոհ, համամիտ:  
ՄԻԱԿԱՄԻԼ, եալլ, չբ. Միաբանել, դաշ-  
նաւորել:  
ՄԻԱԿԱՄՈՒԹԻՒՆ, գ. Համակամութիւն,  
համաձայնութիւն, միաբանութիւն:  
ՄԻԱԿԱՆ, ա. Միակ, միաւոր, միայնակ,  
եզական:  
- ՄԻԱԿԱՆՆ, գ. Միութիւն (մէկ՝ միակ՝  
եզակի լինելը):  
ՄԻԱԿԱՆԱՊԷՍ, տե՛ս ՄԻԱԿՕՐԷՆ:  
ՄԻԱԿԱՆԻ, ա. Միակն:  
ՄԻԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Միասնականու-  
թիւն, միաւորութիւն:  
ՄԻԱԿԵԱՅ, ա. 1. տե՛ս ՄԻԱՅՆԱԿԵԱՅ:  
2. Միակենցաղ, կենակից, համակցորդ:  
ՄԻԱԿԵՆՅԱՂ, տե՛ս ՄԻԱԿԵԱՅ (2):  
ՄԻԱԿԵՐՊ, ա. մ. Միօրինակ, միատե-  
սակ, միաձև:  
ՄԻԱԿԵՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԻԱՅՆԱԿԵ-  
ՅՈՒԹԻՒՆ:  
ՄԻԱԿԻՆ, մ. Միայնակ:  
ՄԻԱԿՆ, տե՛ս ՄԻԱԿԱՆԻ:  
ՄԻԱԿՇԻՌ, ա. Զուգակշիռ, հաւասար,  
միաչափ, անվրէպ, անփոփոխ:  
ՄԻԱԿՈՂՄԱՆԻ, ա. 1. Կողմնազազ, խեղ:  
2. Թերի, պակաս, անկատար, միադիմի:  
ՄԻԱԿՈՒՍԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄԵԿՈՒ-  
ՍԱՅՈՒՅԱՆԵԼ:  
ՄԻԱԿՐՕՆ, ա. 1. Համակրօն, կրօնակից:  
2. Համաշունչ, միաբան: 3. Միօրինակ,  
համանման:  
ՄԻԱԿՅԵԼ (իմ), չբ. Կցորդ լինել, միա-  
բանել:  
ՄԻԱԿՅՈՐԴ, ա. Զուգակցորդ, միազոյգ,  
հաւասարակից, անբաժան:  
ՄԻԱԿՕՐԷՆ, մ. Միականապէս, եզակի,

առանձինն, տիրապէս:

ՄԻԱՀԱՂ, տե՛ս ՄԻԱՀԱՂՈՅՆ:

ՄԻԱՀԱՂՈՅՆ, մ. 1. Միանգամայն: 2. Միահամուռ: 3. Անընդհատ: 4. Նոյն-ժամայն, զոյգ ընդ:

ՄԻԱՀԱՄ, ա. Համակցորդ, միակցորդ, անբաժան:

ՄԻԱՀԱՄՈՒՌ, մ. ա. Համանգամայն, ընդ ամենայն, առ հասարակ, միաբան, համագումար, միախուռն:

ՄԻԱՀԱՅՐ, տե՛ս ՀԱՄԱՀԱՅՐ:

ՄԻԱՀԱՆԳՈՅՆ, մ. Միօրինակ, միատեսակ, միակերպ:

ՄԻԱՀԱՆԴԵՐՁ, ա. մ. Միաձորձ, միապարեզօտ:

ՄԻԱՀԱՆԷՔ, գ. Պատրուակ, պատճառանք:

ՄԻԱՀԱՌԱՉ, տե՛ս ՄԻԱՐՔԵՐԱՆ:

ՄԻԱՀԱՍԱԿ, տե՛ս ՀԱՍԱԿԱԿԻՑ:

ՄԻԱՀԱՐԹ, ա. մ. 1. Զուգահաւասար, միաչափ, միօրինակ, նոյն և նման: 2. Համապատիւ:

ՄԻԱՀԱԻԱՆ, ա. մ. Միաբան, միակամ:

ՄԻԱՀԱԻԱՍԱՐ, ա. 1. Համահաւասար, զուգահաւասար: 2. մ. Հաւասարապէս:

ՄԻԱՀԱԻԱՏ, ա. Հաւատակից, միակրօն:

ՄԻԱՀԵԾԱՆ, ա. 1. Ինքնակալ: 2. Միապետական:

ՄԻԱՀԵՏ, ՄԻԱՀԵՏԻ, ԸՆԴ ՄԻԱՀԵՏ, մ. Միահաղոյն, միանգամայն, նոյնհետայն:

ՄԻԱՀՈՄԵԼ, նբ. Հաւաքել, ժողովել, յարակցել, միացուցանել:

ՄԻԱՀՈՅԼ, ա. մ. Համախումբ, միաբան:

ՄԻԱԶԱՅՆ, ա. մ. Համաձայն, ձայնակից, միաբարբառ, միաբան:

ՄԻԱԶԱՅՆԵԼ, տե՛ս ԶԱՅՆԱԿՅԵԼ:

ՄԻԱԶԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Զայնակցութիւն, միաբանութիւն, միակամութիւն:

ՄԻԱԶԵՌԱՆԻ, ա. մ. Փեցի:

ՄԻԱԶԵՒ, ա. Միատեսակ, միակերպ:

ՄԻԱԶԻ, ա. մ. Եղածի, մեկնակաձի:

ՄԻԱԶՈՅԼ, ա. Միապաղաղ:

ՄԻԱԶՈՐՁ, տե՛ս ՄԻԱՀԱՆԴԵՐՁ:

ՄԻԱՄԱՅՐ, տե՛ս ՄԻԱՄՕՐ:

ՄԻԱՄԱՆԱԿ, տե՛ս ՄԻԱԺԱՄԱՆԱԿ:

ՄԻԱՄԱՍԵՆԱՅ, ա. Պարզ, միօրինակ:

ՄԻԱՄԱՐՏ, տե՛ս ՄԵՆԱՄԱՐՏ:

ՄԻԱՄԱՐՏԵԼ (իմ), տե՛ս ՄԵՆԱՄԱՐՏԵԼ (իմ):

ՄԻԱՄԱՐՏԻԿ, տե՛ս ՄԵՆԱՄԱՐՏԻԿ:

- ՄԻԱՄԱՐՏԻԿ ԼԻՆԵԼ, տե՛ս ՄԵՆԱՄԱՐՏԻԿ ԼԻՆԵԼ:

ՄԻԱՄԵԱՅ, ա. Տարևոր:

ՄԻԱՄԻՏ, ա. 1. Պարզամիտ, անմեղ, աննենգ, անխարդախ: 2. Մտերիմ, հաւատարիմ: 3. Աներկմիտ: 4. Մանծաղամիտ, ախմար, տխմար, տգէտ:

ՄԻԱՄՏԱԳՈՅՆ, ա. Տգիտագոյն:

ՄԻԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարզամտութիւն, անկեղծութիւն, ողջմտութիւն, աներկբայութիւն: 2. Մտերմութիւն, հաւատարմութիւն: 3. Տխմարութիւն:

ՄԻԱՄՕՐ, ա. Միամայր:

ՄԻԱՅԱՐ, ա. մ. Միաշար:

ՄԻԱՅԱՐԵԼ, նբ. Շարակարգել, շարադրել:

ՄԻԱՅՆ, ա. մ. 1. Մէն, մեկին, միակ, միական: 2. Սոսկապէս, սոսկ, լոկ: 3. Միայնակ, առանձինն, ուրոյն: 4. շ. Միայն թէ, բայց միայն:

- ՄԻԱՅՆ ԶԻ, ՄԻԱՅՆ ԹԷ, շ. Բայց եթէ, բայց միայն:

- ՄԻԱՅՆ ԸՆԴ ՄԻԱՅՆ, մ. Առանձինն, առանձնաբար:

ՄԻԱՅՆԱՐԱՐ, մ. 1. Միայնակ, առանձնաբար: 2. Միայնապէս, պարզաբար, եզակի:

ՄԻԱՅՆԱԿ, ա. մ. 1. Միակ, եզական, անհամեմատ: 2. Առանձնական, առանձինն:

ՄԻԱՅՆԱԿԱՆ, տե՛ս 1. ՄԻԱՅՆԱԿԵԱՅ: 2. ՄԻԱՅՆԱԿԵՑԱԿԱՆ:

ՄԻԱՅՆԱԿԵԱՅ, գ. ա. 1. Անապատաւոր, ճգնաւոր, միայնաւոր, միայնացեալ, մի-

անձն, կրօնաւորը, վանական: 2. Միայնակեցական: ՄիԱՅՆԱԿԵՑԱԿԱՆ, ա. Միայնական, միանձնական, կրօնաւորական, մոնոթեոնական: ՄիԱՅՆԱԿԵՑԱՆՈՑ, գ. Մենաստան, վանք: ՄիԱՅՆԱԿԵՑՈՒԹԻՒՆ, գ. Մենակեցութիւն, միայնաւորութիւն, կրօնաւորութիւն, մոնոթեոնութիւն: ՄիԱՅՆԱԿՌՈՒՄԻՏԻՒՆ, գ. Մենամարտութիւն: ՄիԱՅՆԱՄԱՐՏԻԿ, տե՛ս ՄԵՆԱՄԱՐՏԻԿ: ՄիԱՅՆԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԵՆԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ: ՄիԱՅՆԱՆԱԼ, չբ. Մենանալ, մեկուսանալ, միանձնանալ, առանձնանալ, անապատանալ, հեռանալ, հրաժարել: - ՄիԱՅՆԱՅԵԱԼ, տե՛ս ՄիԱՅՆԱԿԵԱՑ (1): ՄիԱՅՆԱՆՈՑ, գ. 1. տե՛ս ՄԵՆԱՍԱՆ: 2. ա. Առանձնական, անչէն, ամալի: ՄիԱՅՆԱՊԵՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄիԱՊԵՏՈՒԹԻՒՆ: ՄիԱՅՆԱՊԷՍ, տե՛ս ՄիԱՅՆԱԲԱՐ: ՄիԱՅՆԱՍԱՆ, տե՛ս ՄիԱՅՆԱՆՈՑ: ՄիԱՅՆԱՏԵՍԱԿ, տե՛ս ՄիԱՏԵՍԱԿ: ՄիԱՅՆԱՐԱՆ, տե՛ս ՄԵՆԱՍԱՆ: ՄիԱՅՆԱՒՈՐ, գ. ա. 1. տե՛ս ՄիԱՅՆԱԿԵԱՑ (1): 2. Առանձնական, մեկուսի: ՄիԱՅՆԱՒՈՐԱԿԱՆ, ա. Միայնակ, միակ, անբաժանելի: ՄիԱՅՆԱՒՈՐԵԼ (իմ), չբ. Միայնանալ, կրօնաւորել: ՄիԱՅՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. տ՛ս ՄիԱՅՆԱԿԵՑՈՒԹԻՒՆ: 2. Միայնութիւն, մենութիւն: ՄիԱՅՆԵԱԿ, գ. Միակ, միութիւն: ՄիԱՅՆԻԿ, մ. Միայնուկ, միայն, առանձինն: ՄիԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Մենութիւն,

միայնաւորութիւն: 2. Միայնակեցութիւն: ՄիԱՅՆՈՒԿ, տե՛ս ՄիԱՅՆԻԿ: ՄիԱՅՆՈՒՀԻ, ա. գ. Հաւատաւոր: ՄիԱՆԱԼ, չբ. 1. Միաւորել, խառնել, զօղել, շողկապել, զուգել: 2. Միաբանել, յարել, յարակցել: ՄիԱՆԳԱՄԱՅՆ, մ. Համայն, Համանգամայն, միահաղոյն, միահամուռ, ընդամենայն, նոյն ընդ նոյն: ՄիԱՆՁՆ, գ. ա. 1. տե՛ս ՄիԱՅՆԱԿԵԱՑ (1): 2. (յունաբանութեամբ) Միայնակ, եզական, բացարձակ, ազատ, ուրոյն, առանձնական: ՄիԱՆՁՆԱԿԱՆ, ա. Միայնակեցական, առանձնական: ՄիԱՆՁՆԱՆԱԼ, տե՛ս ՄիԱՅՆԱՆԱԼ: ՄիԱՆՁՆԱՆՈՑ, տե՛ս ՄԵՆԱՍԱՆ: ՄիԱՆՁՆԱՊԷՍ, մ. Համաշնչապէս: ՄիԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄիԱՆՁՆՈՒԹԻՒՆ (2): ՄիԱՆՁՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Միայնակեցութիւն, առանձնականութիւն: 2. Միանձնաւորութիւն: 3. Համաշնչութիւն, միաձայնութիւն: 4. Միայնութիւն: 5. Բացարձակութիւն: ՄիԱՆՄԱՆ, ա. մ. Համանման, յարանման, միօրինակ: ՄիԱՆՇԱՆ, ա. Միակերպ, միատեսակ: ՄիԱՆՈՒՆ, ա. Համանուն, անուանակից: ՄիԱՆՈՒՆԱԲԱՐ, տե՛ս ՀԱՄԱՆՈՒՆԱԲԱՐ: ՄիԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԱՄԱՆՈՒՆՈՒՆՈՒԹԻՒՆ: ՄիԱՇԱԲԱԹ, ՄիԱՇԱԲԱԹԻ, գ. Կիրակէ, կիրակի: ՄիԱՇԱՐ, ա. մ. Միայար, անընդհատ, շարունակ: ՄիԱՇՈՒՆՁ, ա. Համաշունչ, միասիրտ: ՄիԱՇՈՒՐԹՆ, տե՛ս ՄիԱԼԵՁՈՒ: ՄիԱՉԱՓ, ա. Համաչափ, հաւասարաչափ, հաւասար:

ՄԻԱՊԱՂԱՂ, ա. 1. Միաձոյլ: 2. Շարունակ, անընդհատ: 3. Պարզ, անշուք:  
ՄԻԱՊԱՏԻԻ, ա. Համապատիւ, համափառ:  
ՄԻԱՊԱՐ, ա. Միաբան:  
ՄԻԱՊԱՐԵԳՕՏ, տե՛ս ՄԻԱՀԱՆԴԵՐԶ:  
ՄԻԱՊԵՏԱԿԱՆ, ա. 1. Միահեծան, մի-  
իշխանական: 2. (կրօն.) Աստուածպե-  
տական:  
ՄԻԱՊԵՏԵԼ, չբ. նբ. Տիրել, տիրապետել:  
ՄԻԱՊԵՏՈՒԹԻԻՆ, գ. Ինքնակալութիւն, մի-  
իշխանութիւն, մենիշխանութիւն, տիեզերակալութիւն:  
ՄԻԱՊԷՍ, մ. Միօրինակ, միաբար, նմա-  
նապէս, հաւասարապէս, անխտր:  
ՄԻԱՍԱՅՐԻ, ա. գ. Միողնի:  
ՄԻԱՍԻՐՏ, ա. Միաշունչ, համաշունչ:  
ՄԻԱՍՆԱՐԱՐ, տե՛ս Ի ՄԻԱՍԻՆ:  
ՄԻԱՍՆԱԿԱՆ, ա. 1. (կրօն.) Համազոյ, հա-  
մազոյական, էակից, նոյնազոյ, հա-  
մաբուն: 2. Միաբան, միաբանական, միախորհ, համօրէն, միահամուն: 3. Ընտանի, յարակից:  
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻԻՆ, գ. (կրօն.) Հա-  
մազոյութիւն:  
ՄԻԱՍՆՈՒԹԻԻՆ, գ. Յարակցութիւն, հա-  
մանմանութիւն:  
ՄԻԱՍՆՈՒՆԴ, ա. 1. Համասնունդ, հա-  
մասուն, սննդակից: 2. Միասնական, միաբան:  
ՄԻԱՏԱՐՐ, ա. Նմանամասն, պարզ, մի-  
օրինակ, անփոփոխ:  
ՄԻԱՏԱՐՐԵԼ, նբ. Յարել, զօղել:  
ՄԻԱՏԱՐՐՈՒԹԻԻՆ, գ. Խառնուած, բաղ-  
կացութիւն:  
ՄԻԱՏԵՍ, տե՛ս ՄԻԱՏԵՍԱԿ:  
ՄԻԱՏԵՍԱԿ, ա. մ. Միակերպ, միաձև, հա-  
մաձև, միազոյն, պարզ, միօրինակ:  
ՄԻԱՏԵՍԱԿԱՐԱՐ, տե՛ս ՄԻԱՏԵՍԱԿԱ-  
ՊԷՍ:  
ՄԻԱՏԵՍԱԿԱՊԷՍ, մ. Միատեսակ, միա-  
տեսակաբար:

ՄԻԱՐԱՆ, տե՛ս ՄԱՐՄՆԱՐԱՆ:  
ՄԻԱՐԱՐ, ՄԻԱՐԱՐՈՂ, ա. Միաւորիչ,  
միացուցիչ:  
ՄԻ՛ ԱՐԴԵՕՔ, եղբ. ՄԻ՛ դուցէ, ո՞չ ա-  
պաքէն:  
ՄԻԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Միաւորել, միա-  
ւորեցուցանել, զօղել, խառնել:  
ՄԻԱՅՈՒՅԻԶ, տե՛ս ՄԻԱՐԱՐ:  
ՄԻԱԻՈՐ, ա. 1. Միակ, եզական, պարզ,  
միեղէն: 2. Միասնական, համազոյ: 3. Մի-  
նաւոր, միայնակ, միայնակեաց: 4. Միօրինակ, միաբան, միակերպ, միա-  
պաղաղ:  
ՄԻԱԻՈՐԱՐԱՐ, մ. Եզակի, միաւորա-  
պէս, միեղինաբար:  
ՄԻԱԻՈՐԱԿԱՆ, ա. 1. Միաւոր, եզական:  
2. Միասնական, անբաժանելի: 3. Բաղ-  
կացական: 4. Միաւորիչ, միացուցիչ:  
ՄԻԱԻՈՐԱԿԱՆՈՒԹԻԻՆ, գ. 1. Միու-  
թիւն, միասնականութիւն: 2. Միաւո-  
րութիւն:  
ՄԻԱԻՈՐԱԿԻՅ, ա. Յարակից:  
ՄԻԱԻՈՐԱՊԷՍ, տե՛ս ՄԻԱԻՈՐԱՐԱՐ:  
ՄԻԱԻՈՐԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՄԻԱՅՈՒՅԱՆԵԼ:  
ՄԻԱԻՈՐԵԼ<sup>2</sup> (իմ), տե՛ս ՄԻԱՆԱԼ:  
ՄԻԱԻՈՐԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄԻԱՅՈՒ-  
ՅԱՆԵԼ:  
ՄԻԱԻՈՐԻԶ, տե՛ս ՄԻԱՐԱՐ:  
ՄԻԱԻՈՐՈՒԹԻԻՆ, գ. Միութիւն, միա-  
նականութիւն:  
ՄԻԱՓԱՌ, ա. 1. Համափառ, փառակից,  
փառաւորակից: 2. (յունական ոճով) Հա-  
մամիտ, համաշունչ:  
ՄԻԱՓԵՐԹ, ա. Միաձոյլ, միապաղաղ:  
ՄԻԳԱԶԳԱԾ, տե՛ս ՄԻԳԱՊԱՏ:  
ՄԻԳԱԽԱՌՆ, ա. Միզական, միզային,  
մուկ:  
ՄԻԳԱԿԱՆ, ՄԻԳԱՅԻՆ, տե՛ս ՄԻԳԱ-  
ԽԱՌՆ:  
ՄԻԳԱՆԱԼ, չբ. Մթազնել, պղտորել:  
ՄԻԳԱՊԱՏ, ա. 1. Միզազգած, մառախ-  
լապատ, մառախլուտ: 2. Բխբ. Մթին,



խաւար, մթազգած:

ՄիեՂէն, ա. 1. Միաւոր, միակ, միական, եզական: 2. Միաձոյլ, պարզ, աննիւթ: 3. Միայնաւոր, միայնակեաց: 4. Կրօնաւորական, առանձնական: 5. Միաբան, միասիրտ:

ՄիեՂիւնԱՌԱՐ, մ. Միեղինապէս, միայն միօրինակ, միանգամայն, միահաղոյն, ի միասին:

ՄիեՂիւնԱԿ, ՄիեՂիւնԱԿԱՆ, ՄիեՂիւնեԱԼ, տե՛ս ՄիեՂէն:

ՄիեՂիւնԱՊէՍ, տե՛ս ՄիեՂիւնԱՌԱՐ:

ՄիեՂիւնՈՒԹԻԻՆ, գ. 1. Միուլթիւն, միասնականուլթիւն, միաբանուլթիւն: 2. Յարակայուլթիւն:

ՄիեՂՁԵՐԻ, ՄիեՂՁԵՐՈՒ, ՄիեՂՁԵՐՈՒԻ, ՄիեՂՁԻԹԻՐ, ՄիեՂՁՈՒՐԻ, գ. (կենդբ.) Ըռընգեղջիւր, ոնգեղջիւր:

ՄիՁԱԳՐԱԿ, գ. (բժշկ.) Միզազրաւուլթիւն:

ՄիՁԱԳՐԱԿՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄիՁԱԳՐԱԿ:

ՄիՁՆ, գ. (կզմխ.) Մզանք, պարուտակ, խելապատակ:

ՄիԸՍՍՄԻՈՋէԲ, գ. յոգն. Ըստմիողէք:

ՄիԹէ, եղբ. 1. Արդեօք: 2. Թերևս, գուցէ, իցէ, թէ:

ՄիԹՐ, գ. Խոյր, թագ:

ՄիԻՇԽԱՆԱԿԱՆ, տե՛ս ՄիԱՊեՏԱԿԱՆ:

ՄիԻՇԽԱՆՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄիԱՊեՏՈՒԹԻԻՆ:

ՄիԼՈՆ, տե՛ս ՄՂՈՆ:

ՄիԾ, գ. Գայռ, տիղմ, ցիխ, խոհեր:

ՄիՄԵԱՆՍԱՆԿՈՒԹԻԻՆ, գ. Գժտուլթիւն, զէճ, կազ, կոխ:

ՄիՄԵԱՆՅ, գ. Իրերաց, իրեար:

ՄիՄՈՍ, տե՛ս ԽեՂԿԱՏԱԿ:

ՄիՆ, տե՛ս Մի:

ՄիՆԱՌԱՐ, տե՛ս ՄիԱՅՆԱՌԱՐ (1):

ՄիՆՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄիԱՅՆՈՒԹԻԻՆ:

ՄիՆՁ, 1. նխ. Մինչև: 2. մ. Մինչդեռ, յորժամ, երբ: 3. շ. Մինչ զի:

- ՄիՆՁ ՁԻ, տե՛ս ՄիՆՁ (3):

ՄիՆՁԳԵՆԻ, տե՛ս ՄիՆՁ (2):

ՄիՆՁԵԻ, տե՛ս ՄիՆՁ:

ՄիՆՁ ՁԵԻ, մ. Ձև, չև ևս:

ՄիՇՏ, մ. 1. Հանսապաղ, յաւէտ, յաւէժ,

յար, անդադար, անընդհատ, ցանկ: 2.

ա. Մշանջեմաւոր, յաւիտեանական:

ՄիՈՂԻ, տե՛ս ՄիԱՍԱՅՐԻ:

ՄիՈՒԹԻԻՆ, գ. 1. Միաւորուլթիւն: 2.

Միաբանուլթիւն:

ՄիՁԱԳԻՇԵՐ, գ. Մէջ գիշերոյ:

ՄիՁԱԿ, ա. 1. Միջին, միջասահման, չափաւոր: 2. գ. Մէջ, միջավայր:

ՄիՁԱԿԱՌԱՐ, մ. Միջակապէս, չափաւորապէս:

ՄիՁԱԿԱՅ, ա. 1. Միջին: 2. Երկայ,

առաջիկայ:

ՄիՁԱԿԱՅԻՆ, ա. Միջակ, միջին:

ՄիՁԱԿԱՊէՍ, տե՛ս ՄիՁԱԿԱՌԱՐ:

ՄիՁԱԿՈՒԹԻԻՆ, գ. Միջասահմանուլթիւն,

չափաւորուլթիւն:

ՄիՁԱՄՈՒԽ, ա. 1. Մասնակից: 2. Խելամուտ:

- ՄիՁԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. 1. Միջամուտ

լինել: 2. Ձեռնամուխ լինել:

ՄիՁԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ, տե՛ս ՄիՁԱՄՈՒԽ

ԼԻՆԵԼ:

ՄիՁԱՇԱԿԻՂ, գ. 1. Ընդմիջաւիղ: 2.

Տրամագիծ:

ՄիՁԱՊԱՏ, գ. Սիւսանելի:

ՄիՁԱՍԱՀՄԱՆ, ա. 1. Միջակային,

սահմանակից: 2. գ. Միջավայր:

ՄիՁԱՍԱՀՄԱՆՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄիՁԱԿՈՒԹԻԻՆ:

ՄիՁԱՎԱՅՐ, գ. Մէջ, միջասահման:

ՄիՁԱՏՈՒԹԻԻՆ, գ. Ընդհատուլթիւն,

անըրպետուլթիւն:

ՄիՁԱՌԱՐՈՒԹԻԻՆ, գ. Ընդմիջուլթիւն,

միջակուլթիւն, միջասահմանուլթիւն, չափաւորուլթիւն:

ՄիՁԻՆ, ա. Միջակ, միջոյ:

ՄիՁՆԱՌԵՐԻ, գ. Դղեակ, ամուր,

ամբողջ, բերդ, ակառն:  
ՄԻՋՆԱԹԻԿՈՒՆՔԻ, տե՛ս ԹԻԿՆԱՄԷՋ:  
ՄԻՋՆԱԼՈՒՍԻՆ, տե՛ս ԼՈՒՍԻՆ:  
ՄԻՋՆԱԿ, ա. Միջին, միջակ:  
ՄԻՋՆԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Ընդմիջութիւն,  
անջրպետութիւն:  
ՄԻՋՆԱՅԱՐԿ, տե՛ս ՄԻՋՆԱՏՈՒՆ:  
ՄԻՋՆԱՊԱՐԻՍՊ, գ. Յանկ, միջնորմ,  
խորոց, անջրպետ:  
ՄԻՋՆԱՏՈՒՆ, գ. Միջնայարկ:  
ՄԻՋՆՈՂՆ, տե՛ս ԹԻԿՆԱՄԷՋ:  
ՄԻՋՆՈՐԴ, գ. 1. Հաշտարար, բարեխօս:  
2. փխբ. Գործի:  
- ՄԻՋՆՈՐԴԱԻ, ՄԻՋՆՈՐԴԻԻ, տե՛ս Ի  
ՁԵՌՆ:  
ՄԻՋՆՈՐԴԵԼ, չբ. նբ. Ի մէջ անցանել,  
առթել, սատարել:  
ՄԻՋՆՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. Սատար, ձեռքն-  
ուուութիւն:  
ՄԻՋՆՈՐՄ, տե՛ս ՄԻՋՆԱՊԱՐԻՍՊ:  
ՄԻՋՈՅ, տե՛ս ՄԻՋԻՆ:  
ՄԻՋՈՅ, գ. 1. Մէջ, միջավայր, բացատ:  
2. Պարապ (ժամանակամիջոց): 3. Մի-  
ջասահմանութիւն: 4. Խորք: 5. Խտիբ,  
տարբերութիւն:  
ՄԻՋՈՒԹԻՒՆ, գ. Մէջ (միջին դրութիւն):  
ՄԻՋՕՐ, գ. Օր հասարակ, ճաշածամ:  
ՄԻՋՕՐԱՅԻՆ, տե՛ս ՄԻՋՕՐԷԱԿԱՆ:  
ՄԻՋՕՐԵԱՅ, ՄԻՋՕՐԷ, ա. 1. Միջօրէս-  
կան: 2. Հարաւային: 3. գ. Միջօր, օր  
հասարակ, ճաշածամ: 4. Հարաւ:  
ՄԻՋՕՐԷԱԿԱՆ, ա. Միջօրային, միջօ-  
րեայ:  
ՄԻՍ, գ. Մարմին, շաղիղ:  
ՄԻՏ, գ. Հոգի, խորհուրդ, սիրտ, կամք,  
խելք, հանճար, ուշ, իմաստ, դիտաւո-  
րութիւն, հաճոյք, կարծիք:  
- ՄԻՏ ԱՌՆԵԼ. Ուշ առնել, միտ դնել:  
- ՄԻՏ ԴՆԵԼ. Ուշ ունել, դիտել:  
- ՄԻՏՍ ԴՆԵԼ. Խրատել, ազդել:  
- ՋՄՏԱԻ ԱԾԵԼ կամ ԱԾԵԼ ՋՄՏԱԻ.  
1. Խորհել, խոկալ, որոճել, իմանալ: 2.

Կարծել, համարել:  
- ԸՆԴ ՄԻՏ ՄՏԱՆԵԼ, ԸՍՏ ՄՏԻ ԱՅ-  
ԼՈՅ ԼԻՆԵԼ. Հաճոյանալ, մարդահանել:  
- Ի ՄԻՏ ԱՌՆՈՒԼ. Իմանալ, ըմբռնել,  
մտառել, միտ դնել, ուսանել, իմաստա-  
սիրել, խելամուտ լինել:  
- Ի ՄԻՏՍ ԳԱԼ՝ ԼԻՆԵԼ. 1. Յինքն գալ,  
զգաստանալ, զգալ անձին, սթափել,  
խորհել: 2. Ջօրանալ:  
- Ի ՄՏԱՅ ԱՆԿԱՆԵԼ (Իմ), Ի ՄՏԱՅ  
ԵԼԱՆԵԼ. Ցնորել:  
- Ի ՄՏԻ ԴՆԵԼ. 1. Յառաջադրել, դատել,  
խելամտել, յիշել: 2. Միտ դնել:  
ՄԻՏԱԳՈՅՆ, ա. մ. 1. Դիւրամէտ: 2.  
Մտադիւր:  
ՄԻՏԵԼ, նբ. և չբ. Հակել, թիւրել, խո-  
նարհել, թեքել, հակամիտել, յօժարել,  
խոտորել:  
ՄԻՏՈՒԹԻՒՆ, ՄԻՏՈՒՄՆ, գ. Հակամի-  
տութիւն, յօժարութիւն, բերումն:  
ՄԻՏՔ, տե՛ս ՄԻՏ:  
ՄԻՐԳ, գ. Պտուղ:  
ՄԻԻՍ, գ. 1. Այլ: 2. Ոք, ոմն:  
- ՄԻԻՍ ԱՆԳԱՄ, մ. Միւս հաղ:  
- ՄԻԻՍ ՀԱՂ, տե՛ս ՄԻԻՍ ԱՆԳԱՄ:  
ՄԻԻՍԻՈՆ, տե՛ս ՄԱՆՐԱՄԱՍՆ (2):  
ՄԻԻՐԻԿԷ, տե՛ս ՄՈՇԱ ՎԱՅՐԻ:  
ՄԻՕՐԵԱՅ, տե՛ս ԱՌՕՐԵԱՅ:  
ՄԻՕՐԻՆԱԿ, ա. մ. Միակերպ, միատե-  
սակ, նման, նմանապէս:  
ՄԼՄԼԵԼ, նբ. Շփել, քերել (երեսը):  
ՄԽԱԽԱՌՆ, ա. Ծխախառն:  
ՄԽԵԼ, նբ. 1. Ընխոթել, խրել, թաթաւել:  
2. Ձեռն արկանել, ձեռնարկել, բուռն  
հարկանել:  
ՄԽԻԹԱՐ, ա. Մխիթարիչ, յորդորիչ, քա-  
ջալերիչ: 2. Մխիթարական: 3. գ. Մխի-  
թարութիւն, սփոփութիւն, սփոփանք,  
յուսադրութիւն, քաջալերութիւն, ար-  
գահաստանք, կարեկցութիւն:  
- ՄԽԻԹԱՐ ՏԱԼ կամ ՄԱՏՈՒՅԱՆԵԼ.  
Մխիթարել, յորդորել, քաջալերել:

Մեծ ԹԱՐԱՐԱԿԱՆ, աս. Քաջալեռական, յորդորական:  
Մեծ ԹԱՐԱՐԵԼ, նբ. Մխիթար տալ՝ մատուցանել, սփռել, քաջալերել, յորդորել, արգահատել:  
Մեծ ԹԱՐԻՉ, աս. 1. տե՛ս Մեծ ԹԱՐ (1):  
2. (յուճական ոճով) Բարեխոս:  
Մեծ ԹԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս Մեծ ԹԱՐ (3):  
Մեծ Իճ՝ ՀԱՐԿԱՆԵԼ. Մխել, մխրճել, մխլճել:  
Մեճճել (իմ), տե՛ս Մեծ Իճ՝ ՀԱՐԿԱՆԵԼ:  
Մեճճել (իմ), տե՛ս Մեծ Իճ՝ ՀԱՐԿԱՆԵԼ:  
ՄԾՂՆԵԱՅ, աս. Պիղծ, պղծագործ, զագրագործ:  
ՄԾՂՆԷՈՒԹԻՒՆ, գ. Զագրագործութիւն, պղծագործութիւն:  
ՄԿԱՆ, գ. Մասն:  
ՄԿԱՆՈՒՆՔ, գ. (ՄԿԱՆ-ի յոգնակիւն) Թիկուճք, մէջք, ողն, միջնողն, թիկնամէջ:  
ՄԿԹԱԼ, չբ. Ունչս առնել, ծաղրել, այլն առնել:  
ՄԿՆԴԱԿ, տե՛ս ՄԿՈՒՆԴ:  
ՄԿՆԴԱԿԱԶԳԵՍ, տե՛ս ՄԿՆԴԱՌՈՐ:  
ՄԿՆԴԱՌՈՐ, աս. Մկնդակազգեստ:  
ՄԿՈՒՆԴ, գ. Գեղարդն, նիզակ, աշտէ, արդն, սուիւն:  
ՄԿՈՒՆՔ, տե՛ս ՄՈՒԿՆ:  
ՄԿՐՏԱՏՈՒՆ, ՄԿՐՏԱՐԱՆ, գ. (եկեղց-) Լուսարան:  
ՄԿՐՏԵԼ, նբ. 1. (եկեղց-) Կնքել: 2. Թանալ, թաթաւել: 3. Մարտիրոսանալ:  
ՄԿՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Լուսացումն: 2. Լուսաւորութիւն, կնիք: 3. Մարտիրոսութիւն:  
ՄՂԵԼ, նբ. Դրդել, վանել, մերժել, ձգել:  
- ՄՂԵԼ ԶՊԱՏԵՐԱԶՄ՝ ԶՄԱՐՏ. Պատերազմել:  
ՄՂԵՂ, գ. Փոշի, սճիւն, մոխիր:  
ՄՂԶԿԵԼ<sup>1</sup>, նբ. Հեղձուցանել, ի նեղ արկանել, նեղել:  
ՄՂԶԿԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Հեղձնուլ:

ՄՂՂԱԿ, գ. Նպատակ, նշանակ:  
ՄՂՈՆ, գ. Մլին (տարածութեան չափ):  
ՄՂՏԱԶԵՒ, աս. Մթագոյն, մութ:  
ՄՂՏԱՆԱԼ, չբ. Մթնանալ, մթագնել:  
ՄՄԿԻԼ, չբ. Խառնակել, շաղաշարել:  
ՄՆԱԼ, չբ. 1. Կալ մնալ, զկայ առնուլ, դեգերել, դադարել, հանդարտել, յետնել:  
2. Սպասել, համբերել, ակնուճել: 3. Պահել, ապրել, տեկել:  
- ՉՄՆԱԼԻ. Անկայուն, անցաւոր:  
ՄՆԱՍ, գ. Ման (կշռի չափ):  
ՄՆԱՅ, գ. 1. Կայք, դաբարումն: 2. աս. Մնացական:  
ՄՆԱՅԱԿԱՆ, աս. Կայուն, հաստատուն, տեղական, տեկան, մշտնջենաւոր, անանց, անապական:  
ՄՆԱՅԱԿԱՆԱԳՈՅՆ, աս. Յաւէրժական, հաստատագոյն, մշտնջենաւորագոյն:  
ՄՆԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տեղութիւն, յապահովութիւն, մշտնջենաւորութիւն:  
ՄՆԱՅՈՐԴ, աս. գ. 1. Մնացումն, աւելւորդ, յաւելումն, նշխար: 2. Յաջորդ:  
ՄՆԱՅՈՐԴՈՒԹԻՒՆ, ՄՆԱՅՈՒԾ, ՄԸՆԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄՆԱՅՈՐԴ:  
ՄՆԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Թողուլ, պահել, դադարեցուցանել:  
ՄՆՉԵԼ, չբ. Մրմնջել:  
ՄՆՉԻՒՆ, գ. Մռնչիւն, հեծութիւն:  
ՄՆՋԻԿ, մ. Լոբիկ, լուռ մուռ, անխոս, անչչունջ:  
ՄՇԱԿ, գ. Երկրագործ, ճողագործ, այգեգործ, արդիւնարար:  
ՄՇԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄՇԱԿՈՒԹԻՒՆ:  
ՄՇԱԿԱԿԱՆ, աս. Երկրագործական:  
- ՄՇԱԿԱԿԱՆԵՆ, գ. Մշակութիւն, երկրագործութիւն:  
ՄՇԱԿԱԿՐՈՒԹԻՒՆ, գ. Վշտակրութիւն:  
ՄՇԱԿԵԼ, նբ. 1. Գործել, արդիւնաւորել, արդիւնացուցանել: 2. Մատակարարել, տնտեսել:  
ՄՇԱԿՈՒԹԻՒՆ, գ. Երկրագործութիւն,

արդիւնաբարութիւն, ծառայութիւն,  
վաստակ:  
ՄՇԱԲԱՑԻԿ, Կ. Անփակ:  
ՄՇԱԲՈՐԲՈՒՔ, Կ. Մշտավառ, անշէջ:  
ՄՇԱԲՈՒՂԽ, Կ. Հանապազարուղի,  
յարաբուղի, մշտնջենաբուղի, մշտահոս,  
յաւէժական, անսպառ:  
ՄՇԱԳԵԱՅ, Կ. Հանապազագնաց, մըլ-  
տախաղաց:  
ՄՇԱԳՈՅ, Կ. Յարադոյ, մշտնջենաւոր:  
ՄՇԱԶՈՒԱՐՃ, Կ. Մշտնջենագուարճ,  
յարագուարճ, մշտափթիթ, անթառամ:  
ՄՇԱԼՈՅ, Կ. Մշտնջենալոյս:  
ՄՇԱԽԱՂԱՅ, Կ. Մշտագնաց, յարա-  
խաղաց, յարընթաց, մշտաշարժ:  
ՄՇԱԾԱՆ, Կ. Քաջածանօթ:  
ՄՇԱԾԱԻԱԼ, Կ. Համաափիւռ:  
ՄՇԱԿԱԹ, տե՛ս ՍԵՐՄԱԿԱԹ:  
ՄՇԱԿԱՅ, Կ. Մշտակայուն, յարակայ,  
մշտնջենակայ, մշտնջենաւոր, անշարժ,  
անփոփոխ:  
ՄՇԱԿԱՅԻԼ, Կ. Յարակայել:  
ՄՇԱԿԱՅԼԱԿ, Կ. Մշտահոս, մշտա-  
բուղի:  
ՄՇԱԿԱՅՈՒԹԻԻՆ, Կ. Յարակայութիւն,  
անփոփոխութիւն, մշտնջենաւորութիւն:  
ՄՇԱԿԱՅՈՒՆ, տե՛ս ՄՇԱԿԱՅ:  
ՄՇԱԿԱՆ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐ:  
ՄՇԱԿԱՌՈՅՅ, Կ. Անդրդուելի, ան-  
շարժ:  
ՄՇԱԿԱՏԱՐ, Կ. Սովորական, տարւոր:  
ՄՇԱԿԻՐ, Կ. Յարակայ, մշտական,  
հանապազորդեան:  
ՄՇԱԿՈՅՍ, Կ. Մշտնջենաւորակոյս,  
յաւէժակոյս, յաւէտակոյս, յարակոյս:  
ՄՇԱԼՅԵՂ, Կ. Մշտահոս, մշտաբուղի:  
ՄՇԱՀԻԻՍ, Կ. Մշտնջենահիւս:  
ՄՇԱՀՈՍ, ՄՇԱՀՈՍԱՆ, Կ. Հանապա-  
զահոս, մշտնջենահոս, անհատահոս,  
մշտաբուղի:  
ՄՇԱՀՈՍՈՒԹԻԻՆ, Կ. Մշտնջենահո-  
սութիւն:

ՄՇԱՄԱՏՈՅՅ, Կ. Մշտանուէր:  
ՄՇԱՄՈՒՆՁ, Կ. Մշտնջենամուռնչ:  
ՄՇԱՅԱՐ, Կ. Յարածամ, շարունակա-  
բար:  
ՄՇԱՆՈՒՂԻ, տե՛ս ՄՇԱՄԱՏՈՅՅ:  
ՄՇԱՇԱՐժ, Կ. Յարաշարժ:  
ՄՇԱՊԱՅԾԱՌ, Կ. Մշտափայլ, անա-  
ղօտ:  
ՄՇԱՋԱՆ, Կ. Յարաջան, անճանճիր,  
անխոնջ:  
ՄՇԱՎԱՌ, Կ. Մշտնջենավառ, մշտա-  
բորբօր, անշէջ, անաղօտ:  
ՄՇԱՏԱՏԱՆ, Կ. Յարածուփ:  
ՄՇԱՏԱՐԱՄ, Կ. Համատարած:  
ՄՇԱՏԻԻ, Կ. Յարատիւ, մշտալոյս,  
աներկ:  
ՄՇԱՓԱՅԼ, տե՛ս ՄՇԱՊԱՅԾԱՌ:  
ՄՇԱՓԹԻԹ, Կ. Յարափթիթ, յաւէտա-  
փթիթ:  
ՄՇՏԻԿ, Կ. 1. Շրջացանութիւն: 2.  
Սպունգ:  
ՄՇՏՆՋԵԱՆ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ:  
ՄՇՏՆՋԵՆԱՐԱՐ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐ-  
ԱՐԱՐ:  
ՄՇՏՆՋԵՆԱՐՈՒՂԽ, տե՛ս ՄՇԱԲՈՒՂԽ:  
ՄՇՏՆՋԵՆԱԶՈՒԱՐՃ, տե՛ս ՄՇԱ-  
ԶՈՒԱՐՃ:  
ՄՇՏՆՋԵՆԱԼՈՅՍ, տե՛ս ՄՇԱԼՈՅՍ:  
ՄՇՏՆՋԵՆԱԿԱՅ, տե՛ս ՄՇԱԿԱՅ:  
ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ, Կ. Մշտնջենաւոր,  
յաւիտենական, յաւէրժական, անմահ,  
հանապազորդեան:  
ՄՇՏՆՋԵՆԱԿԵԱՅ, Կ. Անփայծան:  
ՄՇՏՆՋԵՆԱԿԻՅ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐ-  
ԱԿԻՅ:  
ՄՇՏՆՋԵՆԱՀԻԻՍ, տե՛ս ՄՇԱՀԻԻՍ:  
ՄՇՏՆՋԵՆԱՀՈՍ, տե՛ս ՄՇԱՀՈՍ:  
ՄՇՏՆՋԵՆԱՀՈՍՈՒԹԻԻՆ, տե՛ս ՄՇԱ-  
ՀՈՍՈՒԹԻԻՆ:  
ՄՇՏՆՋԵՆԱՄՈՒՆՁ, տե՛ս ՄՇԱՄ-  
ՈՒՆՁ:  
ՄՇՏՆՋԵՆԱՆԱԼ, Կ. Մշտնջենաւորա-

նալ, հանապազորդել, յաւէժանալ, կալ մնալ:  
ՄՇՏՆՋԵՆԱՊԷՍ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԲԱՐ:  
ՄՇՏՆՋԵՆԱՎԱՌ, տե՛ս ՄՇՏԱՎԱՌ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐ, ա. 1. Մշտնջենական, յախտենական, յաւէրժական, անվախճան, անփոփոխ: 2. Մնացական, տեղական, հաստատուն: 3. Շարունակ, անընդհատ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԲԱՐ, մ. Մշտնջենաւորապէս, մշտնջենաբար, մշտնջենապէս, յաւէժաբար, յաւիտեան, անընդհատ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԲՈՒՂԽ, տե՛ս ՄՇՏԱԲՈՒՂԽ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԳՈՅՆ, ա. Մնացականագոյն, տեղագոյն:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԿ, ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԿԱՆ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԿԻՅ, ա. Մշտնջենակից, յաւէտակից:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԿՈՅՍ, տե՛ս ՄՇՏԱԿՈՅՍ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱՆԱԼ, չբ. 1. Մշտնջենանալ, յաւէժանալ, յարատեկլ, յերկարել, տեկլ, կալ մնալ: 2. Դեղերել, պարապել:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱՊԷՍ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱԲԱՐ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԵԼ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱՆԱԼ:  
ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. Մնացականութիւն, հանապազորդութիւն:  
ՄՇՏՕՐԵԱՅ, ա. մ. Հանապազորեայ, հանապազորդ:  
ՄՈԳ, գ. ա. 1. Քաղղեայ, գէտ, աստեղագէտ, քուրմ, կրակապաշտ: 2. Դիւթ, կախարդ:  
ՄՈԳԱԿԱՆ, ա. Կախարդական, դիւթական:  
ՄՈԳԱԿԱՆՆ, գ. Մոգութիւն, կախարդութիւն, դիւթութիւն:

ՄՈԳԱԿՐՕՆ, ա. Մոգակրօնիկ, կրակապաշտ, մոգական:  
ՄՈԳԱԿՐՕՆԻԿ, տե՛ս ՄՈԳԱԿՐՕՆ:  
ՄՈԳԵԱՆ, գ. յոգն. Մոգք:  
ՄՈԳԵԼ, չբ. և նբ. Կախարդել:  
ՄՈԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Հմայք: 2. Կրակապաշտութիւն: 3. Դիւթութիւն, կախարդութիւն:  
ՄՈԳՊԵՏ, գ. Մովպետ, քրմապետ:  
ՄՈԶԱՆԱԼ, չբ. Մեծանալ, առաւելուլ, զօրանալ:  
ՄՈԹՆՈՒԹԵԼ, նբ. Յորդորել:  
ՄՈՒԱԹՋԵՆԻ, գ. (բւբ.) Ժանտաթղենի, կատաղի թղենի, թթենի, կատաղենի:  
ՄՈՒԱԹՈՒՋ, գ. 1. տե՛ս ՄՈՒԱԹՋԵՆԻ:  
2. Ժանտաթուգ:  
ՄՈՒԱԽԻՆ Դ, ՄՈՒԵԽԻՆ Դ, գ. (բւբ.) Խընդամոլի, խնդամոլ, խնդակոթ, կոնիոն:  
ՄՈՒԱԿԱՆ, տե՛ս ՄՈՒԼԵԿԱՆ:  
ՄՈՒԱՊԱՏԻՐ, տե՛ս ՄՈՒՈՐԱՊԱՏԻՐ:  
ՄՈՒԱՐ, ա. 1. Մոլորեցուցիչ, խաբեբայ, պատրիչ: 2. Սխալ, թիւր:  
ՄՈՒԱՐԱԿԱՆ, ա. Մոլորական, թափառական:  
ՄՈՒԱՐԱՆՈՒՆ, տե՛ս ՍՈՒՏԱՆՈՒՆ:  
ՄՈՒԵԲԱՐ, տե՛ս ՄՈՒԵԳՆԱԲԱՐ:  
ՄՈՒԵԳԻՆ, ա. 1. Մոլեզնոտ, կատաղի, վայրենամիտ, այսահար: 2. Ցնորական, մոլեկան: 3. մ. Մոլեզնաբար:  
ՄՈՒԵԳՆԱԲԱՐ, մ. Մոլեզնոտաբար, մոլեկանաբար:  
ՄՈՒԵԳՆԱԿԱՆ, տե՛ս ՄՈՒԵԳԻՆ:  
ՄՈՒԵԳՆԱԿԻՅ, տե՛ս ԿԱՏԱՂԱԿԻՅ:  
ՄՈՒԵԳՆԱՊԱՏԻՐ, ա. Խաբէական:  
ՄՈՒԵԳՆԵԼ, չբ. Մոլել, կատաղել, մոլեզնոտել, ցնորել:  
ՄՈՒԵԳՆՏ, տե՛ս ՄՈՒԵԳԻՆ:  
ՄՈՒԵԳՆՏԱԲԱՐ, տե՛ս ՄՈՒԵԳՆԱԲԱՐ:  
ՄՈՒԵԳՆՏՏԵԼ (իմ) տե՛ս ՄՈՒԵԳՆԵԼ:  
ՄՈՒԵԳՆՈՒԹԻՒՆ, գ. Ցնորումն, մոլութիւն, կատաղութիւն, մոլորութիւն:  
ՄՈՒԵԳՆՈՒՅՔ, գ. Մոլուցք, մոլեզնու-

թիւն, կողանք, կողուցք:

ՄՈՒԵԼ<sup>1</sup>, նբ. Մոլեցուցանել, ցնորեցուցանել:

ՄՈՒԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. 1. Մոլեգնել, ցնորել, կատաղել, յիմարել, այսահարել, զայրազնել: 2. Զակատել, անկղիտանալ, տուփել, տարփալ:

ՄՈՒԵԿԱՆ, ա. 1. Մոլի, մոլեգին, մոլեգնոտ, վայրենի, կատաղի, խելագար, այսահար, ցնորեալ: 2. Խելագարական, ցնորական:

ՄՈՒԵԿԱՆԱՔԱՐ, տե՛ս ՄՈՒԵԳՆԱՔԱՐ:

ՄՈՒԵԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Մոլեգնութիւն: 2. Տափումն, տարփումն:

ՄՈՒԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄՈՒԵԼ<sup>1</sup>:

ՄՈՒԻ, ա. 1. Մոլեգին, մոլեգնոտ, մոլեկան, կատաղի, խելացնոր, յիմար, այսահար: 2. Բուռն, սաստիկ:

ՄՈՒՈՇ, տե՛ս ԿՈՒՏԱՏԿԵԱՅ:

ՄՈՒՈՐ, ա. Մոլար, սխալ, թիւր, ծուռ:

ՄՈՒՈՐԱԿ, գ. Մոլորական, աստղ պատրանաց, մոլորական աստղ:

ՄՈՒՈՐԱԿԱՆ, ա. 1. Մոլոր, մոլար, խոտորնակ, սխալական, պատիր, պատրիչ: 2. Թափառական, մոլորեալ, տարտամ: 3. Մոլեկան: 4. գ. Նեռն: 5. տե՛ս ՄՈՒՈՐԱԿ:

- ՄՈՒՈՐԱԿԱՆ ԱՍՏՂ, տե՛ս ՄՈՒՈՐԱԿ:  
ՄՈՒՈՐԱՆՔ, գ. Թափառումն, մոլորութիւն:

ՄՈՒՈՐԱՊԱՏԻՐ, ա. Խաբէական (մոլոր և պատիր):

ՄՈՒՈՐԵԼ (իմ), չբ. 1. Խոտորել, շեղել, թիւրել, ստերիւրել, սխալել, խաբել, պատրել: 2. Թափառել, տատանել, դանդաջել: 3. Մոլել, մոլեգնել:

ՄՈՒՈՐԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Խոտորեցուցանել, թիւրել, պատրել, խաբել:

ՄՈՒՈՐԵՅՈՒՅՈՒՅԻՉ, տե՛ս ՄՈՒՈՐ (1):

ՄՈՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Խոտորումն, թիւրութիւն, խաբութիւն, պատրանք: 2. Թափառումն: 3. Մոլութիւն, մոլեգնութիւն,

ցնորումն, բանդագուշանք, խելագարութիւն, յիմարութիւն:

ՄՈՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Մոլեգնութիւն, կատաղութիւն: 2. Խելագարութիւն, յիմարութիւն: 3. Տարփումն, տափումն:

ՄՈՒՈՒՅՔ, տե՛ս ՄՈՒԵԳՆՈՒՅՔ:

ՄՈՒՍԻՐ, գ. Աճիւն, դազալ, շլան:

ՄՈՒՍՐԱԳՈՅՆ, ա. Թխագոյն, թուխ:

ՄՈՒՍՐԱՆՈՅ, գ. Մոխրոց, մոխրատուն, կրակատուն, ատրուշան:

ՄՈՒՍՐԱՊԱՇՏ, ա. Կրակապաշտ, հրապաշտ, մոխրասէր:

ՄՈՒՍՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Կրակապաշտութիւն, հրապաշտութիւն:

ՄՈՒՍՐԱՍԷՐ, տե՛ս ՄՈՒՍՐԱՊԱՇՏ:

ՄՈՒՍՐԱՏՈՒՆ, տե՛ս ՄՈՒՍՐԱՆՈՅ:

ՄՈՒՍՐՈՅ, տե՛ս ՄՈՒՍՐԱՆՈՅ:

ՄՈՂԷՁ, ՄՈՂԻՁ, ՄՈՂՈՁ, գ. (կենդբ.) Կովազիաց:

ՄՈՒՄԱԿԵՐՏ, ա. Մոմեայ, մոմեղէն:

ՄՈՒՄԱՁԵՒ, ա. Մոմատեսակ:

ՄՈՒՄԱՏԵՍԱԿ, տե՛ս ՄՈՒՄԱՁԵՒ:

ՄՈՒՄԵԱՅ, ա. Մոմեղէն, մոմատեսակ, մոմակերտ:

ՄՈՒՄԵՂԷՆ, տե՛ս ՄՈՒՄԵԱՅ:

ՄՈՒՄԵՂԻՆԱԿԱԼ, տե՛ս ԱՇՏԱՆԱԿ:

ՄՈՒՄՈՍ, տե՛ս ՄԻՄՈՍ:

ՄՈՅԹ, գ. Նեցուկ, հաստարան:

ՄՈՅԿ, տե՛ս ԿՕՇԻԿ (1):

ՄՈՅՆ, ՄՈՅՆՔ, գ. Բարեձևութիւն, վայելչութիւն:

ՄՈՅՐ, գ. 1. Մուրողութիւն: 2. Ողորմութիւն (մուրացկանին տրուած):

- Ի ՄՈՅՐ ԵԼԱՆԵԼ. Մուրալ, մուրանալ: ՄՈՆԱՁՆ, ՄՈՆՈՁՈՆ, գ. Մենակեաց, միայնակեաց, կրօնաւոր, արեղայ: ՄՈՆՈՁՈՆԱԿԱՆ, տե՛ս ՄԻԱՅՆԱԿԵՅՆԱԿԱՆ:

ՄՈՆՈՁՈՆՈՒԹԻՒՆ կամ ՄՈՆԱՁՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄԻԱՅՆԱԿԵՅՈՒԹԻՒՆ:

ՄՈՇԱ ՎԱՅՐԻ, գ. (բարբ.) Միւրիկէ:

ՄՈՌԱՆԱԼ, նբ. և հբ. Մոռացումն առ-

նել, ի մոռացումն տալ, մոռացօնս առնել, ի մոռացօնս դարձուցանել, զանխլանալ:

ՄՈՌԱՅ, տե՛ս ՄՈՌԱՅՈՒՄԵՆ:

- Ի ՄՈՌԱՅ ԱՆԿԱՆԵԼ (իմ), տե՛ս Ի ՄՈՌԱՅՈՒՄԵՆ ԱՆԿԱՆԵԼ (իմ):

ՄՈՌԱՅԱԲԱՐ, մ. Լուկիայն, զանխուլ:

ՄՈՌԱՅԱԿԱՆ, ա. Մոռացկոտ:

ՄՈՌԱՅԿՈՏ, ա. Դիւրամոռաց, մոռացական, անհոգ:

ՄՈՌԱՅԿՈՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄՈՌԱՅՈՒԹԻՒՆ:

ՄՈՌԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Մոռացումն: 2. Մոռացկոտութիւն:

ՄՈՌԱՅՈՒՄԵՆ, գ. Մոռացութիւն, մոռացօնք:

- ՄՈՌԱՅՈՒՄԵՆ ԱՌՆԵԼ. 1. Մոռանալ:

2. Մոռացուցանել:

- Ի ՄՈՌԱՅՈՒՄԵՆ ԱՆԿԱՆԵԼ (իմ) կամ ԳԱԼ. Ի մոռաց անկանել, մոռացօնք՝ ի մոռացօնս լինել:

- Ի ՄՈՌԱՅՈՒՄԵՆ ՏԱԼ, տե՛ս ՄՈՌԱՆԱԼ:

ՄՈՌԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄՈՌԱՅՈՒՄԵՆ ԱՌՆԵԼ (2):

ՄՈՌԱՅՅՈՆՔ, տե՛ս ՄՈՌԱՅՈՒՄԵՆ:

- ՄՈՌԱՅՅՈՆՔ կամ Ի ՄՈՌԱՅՅՈՆՍ ԼԻՆԵԼ, տե՛ս Ի ՄՈՌԱՅՈՒՄԵՆ ԱՆԿԱՆԵԼ (իմ):

- ՄՈՌԱՅՅՈՆՍ ԱՌՆԵԼ, Ի ՄՈՌԱՅՅՈՆՍ ԴԱՐՁՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄՈՌԱՆԱԼ:

ՄՈՎՊԵՏ, տե՛ս ՄՈՎՊԵՏ:

ՄՈՐ, տե՛ս ՄՈՐԵՆԻ:

ՄՈՐԵԽ, տե՛ս ՄԱՐԱԽ:

ՄՈՐԵՆԻ, գ. (բար.) Մոր:

ՄՈՐԹ, գ. Մաշկ, կաշի, մորթի:

ՄՈՐԹԱԳՈՐԾ, ա. գ. Խաղախորդ:

ՄՈՐԹԵԱՆ, գ. յոգն. Մորթք:

ՄՈՐԹԵԼ, նբ. Խողխողի, զենուլ:

ՄՈՐԹԵՂԷՆ, տե՛ս ԿԱՇԵԱՅ:

ՄՈՐԹԻ, տե՛ս ՄՈՐԹ:

ՄՈՐԻ, գ. Որջ, կաղաղ, մայրի, զաւարք:

ՄՈՐՃ, գ. Ոստ, շառաւիղ:

ՄՈՐՄՈՔԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՄՈՐՄՈՔԵՅՈՒՅԱՆԵԼ:

ՄՈՐՄՈՔԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Կսկծել, ցաւազնել, ճմլել:

ՄՈՐՄՈՔԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Մարմաջեցուցանել, կսկծեցուցանել, զկծեցուցանել:

ՄՈՐՈՍ, ա. 1. Յիմար, անմիտ, խելագար, տխմար, ուսկայ: 2. Մորոսական, յիմարական:

ՄՈՐՈՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Մորոսախօսութիւն, մորոսախօսութիւն:

ՄՈՐՈՍԱԳՈՅՆ, մ. Անմտաբար:

ՄՈՐՈՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄՈՐՈՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ:

ՄՈՐՈՍԱԿԱՆ, ա. Յիմարական:

ՄՈՐՈՍԱՄԻՏ, ա. Յիմարամիտ, անմիտ:

ՄՈՐՈՍԱՆԱԼ, չբ. Յիմարանալ, անմըտանալ:

ՄՈՐՈՍԽՕՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄՈՐՈՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ:

ՄՈՐՈՍՈՒԹԻՒՆ, գ. Յիմարութիւն, անմըտութիւն:

ՄՈՒ, տե՛ս ՄԻ:

ՄՈՒԹ, ՄՈՒԹՆ, գ. 1. Խաւար, աղջամուղջ, մէգ, մթութիւն: 2. ա. Խաւարին, մթին, աղջամղջին, միգապատ, մթագոյն, թխագոյն, նսեմ:

ՄՈՒԽ, գ. Ծուխ:

ՄՈՒԾԱՆԵԼ, նբ. Մտուցանել, մխել:

ՄՈՒԿՆ, սովորաբար յոգն. ձեռով՝ ՄԼԿՈՒՆՔ, գ. (կղմիս.) Դնդեքք, խաղճմունք:

ՄՈՒՂ, տե՛ս ԷՇ (1):

ՄՈՒՃԱԿ, գ. Կօշիկ (կանացի):

ՄՈՒՋ, տե՛ս ՀԱՄՐ:

ՄՈՒՌՏ, գ. Աղմուկ, շփոթ, խառնակութիւն:

ՄՈՒՐԱԼ, տե՛ս ՄՈՒՐԱՆԱԼ:

ՄՈՒՐԱԿԱՆ, ա. գ. Մուրող, մուրացիկ:

ՄՈՒՐԱՆԱԼ, նբ. Մուրալ, ի մոյր ելանել:

ՄՈՒՐԱՑԱԾ, ՄՈՒՐԱՑԱԾԻ, ՄՈՒՐԱ-  
ՑԱԾՈՅ, ա. 1. Մուրացիկ (փոխառուած):  
2. Կցկտուր, կարկատուն:  
ՄՈՒՐԱՑԻԿ, գ. ա. 1. Մուրացկան, մու-  
րող, մուրիկ: 2. տե՛ս ՄՈՒՐԱՑԱԾ (1):  
3. մ. Մուրկան (մուրացկանի պէս):  
ՄՈՒՐԱՑԻԿԱՆ, ՄՈՒՐԻԿ, տե՛ս ՄՈՒՐԱ-  
ՑԻԿ:  
ՄՈՒՐԿ, գ. Հատ (ցորենի):  
ՄՈՒՐԿԱՆ, ա. մ. Մուրացիկ:  
ՄՈՒՐՉԱԿ, գ. Տոմս, յետկար:  
ՄՈՒՐՃ, գ. Կռան, ուռն:  
ՄՈՒՐՈՂ, տե՛ս ՄՈՒՐԱՑԻԿ (1):  
ՄՈՒՐՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄՈՅՐ (1):  
ՄՈՒՐՏ, գ. (բար.) Մրտեների:  
ՄՈՒՐՑԱՑԻ, մ. Բունցի:  
ՄՌԱՅԼ, գ. 1. Մառախուղ, մէգ, շաման-  
դաղ, մուկ: 2. ա. Նսեմ, մթին, միզապատ:  
ՄՌԱՅԼ ԵՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Նսեմացու-  
ցանիկ:  
ՄՌԶԳԱՅԼԵԼ (իմ), չբ. Զեղիսիկ:  
ՄՌՄՌԱԼ, ՄՌՄՌԵԼ, չբ. Մռնչալ, մը-  
ռքնչիկ, մրմուռ:  
ՄՌՄՌՈՒՄՆ, գ. Մրմուռմն, մռնչիւն:  
ՄՌԵՉԱԼ, տե՛ս ՄՌԵՉԵԼ:  
ՄՌԵՉԱԿԱՆ, տե՛ս ՄՌԵՉՈՂԱԿԱՆ:  
ՄՌԵՉԵԼ, չբ. Կօշիկ, գոչիկ, աղաղակիկ,  
շառաչիկ:  
ՄՌԵՉԻՒՆ, գ. Մռնչումն, մնչիւն:  
ՄՌԵՉՈՂԱԿԱՆ, ա. Մռնչական:  
ՄՌԵՉՈՒՄՆ, տե՛ս ՄՌԵՉԻՒՆ:  
ՄՍԱԶԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ա. Մարմնեղէն, հո-  
ղեղէն:  
ՄՍԱՀԱՆ, գ. Պատառաքաղ:  
ՄՍԱՆ, գ. Մկան:  
ՄՍԱՊԱՏ, ա. Մարմնապատ, մարմնեղէն,  
մարմնագրեաց:  
ՄՍԱՎԱՃԱՌ, գ. 1. Մարմնալաճառ:  
2. Մապաճառանոց:  
ՄՍԱՎԱՃԱՌԱՆՈՅ, գ. Մակեղոն:  
ՄՍԵԼ (իմ), չբ. Պաղիկ, ցրտանալ:  
ՄՍԵՂԷՆ, ա. Մարմնեղէն, մարմնաւոր:

ՄՍԵՂԻ, ա. 1. Մսեղէն, մարմնեղէն,  
մարմնաւոր, հողեղէն: 2. գ. Մահկանա-  
ցու, մարդ:  
ՄՍԼԻՄԱՆԱԿ, տե՛ս ՄԱՀՄԵՏԱԿԱՆ:  
ՄՍՈՒՐ, գ. լայնաբար՝ Ախոռ, դոմ:  
ՄՏԱԲԱՆ, ա. գ. 1. Բախած, խելացնոր,  
խելագար: 2. Խելագարութիւն:  
ՄՏԱԲԱՅՈՒԹԻՒՆ, գ. Արթնութիւն:  
ՄՏԱԲԵՐԵԼ, չբ. նբ. 1. Խորհիկ: 2. Կամել,  
յօժարիկ, անկղիտանալ, ցանկալ, թեւակո-  
խել, ձգտել, ձեռնամուխ լինել: 3. Հա-  
մարձակել, իշխել: 4. Զմտաւ ածել, յիշել:  
ՄՏԱԲԵՐԵՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Յօժարեցու-  
ցանիկ, ձգտեցուցանիկ:  
ՄՏԱԲԵՐԻԿ ԼԻՆԵԼ, տե՛ս ՄՏԱԲԵՐԵԼ:  
ՄՏԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Յօժարութիւն, հա-  
մաձայնութիւն:  
ՄՏԱ ԴԻՐ, ա. Ուշակալ, զգաստ, փոյթ:  
ՄՏԱ ԴԻՐԻ, ա. 1. Անդորր, քաղցր: 2.  
Դիւրալուր, յօժարմիտ: 3. մ. Յօժարու-  
թեամբ, սիրով, կամաւ, սրտի մտօք,  
սերտիւ, հեշտեաւ, լաւ, քաջ:  
ՄՏԱ ԴԻՐԻՄԱԳՈՅՆ, տե՛ս ՄՏԱ ԴԻՐԻ:  
ՄՏԱ ԴԻՐՈՒԹԻՒՆ, գ. Յօժարութիւն:  
- ՄՏԱ ԴԻՐՈՒԹԵԱՄԲ, տե՛ս ՄՏԱ ԴԻՐԻ  
(3):  
ՄՏԱ ԴՐԵԼ, չբ. Միտ դնել, ուշ ունել,  
ուսկն դնել:  
ՄՏԱ ԴՐՈՒԹԻՒՆ, գ. Ուշադրութիւն,  
զգուշութիւն, հոգողութիւն, փոյթ:  
ՄՏԱԽԱՐ, ա. Խաբեբայ, պատիբ, մտա-  
մոլար:  
ՄՏԱԽՈՂ, ա. մ. 1. Խելամուտ, զգաստ:  
2. Որոճելով, քննելով:  
- ՄՏԱԽՈՂ ԼԻՆԵԼ. Մտախոհիկ, զմտաւ  
ածել, ի միտ առնուլ, որոճել, հոգալ:  
ՄՏԱԽՈՂԵԼ (իմ), տե՛ս ՄՏԱԽՈՂ ԼԻՆԵԼ:  
ՄՏԱԽՈՂՈՒԹԻՒՆ, գ. Մտածութիւն,  
խորհուրդ, խելամտութիւն:  
ՄՏԱԽՈՐՉ, տե՛ս ՄՏԱԽՈՂ:  
- ՄՏԱԽՈՐՉ ԼԻՆԵԼ, տե՛ս ՄՏԱԽՈՂ  
ԼԻՆԵԼ:



ՄՏԱԽՈՐՀՈՒԹԻՒՆ, տե՛ս ՄՏԱԽՈՀՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՄՏԱԾԱԿԱՆ, ա. Քննողական, դատո-  
ղական:  
ՄՏԱԾԵԼ, նբ. Ածել զմտաւ, խորհել, խո-  
կալ, Հնարել, մտաբերել, նիւթել:  
ՄՏԱԾԻՆ, տե՛ս ՄՏԱՅԱԾԻՆ:  
ՄՏԱԾՈՒԹԻՒՆ, գ. Մտախոհութիւն,  
խոկումն, խորհուրդ, քննութիւն, հոգ,  
որոճումն, տրամախոհութիւն, կարծիք,  
իմաստ, խոհականութիւն, Հաւաքաբա-  
նութիւն, Հանճար, Հնարք, ճարտարու-  
թիւն:  
ՄՏԱԾՈՒՄԵՆ, գ. Մտածութիւն (մտա-  
ծելը):  
ՄՏԱԾՕՐԷՆ, մ. Մտաւորաբար:  
ՄՏԱԿԱՆ, տե՛ս ՄՏԱՒՈՐ:  
ՄՏԱԿՈՐՈՅՍ, ա. 1. Խելացնոր, խելա-  
գար, խորհրդակորոյս: 2. Յիմարական,  
ցնորական:  
ՄՏԱՀԱԾ, ա. Ինքնահաճ:  
ՄՏԱՀԱԾՈՅ, ա. Հաճեցուցիչ, ախորժելի,  
Հաճոյական, կամակատար, Հլու:  
ՄՏԱՀԱԾՈՒԹԻՒՆ, գ. Ինքնահաճութիւն:  
ՄՏԱՀԱՐՈՒՍՏ, ա. Կորովամիտ, մտացի,  
Հանճարեղ, իմաստուն:  
ՄՏԱՀՈՍԱՆ, ա. Դիւրափոփոխ, փոփո-  
խական:  
ՄՏԱՄՈԼԱՐ, տե՛ս ՄՏԱԽԱՐ:  
ՄՏԱՄՈԼՈՐԵԼ, նբ. Պատրել, խաբել:  
ՄՏԱՅՈՅՁ, ա. Մտախոհ:  
ՄՏԱՅՈՒՋՈՒԹԻՒՆ, գ. Վարանք:  
ՄՏԱՅՕԺԱՐՈՒԹԻՒՆ, գ. Յօժարամտու-  
թիւն:  
ՄՏԱՆԵԼ, չբ. 1. Միջամուխ լինել, մխել,  
մտել: 2. Յանդիման լինել, տեսաւորել,  
իջապանել, մատչել:  
- ՄՏԱՆԵԼ ԱՌ ԿԻՆ. Մերձենալ, ննջել:  
- ՄՏԱՆԵԼ ԸՆ Դ ԱՂԵՂՆ, տե՛ս ԼՆՈՒԼ  
ՋԱՂԵՂՆ:  
ՄՏԱՌ, տե՛ս ՄՏԱՌՈՒ:  
ՄՏԱՌԵԼ, նբ. Ի միտ աւնուլ:

ՄՏԱՌՈՒ, ա. Ուշիմ, մտաւարժ, մտացի:  
ՄՏԱՌՈՒԹԻՒՆ, գ. Խելամտութիւն, Հան-  
ճար:  
ՄՏԱՎԱՐԺ, ա. Մտառու, ուշեղ, ուշիմ,  
ուսումնասէր, մտացի:  
ՄՏԱՎԱՐԺՈՒԹԻՒՆ, գ. Ուշեղութիւն,  
խելամտութիւն, մտառութիւն:  
ՄՏԱՏԵՍ, ա. Մտացի, Հանճարաւոր:  
ՄՏԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Յուշարարութիւն  
(միտքը գցելը):  
ՄՏԱՅԱԾԻՆ, ա. Մտածին, մտացծնոյց:  
ՄՏԱՅԻ, ա. Մտաւարժ, Հանճարեղ, բա-  
նիբուն, ուշեղ, ուշիմ:  
ՄՏԱՅԾՆՈՅՑ, տե՛ս ՄՏԱՅԱԾԻՆ:  
ՄՏԱՒՈՐ, ա. 1. Բանաւոր, իմացական:  
2. Մտացի, խոհեմ, Հանճարեղ: 3. Մտա-  
ւորական, իմանալի, Հոգևոր:  
ՄՏԱՒՈՐԱԲԱՐ, մ. Մտաւորապէս, մտա-  
ծօրէն:  
ՄՏԱՒՈՐԱԿԱՆ, ա. Մտաւոր, տեսական,  
իմանալի:  
ՄՏԱՒՈՐԱՊԷՍ, տե՛ս ՄՏԱՒՈՐԱԲԱՐ:  
ՄՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Իմաստութիւն,  
խոհականութիւն: 2. Մտաղբութիւն,  
մտաւարժութիւն:  
ՄՏԵԼ, տե՛ս ՄՏԱՆԵԼ:  
ՄՏԵՐԻՄ, ա. 1. Հաւատարիմ, Հարազատ,  
ընտանի, սիրելի, բարեկամ: 2. Մտեր-  
մական, միամիտ:  
ՄՏԵՐՄԱԲԱՐ, մ. Հարազատաբար, սեր-  
տիւ, մտաղիւր:  
ՄՏԵՐՄԱԿԱՆ, ա. Մտերիմ, Հաւատա-  
րիմ:  
ՄՏԵՐՄՈՒԹԻՒՆ, գ. Հաւատարմութիւն,  
Հարազատութիւն, անկեղծութիւն, ողջ-  
մբտութիւն:  
ՄՏՂԵԼ, նբ. Մղել, բախել, շարժել:  
ՄՏՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄՈՒԾԱՆԵԼ:  
ՄՏՐԱԿ, գ. Վարոց, վարիչ, խարազան:  
ՄՏՐԱԿԵԼ, նբ. 1. Վարել (մտրակով Հա-  
րուածել): 2. Չաղկիլ, խարազանել:  
ՄՏՐՈՒԱԿ, տե՛ս ՄՏՐԱԿ:

ՄՏՐՈՒԿ, գ. Յաւանակ, իշամտրուկ, իշ-  
որդի:  
ՄՐԱԶԱՐԴ, ա. Մրակերպ:  
ՄՐԱԿԵՐՊ, տե՛ս ՄՐԱԶԱՐԴ:  
ՄՐԱՆԱԼ, չբ. Մրոտել, մրճոտել:  
ՄՐԳԱԲԵՐ, ա. Մրգամատոյց, պողաբեր:  
ՄՐԳԱՄԱՏՈՅՑ, տե՛ս ՄՐԳԱԲԵՐ:  
ՄՐԳԱՊԱՅԾԱՌ, ա. Բերրի, բազմաբե-  
ղուն:  
ՄՐԳԱԻՏ, ա. Պողաւէտ, բերրի:  
ՄՐԳԱՔԱՂՆԵԼ, նբ. Պողաքաղել:  
ՄՐԳՈՒԶ, ա. Փանաքի, անարգ, անաւազ,  
յետին, աննշան, սինլքոր, նուաստ, ըն-  
կեցիկ, երկրաքար:  
ՄՐՃՈՏԵԼ (իմ), տե՛ս ԾԽՈՏԵԼ (իմ):  
ՄՐՄՆՋԵԼ, չբ. 1. Շշնջիկ, Հծծել, մըն-  
չել, Հեծել, Հեծեծել, ողբալ: 2. Բրթմնջիկ,  
տրտնջիկ:  
ՄՐՄՈՒՆՋ, գ. Շշնջիւն, Հծծանք, Հեծու-  
թիւն:  
ՄՐՄՌԵԼ, տե՛ս ՄՌՄՌԱԼ:  
ՄՐՄՌՈՒՄՆ, տե՛ս ՄՌՄՌՈՒՄՆ:  
ՄՐՈՏԻԼ, տե՛ս ԾԽՈՏԵԼ (իմ):  
ՄՐՈՒՐ, գ. Սիկ, տիղմ, մըրուկ:  
- ՄՐՈՒՐ ՏԱԼ. Նախատել, թշնամանել,  
անարգել:  
ՄՐՋԻՄՆ, տե՛ս ՄՐՋԻԻՆ:  
ՄՐՋԻԻՆ, գ. (Կենդբ.) Մըջիմն:  
ՄՐՋԻԻՆԱՌԻԻԾ, ՄՐՋՄՆԱՌԻԻԾ, գ.  
(Կենդբ.) Հնդիկ մըջիւն:  
ՄՐՋՄՆՈՅ, գ. (բժշկ.) Ոըբիւն:  
ՄՐՏԵՆԻ, տե՛ս ՄՈՒՐՏ:  
ՄՐՐԵԼ (իմ), չբ. Սեւանալ (մըուրի նման  
լինելի):  
ՄՐՐԻԿ, գ. 1. Ծուխ կամ գոլորշի: 2.  
Փոթորիկ: 3. Ալէկոծութիւն:  
ՄՐՐԿԱԽԱՌՆ, ա. Միգախառն, մութ,  
սեաւ (ամպ):  
ՄՐՐԿԱՅՈՅ, ա. Յուզակոյտ:  
ՄՐՐԿԵԼ<sup>1</sup>, նբ. Խոռովել:  
ՄՐՐԿԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Յուզել, խոռովել, փո-  
թորիկ:

ՄՐՐԿՈՒՄՆ, գ. Ծփումն, ծփանք:  
ՄՐՐՈՒԹԻԻՆ, գ. Պտորութիւն:  
ՄՐՐՈՒԿ, տե՛ս ՄՐՈՒՐ:  
ՄՐՅԱԿԱՆՆ, ՄՐՅԱԿԱՆՈՒԹԻՆ, գ.  
Մըցութիւն:  
ՄՐՅԱԿԻՅ, ա. Դիմամարտ, ընդդիմ-  
ամարտ, Հակառակորդ, ախոյեան:  
ՄՐՅԱԿՅԵԼ (իմ), չբ. Դիմամարտել (մըր-  
ցակից լինելի):  
ՄՐՅԱՄԱՐՏՔ, գ. Մենամարտութիւն,  
գօտեմարտութիւն:  
ՄՐՅԱՆԱԿ, գ. 1. տե՛ս ԲՐԱԲԻՈՆ: 2. գ.  
Մըցութիւն, մըցումն, մըցամարտք, նա-  
Հատակութիւն:  
ՄՐՅԱՆՔ, տե՛ս ՄՐՅՈՒՄՆ:  
ՄՐՅԱՐԱՆ, գ. Կոռանոց, Հոլարան,  
մարգարան:  
ՄՐՅԵԼ<sup>1</sup>, նբ. Կրթել, մարգել, Հրահանգել:  
ՄՐՅԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. 1. Գօտեմարտել: 2.  
Մարտնչել, պատերազմել:  
ՄՐՅՈՂՈՒԹԻՆ, ՄՐՅՈՒԹԻՆ, ՄԸՐ-  
ՅՈՒՄՆ, գ. Մըցանք, մըցականութիւն,  
ճգնութիւն, մենամարտութիւն, ըմբշա-  
մըցութիւն, մարտ, մաքառումն, պայքար:  
ՄՕՏ, նխ. մ. 1. Մերձ, Հուպ, առընթեր:  
2. ա. Մօտաւոր:  
ՄՕՍԱԲՆԱԿ, ա. Մօտակայ, մերձակայ:  
ՄՕՍԱԳՈՅՆ, ա. մ. Մօտաւորագոյն:  
ՄՕՍԱՆՈՒՏ, ա. մ. 1. Մօտակայ: 2. Դիւ-  
րապատրաստ, պատրաստական, անյա-  
պաղ:  
ՄՕՍԱՆՈՒՐ, ա. Դիւրալուր:  
ՄՕՍԱԿԱՅ, ՄՕՍԱԿԱՆ, ՄՕՍԱԿԱՅ, ա.  
1. Մերձակայ, մօտաւոր, ներկայ: 2. Ըն-  
տել, ընտանի:  
ՄՕՍԱՆԱԼ, տե՛ս ՄՕՏԵՆԱԼ:  
ՄՕՍԱՍԵՐ, ա. Ազգական:  
ՄՕՍԱՌՈՐ, ա. 1. Մերձակայ: 2. Մեր-  
ձաւոր: 3. Առաջիկայ, առժամանակեայ:  
ՄՕՍԱՌՈՐԱԳՈՅՆ, տե՛ս ՄՕՍԱԳՈՅՆ:  
ՄՕՍԱՌՈՐԵԼ<sup>1</sup>, նբ. Մերձեցուցանել, մօ-  
տեցուցանել:

ՄՕՏԱԻՈՐԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Մերձենալ, մօտենալ, մօտել:

ՄՕՏԵԼ<sup>1</sup>, չբ. Մօտեցուցանել, մերձեցուցանել, մօտաւորել:

ՄՕՏԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Մերձենալ, մօտաւորել, մերձել, մատչել, յարել:

ՄՕՏԵՆԱԼ, տե՛ս ՄՕՏԱԻՈՐԵԼ<sup>2</sup> (իմ):

ՄՕՏԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՄՕՏԵԼ<sup>1</sup>:

ՄՕՏԵԻՈՐ, տե՛ս ՄՕՏԱԻՈՐ:

ՄՕՐ, գ. 1. Տիղմ, ցեխ, դայռ, սիկ: 2. Ճաշիճք, եղտիւր:

ՄՕՐԱԿԱՆ, ա. Մօրին:

ՄՕՐԱՆԱԼ, չբ. Մօրտանալ:

ՄՕՐԱՍԷՐ, ա. Տղմասէր:

ՄՕՐԻՆ, տե՛ս ՄՕՐԱԿԱՆ:

ՄՕՐՈՒԱՐՁԱԿՔ, գ. Ծնօտ, կղակ:

ՄՕՐՏԱՆԱԼ, տե՛ս ՄՕՐԱՆԱԼ:

### Յ

ՅԱԳ, գ. 1. Յագուրդ, յագումն, լիւսթիւն: 2. ա. Հացալից:

ՅԱԳԵԼ (իմ), չբ. Յագենալ, լիանալ, յափրանալ, զմայլել:

ՅԱԳԵՆԱԼ, տե՛ս ՅԱԳԵԼ (իմ):

ՅԱԳԵՅՈՒԹԻՒՆ, ՅԱԳԵՅՈՒՄՆ, գ. 1. Յագ, յագումն, յագուրդ: 2. Յափրութիւն:

ՅԱԳԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Կերակրել, լիացուցանել:

ՅԱԳՈՒԹԻՒՆ, ՅԱԳՈՒՄՆ, տե՛ս ՅԱԳԵՅՈՒԹԻՒՆ:

ՅԱԳՈՒՐԴ, գ. 1. Յագ, յագեցումն, յագումն, յագեցութիւն, յագութիւն: 2. Լիւսթիւն, յափրութիւն:

ՅԱԳՁԵԼ<sup>1</sup> (իմ), չբ. Յանդչել, յարել, կցել:

ՅԱԳՁԵԼ<sup>2</sup> (իմ), տե՛ս ՅԱԳԵԼ (իմ):

ՅԱԴԳԴԵԼ, նբ. Խթել:

ՅԱՁԵԼ, նբ. 1. Ձոչել: 2. Յօշատել, յօշել:

ՅԱԽՃԱՊԱԿ, գ. Մանրամասն:

ՅԱԽՈՐՏ, ա. 1. Յոխորտ, խորխտ, յաչուր, անաչ, անվիչեր: 2. գ. Յոխորտանք, խորխտումն, յանդգնութիւն:

– ՅԱԽՈՐՏԻ ԿԱԼ. Յոխորտալ, յանդգնել, յամառել:

ՅԱԽՈՐՏԵԼ (իմ), տե՛ս ՅՈՒՆՈՐՏԱՆԱԼ:

ՅԱԽՈՒՌՆ, ա. 1. Յաչուր, համարձակ, անխորհրդեղ, յանդուգն: 2. մ. Յախրապէս, յանդգնաբար, խառնիխուռն, անխորհրդաբար, վարկպարազի, վայրապար, վեր ի վերոյ:

ՅԱԽՈՒՐՆ, ՅԱԽՐԱՊԷՍ, տե՛ս ՅԱԽՈՒՌՆ (2):

ՅԱԾԱՆՔ, տե՛ս ՅԱԾՈՒՄՆ:

ՅԱԾԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՅԱԾԵՅՈՒՅԱՆԵԼ:

ՅԱԾԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Տարաբերել, շրջել, թափառել, տատանել, ծփել, դեզերել, մոլորել:

ՅԱԾԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Յածել, տարաբերել, շուրջ ածել, տատանել, յուզել:

ՅԱԾՈՂ, ա. Յածողական, յածուն:

ՅԱԾՈՂԱԿԱՆ, տե՛ս ՅԱԾՈՂ:

ՅԱԾՈՒՆ, տե՛ս ՅԱԾՈՂ:

ՅԱԿԱՆԵԼ, տե՛ս ԱԿԱՆԵԼ:

ՅԱԿԻՆԹ, գ. (չնք.) Կապուտակ:

ՅԱԿԻՆԹԱԿԱՊ, ա. Յակնթեայ, յակունթեայ:

ՅԱԿԻՆԹԱՅ ԿԱՄ ՅԱԿՈՒՆԹԵԱՅ, տե՛ս ՅԱԿԻՆԹԱԿԱՊ:

ՅԱՀՈՒՐ, ՅԱՀՈՒՐԴ, տե՛ս ՅԱԽՈՒՌՆ, ՅԱԽՈՐՏ:

ՅԱՀՈՒՆԱՐԱՐ, տե՛ս ՅԱԽՈՒՌՆ (2):

ՅԱՀՐՈՒԹԻՒՆ, գ. Յանդգնութիւն:

ՅԱՂԱԳՍ, նխբ. Աղադաւ, վասն, սակս, ի պատճառս, ի պէտս:

ՅԱՂԱԴԱՐՁԵԼ (իմ), չբ. Մեղկանալ, խենչանալ, անառակել:

ՅԱՂԱԿԱՐԾ, տե՛ս ՅԵՂԱԿԱՐԾ:

ՅԱՂԵԼ, նբ. Աղել (աղով համեմել):

ՅԱՂԹ, ա. 1. Բազում, բազմաւոր, յորդ, ահաբիւն, ընդարձակ: 2. Մեծ, զօրաւոր, վիթխարի, բարձրահասակ, քաջ, վստամ:

ՅԱՂԹԱՌԵՐԶ, ա. Բարձրաբերձ, վսամ:  
ՅԱՂԹԱԳՈՅՆ, ա. Զօրագոյն, բարձրագոյն, վերագոյն, գերազանց:  
ՅԱՂԹԱԶԳԱԾ, ՅԱՂԹԱԶԳԵԱՑ, ա. Յաղթակիր, յաղթական, վեհագոյն:  
ՅԱՂԹԱԿԱՆ, ա. Յաղթող, զօրագոյն, վերագոյն, յաղթազգեաց:  
– ՅԱՂԹԱԿԱՆ ԼԻՆԵԼ. Յաղթել:  
ՅԱՂԹԱԿԻՐ, տե՛ս ՅԱՂԹԱԶԳԵԱՑ:  
ՅԱՂԹԱՀԱՍԱԿ, ա. Բարձրահասակ, երկայնահասակ:  
ՅԱՂԹԱՀԱՐԱՆՔ, տե՛ս ՅԱՂԹԱՀԱՐՈՒԹԻՒՆ:  
ՅԱՂԹԱՀԱՐԵԼ, նբ. Յաղթել, պարտել, նուսճել, ընկճել, ի նեղ արկանել, նկուն առնել, Հարստահարել, բռնադատել, իշխել, տիրել:  
ՅԱՂԹԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Յաղթահարանք, պարտութիւն:  
ՅԱՂԹԱՄԱՐՄԻՆ, ա. Մեծամարմին, բազմամարմին, ստուար:  
ՅԱՂԹԱՆԱԿ, գ. 1. Մրցանակ, բրաբէոն: 2. Յաղթութիւն: 3. ա. Յաղթական, յաղթողական:  
ՅԱՂԹԱՆ ԴԱՄ, ա. Երկայնահասակ, մեծամարմին, վիթխարի, հսկայ:  
ՅԱՂԹԱՆ ԴԱՄՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՂԹՈՒԹԻՒՆ (2):  
ՅԱՂԹԱՆՔ, գ. Յաղթութիւն:  
ՅԱՂԹԱՍԻՐԵԼ, տե՛ս ՅԱՄԱՌԵԼ:  
ՅԱՂԹԱՍԻՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՄԱՌՈՒԹԻՒՆ:  
ՅԱՂԹԱՏՈՒՐ, ա. գ. Հանդիսադիր:  
ՅԱՂԹԵԼ, տե՛ս ՅԱՂԹԱՀԱՐԵԼ:  
ՅԱՂԹԿՈՒ ԼԻՆԵԼ. Յաղթել, յաղթահարել, տիրել:  
ՅԱՂԹՈՂԱԿԱՆ, ա. Յաղթական, յաղթող:  
ՅԱՂԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Յաղթումն: 2. Յաղթանդամութիւն, մեծութիւն:  
ՅԱՂԹՈՒՄՆ, տե՛ս ՅԱՂԹՈՒԹԻՒՆ (1):  
ՅԱՃԱԽ, ա. 1. Բազում, յոլով, խիտ, հոծ,

Հանապազորդեան, անընդհատ: 2. մ. Յաճախակի, յաճախաբար, յաճախապէս, ստէպ, բազում անգամ, Հանապազորդ, անդադար, յերկար: 3. գ. Յաճախութիւն, Հանապազորդութիւն:  
ՅԱՃԱԽԱՐԱՆ, ա. Յաճախապատում:  
ՅԱՃԱԽԱՐԱՐ, տե՛ս ՅԱՃԱԽ (2):  
ՅԱՃԱԽԱԳԻՆ, ա. Բազմագիւն, մեծագիւն:  
ՅԱՃԱԽԱԳՈՅՆ, ա. 1. Յոլովագոյն, ճոխագոյն, առաւելագոյն: 2. մ. Ստէպ, առաւելապէս, ևս քան զևս:  
ՅԱՃԱԽԱԳՈՒԹ, տե՛ս ԲԱԶՄԱԳՈՒԹ:  
ՅԱՃԱԽԱԳՈՒՆ Դ, ա. Բազմագունդ, բազմախումբ, բազում:  
ՅԱՃԱԽԱԿԱՆ, ա. Յաճախ, ճոխ, բազում:  
ՅԱՃԱԽԱԿԻ, տե՛ս ՅԱՃԱԽ (2):  
ՅԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ, տե՛ս ՅԱՃԱԽԱՐԱՆ:  
ՅԱՃԱԽԱՊէՍ, տե՛ս ՅԱՃԱԽ (2):  
ՅԱՃԱԽԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Յաճախեցուցանել, բազմացուցանել, աճեցուցանել, յաւելուլ, Հանապազորդել, յերկարել: 2. չբ. Բազմանալ, աճել, առաւելուլ, տեկել, կալ մնալ:  
ՅԱՃԱԽԵԼ<sup>2</sup> (իմ), տե՛ս ՅԱՃԱԽԵԼ<sup>1</sup> (2):  
ՅԱՃԱԽԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅԱՃԱԽԵԼ<sup>1</sup> (1):  
ՅԱՃԱԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Հանապազորդութիւն: 2. Առաւելութիւն, աճումն, շատութիւն, բազմութիւն, բազմապատկութիւն, յերկարածգութիւն:  
ՅԱՃԱԽՈՒՄՆ, գ. Յաճախութիւն:  
ՅԱՄ, մ. Անազան, յամով:  
– ՅԱՄՈՎ, տե՛ս ՅԱՄ:  
ՅԱՄԱՌ, ա. 1. Խստապարանոց, յահուր, յանդուզն: 2. մ. Համարձակ, յանդգնաբար:  
ՅԱՄԱՌԵԼ, չբ. Յաղթասիրել, պնդել:  
ՅԱՄԱՌԿՈՏ, ՅԱՄԱՌՈՏ, ա. Յամառ, խստասիրտ, հակառակասէր:  
ՅԱՄԱՌՈՒԹԻՒՆ, գ. Խստասրտութիւն, յաղթասիրութիւն, յարատեւութիւն:  
ՅԱՄԲԱՅՐ, ա. մ. 1. Յախուռն, անխնայ,

խապառ, բոլորովին: 2. Համարձակ:  
ՅԱՄԲՈՅՐ, մ. Խոտորնակի, տարազէպ,  
վայրապար:  
ՅԱՄԵԼ, չբ. 1. Յամենալ, անազանել,  
յապաղել, դեզերել, տեկ: 2. Յարատեկ,  
Հանապազորդել: 3. Իբ. Յամեցուցանել:  
ՅԱՄԵՆԱԼ, տե՛ս ՅԱՄԵ:  
ՅԱՄԵՆՈՒՍՏ, մ. Ամենայն ուստեք:  
ՅԱՄԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Յապաղեցուցա-  
նել:  
ՅԱՄՈՎ, տե՛ս ՅԱՄ:  
ՅԱՄՈՒՐԴ, գ. Յապաղումն, անազանու-  
թիւն, ընդերկարութիւն:  
ՅԱՄՐ, ա. մ. 1. Դանդաղ, տարտամ: 2.  
Անազան, յամով: 3. Մանր, դժուար:  
ՅԱՄՐԱ ԳՆԱՅ, ա. Յամրաչարժ, յամրա-  
չարժուկ, յուշախաղաց:  
ՅԱՄՐԱԼԵԶՈՒԹ, ա. Մանրալեզու, ծան-  
րախօս:  
ՅԱՄՐԱՅԻՆ, ա. Յամր, դանդաղ:  
ՅԱՄՐԱՆԱԼ, չբ. Դանդաղել, յամել, յա-  
մենալ, յուլանալ, ծուլանալ:  
ՅԱՄՐԱՇԱՐԺ, ՅԱՄՐԱՇԱՐԺՈՒԿ, տե՛ս  
ՅԱՄՐԱ ԳՆԱՅ:  
ՅԱՄՐԵՂ, ա. Յամրային, դանդաղկոտ,  
անարի:  
ՅԱՄՐՈՒԹԻԻՆ, գ. Դանդաղութիւն, ա-  
նազանութիւն, յերկարութիւն:  
ՅԱՅԼԱԿԱՐԾՈՒՅ, տե՛ս ՅԵՂԱԿԱՐԾ:  
ՅԱՅԼՈՒՍ, տե՛ս ԱՅԼՈՒՍ:  
ՅԱՅՆԺԱՄ, մ. Ի ժամուսն:  
ՅԱՅՊԱՆԱՍ, տե՛ս ՅԱՊԱՆԱՍ:  
ՅԱՅՍԿՈՅ ՅԱՅՆԿՈՅ, մ. Այսր անդր,  
աստի և անտի:  
ՅԱՅՏ, ա. 1. տե՛ս ՅԱՅՏԵ: 2. մ. տե՛ս  
ՅԱՅՏՆԱՊԷՍ:  
- ՅԱՅՏ ԱԾԵԼ, տե՛ս ՅԱՅՏԱԲԵՐԵԼ:  
- ՅԱՅՏ ԱՌՆԵԼ. Յայտնի առնել, յայտ-  
նել, ծանուցանել, ցուցանել:  
- ՅԱՅՏ կամ Ի ՅԱՅՏ ԳԱԼ. Յերևան  
գալ, երևել, յայտնի լինել:  
- ՅԱՅՏ Է ԹՅ, ՅԱՅՏ ԻՍԿ Է, շ. Այն է,

այսինքն, ուրեմն:  
ՅԱՅՏՆԱԲԱՐ, տե՛ս ՅԱՅՏՆԱՊԷՍ:  
ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ, Իբ. Յայտ ածել:  
ՅԱՅՏԱԳՈՅՆ, տե՛ս ՅԱՅՏՆԱԳՈՅՆ:  
ՅԱՅՏԱԿԱՆ, ա. 1. Յայտնի, պարզ, մեկն:  
2. Երևեցուցիչ, նշանակիչ, յայտերևե-  
ցուցիչ:  
ՅԱՅՏԱՆԱԽԱՏ, ա. մ. Յայտնանախատ,  
Հրապարակագոյժ, խայտառակ:  
ՅԱՅՏԱՆԿԱՏ, ա. Բացերև:  
ՅԱՅՏԱՆՇԱՆ, ա. Քաջայայտ:  
ՅԱՅՏԱՐԱՐ, տե՛ս ՅԱՅՏԱՐԱՐԱԿԱՆ:  
ՅԱՅՏԱՐԱՐԱԿԱՆ, ա. Յայտարար, յայ-  
տական:  
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻԻՆ, գ. Յայտնութիւն,  
յայտարկութիւն, ծանուցումն:  
ՅԱՅՏԱՐԿՈՒԹԻԻՆ, տե՛ս ՅԱՅՏԱՐԱ-  
ՐՈՒԹԻԻՆ:  
ՅԱՅՏԵՐԵԻԱԿ, ՅԱՅՏԵՐԵԻԱԿԻ, ա. Բա-  
ցերև, քաջայայտ:  
ՅԱՅՏԵՐԵՅՈՒՅԻՉ, տե՛ս ՅԱՅՏԱԿԱՆ  
(2):  
ՅԱՅՏ ՅԱՆ ԴԻՄԱՆ, մ. Իխդ. ա. Ակներև,  
Հրապարակաւ, դէմ յանդիման, յայտ-  
նագոյն:  
ՅԱՅՏ ՅԱՆ ԴԻՄԱՆՈՒԹԵԱՄԲ, մ. Յայտ-  
նապէս, յայտ յանդիման:  
ՅԱՅՏՆԱԲԱՆԱԲԱՐ, մ. Յայտնաբանա-  
պէս, յայտնապէս:  
ՅԱՅՏՆԱԲԱՆԱՊԷՍ, տե՛ս ՅԱՅՏՆԱԲԱ-  
ՆԱԲԱՐ:  
ՅԱՅՏՆԱԲԱՆԵԼ, Իբ. Մեկնել, պարզա-  
բանել, յայտնել:  
ՅԱՅՏՆԱԲԱՆԻՉ, ա. Մեկնիչ, թարգման:  
ՅԱՅՏՆԱԲԱՆՈՒԹԻԻՆ, գ. Մեկնութիւն,  
բացատրութիւն, ապացոյց:  
ՅԱՅՏՆԱԲԱՐ, տե՛ս ՅԱՅՏՆԱՊԷՍ:  
ՅԱՅՏՆԱԳՈՅՆ, ա. մ. Հաւաստագոյն,  
յայտնապէս:  
ՅԱՅՏՆԱԿԱՆ, տե՛ս ՅԱՅՏԱԿԱՆ:  
ՅԱՅՏՆԱՆԱԽԱՏ, տե՛ս ՅԱՅՏԱՆԱԽԱՏ:  
ՅԱՅՏՆԱՊԷՍ, մ. Յայտնաբար, Հրապար-

րակաւ, աներկբայ, անշուշտ:  
ՅԱՅՏՆԱՏԵՍԻԼ, ա. Ակներև, բացերև:  
ՅԱՅՏՆԱԻՈՐ, ա. Յայտնի, յայտնական,  
երևելի:  
ՅԱՅՏՆԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. Յայտնութիւն,  
բացերևութիւն, պարզութիւն:  
ՅԱՅՏՆԵԼ, նբ. Յայտնի՝ յայտ առնել,  
բանալ, ծանուցանել, յայտնաբանել:  
ՅԱՅՏՆԻ, ա. 1. Ծանօթ, երևելի, նշանա-  
ւոր, բացերև, ակներև, պարզ, հաւաստի,  
համարձակ: 2. մ. տե՛ս ՅԱՅՏՆԱՊԷՍ:  
ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ, գ. Տեսիլ, բացումն,  
բացերևութիւն, բացայայտումն, պար-  
զութիւն, պայծառութիւն:  
ՅԱՅՏՆՈՒՄՆ, գ. Յայտնութիւն:  
ՅԱՅՐԱՏ կամ ՅԱՐԱՏ, ա. Անառակ, լիբբ,  
անամօթ, անպատկառ, պազշոտ, խենչէշ,  
անժուժկալ, անկարգ:  
ՅԱՅՐԱՏԱԲԱՅ, ա. Պազշոտ, վաւաշոտ:  
ՅԱՅՐԱՏԱՆԱԼ, չբ. Յայրատել, անառա-  
կել, անամօթել:  
ՅԱՅՐԱՏԵԼ (իմ), տե՛ս ՅԱՅՐԱՏԱՆԱԼ:  
ՅԱՅՐԱՏՈՒԹԻՒՆ կամ ՅԱՐԱՏՈՒԹԻՒՆ,  
գ. Պազշոտութիւն, անտակութիւն, լրբու-  
թիւն, անժուժկալութիւն, խենչուցութիւն:  
ՅԱՆ Գ կամ ՅԱՆԿ<sup>1</sup>, գ. Աւարտ, վերջք,  
կատարած, սահման, եզր:  
- ՅԱՆ Գ կամ ՅԱՆԿ ԵԼԱՆԵԼ՝ ՀԱՍԱ-  
ՆԵԼ. Կատարել, ի գլուխ ելանել, գլխա-  
ւորել, դադարել, սպառել:  
- ՅԱՆ Գ կամ ՅԱՆԿ ՀԱՆԵԼ՝ ՏԱՆԵԼ.  
Ի գլուխ հանել՝ տանել, կատարել, աւար-  
տել, գլխաւորել, վճարել:  
ՅԱՆ Գ կամ ՅԱՆԿ<sup>2</sup>, ա. 1. Յանդաւոր,  
պատշաճ, վայելուչ, դիպող, յարմար: 2.  
Ընտանի, մերձաւոր: 3. Ուշիմ:  
ՅԱՆ ԳԱ ԳՈՅՆ կամ ՅԱՆԿԱ ԳՈՅՆ, ա. մ.  
Մերձաւորագոյն, յարմարագոյն, վայել-  
չական, վայելչապէս:  
ՅԱՆ ԳԱԿԻՅ կամ ՅԱՆԿԱԿԻՅ, ա. Մեր-  
ձաւոր, յարակից, ազգակից, կցորդ, ըն-  
տանի:

ՅԱՆ ԳԱԻՈՐ, ա. Պատկանաւոր, յարմար,  
ըմբոն:  
ՅԱՆ ԳԱԻՈՐԵԼ, տե՛ս ՅԱՆ ԳԵԼ<sup>1</sup>:  
ՅԱՆ ԳԱԻՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՆ ԳՈՒՄՆ:  
ՅԱՆ ԳԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Յանգ հանել, յանգե-  
ցուցանել, կատարել, աւարտել, բովան-  
դակել, հանգուցանել, դադարեցուցանել:  
2. չբ. տե՛ս ՅԱՆ ԳԵԼ<sup>2</sup> (իմ):  
ՅԱՆ ԳԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Յանգ ելանել, աւար-  
տել, կատարել, վերջանալ, դադարել:  
ՅԱՆ ԳԵՑՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅԱՆ ԳԵՆԼ:  
ՅԱՆ ԳՈՒԹԻՒՆ կամ ՅԱՆԿՈՒԹԻՒՆ, գ.  
Յարակցութիւն, ազգակցութիւն, դիպո-  
ղութիւն, յարմարութիւն, կապակցու-  
թիւն, մերձաւորութիւն:  
ՅԱՆ ԳՈՒՄՆ, գ. Յանգ, աւարտ, եզր,  
վախճան, սահման, հանգիստ, դադար-  
ումն, լրումն, կատարումն:  
ՅԱՆ ԳՈՒՅԱՆԵԼ կամ ՅԱՆԿՈՒՅԱՆԵԼ,  
պբ. 1. Յարեւոյցանել, գրաւել, հրապու-  
րել, սեպակցանել: 2. Ընտանեցուցանել:  
ՅԱՆ ԳՉԵԼ (իմ) կամ ՅԱՆԿՉԵԼ (իմ), չբ.  
1. Հանգչել, հանդարտել: 2. Յարել, յե-  
նուլ: 3. Ընդելուլ, ընդելանել:  
ՅԱՆ ԴԳՆԱԲԱՐ, մ. Յոխորտաբար, յա-  
խուռն, յահուր, համարձակ, անխորհրդ-  
աբար:  
ՅԱՆ ԴԳՆԱԳՈՐԾ, ՅԱՆ ԴԳՆԱՐԱՐ, ա.  
Խռովարար:  
ՅԱՆ ԴԳՆԵԼ (իմ), չբ. Համարձակել,  
ժպրհել, ժտել, իշխել:  
ՅԱՆ ԴԳՆՈՒԹԻՒՆ, գ. Համարձակու-  
թիւն, անամօթութիւն, ժպրհութիւն,  
յահուրութիւն, յաւակնութիւն:  
ՅԱՆ ԴԻՄԱՆ, նխդ. մ. Հանդէպ, առաջի,  
ընդդէմ, դէմ յանդիման:  
- ՅԱՆ ԴԻՄԱՆ ԱՌՆԵԼ՝ ԿԱՅՈՒՅԱՆԵԼ.  
1. Առաջի առնել, ընծայեցուցանել, ցու-  
ցանել: 2. Ի դէմս բերել, յայտնի առնել:  
3. Յանդիմանել, խրատել:  
- ՅԱՆ ԴԻՄԱՆ ԼԻՆԵԼ՝ ԿԱԼ. 1. Կալ ա-  
ռաջի: 2. Երևել, տեսաւորել:

ՅԱՆ ԴԻՄԱՆԱԲԱՐ, մ. Յանդիմանապէս, յայտ յանդիման, դէմ յանդիման, յայտնապէս:

ՅԱՆ ԴԻՄԱՆԱԿԱՅ, տե՛ս ՅԱՆ ԴԻՄԱՆԱԿԱՅ:

ՅԱՆ ԴԻՄԱՆԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Յուցումն, ցուցակութիւն, ապացոյց, հաւաստիք: 2. Յանդիմանութիւն:

ՅԱՆ ԴԻՄԱՆԱԿԱՆ, ա. 1. Կշտամբողական: 2. Բացերև, ակներև:

ՅԱՆ ԴԻՄԱՆԱԿԱՅ, ա. Յանդիմանակայ, ներկայ:

ՅԱՆ ԴԻՄԱՆԱՊԷՍ, տե՛ս ՅԱՆ ԴԻՄԱՆԱԲԱՐ:

ՅԱՆ ԴԻՄԱՆԱՒՈՐ, ա. 1. Յայտնի: 2. Կշտամբողական:

ՅԱՆ ԴԻՄԱՆԵՆԷ, նբ. 1. Յանդիման առնել, կշտամբել, խրատել, մեղադրել, հրապարակել, դատ առնել: 2. Նշանակել, յայտնել, ցուցանել: 3. Յանդիման կացուցանել, ներկայացուցանել, ընծայեցուցանել: 4. Բացատրել:

ՅԱՆ ԴԻՄԱՆԻՉ, ա. Կշտամբիչ:

ՅԱՆ ԴԻՄԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Կշտամբութիւն, խրատ, սաստ: 2. Յուցակութիւն, երևումն, ապացոյց: 3. Քննութիւն, յատնութիւն:

ՅԱՆ ԴՆՈՒԳՆ, ա. 1. Խրոխտ, յոխորտ, յախուռն, անխորհուրդ, ժպիրհ: 2. Անվհէր, արի, վստահ, յանձնապաստան, ամհհի: 3. մ. Յանդիմանաբար, ուժգին:

ՅԱՆԿԱՐԾ, մ. 1. Յանկարծակի, յանկարծօրէն, յանկարծուտ, իսկոյն, իսկ և իսկ, յանպատրաստից: 2. ձ. Իցէ՛ թէ, երանի՛ թէ:

ՅԱՆԿԱՐԾԱԳՈՐԾ, ա. Նորանշան, անակնունելի:

ՅԱՆԿԱՐԾԱԴԵՅՊ, մ. Յանպատրաստից:

ՅԱՆԿԱՐԾԱԴԵՅՊ, ա. մ. Յանկարծադրօժ, յանկարծահաս, անակնկալ:

ՅԱՆԿԱՐԾԱԹԱՓ, մ. Անխորհրդաբար:

ՅԱՆԿԱՐԾԱԿԱՆ, ա. Անակնունելի, նորահրաշ:

ՅԱՆԿԱՐԾԱԿԻ, տե՛ս ՅԱՆԿԱՐԾ (1):

ՅԱՆԿԱՐԾԱՀԱՍ, ա. մ. Յանկարծադէպ: ՅԱՆԿԱՐԾԱՄԱՀ ԼԻՆԵԼ. Հրամանաբեկ լինել:

ՅԱՆԿԱՐԾԵՐԵԻԵԱՅ, ա. Յանկարծադէպ:

ՅԱՆԿԱՐԾՈՒՍՏ, տե՛ս ՅԱՆԿԱՐԾ (1):

ՅԱՆԿԱՐԾՕՐԷՆ, մ. 1. տե՛ս ՅԱՆԿԱՐԾ (1): 2. ա. Յանկարծական:

ՅԱՆՁԱՆՁԱԲԱՐ, մ. Խնամով:

ՅԱՆՁԱՆՁԱՆՔ, գ. Խնամակալութիւն, դարման:

ՅԱՆՁԱՆՁԵԼ, նբ. Խնամարկել, հոգալ, դարմանել, այց առնել, հանդուցանել:

ՅԱՆՁԱՆՁԻՉ, ա. Խնամակալ, դարմանիչ, այցելու, հոգաբարձու, վերակացու: ՅԱՆՁՆ ԱՌՆԵԼ, տե՛ս ՅԱՆՁՆԵԼ:

ՅԱՆՁՆ ԱՌՆՈՒԼ. Ըստանձնել, ընդունել, գիջանել, հաւանել, հաճել, տանել: ՅԱՆՁՆԱՊԱՍԱՆ, ա. մ. Աներկիրդ, վստահ, անձնահաճ, յանդուգն:

ՅԱՆՁՆԱՌԱԿԱՆ, ա. Ընդունելի, հաւանական, ստորասական:

ՅԱՆՁՆԱՌՈՒԹԻՒՆ, գ. Յանձնակալութիւն, ընդունելութիւն, հաճութիւն, հաւանութիւն:

ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ընծայութիւն: ՅԱՆՁՆԵԼ, նբ. Յանձն առնել, աւանդել, ապսպարիլ. ընծայեցուցանել:

ՅԱՆՁՆԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅԱՆՁՆԵԼ:

ՅԱՆՁՆԿԱԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՆՁՆԱՌՈՒԹԻՒՆ:

ՅԱՆՏՈՒՍՏ, մ. Ընտուտ, ի բնէ, յանձնէ: ՅԱՆՅ, գ. 1. Յանցումն, յանցանք, յանցաւորութիւն, զանցումն, մեղք: 2. ա. Առանցեալ, զառանցեալ:

ՅԱՆՅԱԿԱՆ, ա. Յանցաւոր, մեղանշական:

ՅԱՆՅԱՆԵԼ, չբ. Յանցել, մեղանշել, անիրաւել, սխալել:

ՅԱՆՅԱՆՔ, գ. Յանցուած, յանցումն,  
օրինազանցութիւն, պատուիրանազան-  
ցութիւն, մեղք, անիրաւութիւն, վնաս,  
սխալանք, վրիպակ:

ՅԱՆՅԱՒՈՐ, ա. Մեղապարտ, մեղաւոր,  
վնասապարտ, վնասակար, օրինազանց:  
ՅԱՆՅԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Յանցանք, պա-  
տուիրանազանցութիւն:

ՅԱՆՅԵԼ, տե՛ս ՅԱՆՅԱՆԵԼ:  
ՅԱՆՅԵՑՈՒՅԻԶ, տե՛ս ՅԱՆՅՈՒՅԻԶ:  
ՅԱՆՅՈՒԱԾ, տե՛ս ՅԱՆՅԱՆՔ:

ՅԱՆՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՆՅՈՒՄՆ:  
ՅԱՆՅՈՒՄՆ, գ. Յանցութիւն, յանցանք,  
պատուիրանազանցութիւն, վնասապար-  
տութիւն:

ՅԱՆՅՈՒՅԱՆԵԼ, պր. Մեղուցանել:

ՅԱՆՅՈՒՅԻԶ, ա. Յանցեցուցիչ:

ՅԱՇՏ, գ. Զոհ:

- ՅԱՇՏ ԱՌՆԵԼ. Զոհել:

ՅԱԶԱՂ, տե՛ս ՅԱԶԱՂԱՆՔ:

ՅԱԶԱՂԱՆՔ, գ. Յաջող, յաջողումն,  
յաջողութիւն, չարակնութիւն, մախանք:  
ՅԱԶԱՂԵԼ, նբ. չբ. Զարակնել, մախալ,  
նախանձել:

ՅԱԶԱՂԿՈՏ, ա. Զարակն, մախող:

ՅԱԶԱՂՈՒԹԻՒՆ, ՅԱԶԱՂՈՒՄՆ, տե՛ս  
ՅԱԶԱՂԱՆՔ:

ՅԱՊԱ, տե՛ս ԱՊԱ:

ՅԱՊԱՀՈՎ, ա. մ. Ապահով, խաղաղ,  
անքոյթ, անկասկած, աներկիւղ, անհոգ,  
հեռաւոր:

- ՅԱՊԱՀՈՎԱ ԱՌՆԵԼ, տե՛ս ՅԱՊԱՀՈ-  
ՎԱՅՈՒՅԱՆԵԼ:

ՅԱՊԱՀՈՎԱ ԳՐՈՒԹԻՒՆ, գ. Յապահո-  
վութիւն, անհոգութիւն:

ՅԱՊԱՀՈՎԱԿԱՆ, տե՛ս ՅԱՊԱՀՈՎ:

ՅԱՊԱՀՈՎԱՆԱԼ, չբ. Յապահովել, հան-  
դարտել, կասել, ի բաց փարատել:

ՅԱՊԱՀՈՎԱՆՔ, տե՛ս ՅԱՊԱՀՈՎՈՒ-  
ԹԻՒՆ:

ՅԱՊԱՀՈՎԱՅՈՒՅԱՆԵԼ, պր. Յապահով  
առնել:

ՅԱՊԱՀՈՎԵԼ, չբ. Դադարել, ցածնուլ,  
հանդարտել:

ՅԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ, ՅԱՊԱՀՈՎՈՒՄՆ,  
գ. Յապահովանք, անդորրութիւն, խա-  
ղաղութիւն, հանդարտութիւն:

ՅԱՊԱՂ, ա. Երկայնամիտ:

ՅԱՊԱՂԱՆՔ, գ. Դանդաղանք, դան-  
դաղութիւն, յապաղութիւն, դեգերանք,  
յամբութիւն:

ՅԱՊԱՂԵԼ, նբ. 1. Յամեցուցանել, յեր-  
կարածգել, ապախտ առնել: 2. չբ. Յա-  
մենալ, յամել, դանդաղել, յուլանալ,  
յետնել:

ՅԱՊԱՂԵՑՈՒՅԱՆԵԼ, պր. 1. տե՛ս ՅԱ-  
ՊԱՂԵԼ (1): 2. Խափանել:

ՅԱՊԱՂԵՑՈՒՅԻԶ, ա. Յապաղիչ, խա-  
փանիչ:

ՅԱՊԱՂԻԶ, տե՛ս ՅԱՊԱՂԵՑՈՒՅԻԶ:

ՅԱՊԱՂԿՈՏ, ա. Դանդաղկոտ, յամբա-  
չարժ, յոյլ, տարտամ:

ՅԱՊԱՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՊԱՂԱՆՔ:

ՅԱՊԱՂՈՒՄՆ, գ. Յապաղանք, դան-  
դաղումն, յերկարածգութիւն, յամբուրդ,  
անազանութիւն:

ՅԱՊԱՆԱՍ, գ. Յայպանաս, արհամար-  
հանք, թշնամութիւն:

ՅԱՊԱԻԱՆՔ, գ. Յապաւումն:

ՅԱՊԱԻԵԼ, նբ. Յատանել, թլփատել,  
հարթել, սրբել, փոքրել, սափրել, խուզել:

ՅԱՊԱԻՈՒՄՆ, տե՛ս ՅԱՊԱԻԱՆՔ:

ՅԱԶՈՂ, տե՛ս ԱԶՈՂ:

- ՅԱԶՈՂ Է, մբ. Ի դէպ է, ժամ է:

ՅԱԶՈՂԱԲԱԽՏ, ա. Բարեբախտ:

ՅԱԶՈՂԱԿ, ա. 1. տե՛ս ԱԶՈՂԱԿ: 2. Բա-  
րեշունչ (քամի):

ՅԱԶՈՂԱԿԱԲԱՐ, մ. Յաջողապէս:

ՅԱԶՈՂԱԿԱԳՈՅՆ, ա. Լաւ, քաջ, առա-  
քիչի:

ՅԱԶՈՂԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱԶՈՂԱԿՈՒ-  
ԹԻՒՆ:

ՅԱԶՈՂԱՊԷՍ, մ. Յաջողակաբար, ան-  
խափան, դիւրաւ, ի դէպ:



ՅԱԶՈՂԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Դիւրեկ, յարմարեկ, օգնեկ: 2. Ներգործեկ, ազդեկ:  
ՅԱԶՈՂԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Աջողեկ, ի դէպ  
գալ, յարմարեկ:  
ՅԱԶՈՂԻԶ, ա. Ուղղիչ, առաջնորդ, ձե-  
ռքնտու:  
ՅԱԶՈՂՈՒԱՄ, գ. 1. Աջողուած, յաջո-  
ղութիւն, յաջողումն: 2. Յաջողակու-  
թիւն:  
ՅԱԶՈՂՈՒԹԻԻՆ, ՅԱԶՈՂՈՒՄՆ, գ. 1.  
Աջողութիւն, բարեբխտութիւն, յար-  
մարութիւն, դիպողութիւն, դիւրութիւն:  
2. Զեռնտուութիւն: 3. Ազդեցութիւն,  
ներգործութիւն:  
ՅԱԶՈՐԴ, ա. 1. Հետագայ, առաջիկայ:  
2. գ. Պայագատ, ժառանգ, փոխանակ,  
փոխանորդ, գաւաղ:  
ՅԱԶՈՐԴԵԼ, նբ. 1. Փոխանակեկ, փոխա-  
նորդեկ: 2. Պայագատեկ, ժառանգեկ: 3.  
չբ. Հետեկեկ:  
ՅԱԶՈՐԴՈՒԹԻԻՆ, գ. Փոխանակութիւն,  
պայագատութիւն, կարգ:  
ՅԱՌԱՋ, գ. 1. Առաջ, առաջք: 2. ա.  
Առաջին, սկզբնական, հին, վաղ: 3. մ.  
Նախ գառաջինն, յառաջագոյն, յա-  
ռաջնմէ:  
- ԵՒ ՅԱՌԱՋ, մ. Այնուհետեւ, յետոյ,  
ապա:  
- ՅԱՌԱՋ ՔԱՆ, նխգ. Նախ քան, յա-  
ռաջագոյն քան:  
ՅԱՌԱՋԱԲԱԺԻՆ, գ. Յառաջամասն,  
յառաջամասնութիւն, նախամասնու-  
թիւն, նախապատուութիւն, նախաբաշ-  
խութիւն, յառաջահաս պատիւ, յառաջա-  
հասութիւն:  
ՅԱՌԱՋԱԲԱՆ, գ. Յառաջաբանութիւն,  
նախերգան, նախադիր, նախադրութիւն,  
կանխաբանութիւն:  
ՅԱՌԱՋԱԲԱՆԵԼ, նբ. Նախաբանեկ:  
ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹԻԻՆ, գ. 1. տե՛ս ՅԱՌ-  
ԱՋԱԲԱՆ: 2. Յառաջածայնութիւն,  
նախասացութիւն:

ՅԱՌԱՋԱԲԵՐԵԼ, նբ. Մատուցանեկ, նա-  
խաբերեկ:  
ՅԱՌԱՋԱԲԵՐՈՒԹԻԻՆ, գ. 1. Մատու-  
ցումն: 2. Արտաբերութիւն: 3. Ըն-  
թացք:  
ՅԱՌԱՋԱԳԱՀ, ա. 1. Նախագահ, գահա-  
գլուխ, նախաթոռ: 2. Նախապատիւ:  
ՅԱՌԱՋԱԳԱՅԵԼ (իմ), չբ. Յառաջ գալ,  
յառաջանալ, ծագել, բղխել:  
ՅԱՌԱՋԱԳԷՏ, ՅԱՌԱՋԱԳԻՏԱԿ, ա.  
Նախագէտ, կանխագէտ:  
ՅԱՌԱՋԱԳԻՏՈՒԹԻԻՆ, տե՛ս ՅԱՌԱՋ-  
ԳԻՏՈՒԹԻԻՆ:  
ՅԱՌԱՋԱԳԻՐ, ա. Նախադրեալ:  
ՅԱՌԱՋԱԳՆԱՅ, ՅԱՌԱՋԱԳՆԱՅԵԱԼ,  
ա. 1. Նախընթաց, յառաջընթաց, յառա-  
ջախաղ, յառաջախաղաց: 2. Վախճա-  
նեալ:  
ՅԱՌԱՋԱԳՆԱՅՈՒԹԻԻՆ, գ. Յառաջա-  
դիմութիւն:  
ՅԱՌԱՋԱԳՈՅՆ, ա. 1. Առաջին, հնա-  
գոյն, կանխագոյն, նախընթաց, վաղեմի:  
2. մ. Կանխաւ, վաղագոյն, նախ, գառա-  
ջինն, յառաջնմէ:  
- ՅԱՌԱՋԱԳՈՅՆ ՔԱՆ, տե՛ս ՅԱՌԱՋ  
ՔԱՆ:  
ՅԱՌԱՋԱԳՈՒՇԱԿ, ա. գ. 1. Նախա-  
գուշակ: 2. Նախագուշակութիւն:  
ՅԱՌԱՋԱԳՐԵԼ, նբ. Նախագրել:  
ՅԱՌԱՋԱԴԱՍ, ա. Յառաջադնաց, նա-  
խապատիւ, նախադաս:  
ՅԱՌԱՋԱԴԱՍԵԼ, նբ. Նախադասել:  
ՅԱՌԱՋԱԴԻՄԱՆԱԼ, չբ. Զարգանալ,  
ածել:  
ՅԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԻԻՆ, գ. Զարգա-  
ցումն, յառաջատուութիւն, աճումն, առա-  
ւելութիւն:  
ՅԱՌԱՋԱԴՐԵԼ, նբ. Առաջի դնել:  
ՅԱՌԱՋԱԴՐՈՒԹԻԻՆ, գ. Մտադրու-  
թիւն, դիտաւորութիւն:  
ՅԱՌԱՋԱՋԱՆՅՈՒԹԻԻՆ, գ. Առաւելու-  
թիւն:



ՅԱՌԱՋԱՍՏԵՂԾ, տե՛ս ՆԱԽԱՍՏԵՂԾ :  
ՅԱՌԱՋԱՎԱՍՏԱԿ, ա. ՆախաՎաստակ :  
ՅԱՌԱՋԱՏԵԼ, նբ. չբ. Յառաջահասակ,  
անցանել, զանցանել, զարգանալ, յառա-  
ջել, յառաջանալ :  
ՅԱՌԱՋԱՏԵՍ, ՅԱՌԱՋԱՏԵՍԱԿ, տե՛ս  
ՆԱԽԱՍՏԵՍ :  
ՅԱՌԱՋԱՏԵՍԵԼ, նբ. Նախատեսել :  
ՅԱՌԱՋԱՏԵՍՈՂՈՒԹԻՒՆ, գ. Նախա-  
գուշակութիւն, մարգարէութիւն :  
ՅԱՌԱՋԱՏԵՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՆԱԽԱՍՏԵ-  
ՍՈՒԹԻՒՆ :  
ՅԱՌԱՋԱՏԻՊ, տե՛ս ՆԱԽԱՏԻՊ :  
ՅԱՌԱՋԱՏՈՒԹԻՒՆ, ՅԱՌԱՋԱՏՈՒՈՒ-  
ԹԻՒՆ, գ. Յառաջադիմութիւն, զարգա-  
ցումն, յառաջխաղացութիւն :  
ՅԱՌԱՋԱՏՕՆԱԿ, տե՛ս ՆԱԽԱՏՕՆԱԿ :  
ՅԱՌԱՋ ԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ՅԱՌԱՋԱՐ-  
ԿԵԼ :  
ՅԱՌԱՋԱՐԿԵԼ, նբ. Յառաջ արկանել,  
նախարկել :  
ՅԱՌԱՋԱՐԿՈՒ, ա. գ. Դիմակալ, պաշտ-  
պան :  
ՅԱՌԱՋԱՅՈՅՅ, ա. Կանխասաց :  
ՅԱՌԱՋԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅԱՌԱՋԵ-  
ՅՈՒՅԱՆԵԼ :  
ՅԱՌԱՋԱՔԱՂԵՐԹ, ա. Քաղըթեղ (փորը  
մեծ) :  
ՅԱՌԱՋԲԵՐԱԿԱՆ, ա. Արտաբերական :  
ՅԱՌԱՋԲԵՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՌԱՋԱ-  
ԲԵՐՈՒԹԻՒՆ :  
ՅԱՌԱՋ ԳԱԼՈՒՍ, տե՛ս ՅԱՌԱՋՃԱ-  
ՆԱՊԱՐՀ :  
ՅԱՌԱՋԳԻՏԱԿԱՆ, տե՛ս ՆԱԽԱԳԻՏԱ-  
ԿԱՆ :  
ՅԱՌԱՋԳԻՏՈՂՈՒԹԻՒՆ, ՅԱՌԱՋԳԻ-  
ՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Նախագիտութիւն, նա-  
խատեսութիւն : 2. Կանխաձայնութիւն,  
մարգարէութիւն :  
ՅԱՌԱՋԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Կանխել : 2. Յառաջե-  
ցուցանել : 3. չբ. տե՛ս ՅԱՌԱՋԵԼ<sup>2</sup> (իմ) :  
ՅԱՌԱՋԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. 1. Յառաջանալ,

զառաջել, կանխել : 2. Առաջնորդել :  
ՅԱՌԱՋԵՊԻՍԿՈՊՈՍ, գ. Արքեպիսկոպոս,  
եպիսկոպոսպետ :  
ՅԱՌԱՋԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Յառաջացու-  
ցանել, յառաջ տանել, յառաջել :  
ՅԱՌԱՋԸՆԹԱՅ, ա. Նախընթաց, նախա-  
գնաց, կարապետ, յառաջագնաց :  
ՅԱՌԱՋԸՆԹԱՅՈՒԹԻՒՆ, գ. Կարապե-  
տութիւն, նախընթացութիւն :  
ՅԱՌԱՋԸՆԾԱՅ, ա. 1. Նախընծայ : 2.  
Առաջնապարուզք, հրախայրիք :  
ՅԱՌԱՋԸՆՏՐԵԱԼ, ա. Նախընտրեալ,  
ընտիր :  
ՅԱՌԱՋԸՆՏՐՈՒԹԻՒՆ, գ. (յուճական  
ոճով) Յօժարութիւն, կամք :  
ՅԱՌԱՋԻԿԱՅ, տե՛ս ԱՌԱՋԻԿԱՅ :  
ՅԱՌԱՋԻՄԱՅ, տե՛ս ՆԱԽԻՄԱՅ :  
ՅԱՌԱՋԻՄԱՅԱԿԱՆ, ա. (յուճական  
ոճով) Յառաջատես, նախախնամող :  
ՅԱՌԱՋԻՆԱՂԱՅՈՒԹԻՒՆ, գ. Յառաջա-  
դիմութիւն, խաղացութիւն :  
ՅԱՌԱՋԿԻՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՆԱԽԱԿԸՐ-  
ԹՈՒԹԻՒՆ :  
ՅԱՌԱՋԶԳՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՌԱՋԱ-  
ԶԳՈՒԹԻՒՆ :  
ՅԱՌԱՋՃՆԱՊԱՐՀ, գ. (յուճական ոճով)  
Յառաջ գալուստ, յառաջագալութիւն,  
բղխումն, զեղումն :  
ՅԱՌԱՋՄԷ, տե՛ս ՅԱՌԱՋՆՄԷ :  
ՅԱՌԱՋՆԱՊԷՍ, մ. Նախկնաբար, սկզբը-  
նաբար, առաւելապէս :  
ՅԱՌԱՋՆՄԷ, ՅԱՌԱՋՆՈՒՄՆ, մ. Յա-  
ռաջմէ, կանխաւ, յառաջագոյն, անըըս-  
տին, ի սկզբանէ :  
ՅԱՌԱՋՈՒՄՆ, գ. Յառաջադիմութիւն :  
ՅԱՌԱՋՈՒՍ, տե՛ս ԱՌԱՋՈՒՍ :  
ՅԱՌԱՋՍԱՐԿԱԿԱԳ, տե՛ս ՆԱԽԱՍԱՐ-  
ԿԱԿԱԳ :  
ՅԱՌԱՋՍԵՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՌԱՋԱ-  
ՏԵՍՈՒԹԻՒՆ :  
ՅԱՌԵԼ, նբ. 1. Զգել, ձգտել, կցել, եր-  
կայնել, ուղղել : 2. չբ. Յառուլ, կարկա-

ուել, դիտել, նկատել:

- ՅԱՌԵԼ ԶԱԶՍ կամ ԶԱԿՆ. Ակնակա-  
ռոյց լինել:

ՅԱՌՆԵԼ, չբ. 1. Ելանել, կանգնել, յոտն  
կայ: 2. Զարթնուլ, արթնանալ:

- ՅԱՌՆԵԼ Ի ՎԵՐԱՅ. Յարձակել:

ՅԱՌՆՈՒՄՆ, գ. Յարձակումն (մէկի  
վրայ):

ՅԱՌՈՒԼ, տե՛ս ՅԱՌԵԼ (2):

ՅԱՍՄԻԿ, գ. (բար.) Յասմին:

ՅԱՍՄԻՆ, տե՛ս ՅԱՍՄԻԿ:

ՅԱՍՊԻ, տե՛ս ՅԱՍՊԻՍ:

ՅԱՍՊԻՍ, գ. (հնք.) Յասպի:

ՅԱՍՏՈՒԱԾՈՒՍՏ, տե՛ս ԱՍՏՈՒԱԾՈՒՍՏ:

ՅԱՏԱԿ, գ. 1. Գետին: 2. Տակ: 3. Խորք:

4. փխբ. Երկիր:

ՅԱՏԱԿԵԼ, նբ. 1. Տապալել, հիմնայտակ  
առնել: 2. Բնաջինջ առնել: 3. Հարթել:

ՅԱՏԱԿԻԶ, ա. Տապալիչ:

ՅԱՏԱՆԵԼ, ՅԱՏԵԼ, նբ. Հատանել, յա-  
պաւել, յօտել, կտուել, կտաւել:

ՅԱՏԿԱՐԱՐ, տե՛ս ՅԱՏԿԱՊԷՍ:

ՅԱՏԿԱԳՈՅՆ, տե՛ս ՅԱՏԿԵՂ:

ՅԱՏԿԱԿԱՆ, ա. 1. Յատուկ, սեպհական,  
առանձնական, իւրական, մասնաւոր: 2.  
Սոսկական, ռամկական, նուաստ:

ՅԱՏԿԱՊԷՍ, մ. Յատկաբար, տիրապէս,  
մասնաւորապէս, որոշաբար:

ՅԱՏԿԵՂ, ա. Յատկադոյն:

ՅԱՏԿԼԵԼ (իմ), տե՛ս ՀԱՏԿԼԵԼ (իմ):

ՅԱՏԿՈՒԹԻՒՆ, գ. Առանձնաւորութիւն,  
սեպհականութիւն:

ՅԱՏԿՕՐԷՆ, մ. ա. Յատկապէս, յատուկ:

ՅԱՏՈՒԿ, ա. 1. Սեպհական, իւրական,  
բնիկ, առանձնական, մասնաւոր: 2. ա.  
նխգ. մ. Անկցորդ, անմասն, որիչ, գատ,  
լոկ, սոսկ, միայն, եեթ:

ՅԱՐ, ա. նխգ. մ. 1. Առընթեր, կից, կը-  
ցորդ, յարեալ, դիպող, համաձայն, յան-  
կաւոր, զոյգ: 2. մ. Միշտ, հանապազ,  
անդադար, անընդհատ, ստէպ:

- ՅԱՐ ԵՒԵԹ, ՅԱՐ ԵՒ ՀԱՆԱՊԱԶ, մ.

Ստէպ ստէպ, անընդհատ:

- ՅԱՐ ՄԻԱՆ ԳԱՄԱՅՆ, մ. Իսկոյն:

ՅԱՐԱՐԱՐԴԵԼ, նբ. Կցկցել, բաղկացու-  
ցանել:

ՅԱՐԱՐԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Յաւելուած:

ՅԱՐԱՐՈՒՂԽ, ա. Մշտաբուղիս, մշտնջե-  
նաբուղիս:

ՅԱՐԱԳԱՅ, ա. Յարազոյ, յարակայ:

ՅԱՐԱԳՈՅ, տե՛ս ՅԱՐԱԳԱՅ:

ՅԱՐԱԴՐԵԼ, նբ. Կցկցել, կցորդել, յարել,  
յաւելուլ:

ՅԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Մերձադրութիւն:

ՅԱՐԱԶՈՒԱՐՃ, ա. 1. Մշտազուարճ,  
անթառամ: 2. Զուարթագին, կայտառ,  
առոյգ, անտրտուճ:

ՅԱՐԱԺԱՄ, մ. ա. Հանապազորդ, միշտ,  
անդադար, անընդհատ:

ՅԱՐԱԼԷԶ, գ. Արալէզ, աուկզ:

ՅԱՐԱՆԱՂԱՅ, ա. Մշտաբուղիս, մշտա-  
չարժ:

ՅԱՐԱՆՈՐԺԵԼԻ, ա. Ախորժական:

ՅԱՐԱԾՈՒՓ, ա. Մշտատատան:

ՅԱՐԱԿԱՅ, ա. 1. Մշտակայ, մնացական,  
տեւական, տեղական, մշտնջենաւոր: 2.  
(քեր.) Յարակայական: 3. մ. Յարակա-  
յաբար, մշտնջենաւորապէս, միշտ, ստէպ,  
անդադար:

ՅԱՐԱԿԱՅԱՐԱՐ, տե՛ս ՅԱՐԱԿԱՅ (3):

ՅԱՐԱԿԱՅԱԿԱՆ, տե՛ս ՅԱՐԱԿԱՅ (2):

ՅԱՐԱԿԱՅԵԼ (իմ), չբ. 1. Հանապազոր-  
դել, յարատեւել: 2. Ընդդէմ կալ:

ՅԱՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Մշտնջենաւո-  
րութիւն, հանապազորութիւն, յարա-  
տեւութիւն:

ՅԱՐԱԿԱՆ, ա. մ. Յարակայ, յաւերժա-  
բար:

ՅԱՐԱԿԱՐԳԵԼ, նբ. Շարակարգել:

ՅԱՐԱԿԻՅ, ա. Կից, կցորդ, մերձաւոր:

ՅԱՐԱԿՈՅՍ, ա. Մշտակոյս:

ՅԱՐԱԿՅԱՐԱՐ, ՅԱՐԱԿՅԱՊԷՍ, մ. Հե-  
տեւաբար, ընտանեբար:

ՅԱՐԱԿՅԵԼ, նբ. Զօղել, կցկցել, կապակ-

ցել, շարակցել, միաւորել, յարմարել:  
ՅԱՐԱԿՅՈՒԹԻՒՆ, գ. Միաւորութիւն,  
կապակցութիւն:  
ՅԱՐԱՀԵՏԵՒԵԼ (իմ), չք. Հետեւել:  
ՅԱՐԱՀԻՒՍԵԼ, նք. Բաղհիւսել, շարկապել, գողել:  
ՅԱՐԱՀԻՒՍՈՒՄՆ, գ. Շարկապումն:  
ՅԱՐԱԶԳԱԿԱՆ, տե՛ս ՅԱՐԱԶԻԳ:  
ՅԱՐԱԶԳԱԿԻՑ, ա. Մշտնջենաւորակից:  
ՅԱՐԱԶԳԵԼ, նք. Յերկարածգել, շարունակել:  
ՅԱՐԱԶԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Յերկարածգութիւն, հանապազորութիւն, շարունակութիւն, տեղութիւն: 2. Զգտումն, դիմեցումն:  
ՅԱՐԱԶԻԳ, ա. Յարածգական, յերկարածիգ, յերկարածգական, տեղական, շարունակ:  
ՅԱՐԱՄԱՆԱԿԱՆ, տե՛ս ՇԱՐԱՄԱՆԱԿԱՆ:  
ՅԱՐԱՄԱՆԵԼ, տե՛ս ՇԱՐԱՄԱՆԵԼ:  
ՅԱՐԱՄԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՇԱՐԱՄԱՆՈՒԹԻՒՆ:  
ՅԱՐԱՄԻՇՏ, մ. Յաւիտեան, անդադար, յարացանգ:  
ՅԱՐԱՄՆԱԼ, չք. Յարանալ, տեւել, հանապազորգել, մշտնջենաւորել, յաւէժանալ:  
ՅԱՐԱՄՆԱՅ, ա. Տեւական, հաստատուն, կայուն, մնացական, մշտնջենաւոր:  
ՅԱՐԱՄՆԱՅԱԲԱՐ, մ. Մշտնջենաւորապէս:  
ՅԱՐԱՄՆԱՅՈՒԹԻՒՆ, գ. Մշտնջենաւորութիւն, հաստատութիւն, հանապազորգութիւն, յարատեւութիւն:  
ՅԱՐԱՄՆԱՅ, ա. մ. Յարամնայ, յարամնայաբար:  
ՅԱՐԱՄՆԱՅԱԿԱՆ, ա. Յարամնայ, յարամնաց:  
ՅԱՐԱՄՐԻ, մ. Մածուկ, ծածկաբար, ոտնխթի:  
ՅԱՐԱՆԱԼ, տե՛ս ՅԱՐԱՄՆԱԼ:

ՅԱՐԱՆՄԱՆ, ա. Նմանակից, համանման, հանգունանման:  
ՅԱՐԱՆՈՒԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՐԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ:  
ՅԱՐԱՆՈՒՆԱԲԱՐ, ՅԱՐԱՆՈՒՆԱԿԻ, ՅԱՐԱՆՈՒՆԱՊԷՍ, մ. Համանունաբար:  
ՅԱՐԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Յարանունութիւն, համանունութիւն:  
ՅԱՐԱՇԱՐԺ, ՅԱՐԱՇԱՐԺԱՅԻՆ, տե՛ս ՄՇՏԱՇԱՐԺ:  
ՅԱՐԱԶԱՓԵԼ, նք. Զուգաչափել, զուգակշռել:  
ՅԱՐԱԶԱՆ, ա. Անխոնջ, մշտաջան:  
ՅԱՐԱՌՆՈՒԼ, նք. Յարառոցել:  
ՅԱՐԱՌՈՅԵԼ, տե՛ս ՅԱՐԱՌՆՈՒԼ:  
ՅԱՐԱՏԵՒ, ՅԱՐԱՏԵՒԱԿ, ՅԱՐԱՏԵՒԱԿԱՆ, ա. Յարամնայ, յարատեղ, յարատեղական:  
ՅԱՐԱՏԵՒԱՆԱԼ, ՅԱՐԱՏԵՒԵԼ, չք. Յարանալ, յարամնալ, յաւերժանալ, հանապազորգել:  
ՅԱՐԱՏԵՒՈՂ, ՅԱՐԱՏԵՒՈՂԱԳՈՅՆ, ՅԱՐԱՏԵՒՈՂԱԿԱՆ, տե՛ս ՅԱՐԱՏԵՒ:  
ՅԱՐԱՏԵՒՈՂՈՒԹԻՒՆ, ՅԱՐԱՏԵՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Հանապազորութիւն, մըշտնջենաւորութիւն, յարամնայութիւն: 2. Համբերութիւն:  
ՅԱՐԱՏԻ, տե՛ս ՄՇՏԱՏԻ:  
ՅԱՐԱՐԿԱՆԵԼ, նք. Համեմատել, բաղդատել:  
ՅԱՐԱՅԱՆԳ, տե՛ս ՅԱՐԱՄԻՇՏ:  
ՅԱՐԱՅՈՅՅ, գ. 1. Յուցակութիւն, նմանութիւն, օրինակ, տարացոյց: 2. (կրօն) Նախագաղափար:  
ՅԱՐԱՓԹԻԹ, ա. Մշտափթիթ:  
ՅԱՐԱՓՈՆ, ա. Փոփոխական:  
ՅԱՐԳ, գ. Արժանք, գին:  
ՅԱՐԳԱԳՈՅՆ, ա. Պատուականագոյն:  
ՅԱՐԳԱՀԱՏԵԼ, տե՛ս ԱՐԳԱՀԱՏԵԼ:  
ՅԱՐԳԱՆՔ, գ. Մեծարանք, պատուաւորութիւն, պատիւ, գովութիւն:  
ՅԱՐԳԱՒՈՐ, ա. Արգոյ, յարգոյ, յարգի,

գողիքի, պատուականն:  
ՅԱՐԳԱՒՈՐԵԼ, նբ. Պատուասիրել, մեծարել:  
ՅԱՐԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պատուասիրություն, մեծարանք:  
ՅԱՐԳԵԼ, նբ. 1. Պատուել, պատուասիրել, մեծարել, դրուատել, ընծայեցուցանել: 2. Ի գործ արկանել, աճեցուցանել, վճարել: 3. Յարմարել:  
ՅԱՐԳԻ, տե՛ս ՅԱՐԳԱՒՈՐ:  
ՅԱՐԳՈՅ, տե՛ս ՅԱՐԳԱՒՈՐ:  
ՅԱՐԳՈՒՆ, ա. Յարգաւոր, յարգի, մեծագին, պատուական, նախապատիւ, ընտիր:  
ՅԱՐԳՈՒՆԱԿ, տե՛ս ՅԱՐԳՈՒՆ:  
ՅԱՐԴԱՐ, ա. Վայելուչ, յարմար:  
ՅԱՐԴԱՐԱՆՔ, գ. Յօրինուած, հանդերձանք:  
ՅԱՐԴԱՐԵԼ, նբ. Զարդարել, յօրինել, յերկրել, յարմարել, կարգաւորել, դիւրել, հանդերձել, կազմել, պատրաստել, կարգել, առնել, կացուցանել:  
ՅԱՐԴԱՐԻՉ, տե՛ս ԲԱԶՄԱԿԱԿԱԼ:  
ՅԱՐԴԱՐՈՒՆ, ա. Յարդար, զարդարուն, վայելուչ, արդարակ:  
ՅԱՐԴԳՈՂ, գ. (աստղբ.) Ծիր կաթին, կաթին ծիր:  
ՅԱՐԵԼ<sup>1</sup>, նբ. Յարեցուցանել, կցել, յարմարել, միաբանել, զօղել, յաւելուլ, յանկուցանել:  
ՅԱՐԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Յանկչել, միանալ, յօղել:  
ՅԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՅԱՐԵԼ<sup>1</sup>:  
ՅԱՐԵՒԱՆԱԼ, չբ. Հետեւել, յաջորդել:  
ՅԱՐԵՒՈՒՄՆ, գ. Հետեւանք, զհետերթանք:  
ՅԱՐԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ, գ. Զեռնատուութիւն, գործակցութիւն, օգնութիւն:  
ՅԱՐԸՆԹԱՅ, ա. Մշտախաղաց, մշտանոս:  
ՅԱՐԿ<sup>1</sup>, գ. 1. Բնակարան, տուն, խորան, ապարանք: 2. Զեղուն: 3. Դատիկոն:  
- ՅԱՐԿԻ ՏԵՂԻ, տե՛ս ՊԱՏՄՊԱՐԱՆ:

ՅԱՐԿ<sup>2</sup>, գ. Թակարդ, ծուղակ:  
ՅԱՐԿԱԿԻՑ, տե՛ս ԲՆԱԿԱԿԻՑ (1):  
ՅԱՐԿԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ:  
ՅԱՐԿԱՆԵԼ, նբ. Յարկել, վերարկել, վերածածկել, պատել:  
ՅԱՐԿԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ:  
ՅԱՐԿԵԼ, տե՛ս ՅԱՐԿԱՆԵԼ:  
ՅԱՐՁԱԿԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՅԱՐՁԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ:  
ՅԱՐՁԱԿԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Դիմել, խաղալ, խոյանալ, սրանալ, արշաւել:  
- ԶԿՆԻ ԿՄ ԶՀՏՏ ՅԱՐՁԱԿԵԼ. Հալածել, վանել:  
ՅԱՐՁԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Յարձակել, արձակել, թողացուցանել, յարձակել:  
ՅԱՐՁԱԿԵՑՈՒՑԻՉ, ա. Գրգռիչ:  
ՅԱՐՁԱԿ ՅԱՐՁԱԿ, մ. Համարձակ, անարգել:  
ՅԱՐՁԱԿՈՒՄՆ, գ. Դիմեցումն:  
ՅԱՐՄԱՐ, ա. 1. Համեմատ, յանկաւոր, վայելուչ, պատշաճ: 2. գ. Յարմարութիւն: 3. մ. Յարմարակ:  
ՅԱՐՄԱՐԱԳԻՐ, ա. Ծարտար (յարմար՝ պատշաճ գրող):  
ՅԱՐՄԱՐԱԳՈՅՆ, ա. Յանգագոյն, ճահագոյն:  
ՅԱՐՄԱՐԱԳՐԵԼ, նբ. Շարագրել, յօրինել:  
ՅԱՐՄԱՐԱԹԻՒՉ, ա. Սրաթռիչ:  
ՅԱՐՄԱՐԱԼԻՑ, ա. Բարեյարմար:  
ՅԱՐՄԱՐԱԿԱՅ, ա. Յարմարական:  
ՅԱՐՄԱՐԱԿԱՆ, ա. 1. Յարմար, բարեյարմար, կարգաւոր, դիպող, համեմատ: 2. Երաժշտական:  
- ՅԱՐՄԱՐԱԿԱՆՆ, գ. Երաժշտական, յարմարութիւն:  
ՅԱՐՄԱՐԱԿԱՐԳ, տե՛ս ԲԱՐԵԿԱՐԳ:  
ՅԱՐՄԱՐԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, տե՛ս ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ:  
ՅԱՐՄԱՐԱԿԻՑ, ա. Համեմատ, պատշաճ,

սեպհական, քաջայարմար:  
ՅԱՐՄԱՐԱԿՑԵԼ (իմ), չք. Յարմարել:  
ՅԱՐՄԱՐԱՆՔ, գ. Յարմարութիւն, յարմարումն:  
ՅԱՐՄԱՐԱՊԷՍ, մ. Յարմար, քստ կարգի, ի դէպ, հետեւաբար:  
ՅԱՐՄԱՐԱՎԷՊ, ա. Ստուգապատում:  
ՅԱՐՄԱՐԱՒՈՐ, ա. Յարմարական, պատկանաւոր, յանկաւոր:  
ՅԱՐՄԱՐԵԼ<sup>1</sup>, նք. Յարմարեցուցանել, յարել, յարգարել, յերիւրել, միաբանել, յօրինել, կարգաւորել, յօղել:  
ՅԱՐՄԱՐԵԼ<sup>2</sup> (իմ), չք. Յարմարակցել, պատշաճել:  
ՅԱՐՄԱՐԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅԱՐՄԱՐԵԼ<sup>1</sup>:  
ՅԱՐՄԱՐԻԶ, ա. Յօրինիչ:  
ՅԱՐՄԱՐՈՒԱԾ, ՅԱՐՄԱՐՈՒԹԻՒՆ, կարգաւորութիւն, պատեհութիւն, ձայնակցութիւն, կապակցութիւն, հետեւողութիւն, յօրինում:  
ՅԱՐՄՆԵԼ (իմ), չք. Արմատանալ, յարանալ, յարամնալ, տեւել:  
ՅԱՐՆՁԵԼ (իմ), չք. Յարել, ի դէպ գայ:  
ՅԱՐՈՅՅՔ, գ. Յարուցումն (գետերի):  
ՅԱՐՈՒՅԱՆԵԼ, պբ. 1. Կանգնել, զարթուցանել, վերացուցանել, կառուցանել, նորոգել, գրգռել: 2. Կենդանացուցանել:  
ՅԱՐՈՒՅԻԶ, ա. Կենարար:  
ՅԱՐՈՒՅՈՒՄՆ, գ. 1. Յոյգք, գրգիւք: 2. Յարոյցք:  
ՅԱՐՏԱՔՈՒՍ, տե՛ս ԱՐՏԱՔՈՒՍ:  
ՅԱՐՏԵՒԱԿԱՆ, տե՛ս ՅԱՐԱՏԵՒԱԿԱՆ:  
ՅԱՐՏԵՒԱՆԱԼ, տե՛ս ՅԱՐԱՏԵՒԱՆԱԼ:  
ՅԱՐՏԵՒՈՂԱԳՈՅՆ, տե՛ս ՅԱՐԱՏԵՒՈՂԱԳՈՅՆ:  
ՅԱՐՏԵՒՈՂԱՆԱԼ, տե՛ս ՅԱՐՏԵՒԱՆԱԼ:  
ՅԱՐՔՈՒՆՈՒՍ, տե՛ս ԱՐՔՈՒՆՈՒՍ:  
ՅԱՒԱԿԱՋԵՂՅ, ՅԱՒԱԿԱՅԵՂՅ, ա. մ. Յանդուզն, յանդգնաբար:

ՅԱՒԱԿՆԵԼ (իմ), չք. Յանդգնել, ժպրհել, կքրել:  
ՅԱՒԱԿՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՆԴԳՆՈՒԹԻՒՆ:  
ՅԱՒԱՆԱԿ, գ. 1. Յովանակ, մտրուկ, իշամտրուկ, իշորդի: 2. Ձազ (ընտանի կենդանիների), փխբ. նորահարսն:  
ՅԱՒԱՆԱԿԱԿԱՆ, ա. Յովանակական:  
ՅԱԵԼԱԳՈՅՆ, տե՛ս ԱՌԱԵԼԱԳՈՅՆ (2):  
ՅԱԵԼԱԴԴԻՐ, տե՛ս ՅԱԵԼԱԴԴՐՈՒԹԻՒՆ:  
ՅԱԵԼԱԴԴԻՐԵԼ, նք. Յաւելուլ, աճեցուցանել:  
ՅԱԵԼԱԴԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Յաւելադիր, յաւելութիւն, յաւելումն, յաւելումած, աճումն, վերադիր: 2. (քեր.) Յօղ, արթր:  
ՅԱԵԼԵԼ, տե՛ս ՅԱԵԼՈՒԼ:  
ՅԱԵԼՈՒԱԾ, գ. Յաւելումն, յաւելումածութիւն, յաւելադրութիւն, վերադիր, աճումն, առաւելութիւն:  
- ՅԱԵԼՈՒԱԾՔ ՈՐՈՎԱՅՆԻ, տե՛ս ԿՂԿՂԱՆՔ:  
ՅԱԵԼՈՒԱԾՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱԵԼՈՒՈՒԱԾ:  
ՅԱԵԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱԵԼԱԴՐՈՒԹԻՒՆ (1):  
ՅԱԵԼՈՒԼ, նք. Առաւելուլ, աճեցուցանել, առատացուցանել, բարդել, ժողովել, ամփոփել, կրկնել, երկրորդել:  
ՅԱԵԼՈՒՄՆ, տե՛ս ՅԱԵԼՈՒԱԾ:  
ՅԱԵԼԺ, ա. 1. Յաւէթական, յաւիտենական, մշտնջենաւոր, անանց, անսպառ, անեզրական, անշարժ, անփոփոխ: 2. մ. Յաւէտ, միշտ, յաւէժաբար, յաւէժապէս:  
ՅԱԵԺԱԲԱՐ, տե՛ս ՅԱԵԼԺ (2):  
ՅԱԵԺԱԳՆԱՅ, ա. Մշտախաղաց, մըշտահոս:  
ՅԱԵԺԱԼՈՅՍ, ա. Անաղօտ, անշէջ:  
ՅԱԵԺԱԿԱՅ, ա. Յարակայ, կայուն, հաստատուն, յաւիտենական, անանց:  
ՅԱԵԺԱԿԱՆ, տե՛ս ՅԱԵԼԺ (1):

ՅԱԻԷԺԱԿՈՅՍ, տե՛ս ՄՇՏԱԿՈՅՍ:  
ՅԱԻԷԺԱՄՆԱԼ, տե՛ս ՅԱԻԷԺԱՆԱԼ:  
ՅԱԻԷԺԱՆԱԼ, չբ. Մշտնջենաւորել, յա-  
ւէտանալ, յարանալ, յարամնալ, յարա-  
տեել, Հանապազորդել:  
ՅԱԻԷԺԱՊԷՍ, տե՛ս ՅԱԻԷԺ (2):  
ՅԱԻԷԺԱՅՈՒՅԱՆԵԼ, նբ. Յաւէտացու-  
ցանել, Հանապազորդել:  
ՅԱԻԷԺՈՒԹԻՒՆ, գ. Մշտնջենաւորու-  
թիւն, յարակայութիւն, Հանապազոր-  
դութիւն:  
ՅԱԻԷՏ, ա. մ. 1. Առաւել, յոյժ, կարի:  
2. Յաւէժ, միշտ, Հանապազ:  
ՅԱԻԷՏԱԲԱՐ, մ. Յաւէտ, յաւէտապէս,  
յաւէժ, յաւէժաբար:  
ՅԱԻԷՏԱԳՈՅՆ, մ. ա. Առաւել, առաւե-  
լագոյն:  
ՅԱԻԷՏԱԶՈՒԱՐԹ, ՅԱԻԷՏԱԶՈՒԱՐԾ,  
ա. Յարագուարճ, մշտագուարճ:  
ՅԱԻԷՏԱԽԱՂԱՅ, ա. Մշտախաղաց, յա-  
ւէժագնաց, մշտնջենահոս, մշտաբուղիս,  
մշտաշարժ, անապառ:  
ՅԱԻԷՏԱԿԻՑ, տե՛ս ՄՇՏՆՋԵՆԱԻՈՐԱ-  
ԿԻՑ:  
ՅԱԻԷՏԱԿՈՅՍ, տե՛ս ՄՇՏԱԿՈՅՍ:  
ՅԱԻԷՏԱՀՐԱՇ, ա. Հրաշափառագոյն:  
ՅԱԻԷՏԱԶԵՒ, ա. Բնաւորական, բնական,  
ընտանի:  
ՅԱԻԷՏԱՆԱԼ, տե՛ս ՅԱԻԷԺԱՆԱԼ:  
ՅԱԻԷՏԱՊԷՍ, տե՛ս ՅԱԻԷՏԱԲԱՐ:  
ՅԱԻԷՏԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅԱԻԷԺԱ-  
ՅՈՒՅԱՆԵԼ:  
ՅԱԻԷՏԱՓԹԻԹ, տե՛ս ՄՇՏԱՓԹԻԹ:  
ՅԱԻԷՐԺ, տե՛ս ՅԱԻԷԺ:  
ՅԱԻԷՐԺԱԿԱՆ, տե՛ս ՅԱԻԷԺԱԿԱՆ:  
- ՅԱԻԷՐԺԱԿԱՆ ՀԱՐՍՈՒՆՔ, տե՛ս ՅԱ-  
ԻԷՐԺԱՀԱՐՍՈՒՆՔ:  
ՅԱԻԷՐԺԱՀԱՐՍՈՒՆՔ, գ. յոգն. (դից.)  
Հարսուներ:  
ՅԱԻԷՏԵԱՆ, գ. 1. Մշտնջենաւորութիւն:  
2. մ. Յաւիտեանս:  
- ՅԱԻԷՏԵԱՆՍ, տե՛ս ՅԱԻԷՏԵԱՆ (2):

ՅԱԻԷՏԵՆԱԿԱՆ, ա. Մշտնջենաւոր, յա-  
րակայ:  
ՅԱՓՇՏԱԿԵԼ, նբ. Կապտել, կողոպտել,  
կորզել, շորթել, աւազակել, Հափափել,  
առեանգել:  
ՅԱՓՇՏԱԿԻԶ, տե՛ս ՅԱՓՇՏԱԿՈՂ:  
ՅԱՓՇՏԱԿՈՂ, ա. Յափշտակիչ, կողոպ-  
տիչ:  
ՅԱՓՇՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. Յափշտակումն,  
առեանդութիւն, կողոպուտ:  
ՅԱՓՇՏԱԿՈՒՄՆ, տե՛ս ՅԱՓՇՏԱԿՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՅԱՓՈՒՅԱՆԵԼ, պբ. Խափուցանել:  
ՅԱՓՐԱՆԱԼ, չբ. Տաղտկալ, տաղտկա-  
նալ, նողկալ, ճանճրանալ:  
ՅԱՓՐԱՆՔ, գ. Յափրութիւն, տաղտուկ,  
ճանճրոյթ, Հեղճումն, Հեղճութիւն:  
ՅԱՓՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅԱՓՐԱՆՔ:  
ՅԵԶԵՐ, գ. Պսակ, թագ:  
ՅԵԼՈՒԶԱԿ կամ ՅԵԼՈՒԶԱԿ, գ. Ելու-  
զակ, աւազակ, հուղիահար, ասպատա-  
կաւոր, մեկնակազէն:  
ՅԵԼՈՒԶԱԿԱԲԱՐ, մ. Աւազակաբար,  
կլուզակորէն:  
ՅԵՂԱԴԱՐՁԱԿԱՆ, ա. Յանդիմանական:  
ՅԵՂԱԴԱՐՁԵԼ, նբ. Փոխադարձել, յե-  
ղաշրջել, յեղափոխել:  
ՅԵՂԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Յեղափոխու-  
թիւն, փոփոխութիւն, խոտորումն:  
ՅԵՂԱԿԱԳՈՅՆ, ա. մ. Յեղանակագոյն,  
յեղանակաբար, ալլաբանաբար:  
ՅԵՂԱԿԱՆ, ա. Փոփոխական, ալլալակ:  
ՅԵՂԱԿԱՐԾ, ՅԵՂԱԿԱՐԾՈՒՄ, ՅԵՂԱ-  
ԿԱՐԾՈՒՄՆ, մ. ա. Յանկարծ, յանկար-  
ծակի, յալլակարծուց, յանկարծական:  
ՅԵՂԱՆԱԿ, գ. 1. Եղանակ, կերպ, տա-  
րազ, օրինակ, ձև: 2. Ժամանակ (տա-  
րուայ եղանակ): 3. Գլուխ (զբքի): 4.  
Բարք, բնութիւն:  
ՅԵՂԱՆԱԿԱԲԱՐ, ՅԵՂԱՆԱԿԱԳՈՅՆ,  
տե՛ս ՅԵՂԱԿԱԳՈՅՆ:  
ՅԵՂԱՆԱԿԱԻՈՐ, ա. Յեղյեղուկ, ալլալա-



լիւի, փոփոխական:

ՅեՂԱՆԱԿԵԼ, նբ. 1. Յեղուլ, յեղափոխել, դարձուցանել: 2. Յեղյեղել, երկրորդել: 3. Եղանակել, նուագել, երգել, գեղգեղել:

ՅեՂԱՆԱԿՈՒԹԻԻՆ, ՅեՂԱՆԱԿՈՒՄՆ, գ. Այլափոխութիւն (յեղանակելը):

ՅեՂԱՇԱՐԺԵԼ, ՅեՂԱՇՐՋԵԼ, տե՛ս ՅեՂԱՓՈՒՆԵԼ:

ՅեՂԱՇՐՋՈՒՄՆ, տե՛ս ՅեՂԱՓՈՒՆՈՒԹԻԻՆ:

ՅեՂԱՓՈՒՆ, ա. Փոփոխական, յեղյեղուկ, յեղափոխուկ:

ՅեՂԱՓՈՒՆԵԼ, նբ. 1. Յեղաշրջել, յեղաշարժել, փոփոխել, յեղանակել, այլափոխել, դարձուցանել: 2. Թարգմանել, յեղուլ:

ՅեՂԱՓՈՒՆՈՒԹԻԻՆ, գ. Փոփոխութիւն, յեղաշրջումն, յեղափոխումն:

ՅեՂԱՓՈՒՆՈՒԿ, տե՛ս ՅեՂԱՓՈՒՆ:

ՅեՂԱՓՈՒՆՈՒՄՆ, գ. Յեղաշրջումն, փոփոխումն:

ՅեՂԵԼ (իմ), չբ. Յեղուլ, չեղել:

ՅեՂՅԵԼԵԼ, նբ. 1. Յեղյեղուլ, յեղանակել, երկրորդել, շրջշրջել: 2. Յեղափոխել, յեղաշրջել, յեղուլ, փոխել: 3. Ծօծել:

ՅեՂՅԵԼՈՒԹԻԻՆ, գ. Փոփոխութիւն, դարձ (մեղքից):

ՅեՂՅԵԼՈՒԼ, տե՛ս ՅեՂՅԵԼԵԼ (1):

ՅեՂՅԵԼՈՒԿ, ա. Փոփոխական, յեղափոխ, յեղափոխուկ, դիւրափոփոխ, այլայլակ:

- ՅեՂՅԵԼՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ. 1. Յեղյեղել, յեղանակել: 2. Թեքել, ծեքել, բեկբեկել:

ՅեՂՅԵԼՈՒՄՆ, գ. 1. Յեղափոխութիւն, փոփոխումն, այլափոխութիւն, այլափոխութիւն: 2. Բազմաշրջումն: 3. տե՛ս ՅեՂՈՒՄՆ (2):

- ՈՏՅՑ ՅեՂՅԵԼՈՒՄՆ, տե՛ս ՔԱՅԼԱՓՈՒՆ:

ՅեՂՈՒԼ, նբ. 1. Յեղյեղել, փոխել, փոփո-

խել, յեղափոխել, յեղանակել, շրջշրջել, շրջել, դարձուցանել: 2. Թարգմանել:

ՅեՂՈՒՄՆ, գ. 1. Այլափոխութիւն, փոփոխումն, յեղափոխութիւն, շրջշրջումն: 2. Յեղյեղումն:

ՅեՂՅԵԱԼ, ա. Լի, լիապատար:

ՅեՆՈՒԼ, չբ. Հաստատել, փխբ. ապաւինել, ապաստանել:

ՅեՌԱՆԴ, տե՛ս ԵՌԱՆԴ:

ՅեՌԱՆԴԵԱՆ, տե՛ս ԵՌԱՆԴԵԱՆ:

ՅեՌՈՒԼ, նբ. Շարայարել, յարմարել, յարազրել, ընդելուզանել, աղխաղել, զօղել:

ՅեՌՈՒՄՆ, գ. Ընդելուզումն:

ՅեՍԱՆ, գ. Լեսան:

ՅեՍԱՆԱՍՈՒՐ, ա. Սայրասուր:

ՅեՍԱՆԵԼ, նբ. Սբել:

ՅեՏ, նխդ. 1. Զհետ, զկնի, հետի: 2. մ. Յետս:

ՅեՏԱՄՏԱԿԱԼ, ա. Ներքսածողական:

ՅեՏԻ, տե՛ս ՅեՏԻՆ (1):

ՅեՏԻՆ, ա. 1. Յետի, վերջին, հուսկ: 2. Ծայրագոյն: 3. Ստորնագոյն, անաւագ, տրուպ, կրտսեր, փոքր: 4. գ. Վերջն, ծայրն: 5. Յետնորդ:

ՅեՏԿԱՐ, գ. Ձեռագիր, մուրհակ:

ՅեՏԿՈՅՍ, տե՛ս ՅեՏՍ:

ՅեՏՆԱԾԵՐ, գ. Ալևոր:

ՅեՏՆԱՆԱԼ, տե՛ս ՅեՏՆԵԼ (իմ):

ՅեՏՆԵԼ (իմ), չբ. Անագանել, վերջանալ, կասել, պակասել, նուագել, կարօտել, զրկել:

ՅեՏՆՈՐԴ, տե՛ս ՅեՏԻՆ (5):

ՅեՏՆՈՒԹԻԻՆ, գ. Նուաստութիւն:

ՅեՏՈՅ, նխդ. մ. Զկնի, յետուստ, ապա, այնուհետև:

- ՅեՏՈՅ ԿՈՂՄՆ, ՅեՏՈՅ ԿՈՅՍ, տե՛ս ՅեՏՈՅՔ:

- ՅեՏՈՅՔ, գ. Յետոյ կողմն, յետոյ կոյս: ՅեՏՈՒՍ, նխդ. մ. 1. Յետոյ, յետուստ կողմանէ, ապա: 2. գ. Յետոյք:

- ՅեՏՈՒՍ ԿՈՂՄԱՆԷ, տե՛ս ՅեՏՈՒՍ (1):

ՅԵՏՍ, մ. Յետկոյս, յետ, յետս յետս, յետսերևակի:  
- ՅԵՏՍ ԴԱՌՆԱԱԼ. Դառնալ ընդ կրուկ:  
- ՅԵՏՍ ԿԱԼ, տե՛ս ԿԱՍԵԼ<sup>1</sup> (1):  
- ՅԵՏՍ ՅԵՏՍ, տե՛ս ՅԵՏՍ:  
- ՅԵՏՍ ՈՒՆԵԼ, տե՛ս ԿԱՍԵՑՈՒՑԱՆԵԼ:  
ՅԵՏՍԱՄԻՏ, ս. Նկնախոհ, պակասամիտ:  
ՅԵՏՍԴԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Հեստուեթիւն, ասպտամբուեթիւն:  
ՅԵՏՍԵՐԵՒԱԿԻ, տե՛ս ՅԵՏՍ:  
ՅԵՏՍ ԸՆԴԻՄ, մ. Կէմ ընդդէմ, հակառակ:  
ՅԵՐԱԶԱՆԱԼ, տե՛ս ԵՐԱԶԱՆԱԼ:  
ՅԵՐԱԶԵԼ (իմ), տե՛ս ԵՐԱԶԵԼ (իմ):  
ՅԵՐԻԻՐԵԼ, նբ. Յարմարել, յորինել, կարգաւորել, բարեկարգել, ուղղել:  
ՅԵՐԿԱՐ, մ. 1. Ընդ երկար: 2. Կ. Երկարածիգ:  
ՅԵՐԿԱՐԱԳՈՅՆ, Կ. մ. Երկայնագոյն:  
ՅԵՐԿԱՐԱՀԱՄԲԵՐ, Կ. Համբերատար, երկայնամիտ:  
ՅԵՐԿԱՐԱԶԳԱԿԱՆ, Կ. Յարածիգ, երկարածիգ, տևողական:  
ՅԵՐԿԱՐԱԶԳԵԼ, նբ. Յերկարել, ճգճիգ:  
ՅԵՐԿԱՐԱԶԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Յերկարուեթիւն, տևողուեթիւն: 2. Յապողումն:  
ՅԵՐԿԱՐԱԶԻԳ, Կ. Երկարայնածիգ, երկար, ճիգ:  
ՅԵՐԿԱՐԱՆԱԼ, չբ. Յերկարել, յերկարածիգ, յամել, տևել:  
ՅԵՐԿԱՐԱՆՈՐ, Կ. Երկար, յերկարածիգ:  
ՅԵՐԿԱՐԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Երկայնել, երկարացուցանել, յերկարածիգ: 2. չբ. տե՛ս ԵՐԿԱՅՆԱՄՏԵԼ:  
ՅԵՐԿԱՐԵԼ<sup>2</sup> (իմ), տե՛ս ՅԵՐԿԱՐԱՆԱԼ:  
ՅԵՐԿԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆ:  
ՅԵՐԿԲԱՅԱՆԱԼ, ՅԵՐԿԲԱՅՍ ԼԻՆԵԼ, տե՛ս ԵՐԿԲԱՅԱՆԱԼ:  
ՅԵՐԿՆՈՒՍ, տե՛ս ԵՐԿՆՈՒՍ:  
ՅԵՐԿՈՒԱԿԱՆ, տե՛ս ԵՐԿԲԱՅ (1):  
ՅԵՐԿՈՒԱՆԱԼ, տե՛ս ԵՐԿԲԱՅԱՆԱԼ:

ՅԵՐԿՈՒԱՆՔ, տե՛ս ԵՐԿԲԱՅՈՒԹԻՒՆ (1):  
ՅԵՐԿՈՒՈՒՄՆ, գ. Երկբայուեթիւն, յերկուանք, տարակուսանք, տարակոյս:  
ՅԵՑ, Կ. մ. 1. Յեցեալ: 2. փխբ. Ապաւիւնեալ:  
ՅԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Հաստատել, ամբացուցանել:  
ՅԻՄԱՐ, Կ. Անմիտ, շամբուլ, պակասամիտ, արմար, տիմար, մորոս, ուակայ:  
ՅԻՄԱՐԱԲԱՐ, մ. Անմտաբար, անխորհրդաբար, անմտութեամբ:  
ՅԻՄԱՐԱՄԻՏ, Կ. Անմիտ (մտքով յիմար):  
ՅԻՄԱՐԱՆԱԼ, տե՛ս ՅԻՄԱՐԵԼ (իմ):  
ՅԻՄԱՐԱՅՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՅԻՄԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ:  
ՅԻՄԱՐԵԼ<sup>1</sup>, տե՛ս ՅԻՄԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ:  
ՅԻՄԱՐԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Յիմարանալ, անմբտանալ, շամբել, ցնորել, ասլանալ, ասլել:  
ՅԻՄԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ, պբ. Յնորեցուցանել, ասլեցուցանել, յիմարել:  
ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆ, գ. Անմտութիւն, խելագարութիւն, շամբելութիւն, մղեգնութիւն, ասլութիւն:  
ՅԻՄԱՐՈՒՄՆ, գ. Յիմարութիւն, անմբտութիւն:  
ՅԻՇԱԶԱՐ, Կ. Չարայուլ, ռիսակալ:  
ՅԻՇԱԶԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ոխակալութիւն:  
ՅԻՇԱՏԱԿ, գ. 1. Յիշումն, յիշատակաւորութիւն, յիշելութիւն: 2. Յիշելիք, առ ի յիշատակէ: 3. Ուլ, յիշողութիւն:  
- ԱՌ Ի ՅԻՇԱՏԱԿԷ, տե՛ս ՅԻՇԱՏԱԿ (2):  
- ԴՊԻՐ ՅԻՇԱՏԱԿԱՅ, տե՛ս ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐ:  
ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐ, գ. Դպիր յիշատակաց, յիշողութեան վերակացու:  
ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Յիշատակարան:  
ՅԻՇԱՏԱԿԱՆՈՅ, գ. (ըստ յունական ոճի) Գերեզման, շիրիմ:

ՅԻՇԱՏԱՍԿԱՐԱՆ, գ. 1. Յիշատակագրութիւն, արձանագրութիւն: 2. Յիշատակ: 3. (յունական ոճով) Յիշատականոց, շիրիմ: 4. Յիշողութիւն: ՅԻՇԱՏԱՍԿԱԽՈՐՈՒԹԻՒՅԻՆ, տե՛ս ՅԻՇԱՏԱՍԿ (1): ՅԻՇԱՏԱԿԵԼ, նբ. Յիշել, յիշեցուցանել: ՅԻՇԵԼ, նբ. Յուշ բերել, յուշ ածել, յիշատակել: ՅԻՇԵԼԻՔ, տե՛ս ՅԻՇԱՏԱԿ (2): ՅԻՇԵԼՈՒԹԻՒՅԻՆ, գ. Յիշումն, յիշատակ: ՅԻՇԵՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Յուշ առնել, յուշ արկանել, ազդ առնել, զեկուցանել, զգուշացուցանել: ՅԻՇԵՅՈՒՅԱՆՈՂ, տե՛ս ՅԻՇԵՅՈՒՅԻՉ: ՅԻՇԵՅՈՒՅԻՉ, ա. Յիշեցուցանող, յուշարար, զգացուցիչ: ՅԻՇՈՂԱԿԱՆՆ, ՅԻՇՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՅԻՆ, գ. Յիշողութիւն: ՅԻՇՈՂՈՒԹԻՒՅԻՆ, գ. Յիշելութիւն, յիշումն, յիշատակ: - ՅԻՇՈՂՈՒԹԻՒՅԻՆ ԱՌՆԵԼ. Յիշեցուցանել: - ՅԻՇՈՂՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԿԱՅՈՒ. Յիշատակագիր: ՅԻՇՈՅ, գ. Հայհոյանք, Հայհոյութիւն, պղծաբանութիւն, լուտանք, նախատիւնք: ՅԻՇՈՅԱՏՈՒ, ա. Հայհոյիչ, պղծագործաբոս: ՅԻՇՈՒՄՆ, գ. Յիշելութիւն, յիշողութիւն, յիշատակ: - ՅԻՇՈՒՄՆ ԱՌՆԵԼ. Յիշեցուցանել: ՅԻՄՆԵՐԵԱԿ, տե՛ս ՅՈՐԵԼԵԱՆ: ՅԻՐԱԿԻ, մ. Իբաւամբք, ստուգապէս, իրաւ, իրաւացի, արդարեւ, ի դէպ: ՅԻՐԵԼ, ՅԻՐԵՅՈՒՅԱՆԵԼ, ՅԻՐԵԼ, նբ. պբ. 1. Յեռու: 2. Մխել: 3. Յարել: 4. Կարկառել, երկայնել: ՅՂԱՆԱԼ, չբ. Յղենալ, սերմն առնուլ, սերմնառել, սաղմնանալ: ՅՂԱՐԿԵԼ, նբ. Յուղարկել, յղել: ՅՂԱՐԿՈՒՄՆ, տե՛ս ՅՈՒՂԱՐԿՈՒՄՆ:

ՅՂԱՅՈՒԹԻՒՅԻՆ, տե՛ս ՅՂՈՒԹԻՒՅԻՆ: ՅՂԱՅՈՒՄՆ, տե՛ս ՅՂՈՒԹԻՒՅԻՆ: ՅՂԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Սաղմնառել: ՅՂԱՅՈՒՅԻՉ, ա. Սերմնարկու: ՅՂԵԼ, նբ. Յղարկել, յուղարկել, առաքել: ՅՂԵՆԱԼ, տե՛ս ՅՂԱՆԱԼ: ՅՂԿԵԼ, նբ. Ողորկել, Հարթել, կոկել, տաշել, քերել, յարդարել: ՅՂՈՒԹԻՒՅԻՆ, գ. Յղացութիւն, յղացումն, սաղմնառութիւն, սերմնարկութիւն: ՅՂՓԱՆԱԼ, չբ. Յղփիլ, լիանալ, առաւելուլ, մեծանալ, բարձրանալ, յորանալ, յափրանալ: ՅՂՓԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Լիացուցանել, ճոխացուցանել, պարարել: ՅՂՓԻԼ, տե՛ս ՅՂՓԱՆԱԼ: ՅՂՓՈՒԹԻՒՅԻՆ, գ. Լիութիւն, առատութիւն, զեղումն, զեղխութիւն, յագուրդ, պարպատումն, պարուրումն: ՅՈ՞, ՅՈ՞Վ, գ. Ո՞ւր: ՅՈՐԵԼԵԱՆ, գ. Յիսներեակ: ՅՈՐԵԼԻ, տե՛ս ՇԵՓՈՐ: ՅՈՐԵԼԻԿ, գ. Բուրգն, կոթող: ՅՈԳՆ, Բագում, յոյով, շատ: ՅՈԳՆԱԲԱՐ, ա. մ. Բագմապատիկ, բագմատեսակ, յոգնակի: ՅՈԳՆԱԲԱՐԲԱՌ, ա. Բագմաձայն, մեծաձայն: ՅՈԳՆԱԲԵՂՈՒՅԻՆ, ա. 1. Բագմաբեղուն, բերրի, յուռթի: 2. Բագմապատիկ, բագմատեսակ: ՅՈԳՆԱԲԻՄ, ա. Բագմաբիծ, պիղծ: ՅՈԳՆԱԲՈՒՅԻՆ, ա. 1. Բագմադիմի, ազգի ազգի: 2. Յոյովակի: ՅՈԳՆԱԳԷՏ, տե՛ս ԲԱԶՄԱԳԷՏ: ՅՈԳՆԱԳԼՈՒՅԻՆ, տե՛ս ԲԱԶՄԱԳԼՈՒՅԻՆ: ՅՈԳՆԱԳՆԱԼԻ, ա. Բագմայեղանակ, բագմատեսակ: ՅՈԳՆԱԳՈՅԻՆ, ա. Բագմադոյն, բագմապատիկ, բագում: ՅՈԳՆԱԳՈՒՅԱԿ, ա. մ. Բագմադիմի, յոգնաբար:

ՅՈՒՆԱԶԱՆ, ա. Բազմազան, բազմա-  
դիմի, բազմապատիկ, զանազան, ազգի  
ազգի:

ՅՈՒՆԱԶԱՆԱԳՈՒՆԱԿ, ա. Յոզնազան,  
յոզնազունակ:

ՅՈՒՆԱԹԱԽԱՆՁ, տե՛ս ՅՈՒՆԱԹԱԽԻԾ:

ՅՈՒՆԱԹԱԽԻԾ, ա. Յոզնաթախանձ:

ՅՈՒՆԱԹԻԻ, տե՛ս ԲԱԶՄԱԹԻԻ:

ՅՈՒՆԱԺՈՂՈՎ, տե՛ս ԲԱԶՄԱԺՈՂՈՎ:

ՅՈՒՆԱԽՈՒՄԲ, տե՛ս ԲԱԶՄԱԽՈՒՄԲ:

ՅՈՒՆԱԽՈՒՌՆ, տե՛ս ԲԱԶՄԱԽՈՒՌՆ:

ՅՈՒՆԱԾԱՂԻԿ, տե՛ս ԲԱԶՄԱԾԱՂԻԿ:

ՅՈՒՆԱԿԱՆ, ա. 1. Բազմաթիւ, յոլով,

բազում, բազմապատիկ: 2. Բազմաւո-

րական, յոզնակի:

ՅՈՒՆԱԿԻ, ա. 1. Յոզնական, բազմաթիւ,

բազում, յոլով, շատ: 2. մ. Յոզնաբար:

ՅՈՒՆԱԿՈՐՈՎ, տե՛ս ՔԱԶԱԿՈՐՈՎ:

ՅՈՒՆԱՀԱՄԱՐ, ա. Բազմաթիւ:

ՅՈՒՆԱՀԱՆՃԱՐ, տե՛ս ԲԱԶՄԱՀԱՆ-

ՃԱՐ:

ՅՈՒՆԱՀԱՌԱՁ, տե՛ս ԲԱԶՄԱՀԱՌԱՁ:

ՅՈՒՆԱՀԱՒԱՔ, տե՛ս ԲԱԶՄԱՀԱՒԱՔ:

ՅՈՒՆԱՀԵՂ, ա. Բազմազեղ, յորդառատ:

ՅՈՒՆԱՀՈՅԼ, տե՛ս ԲԱԶՄԱՀՈՅԼ:

ՅՈՒՆԱՀՈՍԱՆ, ա. Յորդահոս, յորդա-

ռատ:

ՅՈՒՆԱՀՌՁԱԿ, ա. Բազմահոչակ, մե-

ծահոչակ, մեծանուն:

ՅՈՒՆԱՀՌՁԱԿՈՒԹԻԻՆ, գ. Գերապան-

ծութիւն, շքեղութիւն:

ՅՈՒՆԱԶԱՅՆ, ա. 1. տե՛ս ԲԱԶՄԱԶԱՅՆ

(1): 2. գ. Մեծաճայնութիւն:

ՅՈՒՆԱՃԱՃԱՆՁ, ա. Բազմաճանչ,

բազմափայլ:

ՅՈՒՆԱՄԱՆԱԿ, ՅՈՒՆԱՄԱՆԱԿԱ-

ԳՈՅՆ, ՅՈՒՆԱՄԱՆԱԿԵԱՆ, ա. 1. Բազ-

մաժամանակեայ, տոկուն: 2. Վաղե-

մի:

ՅՈՒՆԱՄԱՍԵԱՅ, տե՛ս ԲԱԶՄԱՄԱՍ-

ՆԵԱՅ:

ՅՈՒՆԱՄԻՏ, տե՛ս ԲԱԶՄԻՄԱՍ:

ՅՈՒՆԱՅԱԾՈՒԿ, տե՛ս ԲԱԶՄԱՅԱ-

ԾԵԱՆ:

ՅՈՒՆԱՆՈՒՆ, տե՛ս ԲԱԶՄԱՆՈՒՆ և

ԲԱԶՄԱՆՈՒՆՈՒԹԻՆ:

ՅՈՒՆԱՇԱՀ, ա. Մեծաշահ, բազմա-

գին:

ՅՈՒՆԱՇՆՈՐՀ, տե՛ս ԲԱԶՄԱՇՆՈՐՀ:

ՅՈՒՆԱՉԵԱՅ, տե՛ս ԲԱԶՄԱՉԵԱՅ:

ՅՈՒՆԱՊԱՃՈՅՃ, տե՛ս ԲԱԶՄԱՊԱՃՈՅՃ:

ՅՈՒՆԱՊԱԾԱՅԵԱԼ, տե՛ս ԲԱԶՄԱ-

ՀՌՁԱԿ:

ՅՈՒՆԱՊԱՏ, ա. Բազմամանուած, շա-

ղապատ:

ՅՈՒՆԱՊԱՏԻԿ, տե՛ս ԲԱԶՄԱՊԱՏԻԿ:

ՅՈՒՆԱՊԱՏԻՐ, տե՛ս ԲԱԶՄԱՊԱՏԻՐ:

ՅՈՒՆԱՊԱՏԻ, ա. Բազմապատիւ, մե-

ծաշուք, մեծափայելուչ:

ՅՈՒՆԱՊԱՏԿԱԲԱՐ, տե՛ս ԲԱԶՄԱՊԱՏ-

ԿԱԲԱՐ:

ՅՈՒՆԱՊԱՐԳԵԻ, տե՛ս ԲԱԶՄԱՊԱՐ-

ԳԵԻ:

ՅՈՒՆԱՊԻՍԻ, տե՛ս ԲԱԶՄԱՊԻՍԻ:

ՅՈՒՆԱՊՏՈՂ, տե՛ս ԲԱԶՄԱՊՏՈՂ:

ՅՈՒՆԱՋԱՆ, տե՛ս ԲԱԶՄԱՋԱՆ:

ՅՈՒՆԱՍԱՂԱՐԹ, ա. Սաղարթազուարճ:

ՅՈՒՆԱՍԵՐԵԼ, տե՛ս ԲԱԶՄԱՍԵՐԵԼ:

ՅՈՒՆԱՍՏՈՒԱԾ, տե՛ս ԲԱԶՄԱՍ-

ՏՈՒԱԾ:

ՅՈՒՆԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՆ, տե՛ս ԲԱԶՄ-

ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՆ:

ՅՈՒՆԱՎՐԴՈՎ, տե՛ս ԲԱԶՄԱՎՐԴՈՎ:

ՅՈՒՆԱՏԱՐ, տե՛ս ԲԱԶՄԱՏԱՐ:

ՅՈՒՆԱՏԱՐԱԾ, ա. Բազմատարած, լայ-

նածաւալ:

ՅՈՒՆԱՏԵՍԱԿ, ՅՈՒՆԱՏԵՍԱԿԱՊԷՍ,

տե՛ս ԲԱԶՄԱՏԵՍԱԿ:

ՅՈՒՆԱՏԵՍԻԼ, ա. Բազմատեսիլ, բազ-

մադիմի, յոզնատեսակ:

ՅՈՒՆԱՏԽՈՒՐ, տե՛ս ԲԱԶՄԱՏԽՈՒՐ:

ՅՈՒՆԱՓԱՅԼ, տե՛ս ԲԱԶՄԱՓԱՅԼ:

ՅՈՒՆԵԼ (իմ), չք. Խոնջիլ, վաստակիլ,

աշխատիլ, պարտասիլ:

ՅՈՒՆԵՍԿՈՒՆԵՍԻՆ, տե՛ս ԲԱԶՄԵՐԱ-  
ՆԵԱՆ:  
ՅՈՒՆԵՐՁԱՆԻԿ, տե՛ս ԲԱԶՄԵՐՁԱՆԻԿ:  
ՅՈՒՆՈՐԱԿԱԿԱՆ կամ ՅՈՒՆՈՐԱԿԱՆ,  
ա. Բազմապիսի, բազմագունի, բազմե-  
րանգ, պէսպէս:  
ՅՈՒՆՈՒՍ, մ. Ի բազմաց հետէ, ան-  
դրասին:  
ՅՈՒՆՕՐԷՆ, մ. Յոգնօրինակաբար, բազ-  
մօրինակաբար:  
ՅՈՒՆՕՐԻՆԱԿԱՐԱՐ, տե՛ս ՅՈՒՆՕՐԷՆ:  
ՅՈՒԳՆՈՅՉԱՆՈՒԹԻՒՆ, գ. Հառաչանք,  
հեծուլթիւն:  
ՅՈՒՈՎ, ա. 1. Բազում, շատ, յաճախ,  
յոգն: 2. մ. Շատ, բազումս, յոյժ, առա-  
ւել, ստէպ:  
- ՅՈՒՈՎՔ, գ. Բազումք:  
- ՅՈՒՈՎ ԱՆԳԱՄ, մ. Յոլովաբար, յոլո-  
վակի, յաճախակի, յոլովիցս անգամ:  
ՅՈՒՈՎԱՐԱՐ, մ. Յոլովակի, յոլով ան-  
գամ:  
ՅՈՒՈՎԱԳՈՅՆ, ա. մ. 1. Բազմագոյն,  
առաւելագոյն, երկարագոյն: 2. Յոլո-  
վակի, աւելի, առաւելապէս, մեծապէս,  
մեծա մասամբ, յաճախ, յերկար, ստէպ:  
ՅՈՒՈՎԱԳՈՒԹ, տե՛ս ԲԱԶՄԱԳՈՒԹ:  
ՅՈՒՈՎԱԽՈՒՄԲ, տե՛ս ԲԱԶՄԱԽՈՒՄԲ:  
ՅՈՒՈՎԱԾԻՆ, տե՛ս ԲԱԶՄԱԾԻՆ:  
ՅՈՒՈՎԱԿԵԱՅ, տե՛ս ԵՐԿԱՅՆԱԿԵԱՅ:  
ՅՈՒՈՎԱԿԻ, մ. 1. Յոլով անգամ: 2. ա.  
Յոլով, յոլովագոյն:  
ՅՈՒՈՎԱԶՅՈՒՆ, տե՛ս ԲԱԶՄԱԶՅՈՒՆ:  
ՅՈՒՈՎԱՄԵՂԾ, ա. Աղտեղի, փիծ:  
ՅՈՒՈՎԱՆԱԼ, չբ. Բազմանալ, առաւե-  
լու, յորդել, յոլովել, յաճախել:  
ՅՈՒՈՎԱՊԱՏԻԿ, տե՛ս ԲԱԶՄԱՊԱՏԻԿ:  
ՅՈՒՈՎԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅՈՒՈՎԵԼ<sup>1</sup> (1):  
ՅՈՒՈՎԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Յոլովացուցանել,  
բազմացուցանել, առաւելու, յաճախել,  
յերկարել: 2. չբ. տե՛ս ՅՈՒՈՎԵԼ<sup>2</sup> (իմ):  
ՅՈՒՈՎԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Յաճախել, բազմա-  
նալ, յաւելու:

ՅՈՒՈՎԻՅՍ ԱՆԳԱՄ, տե՛ս ՅՈՒՈՎ ԱՆ-  
ԳԱՄ:  
ՅՈՒՈՎՈՒԹԻՒՆ, գ. Շատուլթիւն, բազ-  
մուլթիւն, յաճախուլթիւն, առաւելուլթիւն,  
յորդուլթիւն:  
ՅՈՒՈՐՏ, ա. 1. տե՛ս ՅԱՆՈՐՏ: 2. մ. տե՛ս  
ՅՈՒՈՐՏԱՐԱՐ:  
ՅՈՒՈՐՏԱՐԱՐ, մ. Յոխորտօրէն, յան-  
դրգնաբար, անխորհրդաբար, յախուռն:  
ՅՈՒՈՐՏԱԼ, ՅՈՒՈՐՏԱՆԱԼ, չբ. 1. Յան-  
դրգնել, խրոխտալ, եղջիւր ածել: 2.  
Սպառնալ:  
ՅՈՒՈՐՏԱՆՔ, ՅՈՒՈՐՏՈՒԹԻՒՆ, գ. Խը-  
րոխտումն, յահրուլթիւն, յանդրգնուլթիւն:  
ՅՈՒՈՐՏՕՐԷՆ, տե՛ս ՅՈՒՈՐՏԱՐԱՐ:  
ՅՈՂԱԼ, չբ. 1. Յուլանալ, յողնել, ըն-  
դողնել, յառել: 2. Դիտել, հսկել, դարա-  
նել, սպասել:  
ՅՈՂԴՈՂ Դ, ա. Անհաստատ, անկայուն,  
դողդոջուն, խախուտ, խարխուլ, դիւրա-  
շարժ, զաղպաղփուն, տկար:  
ՅՈՂԴՈՂԴԵԼ, նբ. Յողդղզեցուցանել,  
խախտել, խարխալել, շարժել, տատա-  
նել, յուզել, վրդովել:  
ՅՈՂԴՈՂԴԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅՈՂ-  
ԴՈՂԴԵԼ:  
ՅՈՂԴՈՂԴՈՒՄՆ, գ. Խախտումն, տա-  
տանումն, ծփումն, յուզումն:  
ՅՈՂԴՈՂԴՈՒՆ, ա. Յողդղզ, խախուտ:  
ՅՈՂԵԼ (իմ), տե՛ս ՅՈՂԱԼ և ԸՆԴՈՂ-  
ՆԵԼ (իմ):  
ՅՈՅՑ, գ. 1. Խոյզ և խնդիր, քննուլթիւն:  
2. Ծփումն, չփոթ, վրդով:  
ՅՈՅԺ, մ. ա. Ուժգին, սաստկապէս, կարի,  
խպտա մեծապէս, շատ:  
- ՅՈՅԺ ՅՈՅԺ, ԱՌԱԽԵԼ ՔԱՆ ԶՅՈՅԺ,  
մ. Կարի յոյժ, ևս քան զևս, առաւել քան  
զառաւել:  
ՅՈՅԼ, ա. Ծոյլ, դանդաղկոտ, հեղզ,  
պղերգ:  
ՅՈՅՆ, տե՛ս ԵԼԼԵՆԱՅԻ:  
ՅՈՅՍ, գ. Ակնկալուլթիւն, վստահուլթիւն,

ապաւինուիլին, ապաւէն:  
ՅՈՅՐ, ա. Գէր, պարարտ, թանձր, ստու-  
ար, թաւ:  
ՅՈՊՆԱԿ, գ. Սալլակ, սալլիկ:  
ՅՈՌԱԳՈՅՆ, ա. Յոռեգոյն, վատթարա-  
գոյն, յետին:  
ՅՈՌԱԾԻՆ, ա. Վատթարագգի, վատա-  
տոհմակ, վատատոհմիկ:  
ՅՈՌԱՆԱԼ, չբ. Վատթարանալ:  
ՅՈՌԱՊԷՍ, մ. Յոռի, չարաչար:  
ՅՈՌԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Յոռեցուցանել,  
ընդ վայր հարկանել, անտեսել:  
ՅՈՌԵԱԿ, ա. Արհամարհ, չնչին, անշուք:  
ՅՈՌԵԳՈՅՆ, տե՛ս ՅՈՌԱԳՈՅՆ:  
ՅՈՌԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅՈՌԱՅՈՒՅԱ-  
ՆԵԼ:  
ՅՈՌԻ, ա. 1. Վատթար, չար, անպիտան,  
անարգ, ստորին, նուաստ, խոտան, չըն-  
չին, թերի, անտեղի, անարժան, դարչ:  
2. մ. տե՛ս ՅՈՌԱՊԷՍ:  
ՅՈՌԻՆ, տե՛ս ՅՈՌԻ (1):  
ՅՈՌՈՒԹԻԻՆ, գ. Վատթարութիւն, ան-  
պիտանութիւն, անտեղութիւն:  
ՅՈ՞Վ, տե՛ս ՅՈ՞:  
ՅՈՎԱԶ, տե՛ս Ինժ, ԻնՁ:  
ՅՈՎԱՆԱԿ, տե՛ս ՅԱԻԱՆԱԿ:  
ՅՈՎԱՏԱԿ, տե՛ս Ձի:  
ՅՈՏԱՆԱԻՈՐ, ա. մ. Ոտնաւոր:  
ՅՈՏԱՆԱԻՈՐՈՒԹԻԻՆ, գ. Ոտնակացու-  
թիւն:  
ՅՈՐԴ, ա. 1. Առատ, լիաբուլիս, բազմա-  
հոսան: 2. գ. Յորդութիւն, լիութիւն:  
ՅՈՐԴԱԲԱՆՈՒԹԻԻՆ, գ. Ճոխաբանու-  
թիւն, պերճաբանութիւն:  
ՅՈՐԴԱԲՈՐԲ, ա. Տօթազին:  
ՅՈՐԴԱԲՈՒ(Ղ)Ն, ա. 1. տե՛ս ԱՌԱՏԱ-  
ԲՈՒՂՆ: 2. Լիապէս:  
ՅՈՐԴԱԳՆԱՅՆ, տե՛ս ՅՈՐԴԱՆԱՂԱՅ:  
ՅՈՐԴԱԳՈՅՆ, ա. մ. Առատագոյն, ճո-  
խագոյն, առաւելապէս, մեծապէս:  
ՅՈՐԴԱԳՈՒԹ, ա. Բազմագուլթ:  
ՅՈՐԴԱԴԷՄ, ա. Յորդախաղաց:

ՅՈՐԴԱԼԻ, ա. Յորդառատ, երկար:  
ՅՈՐԴԱԼՈՅՍ, ա. Լուսափայլ, պայծա-  
ռաբորբոք:  
ՅՈՐԴԱՆԱՂԱՅ, ա. Յորդագնաց, յորդէ-  
գնաց, յորդահոս, յորդաբուլիս:  
ՅՈՐԴԱՆՈՍ, ա. Ճոխաբան:  
ՅՈՐԴԱՀԵՂԵՂ, ա. Յորդահոս:  
ՅՈՐԴԱՀԵՂՈՒ, ա. Յորդահոս:  
ՅՈՐԴԱՀՈՍ, ՅՈՐԴԱՀՈՍԱԿ, ՅՈՐԴԱ-  
ՀՈՍԱՆ, ա. 1. Մեծահոսան, առատահոս,  
յորձանախաղաց: 2. Յորդաբուլիս, առա-  
տաբուլիս:  
ՅՈՐԴԱՀՈՍԵԱՆ, տե՛ս ՅՈՐԴԱՀՈՍ:  
ՅՈՐԴԱՋՈՒՐ, ա. Շատաջուր, ջրալից,  
յորդահոս:  
ՅՈՐԴԱՌԱՏ, ա. 1. Առատահոս, յորդա-  
հոսան, բազմագեղ: 2. մ. Յորդագոյն:  
ՅՈՐԴԱՍԱՀ, ա. Յորդախաղաց, յորդա-  
հոս:  
ՅՈՐԴԱՍԱՅ, ա. Ճոխաբան:  
ՅՈՐԴԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Առատացուցանել, հե-  
ղուլ, բղիխել, հոսել, ծաւալել, յաճախել:  
2. չբ. տե՛ս ՅՈՐԴԵԼ<sup>2</sup> (իմ):  
ՅՈՐԴԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Առատանալ, բազմա-  
նալ, առաւելուլ, բղիխել, սորել, ծորել:  
ՅՈՐԴԵՌԱՆ Դ, ՅՈՐԴԵՌԱՆ ԴՆ, ա. Ջեր-  
մեռանդն, ջերմագուլթ, գորովալից:  
ՅՈՐԴԷԳՆԱՅ, տե՛ս ՅՈՐԴԱԳՆԱՅ:  
ՅՈՐԴՈՐ, ա. մ. Յօժար, յօժարամիտ,  
փոյթ, մտադիր, կամակար, ինքնակամ,  
զիւրին, զիւրապատրաստ:  
ՅՈՐԴՈՐԱԳՈՅՆ, ա. 1. Ինքնայորդոր,  
ինքնայօժար, յօժարագոյն, մտադիրա-  
գոյն: 2. Յորդեռանդն, յորդագոյն:  
ՅՈՐԴՈՐԱԿԱՆ, ա. 1. Յորդորիչ, մխի-  
թարական: 2. Յորդորամիտ:  
ՅՈՐԴՈՐԱՄԻՏ, ա. Յօժարամիտ:  
ՅՈՐԴՈՐԵԼ, նբ. 1. Յորդորեցուցանել,  
յօժարեցուցանել, թելադրել, խրատել,  
սաղրել, զրգուել, հրապուրել, մխիթարել:  
2. Քաջալիքի: 3. Յորդել, յաճախել, ծա-  
ւալել, գեղուլ:

ՅՈՐԴՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՅՈՐԴՈՐԵԼ (1):

ՅՈՐԴՈՐԵՑՈՒՑԻՉ, ա. Յորդորիչ:  
ՅՈՐԴՈՐԻՉ, տե՛ս ՅՈՐԴՈՐԵՑՈՒՑԻՉ:  
ՅՈՐԴՈՐՈՒԹԻՒՒՆ, գ. 1. Յորդորումն:  
2. Յորդումն, յորդութիւն:  
ՅՈՐԴՈՐՈՒՄՆ, տե՛ս ՅՈՐԴՈՐՈՒԹԻՒՆ (1):

ՅՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. Առատութիւն, յորդումն:  
ՅՈՐԴՈՒՄՆ, գ. Յորձան, ծաւալումն, զեղումն:  
ՅՈՐԺԱՄ, մ. 1. Երբ, իբրև: 2. Մինչ, որովհետև:  
- ՅՈՐԺԱՄ կամ ՅՈՐԺԱՄ, գ. Ե՞րբ:  
ՅՈՐՉ, գ. Ոչխար (արու):  
ՅՈՐՉԱՀՈՍ, ա. Յորձանահոս:  
ՅՈՐՉԱՆ, գ. 1. Յորդումն, յորդութիւն:  
2. Հեղեղ: 3. Սահանք: 4. Յորձանուտ:  
5. Ալիք:  
- ՅՈՐՉԱՆՍ ԱՌՆՈՒԼ, տե՛ս ԵՌԱԼ (1):  
ՅՈՐՉԱՆԱԽԱՂԱՅ, ա. Յորզահոս:  
ՅՈՐՉԱՆԱԽՈՐ, ա. Խորայորձան:  
ՅՈՐՉԱՆԱՀՈՍ, տե՛ս ՅՈՐՉԱՀՈՍ:  
ՅՈՐՉԱՆՈՒՏ, գ. 1. տե՛ս ՅՈՐՉԱՆ (4):  
2. ա. Շրջանապտոյտ:  
ՅՈՐՈՆՉԵԼ, տե՛ս ՅՈՐԱՆՉԵԼ:  
ՅՈՐՋՈՐՉԱՆՔ, գ. Յորջորջումն, կոչումն, անուանակոչութիւն, մականուն:  
- ՅՈՐՋՈՐՉԱՆՕՐ, մ. Պիտակարար, խառնակարան:  
ՅՈՐՋՈՐՉԵԼ, նբ. 1. Կոչել, անուանել:  
2. Մականուանել:  
ՅՈՐՋՈՐՉՈՒՄՆ, տե՛ս ՅՈՐՋՈՐՉԱՆՔ:  
- ՅՈՐՋՈՐՉՈՒՄՆ ՓՈՓՈԽԵԱԼ՝ ՓՈՓՈԽԱԿԱՆ. Այլաբանութիւն, փոխաբերութիւն:  
ՅՈՐՍԱՅՍ, եղբ. Ընդէ՞ր, վասն է՞ր:  
ՅՈՐՍԱՅՍ, մ. Յորսայսեալ, պորտ ի վեր:  
- ՅՈՐՍԱՅՍ ԱՌՆԵԼ, տե՛ս ՅՈՐՍԱՅՍԵԼ:  
- ՅՈՐՍԱՅՍ ԼԻՆԵԼ՝ ԿԱԼ. Յորսայսեալ անկանել՝ կալ:

ՅՈՐՍԱՅՍԵԱԼ, տե՛ս ՅՈՐՍԱՅՍ:  
- ՅՈՐՍԱՅՍԵԱԼ ԱՆԿԱՆԵԼ՝ ԿԱԼ, տե՛ս ՅՈՐՍԱՅՍ ԼԻՆԵԼ՝ ԿԱԼ:  
ՅՈՐՍԱՅՍԵԼ, նբ. Յորսայս առնել, զգետնել, տապաստ արկանել:  
ՅՈՒՋԱԽՆ ԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուզել, խուզել:  
ՅՈՒՋԱԿ, ա. 1. Խնդրակ: 2. Գրգռիչ, շարժիչ: 3. Յուզական:  
ՅՈՒՋԱԿԱՆ, ա. 1. Ծփական, ալէկոծ:  
2. Յուզակ, խուզարկու:  
ՅՈՒՋԱԿՅՈՅՏ, ա. Մրրկայոյզ, ալէկոծ:  
ՅՈՒՋԱՐԿՈՒ, ա. Յելուզակ, աւարառու, կողպտիչ:  
ՅՈՒՋԵԼ, նբ. 1. Ի խնդիր ելանել, խուզել, քննել, հետազօտել: 2. Շարժել, յեղյեղել, խոռովել, վրդովել, շփոթել, խարբալել, գրգռել, արձարծել:  
ՅՈՒՋՈՒՄՆ, գ. 1. Յոյզ, խոյզ և խնդիր:  
2. Շարժումն:  
ՅՈՒԼԱՐԱՐ, մ. Դանդաղաբար:  
ՅՈՒԼԱՆԱԼ, չբ. Յողալ, ծուլանալ, դանդաղել:  
ՅՈՒԼԱՅՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՅՈՒԼԱՅՈՒՑԱՆԵԼ:  
ՅՈՒԼԻԿ, տե՛ս ՈՒԼԻԿ:  
ՅՈՒԼՈՒԹԻՒՆ կամ ՅՈՒԼՈՒԹԻՒՆ, գ. Դանդաղութիւն, դանդաղանք, ծուլութիւն, պղերգութիւն, թուլամորթութիւն, անհոգութիւն:  
ՅՈՒԿԱՄ, եղբ. Յուպէտ:  
ՅՈՒՂԱԼ, չբ. Յողալ, յուլանալ:  
ՅՈՒՂԱՐԿ ԵՐԹԱԼ կամ ԼԻՆԵԼ. Յուղարկել:  
ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐ, ա. Յուղարկող, ուղարկաւոր:  
ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. Յուղարկութիւն, յուղարկումն:  
ՅՈՒՂԱՐԿԵԼ, նբ. Ուղևորել, ուղարկել:  
ՅՈՒՂԱՐԿՈՒԹԻՒՆ, ՅՈՒՂԱՐԿՈՒՄՆ, տե՛ս ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐՈՒԹԻՒՆ:  
ՅՈՒՂԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Յուլացուցանել, թուլացուցանել, մեղկացուցանել:

ՅՈՒՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅՈՒՂՈՒԹԻՒՆ:  
ՅՈՒՆ, ՅՈՒՆՔ, տե՛ս ՅՕՆ, ՅՕՆՔ:  
ՅՈՒՆԱԿԱՆ, տե՛ս ԵԼԼԱԴԱԿԱՆ:  
ՅՈՒՇԱԽԱՂԱՅ, ա. Յամբաշարժ, ծան-  
րաշարժ:  
ՅՈՒՇԱՐԱՐ, ա. Յիշեցուցիչ, զգուշա-  
ցուցիչ:  
ՅՈՒՇԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Մտարկութիւն,  
ազդուամն, խրատ:  
ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿ, գ. 1. Իշացուլ: 2. Համ-  
բարու: 3. Զիացուլ:  
ՅՈՒՊԷՏ, տե՛ս ՅՈՒԿԱՄ:  
ՅՈՒՌԹԵԼ, նբ. Դիւթել, հմայել, թոյլել,  
ուռթել:  
ՅՈՒՌԹԻ, ա. Զրարբի, արգաւանդ, բերբի:  
ՅՈՒՌԹԻՉ, ա. Դիւթ, կախարդ:  
ՅՈՒՌԹՈՒԹԻՒՆ, գ. Կախարդութիւն,  
հմայք, մոգութիւն:  
ՅՈՒՌՄԱՐՈՒԹԻՒՆ, չբ. Քինախնդիր լինել:  
ՅՈՒՌՄԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ոխակալութիւն,  
քինախնդրութիւն:  
ՅՈՒՌՈՒԹ, մանաւանդ՝ ՅՈՒՌՈՒԹՔ, գ.  
Հմայք, բժժանք, կախարդութիւն, թոյլ-  
չութիւն:  
ՅՈՒՍԱԲԵՐ, ա. Յուսակիր:  
ՅՈՒՍԱԴԻՐ, ա. Քաջալերիչ, մխիթարիչ:  
ՅՈՒՍԱԴՐԱՆՔ, տե՛ս ՅՈՒՍԱԴՐՈՒ-  
ԹԻՒՆ:  
ՅՈՒՍԱԴՐԵԼ, նբ. Քաջալերել, յուսա-  
ցուցանել:  
ՅՈՒՍԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Յուսադրանք,  
քաջալերութիւն:  
ՅՈՒՍԱԼ, չբ. 1. Ակն ունել: 2. Ապաւի-  
նել, ապաստանել, հաւատալ, վստահել,  
վստահանալ:  
ՅՈՒՍԱԼԻՐ, տե՛ս ՅՈՒՍԱԼԻՑ:  
ՅՈՒՍԱԼԻՑ, ա. Յուսալիր, յուսապատար:  
ՅՈՒՍԱԿԻՐ, ա. Յուսաբեր:  
ՅՈՒՍԿՈՐՈՅ, ա. մ. Անյոյս, յուսա-  
հատ:  
ՅՈՒՍԿՏՈՐ, ա. մ. Յուսակորոյս:  
ՅՈՒՍԱՀԱՏ, ա. 1. Յուսակորոյս, անյոյս,

յուսակորոյս: 2. Անյուսալի:  
– ՅՈՒՍԱՀԱՏ ԱՌՆԵԼ. Յուսահատել:  
– ՅՈՒՍԱՀԱՏ ԼԻՆԵԼ՝ ԳՈԼ. Սրտաբեկել,  
վարանել, վհատել, լքանել:  
ՅՈՒՍԱՀԱՏԵԼ<sup>1</sup>, նբ. տե՛ս ՅՈՒՍԱՀԱՏ  
ԱՌՆԵԼ:  
ՅՈՒՍԱՀԱՏԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. տե՛ս ՅՈՒՍԱՀԱՏ  
ԼԻՆԵԼ:  
ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԻՒՆ, գ. Անյուսութիւն,  
լքութիւն, լքումն, վհատութիւն:  
ՅՈՒՍԱՊԱՏԱՐ, տե՛ս ՅՈՒՍԱԼԻՑ:  
ՅՈՒՍԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. Յուսադրութիւն,  
քաջալերութիւն:  
ՅՈՒՍԱՅՈՒՑԱՆԵԼ, պբ. Վստահացու-  
ցանել:  
ՅՈՒՐԱԼ, նբ. Արձակել, տեղալ (նետեր):  
ՅՈՒՐԱՆ, գ. ՊոհՏՈՒԿ:  
ՅՈՒՐԱՍ, տե՛ս ՈՒՐԱՍ:  
ՅՍԱԿ, ա. 1. Զուտ, անխառն, անաղտ,  
ջինջ, մաքուր, վճիտ, պայծառ, ականա-  
կիտ: 2. Թափանցիկ: 3. Դիւրալուր: 4. մ.  
Յատակաբար, յտակապէս:  
ՅՍԱԿԱՐԱՐ, տե՛ս ՅՍԱԿ (4):  
ՅՍԱԿԱԳՈՅՆ, ա. մ. Զինջ, պայծառ,  
թափանցիկ:  
ՅՍԱԿԱՄԻՏ, ա. Պարզամիտ, անխար-  
դախ, անկեղծ:  
ՅՍԱԿԱՄՏԱՐԱՐ, մ. Պարզամտաբար:  
ՅՍԱԿԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Պարզամտու-  
թիւն, միամտութիւն, անկեղծութիւն:  
ՅՍԱԿԱՆԱԼ, չբ. Յտակալ, մաքրանալ:  
ՅՍԱԿԱՊԱՏՈՒՄ ԱՌՆԵԼ. Պարզաբա-  
նել:  
ՅՍԱԿԱՊԷՍ, տե՛ս ՅՍԱԿ (4):  
ՅՍԱԿԱՍՊԱՍ, ա. Ամենապայծառ, ան-  
աղտ:  
ՅՍԱԿԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Սրտետեսու-  
թիւն:  
ՅՍԱԿԵԼ, նբ. Մաքրել, սրբել, զտել,  
պարզել, որոշել, պայծառացուցանել:  
ՅՍԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՅՍԱԿԵԼ:  
ՅՍԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Մաքրութիւն,



սրբութիւն, գտութիւն, պարզութիւն, պայծառութիւն: 2. Յստակամտութիւն, անկեղծութիւն:

ՅՕԴ, գ. 1. (կզմխս.) Կրկնուած: 2. Անդամ (մարմնի մասերից իւրաքանչիւրը): 3. Կապ, շաղկապ: 4. (քեր.) Արթր, յաւեւադրութիւն:

- ՅՕԴ ՅՕԴ, մ. Անդամ անդամ:

ՅՕԴԱԲԱՆ, ա. Ստաբան, ստախօս:

ՅՕԴԱԼՈՅԾ, ա. Անդամալոյծ:

ՅՕԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Յօդաւորութիւն, բաղկացութիւն, բաղադրութիւն:

ՅՕԴԱԿԱՊ, գ. Յօդ, զօդ, կապ, շաղկապ:

ՅՕԴԱԿՅԵԼ (իմ), չբ. Կապակցել (յօդերով կցուել):

ՅՕԴԱՆԱԼ, չբ. Յարմարել, կազմել, ձեւանալ, տարրանալ:

ՅՕԴԱՏՊԱՏ, ա. Մարմնեղէն, տարրեղէն:

ՅՕԴԱՏՍԱԿ, ա. Յօդաւոր, տարրեղէն:

ՅՕԴԱՅՈՒՅԱՆԵԼ, պբ. Յօդել:

ՅՕԴԱԻՈՐ, ա. 1. Տարրեղէն, մարմնեղէն, նիւթական: 2. Բարեյօդ, բարեյարմար, պատկանաւոր: 3. Նշանական, տարրոչ, որոշյալ:

ՅՕԴԱԻՈՐԱԲԱՐ, տե՛ս ՅՕԴԱԻՈՐԱՊԷՍ:

ՅՕԴԱԻՈՐԱԿԱՆ, տե՛ս ՅՕԴԱԻՈՐ:

ՅՕԴԱԻՈՐԱՊԷՍ, մ. 1. Յօդաւորաբար, մարմնապէս: 2. Բարեյարմար, յարմարապէս: 3. Զուգաձայնապէս:

ՅՕԴԱԻՈՐԵԼ, նբ. Յօդացուցանել, յօդել:

ՅՕԴԱԻՈՐՈՒԹԻՒՆ, գ. Չափակցութիւն, Համաձայնութիւն, Համեմատութիւն, յարմարութիւն:

ՅՕԴԵԼ, նբ. 1. Զօդել, շաղկապել, բազադրել, յարմարել, յերիւրել, պատկանել:

2. Յարմարել, կցկցել, Հայթայթել, կարկատել, ձևացուցանել, խոխոտել:

ՅՕԴՈՒԱԾ, գ. 1. Բաղկացութիւն, բաղադրութիւն, կապակցութիւն, յօրինուած, կազմած: 2. Յօդ, կցուած, կարան:

ՅՕԴՈՒԱԾՈՅ, ա. Բաղադրեալ, յարմարեալ:

ՅՕԴՈՒՄՆ, գ. Շաղկապումն:

ՅՕԺԱՐ, ա. 1. Ինքնայրդոր, դիւրապատրաստ, կամակար: 2. մ. Յօժարաբար,

յօժարապէս, մտադիւր, յօժարութեամբ:

ՅՕԺԱՐԱԲԱՐ, տե՛ս ՅՕԺԱՐ (2):

ՅՕԺԱՐԱԿԱՆ, ա. Ախորժական, դիւրապատրաստ, կամաւոր, ընտրողական:

- ՅՕԺԱՐԱԿԱՆՆ, գ. (յուճական ոճով)

Կամաւորութիւն, ինքնակամութիւն, յօժարամտութիւն, ընտրողականութիւն:

ՅՕԺԱՐԱՄԻՏ, ա. Ինքնայօժար, ինքնակամ, ինքնայրդոր:

ՅՕԺԱՐԱՄՏԱԲԱՐ, մ. Կամովին:

ՅՕԺԱՐԱՄՏԱԿԱՆ, ա. Յօժարական, ընտրողական, կամաւոր:

ՅՕԺԱՐԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Նախայօժարութիւն, յառաջամտութիւն, դիւրամըտութիւն:

ՅՕԺԱՐԱՆԱԼ, տե՛ս ՅՕԺԱՐԵԼ<sup>2</sup> (իմ):

ՅՕԺԱՐԱՊԷՍ, տե՛ս ՅՕԺԱՐ (2):

ՅՕԺԱՐԱՍԷՐ, ա. Կամակար:

ՅՕԺԱՐԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ, մ. Սրտի մտօք:

ՅՕԺԱՐԱՏՐԱԿԱՆ, ա. Յօժարամիտ, առատաձեռն:

ՅՕԺԱՐԱՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅՕԺԱՐԵՅՈՒՅԱՆԵԼ:

ՅՕԺԱՐԵԼ<sup>1</sup>, նբ. 1. Յօժարեցուցանել, Հաւանեցուցանել, յորդորել: 2. չբ. տե՛ս ՅՕԺԱՐԵԼ<sup>2</sup> (իմ):

ՅՕԺԱՐԵԼ<sup>2</sup> (իմ), չբ. Յօժարանալ, Հաճել, ախորժել, ցանկալ, կամել, Հաւանել, յանձըն առնուլ:

ՅՕԺԱՐԵՅՈՒՅԱՆԵԼ, տե՛ս ՅՕԺԱՐԵԼ<sup>1</sup>:

ՅՕԺԱՐՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՅՕԺԱՐԱՄՏՈՒԹԻՒՆ:

ՅՕԺԱՐՈՒԹԻՒՆ, գ. Կամք, Հաճութիւն, ցանկութիւն, կամեցողութիւն, բերումն, Հակամիտութիւն:

- ՅՕԺԱՐՈՒԹԵԱՄԲ, տե՛ս ՅՕԺԱՐ (2):

ՅՕՆ, մանաւանդ՝ ՅՕՆՔ, գ. Յուն, յունք:

ՅՕՆԵՂ, ա. Թաւայօն:

ՅՕՇԱՏԵԼ, տե՛ս ՅՕՇԵԼ: